



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքը արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճեննել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով՝ կամ կրիչով՝

ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

d4n

✓ 2180




PA
452

ԴԵՍԴԻՐՔ
Ը Զ Գ Ա Յ Ի Ն
Պ Ա Տ Ո Ւ Թ Ե Ա Ն

Ա Շ Խ Ա Տ Ա Մ Մ Ե Ա Ց

Ս Տ Ե Փ Ա Ն Պ Ե Ր Ճ Պ Օ Հ Ո Ս - Փ Ա Փ Ա Զ Ե Ա Ց



ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Դ ԿԱՅՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Տ. Տ. ՄԱՏԹԵՈՍԻ ԱՌԱՋԱՈՑ

Ա.ՍՏՈՒԱԿ-ՀԱՆԻՄ ԵՒ ՄՐԲԱՉԱՆ ԿԱԹՈՒ.ԻԿՈՍԻ

ԱՐԵՎԱՑՆ ՀԱՑՈՑ

28 2184

2180-60

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵԽԱ ԳԻՍՍԵԱ ԲԻՒԿԵԱՆՑԻ

ԱՌԵՋԱՅԱՐԴ ՏԵՐ

Եղդային Պատմութեան Դասագրքիս տը-
պագրութեանը համար ձեր աղդասիրական յոր-
դորը ապացոյց կուտայ Եղդային յառաջադիմու-
թեան սիրող և ձեռնոտու ըլլալնուդ , և առհա-
ւատչեայ սիրոյն՝ որ ունիք Զեր հայրենակից
նուաստիս վրայ , խրախոյս ըլլալով ինձ ուրիշ
օգտակար ծառայութիւններ մատուցանելու
իմ սիրելի Եղդիս :

Ինդունեցէք ուրեմն , ԱՌԵՋԱՅԱՐԴԻՆ ՏԵՐ .
իմ շնորհակալութիւնս , զոր անկեղծ սրտէ
Զեղ մատուցանելով ,

ԱՆԱՄ

24 Մայիս 1862

Աիրելի Եղդիս և Զեղ
անձնանուեր



Ի ՅԻՇԱԾԵԿ

ԲԱՐԵԱՑԱՊԱՐՏ ՀՕՐ ԻՄՈՅ

ՊՈՂԱԽԻ ԲԻՒԿԵԱՆԱՑԻՈՅ

64

ԲԱՐԵՊԱՇՏՈՒՀԱ ՄՕՐ ԻՄՈՅ

ԹՈՒԹՎԱՆԱՍԵՅ ՏԻԿԱՋ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Հայ եղողն իր Ազգային Պատմութիւնը գիտնալու : Հ-
բով անցեալը գիտելով՝ ներկայն կը ուելու և յարդարելու ու
անոր ուղղութիւն մը տալով՝ աղագային հիմքըն անոր մէջ ձը-
գելու խորհուրդն յղանալու անհրաժեշտ պարտք ունի : Այս
պարտքն այնքան կը ծանրանայ : որչափ ժամանակին լուսաւո-
րութիւնը , և մեր շուրջը գտնուած աղդաց վրայ Ազգութեան
գաղափարին ամի՞ց , և մեծամեծներ գործելը կը նշանարենք :
Կ . Պօլոյ և գուառներուն աղդային գպրոցաց մէջ Ազգոյին
Պատմութեան կարեորութիւնը ճանցուած է , և արդէն հոգ
և խնամք կը տեսնուի զայն աւանդելու և հայ մանկուոյն սիր-
տը ճշմարիտ հայ ընելու : Եթէ թուրբասամնի հայը քննէ ու
խնայու որ իրուսաստանի հայն իր աղդային գպրոցներուն մէջ
Ուստաց պատմութիւնը առաջ առ անդելու պարտաւորուած է
քան աղդայինը , և աեղ աեղ ալ ոչ երբէք կ'աւ անդէ . մէծ
շնորհք մը և Օսմանեան տէրութեան աղատամիտ քաղաքակա-
նութեան և լուսաւորութեան ու Եւրոպից յառաջադիմութեան
ներընդունակ ըլլալուն տրդիւնքը պէտք է սեպէ այդուիսի բըռ-
նութենէ աղատ ըլլալիս , և դիտովն ալ շուտով պիտի զանէ
թէ Ուստան ի նչ նպատակաւ այդ ի սկզբան անշամարելի՞ բայց
յետագային ծանրակշիռ և իրեն համար կորիւոր սկզբունքը
մուծած է հայոց գպրոցներաւն մէջ ի Ուստաստան ատր համար
գիտնալ ուետք ենք Ազգային Պատմութեան ամենակարեւորու-
թիւնը , և անհրաժեշտ պարտք սեպուելու . և հայ եղողին քիչ
շատ ծանօթութիւն ունենալ իր անցեալին : թէպէտ մէնք կը փա-
փաքէինք որ Ազգային Պատմութեան ընդարձակ և կատարեալ
ու ճիշտ նոր խորհագրութիւն մը մինչեւ չերեւայ քաջ պատ-
մագէտ աղդայինէ , որ միանդամայն Եւրոպացի ճանապար-
հուրդներու և պատմագէտներու վերջն խորարկութիւններուն
ալ ճոխացուցած ըլլայ , այսպիսի Դասագրքի մը յօրինման չը-
փութալ . բայց գպրոցներուն համար մէծ կարեորութիւն ու-
նենալը նկատելով , ինամով ձեռնամուխ եղանք այս ծանր գոր-
ծոյն . և սոյնը իբրև համառօտ Դասագիրք մը պատրաստել
փութացինք :

Այն յիշատակաց արժանի աղդային վերջն գէպքէրն ալ
որոնք թէպէտե ցարդ գրի առնուած չէին , բայց անոնց վրայ

բաւ տեղեկութիւն ունեցող ժամանակակից կենգանիք անձնը է կարևոր ծանօթութիւններ առած, յիշատակեցինք Դասագրքիս մէջ։ Սանաւանդ հարկ կը սեպեմ հռոյ յիշատակելու մեր շնորհակալութիւնը Պէրպէռեան Աւետիս պատուելիին, որ 1780թուականն Սիմեոն կաթողիկոսի օրեն սկսեալ բաւական ընդարձակութեամբ Ազգային Պատմութեան շարունակութիւն մ'ընելու ձեռնուրիկած ըլլալով, իւրաքանչիւր գէպքերու ճիշդ ժամանակի թուականութ արձանագրած, և մինչև Տ. Սատթեոս կաթողիկոսի ընտրութիւնը և օծումը շարունակած՝ առ ձեռն պատրաստ խմբագրութիւն մ'ունենալով, իր ականատես եղած ազգային քանի մը զլաւոր գէպքերու ճիշդ թըւականը և պատմութիւնը մեզի տալու բարեհանձեցաւ։ Իսկ մինք պատմութեան շարունակութիւնը բերած հասուցած Ենք մինչև 1860 մայիս 24-ը, այն օրը՝ յորում Ազգը իր երջանիկ աղագային հիմք ծգեց, այն օրը՝ յորում Հոյ եղաղն իր հայութեան իրաւուցը ու պարագը ձանշաւու մայիսի սկսաւ։ վասն զի այն օրը հաստատուեցաւ Ազգային Սահմանագրութիւնը, որուն հիմք՝ ընդհանուր ժողովողեան գաղտնի քուեարկութեամբն ընտրուած ազգային Երեսփոխանական ժողովը կազմութիւնն է։ Եւ եթէ մեր Ազգային Պատմութեան սկիզբէն մինչև այն օրը աչքէ անցընելու ըլլանք, ազգային Վարչութիւնը բացարձակագէս կախեալ կը գտնենք թագաւորէ, նախարարէ, և կամ վերջին ժամանակներս պատրիարքէ ու ամիրայէ, և ուրիշ իշխաններէ։ անոր համար 1860 մայիս 24 թուականը մեր Ազգային Պատմութեան մէջ նմանը շանոնը ած օր մ'եղաւ, ըստ որումնոյն օրը առաջին անգամ տեսնըւեցաւ Հոյոց մէջ՝ որ ազգային վարչութիւնը մասնաւորներու ձեռքեն առնուելով՝ ընդհանուր Հոյ ժողովողեան տրուեցու։ և ամէնքը աղատ՝ հաւասար ու եղբայր եղան ազգային իրաւուցը ճանշալու և վայելելու մասին։ և որովհետեւ ազգային Վարչութեան մէջ եղած այս հիմնական ու խիստ մէծ նշանաւոր կերպարանափոխութեան օրէն սկսաւ գուրս սփռիլ և ծառաւիլ յառ անաղիմնութեան գաղափարը, զԱզդ և զՀոյունիս ճանշալու, սիրելու և անոնց ծառայելու որբազն ու անդրաժեշտ պարագը։ մէնք ալ պատմութիւնը մինչև հռոյ շարունակելով ընդհանուեցինք, ապագային վրայ ամենամեծ յօյսեր տածելով պատերնուս մէջ։ Հոյ զանց չեմք ըներ նաև յիշատակէլու, որ այս Դասագրքիս շուտով տպագրութեամբ համար ոչընչալու տեղերէ մանաւանդ բանի մը աղգային վարժարաններէ

եղած ստիորմունքը ու թախանձունքը պարտաւորեցին զմեզ ար տորանօք գրելու և տպարանյանձնելու, որով չկրցանք ազ աւելի տեղեկութիւններ հաւաքելով զայն ճոխացնելու, և վերջն մասներն աւ օրինաւոր բաժանմունքներու և կարգերու տակ դնելու : Բայց կը խռատանամք թէ այս զգուշութիւնները և ուրիշ կարեւոր փափախութիւններն ընել, և թէ որեւիցէ աղ գայինէ որ աղքոյցին կարեւոր դէպք մը կամ ուրիշ գիտողութիւն մը բերնալ կամ գրով աւանդուի մեղ, շնորհակալութեամբ զայն ընդունելով ի գիր անցընել, և հրատարակել երկրորդ տպագրութեան ժամանակ, եթէ Աստուծով անոր արժանանալու բարեբազդութիւնն ունենանք : Ուստի մեր թերութիւններուն ներողամութիւն խնդրելով, կը փափաքէինք որ փոխանակ պատմագրի արժանաւորութիւն ու տաղանդը փնտուելու մեր վրայ, առաւել մեր նպատակը ու օիրտը գիտելով բարեհաճէին մեր սիրելի ազգայինները քաջութերելու զմեզ :

17 Յունիս 1862

Ամենափրկի Վարժարան
Գալաթիոյ :

Ս. Պ. Պ. ՓԱՓԱԶԵԱՑ



ՀԱՄԱՍՏՈՏ
ԵՐԵՎԱՆԻ ՀԱԳՐԱԿԹՈՒԹՅՈՒՆ
ՀԵՅՎՈՍԵՐԻ

1. Առեման . Հայաստանին սահմանն է , Արևիկաքէն՝ կասալից ծովի ու Պարսկաստանը . Հարաւէն՝ Ասորեստան , Արքագետք Ասորւոց և Խիլիկիա . Արևմուտքէն՝ փոքր Ասիայի ծովեղը . Հիւսիսէն՝ Պոնտոս , Խոտղուք , Կողքիս , Անդք և Աղուանք :

2. Լէրին . Հայաստանի գլխաւոր լեռներն են , Արարատ կամ Անսիս լեռը , Կորդուաց լերինք և Անտիտօռոս (Արձիցաս) Փոքր Հայոց մէջ : Առնց մէջ զատ կան շատ փոքր լեռներ , ինչպէս Արագած , Առեկաւետ , Ապատ , Արտոս , Օաղկաց լեառն , Վարագայ լեառն և Անպուհ լեառն :

3. Գետք . Անձ գետերն են , Ափրատ կամ Արածանի , Տիգրիս կամ Դիկլամթ , Արասիս , Կուր , Շորոխ : Իսկ պղտիկներն են , Ալիւս՝ Փոքր Հայոց մէջ . Ախուրեան և Տղմուտ գետ :

4. Լէճ . Արկու մեծ լիճ ունի , Օռվ Արզնունեաց ու Օռվ Գեղամաց : Հարաւային սահմանին վրայ կ'ինայնաւ Օռվ կապուտան կամ Օռվ Արմեայ :

5. Օդ . Բնդ հանրապէս ցուրտ , մանաւանդ հիւսիսային մասն Հայաստանին գրեթէ ուժ ամիս

ձմեռ կ'ընէ , իսկ հարաւային կողմերն աւելի կոկուղէ , բայց շատ քաջառողջէ օդը , որ բնակչաց ընդհանրապէս երկարակիցութիւնն ալ կ'ապացուցանէ :

6. Բնասաբներութիւն . Հողը շատ բերրի է . թէպէտ և տաք գաւառներուն յատկացած բերքերը ընդհանրապէս չկրնար պաղաքերել . բայց շատ պատուական ցորեն , գարի և ուրիշ արմոիք , և տեսակ տեսակ բանջարեղենք յառաջ կուզան . նոյնպէս բամբակ , վուշ և որդան կարմիր ըսուած կարմիր ներկը շատ աղեկ կ'աճին : Նոյնպէս պատուական ևն մրգեղեն ծառերը և որթերը . ծիրան՝ որ Հայաստանէն տարուեցաւ յէւրոպա : Կմռան մէջ խիստ անուշահոտ տեսակ տեսակ ծաղկունք դաշտերը ու պարտէզները կը զարդարեն : Թէպէտեւ Հայաստան անտառաց մասին շատ յաջող չէ , ըստ որում այնքան յաղթ և բարձր ծառերով չ'են անտառները . բայց երկեւին բարսի (գավագ աղաճը) , ուռենի (սէօյիւտ) , փշտի (խտէ աղաճը) , կաղամախ (մէշէ) , և կաղամախ երերուն , սօսի (պէյազ քավագը) . թըթէնին ալ շատ աղեկ կ'աճի , որով շատ տեղեր շերամ կը սնուցանեն :

7. Կենդանիք . Երկելի են երիվարք և նժոյդ ձիեր , և ուրիշ տեսակ գրասաներ . նոյնպէս վայրենի գաղաններ : Իսկ ոչխարներն և ուրիշ ընտանի անտառնները բաղմաթիւ և խիստ պարարտ են . նոյնպէս բազմասեռ են հաւերը . իսկ երեվայրիք անտառներուն և լեռներուն մէջ լցուն են , ուր անդուլ կը պարապին որսորդք զանոնք որսալու : Գետերուն և լիճերուն մէջ ալ պատուական ձկունք կ'աճին :

8. Բնածանում . Հայաստան գլխաւոր երկու

մաս կը բաժնուի , ոյսինքն Փռքը Հայք և Անձ Հայք :

Փռքը Հայք չորս նահանգի կը բաժնուի .

Առաջին Հայք . Երրորդ Հայք .

Երկրորդ Հայք . Կապադովիա :

Փռքը Հայոց գլխաւոր քաղաքներն են , Ամասիա ,

Եղանակիա կամ Յառգատ , Սեբաստիա կամ Սուազ ,

Ամֆակ կամ Կիսարիա , Անիտինէ , Արարկեր ,

Ակն և Ափիկոպօլիս :

Անձ Հայք տասնեւհինգ նահանգի կը բաժնուի .
որոնց անուններն են .

Ա . Բարձր Հայք . Թ . Փայտակարան .

Բ . Չորրորդ Հայք . Ժ . Ուտի .

Գ . Վղձնիք . ԺԱ . Երգախ .

Դ . Տուբութերան . ԺԲ . Սիւնիք .

Ե . Անկք . ԺԳ . Գուգարք .

Զ . Կոբճէք . ԺԴ . Տայք .

Է . Պարսկահայք . ԺԵ . Այրարատ :

Ը . Վասպուրական .

9. Ա . ԲԱՐՁՐ ՀԱՅՔ

Ութը գաւառի կը բաժնուի .

ՀԻՒ ԳԱՎԱՐԱԿ :

Դարանաղե . Կամախ . Տուժիկ .

ԱՌՆՃՈՒՐ . Գուրու Հայ .

ԵԿԻՂԵԱՋ . Երգնիա .

ԱՆՆԱՆԱՂԵ . Շուշար . Յանէրման .

ԴԵՐՃԱՆ . Դերճան .

ԱՎԵՐ . Բափիր .

ՎԱՏԳՈՒՔ . Յորթում .

ԿԱՐԲԻՆ . Երգում .

10. Դարանաղի գաւառին քաղաքներն են Անի,
Յորդան և այլն : Աս է Մանեայ այլք ըստած տեղը,
ուր Ա. Գրիգոր Լուսաւորիչ վախճանեցաւ :

11. Եկեղեց գաւառին գլխաւոր տեղն է Ե-
րիզա կամ Երզնկա :

12. Ապեր գաւառը Բագրատունեաց ցեղին
երկիրն էր : Գյխաւոր տեղերն են . Բաբերդ և Ալեր :

13. Կարին գաւառը բարձր Հայոց ամենէն
մեծ գաւառն է . գլխաւոր քաղաքն է Կարնոյ քաղաք
կամ Յէռդուպօլիս :

14. Բ. ԶՈՐԾՈՒԴԻ ՀԱՅ Ք

Խթը գաւառ ունի .

Հին գաւառն .

Խորձեան .

Դէղիք .

Օռփիք .

Հաշտեանք .

Բալահովիտ .

Պաղնատուն ,

Հանձիթ .

Խոզնայ գաւառ .

Եր վեճով .

Կեղե . Առինձ .

Եղլ . Հենի .

Չմշկածաղք .

Շապաղջուր . Խուլի .

Բալու .

Երդանա .

Խորբերդ .

Յէրիքի :

15. Օռփիք՝ առ Նահանգին ամենէն մեծ գա-
ւառն է . որուն գլխաւոր քաղաքն է Մարտիրոսաց
քաղաք կամ Եփրկւրտ :

16. Գ. ԱՂՋՆԻՔ

Երեք գլխաւոր գաւառ ունի .

Հին .

Երզն .

Եր .

Խորզն .

Եղնուաց ձոր .
Մալնոյ ձոր .

Առևսան .
Բաղէշ :

17. Եյս նահանգին գլխաւոր քաղաքն է Տիգրանակերտ , զոր Տիգրան Ա . Հայկազուն թագաւորը շինած է :

18. Դ . ՏՈՒՐՊԻՑԵՐԱՆ

Տաներկու գլխաւոր գաւառ ունի .

Հին .

Եր .

Տուարածատափ .	Իւօքսու . Գարաեաղը .
Մարդաղի .	Խեքման . Վարդոյ .
Վղիովիտ .	Բաղնոց . Մարը սու .
Վարաժնունիք .	Խսամուր . Լիզ .
Եպահունիք .	Մելսզկերտ .
Խոռխոռունիք .	Պուլանըք .
Հարք .	Խսամուր . Խնուս .
Բղնունիք .	Խղաթ . Երծկէ .
Տարօն .	Մուշ . Չուխուր .
Մասունիք .	Մասուն .
Երշամունիք .	Խողի . Վարդոյ .
Երեւարք .	Կիւզէլտէրէ :

19. Տարօնը Տուրուբերանին մեծ գաւառն է .
որուն գլխաւոր քաղաքն է Աշտիշատ . գիւղերուն
մէջ երեւլի է Հացեկք գիւղը :

20. Հարք գաւառին գլխաւոր քաղաքն է Մանաղկերտ : Ես գաւառին մէջն է Հայկաշէն գիւղը ,
որ Հայաստանի մէջ մեր Հայկ նահապետին շինած
առաջին գիւղն է :

21. Եպահունիք գաւառին մէջն է Գալարիս

կամ Ածուղ գիւղը , ուր որ Պարսիկները Տերան Բ.
թաղաւորին աշուղները հանեցին :

22. Ե. ՄՈԿՔ

Երեք դլսաւոր գաւառի կը բաժնուի .

Հին .

Առուենից ձոր .

Առանձնակ մոկք .

Դ երմաձօր .

Նոր .

Առուենից ձոր .

Մոկք .

Կ ատակ :

23. Զ. ԿՈՐՃԵՔ

Չորս դլսաւոր գաւառ ունի .

Հին .

Խորդրիք կամ Տմորիք .

Որսիրանք .

Փոքր Աղբակ .

Ճահուկ .

Նոր .

Պօհդան .

Որսիրանք .

Ճուլամերկ .

Ճահուկ :

24. Ե. ՊԱՐՍԿԱՀԱՅՔ

Չորս դլսաւոր գաւառ ունի .

Հին .

Տամբեր .

Օ արեհաւան .

Հեր .

Օ արաւանդ .

Նոր .

Տամբեր .

Պալամաստ .

Խոյ .

Օ արաւանդ :

25. Ը. ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ

Հայաստանի ամենէն մեծ նահանդն է , և տան
և հինգ դլսաւոր գաւառ ունի .

ՀՅՒ.

ԵՐԵՎ.

ՈՉՄՈՌՆԻՔ .

ՈՍՏԱՆ . ԳՎԱԼԱՀ .

ՏՈՈՐ .

Վ ան .

ՎԱՐԵԿԲԱՆԻ .

ԲՆԵՐԿՐԻ .

ՔԱՋԱԿԲՈւՆԻՔ .

ՎՐՃԿ .

ՎՐԱՎԱԳ .

Վակու .

ՎԱԽԻՋԵԱՆ .

ՎԱԽԻՋԵԱՆ .

ՎԿԵ .

Վակու .

ԳՎՈՂՁՆ .

ՎԳՈՒՄԻԱ .

ՎՆՃԱԿԱԳԻՔ .

ԽՈՉԱԿ .

ՃՈւԱՉՈՒԹ .

ԳՎԱՐԱՔՈՅՈՒՆՔ .

ՎԱՐԱՆԴ .

ՎԱՐԱՆԴ .

ՎՆՃԱԽԻՃՈՐ .

ՔՎԳՈՒ .

ՎԱՐԳԱՍՄԱՆ .

ՎԵԿՄԱՆԱՎԱՍԹ .

ՎՐՈւԱՆՑՈՒՆԻՔ .

ՎԱյոց ՃՈՐ .

ՎՀՐՈՎ .

ՎՀՐՈՎ .

26. ՈՉՄՈՌՆԻՔ գաւառին զլիսաւոր քաղաքն է

ՈՍՏԱՆ , հօս ե նաև Վարեկայ վանքը : Այս գաւառին քովերը կ'իյնայ Եղնունեաց ծովք , որուն մէջ չորս կղզի կան Առտէր , Վղթամար , Կտուց և Ի իմն :

27. ՏՈՈՐ գաւառին զլիսաւոր քաղաքն է Ա ան կամ Վամիրամակերտը :

28. ԳՎՈՂՁՆ գաւառը շատ գինի ունի : Հօս է Գ ուղայ աւանը , որ հիմա Հին Գ ուղայ կ'ըսուի :

29. ՎԱԽԻՋԵԱՆ գաւառին զլիսաւոր քաղաքը նոյնպէս ՎԱԽԻՋԵԱՆ կը կոչուի :

30. Թ . ՓԱՅՏԱԿԱՐԱՆ

ՎՐԿՈՒ զլիսաւոր գաւառ ունի .

Հին .	Երբ .
Վարանդաշում .	Պաքու .
Վարանդաշում .	Վարանդաշում .

31. Ժ. ԱՏՏԻ

Երկու գլխաւոր գաւառ ունի .

Հին .	Երբ .
-------	-------

Ուտի առանձնակ .	Ճեւսնչիր . Պէրտէ .
Վարդման .	Վրթմանիկ .

32. Ուտի առանձնակ գաւառին մշցն նն Պարտաւ և Խաղլսաղ քաղաքները :

33. ԺԱ. ԱՐՑԱԽ

Երեք գլխաւոր գաւառ ունի .

Հին .	Երբ .
-------	-------

Ոյիւս Հաբանդ .	Շ ուշի .
Սոթք .	Սոթք .
Փառնէս կամ Փառիսոս .	Շ արքոր .

34. ԺԲ. ՍՏԵՂՆԻՔ

Տառը գաւառ ունի .

Հին .	Երբ .
-------	-------

Զորք կամ Խապան .	Վ ափան .
Բաղդք .	Պարկուշաս . Տաթև .
Վեղարքունի .	Կեզր-Զայ .
Վայոց ձոր .	Տարալաղը .
Հաբանդ .	Օանկիազօր .

Օ՛ղուկք .	Պարկուշատ .
Դահուկ .	Դահուկ .
Երնջակ .	Ելքնձա .
Լովսական .	Օրտուպատ .
Մրեւիք .	Մեղքի :

35. Գեղարքունի գաւառին մշն է Գեղամայ ծովակը , որ Աւան անունով կղզի մը ունի : Այս գաւառին գլխաւոր քաղաքն է Գեղամի , զոր Գեղամանահապետը շինեց : Իսյց ետքը Գեղամայ Գառնիկ կամ Գառնուկ թուանը անունով Գառնի տւանուանեցաւ :

36. Իաղք գաւառը Իաղարերդ անունով երեւելի բերդ մ'ունի :

37. ՃԳ . ԳՈՒԳԱՐՔ

Աեց գլխաւոր գաւառ ունի .

Հին .

Եր .

Դաւախը .	Խրդվես .
Չորոփոր .	Չորոյգետ .
Տաշեր .	Լոռի . Իամբակի .
Արդահան .	Արդահան .
Կողըոփոր .	Կողախ . Պօռչալու .
Կղարջք .	Կլարձէյի . Արտանուչ :

38. ՃԳ . ՏԱՅՔ

Այս նահանգին ¹ երեւելի տեղերն են Հաւաճիչքա- ղաքը , Մկնառինջ գիւղը և այլն :

39. ՃԵ . ԱՑՐԱՐՍՏ

Այս նահանգը մեր թագաւորներուն սեպհական

¹ Այս նահանգին գաւառները աջմարհագրական տախակին վրայ նշանակուած շըլալուն դանց կընենք հոս գնելը :

Երկիրն ու բնակութեան տեղն էր, և Հայաստանին
միւս նահանգներէն շրջապատուած։ Այս նահանգին
մէջ՝ Օռով Գայլոքայ անունով փոքրիկ լիճ մը կայ։

Բերբերուն մէջ երևելի է Արտան իւրից ըստուած
ներկը, որ կարմիր որդ մ'է։ Ասկից զատ զանազան
անասուններ, թռչուններ, պտուղներ ու հանգեր ու-
նի։ Այս նահանգին մէջ Սուրբ Համբածնայ վանքը
կը նստի մեր Արքազան Կոթողիկոս Հայրապետուն
ամենայն Հայոց։

40. Այրարատ նահանգը տասնեւթև դլաս-
ւոր գաւառունի,

ՀԲ.

Բասեան.

Հասան գալէ.

Օաղկուն.

Տիատին. Կահին.

Երասխաճոր կամ

Արշարունիք.

Զալտըրան. Կաղզուան.

Բագրեանդ.

Ալաւկերտ.

Մասեացոտն.

Պայէզիտ. Առւրմառի.

Կոգհովիտ.

Պայէզիտ. (Դարօյնիք).

Դուրին.

Կարբի. Վառնիպաղար.

Ոստան.

Ոստան.

Կոտայք.

Երևան.

Աեդ.

Կէօք չայ. (Երևան).

Արագածոտն.

Ասրտարապատ.

Գարեղեանք.

Ա երին բասեն.

Երակ.

Աիւմրիւ.

Օարիշատ.

Դարս.

Ա անանդ.

Դ արս.

Ենիսայտ կամ Ա երին

Բասեան :

41. Ի՞ստեան գաւառին մէջն է Աղարշաւան
գիւղը :

42. Արշարունիք գաւառին քաղաքներն են
Երուանդաշատ, Իազարան, Երուանդակերտ :

43. Իազրեանդ գաւառին քաղաքներն են Օտ-
րեհաւան, Աղարշակերտ, գիւղերուն մէջ Երևելի
են Իազաւան և Իլուր, ուր որ Սուրբ Ասհակ
վախճանեցաւ :

44. Վասնացոտն գաւառին գիւղերուն մէջ
անուանի է Կոոփ գիւղը :

45. Դուին գաւառին մէջն է Համանուն Դուին
քաղաքը :

46. Շերակ գաւառը շատ բարեբեր է, գրե-
լսաւոր քաղաքն է Անի, որ Իազրատունի թագաւոր-
ներուն մայրաքաղաքն էր :

47. Վանանդ գաւառին զլսաւոր քաղաքն է
Կարս, ուր տամներորդ գարուն պղտիկ թագաւորու-
թիւն մը սկսաւ և ըսուեցաւ Յագառ-որս-իւն Կարս-ց :

48. Այս Այրարատ նահանգին մէջն են Աղ-
ղարշապատ քաղաքը, որ Արշակունի թագաւորներուն
մայրաքաղաքն էր, ևս Արտաշատ և Արմաւիր քա-
ղաքները :



ԴԵՍՊԻՐԻ
ԱԶԳԱՅԻՆ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍՆ ԱՌԱՋՏԱՆ

ՀԵՅՎԵՐԱՅԵՑ ՏԵՐԱՊԹՈՒՄՆԵՐ.

ԴԱՍ Ա.

ՀԱՅԿ և ԻՐ ՀԱՅՐԱԴԻՐԸ ԳԽԸ ԱՐԱՄ

1. Ո՞ւր Ազգին ակրութիւնը ջրհեղեղէն քիչմը վերջն սկսած է . և իրեն առաջին նահապետ և գլուխ ունեցաւ Հայկ, որուն անունավը մենք ալ Հայ ըստեցանք :

2. Այս Հայկը թորգոմին որդին էր, թորգոմն ալ Գամերին որդին, Գամերն ալ Յաբեթին որդին, Յաբեթն ալ Նոյ նահապետին որդին :

3. Հայկը քաջ, գեղեցիկ, վեհանձն և խելացի մարդ մ'էր . իր երկելի քաջութեան գործն եղաւ սպառերազմի մէջ Ի՞էլը զարնելն ու սովաննելը :

4. Այս Ի՞էլը հսկայ մարդ մ'էր, որ Յաբելնի աշտարակը շինողներուն լեզուները խառնուած ժամանակին՝ ուղեց ամենուն վրայ տէր ըլլալ, և Աստուծոյ պէս պաշտուիլ ամենէն :

5. Ո՞իսայն Հայկ գտնուեցաւ, որ Ճշմա-

ըիս Աստուածը ձանչնալով՝ Իշլին պէս բըռ-
նաւորի մը հնաղանդիլ չուզեց . և երբ Իշլ
շատ զօրքով պատերազմի եկեր եր Հայկին վը-
րաց , Հայկ ճշմարիտ Աստուծոյ զօրութեանը
վատահացած զարկաւ սպաննեց բռնաւոր Իշլ ,
Վանաց ծովուն եղերքները՝ Հայոց ձոր ըսուած
գաւառին մէջ , Քրիստոսէ 2300 տարիի չափ
յառաջ :

6. Հայկ իր այս քաջութեան գործովը ա-
ղատեց Իշլին ձեռքէն իր աղդատոհմը , և
ճշմարիտ Աստուածաշոտութիւնը աւելի ար-
մատացաւ անոնց սրտին մէջ . ուրեմն Հայկին
նման առաջին գլուխ և նախահայր ունենալիս
կրնանք մեզի պարծանք սեպել :

7. Հայկին տեղն անցաւ իր որդին Ար-
մենակ :

8. Արմենակին տեղն անցաւ իր որդին
Արամայիս , որ Արմաւիր քաղաքը շնուց Եւ-
րասիս գետին քով :

9. Արամայիսին տեղն անցաւ իր որդին
Ամասիա :

10. Ամասիային տեղն անցաւ իր որդին
Վեղամ:

11. Վեղամին տեղն անցաւ իր որդին Հար-
մա : Այս Հարմային ժամանակը թշնամիները
քիչմը զօրացեր էին , և Հայաստանի վրայ
սկսեր էին յարձակիլ . որովհեաւ ժամանակ
անցնելով Հայկին և անոր որդւոց երկիւղը
մոռցեր էին , պէտք էր Հայկին պէս ուրիշ
քաջ հայ իշխան մ'ալ , որ այս թշնամիները

վրանտէր . և ահա սցս անձն եղաւ Արամ :

— Անր Ազգն ի՞նչու Հայ կ'ըստեի . — Ովկ էր Հայել . — Ի՞նչ երեւելի դործ ունեցաւ Հայել , — ովկ էր Բել . — Հայել ի՞նչ շու զարկաւ սպաննեց Բել . — Հայելին Բելն սպաննելին ի՞նչ արդիւնք ունեցաւ . — Հայելին տեղն ովկ անցաւ . — Արմենակին որո՞նք յաջորդեցին մինչև Արամ . — Հարմայի ժամանակները Հայութան ի՞նչ պիճակի մէջ էր :

ԴԱՍ Բ.

ԱՐԱՄ

12. Հարմայի որդին էր Արամ . և բաջ , աշխարհակալ և հոյրենասէր իշխան մ'եղաւ , և Հայաստանը ավատեց բռնաւորներուն ձեռքէն :

13. Արամայ թշնամիներն էին Ախեքար , Վարշամ և Պայապիս : Ախեքարը բռնեց , և աշխարհակի մը ծայրէն քամել տուաւ Արմաւիր քաղաքին մէջ . Վարշամն ալ բռնեց սպաննեց . Իսկ Պայապիս Կապադովիլիոյ իշխանը փախուց մինչև Ախեքարական ծովուն կղզիներէն մէկուն մէջ , և անոր երկիրներուն տիրեց և ապսպիեց որ ամենըն ալ Հայերէն խօսին :

14. Արամ մարդարտազարդ պասկ ընդունեց Ախենուէն , որ Ասորեստանցւոց թագաւորն էր , և Արամին բարեկամութիւննը կ'ուղէր լուսանալ :

15. Արամ իւր քաջութիւններով և աշխարհակալութիւններով այնքան երեւելի եղաւ , որ օտար ազգերն սկսան Արմէն կոչել Հայերը , իր անունէն առնելով :

— Ո՞վ էր Արամ. — Արամին թշնամիներն որո՞նք էին . — Արամու Նինսո ի՞նչպէս վարուեցան իրարու հետ . — Օտար ազգերն ի՞նչու Արմէն կը կոչեն Հայերը :

Դ.ԱՍ Գ.՝

ԱՐԱՅ, ԿԱՐԴՈՍ, ԱՆՈՒՇԱՏԱՅՆ

16. Արամին մահուանէն ետքը՝ տեղն անցաւ. իւր որդին Արայ, որ շատ գեղեցիկ, միանգամայն քաջ և առաքինի հայ մ'էր :

17. Արայ իւր գեղեցիութեանը համար թշնամի ունեցաւ Շամիրամը, որ Ասորեստանցւոց վատ և ախտամոլ թագուհին էր :

18. Անուշութեամբ չյաջողելով, բռնութիւնը ձեռք առեր էր Շամիրամ, որ իրեն շար կամքին հնաղանդեցընէ Արայն. բայց Արայ քաջութեամբ և առաքինի վեհանձնութեամբ պատերազմելով Շամիրամին դէմ՝ մեռաւ, և իւր բարի ու առաքինի անուան կեղոցերաւ :

19. Շամիրամ Հայաստանի տիրեց, և անոր օդին և դիրքին գեղեցիութիւնը տեսնելով, ամառուան բնակութեան համար գեղեցիկ քաղաք մը շննեց Շամիրամակերտ անունով, որ հիմա Այն կ'ըսուի :

20. Արային մահուանէն ետքը, Շամիրամին ձեռքոք Հայոց վրայ իշխան եղաւ Արայի որդին կարդոս :

21. Կարդոս ու Շամիրամ Երկուքն ալ մեռան պատերազմի մը մէջ, որ կ'ընէին Աինուա-

սին դէմ, որ Շամիրամին որդին էր ու անկե
ապստամբած :

22. Կարգոսին որդին Անուշաւան, թէ-
պէտեւ Ամինուասին քով գերի էր, բայց իր ե-
մաստութեամբը և քաղցրաբարոյութեամբը
ազատեցաւ գերութենէն, և Հայաստանի տէր
եղաւ :

23. Անուշաւան խաղաղութեամբ բաւա-
կան ժամանակ Ազգը կառավարելէն, և շատ
բարեկարգութիւններ ալընելէն ետքը մեռաւ
առանց զաւակ ունենալու :

— Արամին ովյաջորդեց . — Արայ ինչպէս մարդ էր . —
Ո՞վ էր Շամիրամ . — Արայ ինչու պատերտգմեցաւ Շամիրա-
մին հետ . — Ո՞վ շինեց Վան քաղցրը . — Արայի տեղն ով
անցաւ . — Շամիրամ ու կարգոս ինչպէս մեռան . — կարգո-
սին տեղն ով անցաւ . — Անուշաւան ինչպէս կառավարեց
Ազգը :

ԴԱՍ Դ.

ՊԱՐԵՏ Ն Ի Յ-ԾՐԵՒԵՇ ԳԽԸ ՍԿԱՑՈՐԴԻ

24. Անուշաւանին տեղն անցաւ Պարէտ,
որ Հայկայ միւս որդւոց յեղերէն իջած քաջ
ու կորովի անձ մ'էր :

25. Պարէտէն յետոյ իրարու ետեւ յաջոր-
դեցին Արբակ, Օպւան, Փառնակ Ա. Առոր,
Հաւանակ, Ապատակ, Հայկակ Ա. Միքակ Ա.
Ռոնակ, Շաւարշ Ա. Երայր, Վատամ, Կար,
Գոռակ, Հրանտ, Բնձակ, Գղակ, Հօրոյ,
Օարմայր, Շաւարշ. Պերճ Ա. Արբուն,
Պերճ Բ. Բազուկ, Հոյ, Յուսակ, Միքակ Բ.
Լայպակ, Փառնայւազ Ա. Փառնակ Բ. Ակոյ

որդի , որուն օրովը Ասորեստանի Աննեքեց
րիմթագաւորին որդիքը Կարամելէք և Անհա-
սար իրենց հայրը Աննեքերիմը սպաննելով փա-
խան Հայաստան , որոնցից ձեւացան Վրծունի ,
Գնունի և Անհասունիք նախարարութիւնները :

26. Փառնակ Ա . ին ժամանակ Քանանա-
ցիք Յետուէն յաղթուելով , սմանիք Հայաս-
տան եկան , որոնցից ձեւացաւ Գնթունեաց
նախարարութիւններ :

27. Օարմայր քաջ և հզօր իշխան մ'էր ,
որ Տրոյացւոց օդնութեան գնաց , և շատ նը-
շանաւոր քաջութիւններ ընելէն ետքը զար-
նուեցաւ մեռաւ . Քրիստոսէ 1200 տարիի չափ
յառաջ :

28. Պերճ Ա . հզօր և կորովի մարդ մ'էր ,
որ բոլոր Հայոց աշխարհին տիրեց , և շատ
ազգեր նուածեց , և շատ զօրք կումարելով
նոր զինուորական կարգեր դրաւ :

— Ո՞վ էր Պարէտ . — Պարէտէն մինչեւ Սկայորդի իրարու-
թան որմնիք յաջորդեցին . — Սկայորդիին օրովին ինչ պատա-
հած է . — Ի՞նչդեռ ձեւցաւ գնթունեաց նախարարութիւններ .
— Ո՞վ էր Զարմայր և ի՞նչդեռ մեռաւ . — Ո՞վ էր Պերճ Ա .
և ի՞նչ նշանաւոր գործ ըրած ունի :

ԴԱՍ Ե .

ՊԱՐՈՅՐ Լ Ի Յ-ՀՐԴՆԵՐԸ ԲԻՆԸ ՏԻԳՐԱՆ Ա .

29. Պարոյր Ակայորդիին որդին էր , որ
Հայոց առաջին թագաւորն եղաւ :

30. Պարոյր իր ըրած քաջութեանը փոխա-
րէն այս պատիւն առաւ Պարբակեսէն , որ

Առաջանարդաղ Կոստեստանի թագաւորէն ապրաւամբելով, օգնութիւն խնդրեր էր Պարոյցէն . և երբ միաբան յաղթութիւնն ըրբն , անտեն Վարքակես իշխեց Կոստեստանի , և Պարոյն ալ թագաւոր գրաւ Հայաստանի :

31. Պարոյրին յաջորդեցին եռեւէ եռեւ , Հրաշեայ , Փառնաւազ Բ. Պաճոյձ , Կոռնակ , Փաւոս , Հայկակ Բ. Երուանդ Ա:

32. Հայկակ Բ. և Կարուգոգոնսոսր միացած Երսւասաղէմն առին . և Հայկակ Վամբատ անունով Հրեայ իշխան մը բերաւ Հայաստանի . ասոր սերունդը Իագրաստաւնի ըստեցաւ , այս ցեղին մէջ եղաղ Իագարատ անուն երեւելի իշխանին անունովը :

— Ով եղաւ Հայկազանց առաջին թագաւորը . — Պարոյրին հազարէն և անից թագաւոր եղաւ . — Պարոյրին որո՞նք յաջորդեցին . — Հայկակ Բ. Ենչքաջութեան գործ լրած ունի . — Բագրատունեաց ցեղն ուսկից յառ աջ եկած է :

ԴԱՍ Զ.

ՏԻԳՐԱՆ Ա. Ն Ի Յ Ձ Ր Շ Ւ Կ Է Վ Ա Հ Ե

33. Հայկազուն թագաւորներուն խիստ քաջը , զօրաւորը , ճարտարամիտը և նշանաւորն է Տիգրան Ա. Երսւանդայ որդին և անոր յաջորդը :

34. Տիգրանին մէծ քաջութիւնը յայտնի եղաւ , երբ Կիւրոս Պարաից թագաւորին հետ միացած , Վագահակ Վարաց թագաւորին դէմ կը պատերազմէր , մէկ զարնելով գետինը փլռուեց զՄագահակը , և յաղթութիւնն ստացաւ

35. Տիգրան շատ բարեկարգութիւններ ընելէն ետքը մեռաւ . և յաջորդեց Ա ահագն , որ Տիգրանին որդին էր , և շատ քաջ ըլլալուն համար , շատ առասպելներ զրուցեցին իր վրայ , և վրացիք ալ զինքը կը պաշտեին : Ա ահագնի ցեղը Ա ահունիք ըստւեցաւ .

36. Ա ահագնի յաջորդեցին Առաւան , Աերաեհ , Օարեհ , Վրդոմ , Խոյգամ , Ա ան և Ա ահէ :

37. Ա ահէին դէմ պատերազմի եկերէր էր Վշեքսանդր Ա ակեդոնացւոց թագաւորը , որովհետեւ Ա ահէ օգնութիւն խրկեր էր Դարեհ Պարսից թագաւորին՝ Վշեքսանդրին դէմ : Պատերազմին մէջ շատ քաջութիւններ ընելէն ետքը՝ Ա ահէ ինկաւ մեռաւ , և վերջացաւ Հայկազանց թագաւորութիւնը 1800 տարի դիմանալէն ետքը , Վրիստոսէ 328 տարի յուռաջ :

38. Ա ահէին մահուանէն ետքը Հայատանին Վակեդոնացւոց իշխանութեան տակ մըտաւ , և երբեմն Վակեդոնացի և երբեմն Հայկուսակալներով կը կառավարուէր 180 տարիի շափի միջոցի մէջ , մինչև Վրշակունեաց թագաւորութեան սկիզբը :

— Հայկազուն թագաւորներուն մէջ իմաստ երեւին ով է . շառ . — Տիգրանին մէծ քաջութիւնն էրր յայտնի եղան . — Ո՞վ էր Վահագն , և վրան ինչ գիտեմք կայ . — Վահագնի որո՞նք յաջորդեցին . — Ի՞նչորեւ մի բաշտակ Հայկազանց թագաւորութիւնը , և քանի՞ տարի տեսեց . — Ա ահէն վերջը Հայատանին որո՞նց իշխանութեան տակ մօտաւ , և մինչև էրր .

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԵԲԸ ՇԽՈՒՆՆԵԸՑ ԹՎՅԱՌԵԱՌՈՒԹԻՒՆ

ԴԱՍ Է.

ՎԱՀԱՐՏԱԿ

39. Առաջին Արշակունի թագաւորը Առաջարշակ եղաւ, որ Արշակ Անձ Պարթևաց թագաւորին եղբայրն էր, և ասոր կողմանե ընտրուած։ որովհետեւ ինչպէս Ասիոց շատ մասերուն, անանկ ալ Հայաստանի տիրեց Արշակ։

40. Վազարշակի իմաստուն, խոհեմեւ արդարատեր անձ մ'ըլլալով, իր առաջին գործն եղաւ մինտուել թէ Հայոց ազգն ու Հայաստան գոնուող նախարարներն աւակից յառաջ եկած են։

41. Այս բանիս համար Անար Արատ Կառաս կատինա անունով մեկը Վինուել խրկուեցաւ, ուր գնաց և մեծ դիւանին մեջ հին գրքերէն Հայկազանց ազգին պատմութիւնով գրուել բերաւ Վազարշակին։

42. Վազարշակին Երկրորդ գործն եղաւ Անորփիւղիկէս Կապագումկիսյի իշխանին ու մաստերազմը, որուն մեջ սպաննուեցաւ Անորփիւղիկէս Հայոց քաջ և յաղթաքազուկ իշխաններէն։

43. Վազարշակ շատ բարեկարգութիւններ և նորանոր օրէնքներ հաստատելէն վերջ

22 տարի թագաւորելով մեռաւ . Վրիստոսէ
128 տարի յառաջ :

—Առաջին Արշակունի թագաւորն ովեցաւ . — Վաղարշակ
ինչպէս մարդ էր . և իր առաջին գործն ինչ եղաւ . — Ի՞նչ-
պէս գտնուեցաւ Հայկազնոց Ազգին պատճեթիւնը . — Վա-
ղարշակին երկրորդ գործն ինչ եղաւ . — Վաղարշակ քոնին
տարի թագաւորեց :

ԴԱՍ Բ.

ԱՐԾԱԿ Ա. և ԱՐՏԱՇԵՍ Ա.

44. Վաղարշակին յաջորդեց Արշակ Ա .
իր որդին , որ հօրը նման քաջութեամբ երեւ-
լի եղաւ . Պանտացիները նուածեց , և ինչոն
յաղթութեան կաթողմը տնկեց ծովուն եղեր-
քը , և նիղակով զարկաւ ծակեց քարը :

45. Արշակ շատ նեղութիւն տուաւ Յագ-
րատունիներուն , որ իրենց հրէական կրօնը
թողուն . և 13 տարի թագաւորելով մեռաւ ,
յաջորդեց իր որդին Արտաշէս Ա :

46. Արտաշէս իր մանկութեանը մէջ կը-
ցուցընէր իր քաջութեան ձիբքը և մեծ տաղան-
դը , և հօրը աթոռն անցնելուն պէս առաջին նր-
շանաւոր գործն եղաւ Պարթեաց թագաւորն ի-
րեն երկրորդ ընելը . վասնզի մինչեւ ան ստեն Հա-
յոց թագաւորները Պարթեաց երկրորդն էին :

47. Արտաշէս խիստ նշանաւոր և աշխար-
հակալ թագաւոր մ'եղաւ . վասն զի ոչ միայն
Պարսկաստանի ակրեց , և իր անունամբ ստակ
կրիսել սկսաւ . այլ և բոլոր Փոքր Ասիօյ , և
նաւերով Հյունաստանի ալ տնցաւ , և անոր մեծ
մասին տիրեց :

48. Արտաշէս իր Արտաշամա աղջիկը Անհրադատին տուաւ , որ Վրաց բգեշխ էր , և Կոմիլատու լեռներուն և Ան ծովուն կողմերն անոր յանձնեց : Արտաշէսի զօրքերն այնքան բազմաթիւ էին , որ եթէ ամենքը մէկուղ նետ նետէին՝ արեգակը կը խափանէր , և եթէ մէյմէկ քար նետէին՝ բլուր մը կը ձեւանար . ինքն ալ իր զօրքերէն սպաննուեցաւ՝ խոռվութեան մը մէջ . Քրիստոսէ 90 տարի յառաջ :

— Ո՞վ էր Արշակ Ա . և ի՞նչ քաջութեան գործ ունի . — Արշակայ ո՞վ յաջորդեց . — Արտաշէսի առաջնն նշանաւոր գործն ի՞նչ եղաւ . — Արտաշէս ի՞նչ արժանաւորութեամբ աշխարհական կոչուեցաւ . — Արտաշէս զ՞ով իրեն փեսայացուց . — Արտաշէսի զօրաց բազմութիւնն ի՞նչպէս կը նկարագրուի . — Արտաշէս ի՞նչպէս մեռաւ :

Դ. Ա. Ս.

ՏԻԳՐԱՆ Բ.

49. Տիգրան իր հօրը Արտաշէսին մահէն երկու տարի յառաջ թագաւորած էր , բայց երբ ինքնագլուխ սկսաւ թագաւորել , իսկոցն զօրք ժողվելով նուաճեց ապստամբիլ ուզող հարկատու աղգերը :

50. Հայոց ամենէն երեւելի , անպարաելի , խոհական թագաւորներէն մէկն եղաւ Տիգրան , որ Հռովմայեցւոց դէմ շատ անդամ պատերազմելով մէծամեծ յաղթութիւններ շատ անդամ ձեռք ձգեց , և նշանաւոր եղաւ նոյն իսկ Հռովմայեցւոց քով :

51. Տիգրան Հռովմայեցւոց հետ երկարատեւ պատերազմներուն մէջ իր Ախհրդատ

քեւայրը հրամանաւտար կարգած էր, որ նշանաւոր յաղթութիւններ ձեռք բերած ունի :

52. Տիգրան ետևէ էր միշտ Յայներն ալ իր ստակը նուաճած պահելու, որոնց շատ ծառնը կուգար Հայոց իշխանութեան տակը մնալը, և երբեմն երբեմն ազդտամբիլ կ'ուղէին :

53. Տիգրան հոգ կը տանէր կուռքերու մեհեաններ շինելու, և արժանաւոր յարգանքը անսոնց տալու : Ոիհեկիացւոց թագաւոր եղաւ և բոլոր Կայրւոց թագաւորութեան տիրեց : Պաղեստինի վրայ ալ գնաց, բայց Հրէից Աղեքսանդրիա դշխոյն՝ շատ ընծաներով Տիգրանին սիրան առաւ, ու խաղաղութեամբ ետ դարձուց :

54. Ոիհրդատ երբ տեսաւ իր Փառնաւ կէս որդւոյն Հռովմայեցւոց կողմն անցնիլը, յուսահատեցաւ, և բերդի մը մէջ պաշարուած ըլլալով ինքզինքը սպաննեց, որ Հռովմայեցւոց զօրապետ Պոմպէոսին ձեռքը չկընայ :

55. Տիգրան ալ Ոիհրդատին մահուանէն ետքը ծերացած ըլլալով, և տեսնելով Հռովմայեցւոց յարձակումը, Արշէղ Պարսից թագաւորին տուաւ նօրէն նախագահութիւնը, որ իրեն օգնէ :

56. Տիգրան իր ծերութեան ատեն Հայոց ու Պարսից բանակին ընդհանուր սպարապետ դրաւ Կարզափրան Հայ նախարարը :

57. Կարզափրան բոլոր Կայրւոց երկրին տիրեց, և Արուսաղէմն ալ առաւ, շատ անգամ Հռովմայեցիներն ալ զարկաւ փախուց :

58. Տիգրան իր խորին ծերութեան մէջ
այս յաղթութիւնները տեսնելէն եաբբ մեռաւ
85 տարուան՝ 54 տարի թագաւորելով։

59. Պատմութիւնը կը ցուցընե որ Տիգ-
րան բոլոր կեանքը պատերազմներով անցուցեր
է . և այս պատերազմներուն մէջ խիստ շատ
անգամ յաղթող ըլլալով , փառաւոր յիշատակ
թողուցած է , և որուն կը վիտին օտարազգի
պատմիչներն ալ . շատ ազգեր նուաճեց , շատ
թագաւորներ գերի առաւ , շատ բարեկար-
գութիւններ ըրաւ , իմաստութեան յարդն ու
կը ճանաչէր , և Տիգրանակերտի մէջ մեծ ու
փառաւոր թագոր մը կանգնած էր :

— Ով յաջորդեց Արտաշէսին . — Ի՞նչպէս մարդ էր Տիգ-
րան թ . և ի՞նչ մեծ համբաւ ունեցաւ . — Տիգրան իր Հռով-
մայեցւոց գեմ պատերազմներուն մէջ ով կազած էր զօրապետ .
— Տիգրան Յունատառանն ալ նուաճեց . — Տիգրան ի՞նչ հոգ
կը տանէր կռապաշատթեան , և ուրիշ ու տեղերու տիրեց . —
Մինրդաս ի՞նչպէս մեռաւ . — Տիգրան ի՞նչու Պարսից տառա-
նախագահութիւնը . — Հայոց և Պարսից բանակներուն ով ըս-
պարապետ եղաւ . — Բարզուֆիան ի՞նչ բաժնեթիւններ ըրաւ .
— Տիգրան ի՞նչպէս մեռաւ . — Պատմութիւնն ի՞նչպէս կը ներ-
կայացընե զՏիգրանը :

ԴԱՍ Ժ.

ԱՐՏԱԿԱԶՄ Ա. Լ ԱՐԵԱՄ

60. Երտաւազդ Ա. Տիգրանայ որդին , հո-
րը տեղ թագաւոր եղաւ :

61. Երտաւազդ իր հօրը քաջ և աշխայժ
ոգին ու անոր բարի ձիթքերը չկրցաւ փայլեցր-
նել իր վրայ : Եսոր ժամանակին Վնոսնիոս ՀՀ

ռովմայեցւոց զօրապետը տիրեց բոլոր Աստ-
ւոց երկրին :

62. Անտանիոս Արտաւազդայ հետ թշ-
նամացաւ, որովհետեւ Արտաւազդ իր խոսո-
մանը համեմատ չօգնեց Անտանիոսին, որ Պար-
սից հետ կը պատերազմէր :

63. Անտանիոս վրէմն առներու համար
խարեւութեամբ բռնեց Արտաւազդը, ու ու-
կիէ շղթայի զարկած հզգիպատոս տարաւ, ուր
Կղէսպատրա թագուհին զինքը գլխատել ար-
ւաւ, որավ 4 տարիի չափ առանձին թագաւո-
րած եղաւ :

64. Արտաւազդին բռնաւելէն եաբը Տիգ-
րանին եղբօրսրդէն Արշամ թագաւորեց Հոյ-
ոց վրայ :

65. Արշամ երկլիքին խաղաղութեանը և իր
ապահովութեանը համար Հոյովմայեցւոց հետ
հաշոտեցաւ, և անսնց հարկատու եղաւ :

66. Արշամ երեւելիք գործ մը չունենալով,
30 տարի թագաւորելէն եաբը մեռաւ . 3 տա-
րի Պրիատոսէ յառաջ :

—Տիգրան Բ. ին ով յաջորդեց . —Արտաւազդ իր հօրը
քաջութեանն արժանաւոր զաւակ եղան . —Անտանիոս ով էր .
և ինչու թշնամացաւ Արտաւազդին հետ . —Արտաւազդ ինչ-
պէս մեռաւ . —Արտաւազդին ով յաջորդեց . —Արշամ ինչու
հաշոտեցաւ Հոյովմայեցւոց հետ . —Արշամ քանի տարի թա-
գաւորեց :

ԴԱՍ ԺԱ.

ԱԲԳԱՐ

67. Արշամին յաջորդեց իր որդին Աբգար,
որ խելացի և հեղաքարոց անձ մ'էր : Ասոր

Թագաւորութեան երբորդ տարին Հայք բռ-
լըրավին Հռոմայեցւոց հարկատու եղան , և
Օգոստոս կայսեր պատկերը Հայոց մեհեան-
ներուն մէջ կախուեցաւ :

68. Աբգար պարտաւորեցաւ Հերովդէսի
դէմ պատերազմբանալ . ըստ որում Հերովդէս
ամբարտաւանութեամբ ուղեց իր պատկերն
ալ կայսեր պատկերին քով կախել տալ Հայոց
մեհեաններուն մէջ : Աբգար այս պղտիկու-
թիւնը յանձն չառաւ , և պատերազմով մեր-
մեց . ու յաղթեց Հերովդէսին :

69. Աբգար միտքը դրաւ որ հարկ չայ-
Հռոմայեցւոց , և անկախ թագաւորութիւն
վարէ , ըստ որում սիրուը նեղացած էր՝ լսելով
որ Հռոմայեցւոցմէ անարգուեր են իր խրկած
Հայ դեսպանները , որոնք Օգոստոս կայսեր
մեռնելն ետքը՝ Տիբերիոս կայսեր գահն ելե-
լու շնորհաւորելու գացեր էին :

70. Աբգարու անկախութեան խորհուր-
դը յառաջ չգնաց . վասնզի Արտաշիր Պարսից
թագաւորը նոյն օքերը մեռնելով , անոր որդ-
ւոց մէջ ծագած խռովութիւնը վերցընելու-
համար Պարսկաստան գնաց , և վերագարձու-
սաստիկ հիւանդութենէ մը բռնուած :

71. Հռոմայեցիք Աբգարու Պարսկաստան
երթալէն կասկածեցան . վասնորոյ Աբգար
ինքզինքը արդարացնելու համար դեսպան խրր-
կեց Ասորեստանի վրայ վերակացու դրուած
հռոմայեցի իշխանին , որ Պարսկաստան եր-
թալուն պատճառը խմացընեն : Դեսպանները

Պաղեստինու մէջ Յիսուսի Քրիստոսի Տեառն
մերոց հրաշքները տեսնելով, մերադարձնուն
սպատմեցին Աբգալու :

72. Աբգար առանց վարանելու հաւա-
տաց որ Յիսուս Քրիստոս Ճմարիտ Աստուած
և Արդի Աստուծոյ է . և որովհետեւ Պարսկաս-
տան ստացած հրեանդութենէն տակաւին բը-
ժըկուած չէր , ազաշանաց թուղթ դրեց որ
գայ զինքը բժշկէ :

73. Յիսուս Քրիստոս պատասխան դրեց
Աբգարու , անոր հաւատքը գովելով , և խոս-
տացաւ որ իր համբարձմանէն վերջը աշկերտ-
ներէն մէկը կը խրկէ զինքը բժշկելու :

74. Քրիստոսի Համբարձմանէն ետքը ե-
կաւ թագէոս առաքեալ , բժշկեց զԱբգար ,
քարոզեց Յիսուսի Քրիստոսի Առւրբ Աւետա-
րանը , մլրտեց հաւատացեալները , հաստատեց
Առւրբ Ակեղեցին , և Հայաստանի մէջ այն օրէն
սկսաւ Քրիստոնէութեան Ճմարիտ և սուրբ
հաւատքը : Իսկ Աբգար 38 տարի սրբութեամբ
թագաւորելէն ետքը մեռաւ , Քրիստոսի 34
թուականին :

— Ո՞վ էր Աբգար ? — Օդոսոս Հռոմայեցւոց կայսեր
պատկերն ինչու Հայաստանի մէկաններուն մէջ կախուեցաւ .
— Աբգար ինչու պատերազմ բացաւ Հերովդէսին դէմ . —
Աբգար ինչու իր անկախութիւնն ստանալ խորհեցաւ . — Աբ-
գարու անկախութեան խորհուցն յառաջ գնաց . — Աբգար
ինչպէս լսեց Յիսուսի Քրիստոսի անունը . — Հաւատաց Աբ-
գար ի Քրիստոս . — Քրիստոս ինչ պատասխան տուաւ Աբգա-
րու խնդրանաց . — Քրիստոսի համբարձմանէն ետքն որ առա-
քեալն էկաւ ի Հայաստան :

ԱՆԱՀԻ և ՍԱՆԱՏՐՈՒԿ

75. Երգար մեռնելուն պէս մեր Ազգին թագաւորութիւնը երկուքի բաժնուեցաւ : Անանէ Երգարու որդին՝ Հդեսիայի մէջ թագաւորեց . իսկ Աանատրուկ Երգարու քեռորդին Հայաստանի մէջ :

76. Անանէ քրիստոնէութիւնը թողուց , և կուապաշտութեան հետեւեցաւ , ու շատ քը րիստոնեայ նահատակեց : Ինքն ալ 4 տարի միայն թագաւորեց , և նորոգել տուած պալատին մէջ՝ սիւն մը փրան խնալով՝ մեռաւ :

77. Հդեսացիք իրենց թագաւոր՝ Աանատրուկն ուղեցին , երդումն առնելով անկէ , որ ազատ թողու զիրենք քրիստոնեայ մնալու : Հայց յետոյ Աանատրուկ իր երդմանը դէմ գործեց , և շատ քրիստոնեայ նահատակեց . ուրոնց մէջ էին իր Աանդուխտ ազգիկը , և թողէոս առաքեալը :

78. Աանատրուկ երեւելի գործք մը չունեցաւ . միայն Վճբին քաղաքը , որ երկրաշարժէ աւրուած էր , սքանչելի կերպով նորոգեց , ու քաղքին մէջ տեղն իր արձանը կանգնեց ձեռքը դրամմը տուած , իմացնել ուղելով՝ որ բոլոր ունեցածը ծախեր է :

79. Աանատրուկ որսի ատեն դիպուածով զարնուեցաւ նետէ մը , ու մեռաւ . 34 տարի թագաւորելէն ետքը . Քրիստոսի 65 թուականին :

Արդար մեռնելուն պէս թագտւորութիւնն ի՞նչու եր-
կուքի բաժնուեցաւ . — Անանէ քընատանեայ մնաց . և ի՞նչ-
պէս մեռաւ . — Եփեացիք զով իրենց թագաւոր ուղեցին .
և ի՞նչ պայմանաւ . — Սանատրուկին Երկեղի գործնի՞նչ եղաւ .
— Սանատրուկ ի՞նչպէս մեռաւ :

ԴՅՍ ՃԳ.

ԵՐՈՒԱՆԴ

80. Սանատրուկին յաջորդեց Երուանդ
անունով իշխան մը . որ մօր կողմանէ Վրշակու-
նի էր , բայց թագաւորական ցեղէ չէր :

81. Երուանդ թագաւոր եղաւ՝ իր բա-
յութիւններովը և քաջրաբարսութեամբը բռ-
լոր նախարարաց սիրտն իրեն գրաւած ըլլալովը ,
բայց Իագրատունի ասպետէ չկրցաւ պսակ
ուիլ . ինչպէս որ Վրշակունի թագաւորաց
կարգն ու սովորութիւնն էր :

82. Վսոր համար Երուանդ Սանատրուկին
զաւակներէն վախնալով , որոնք թագաւորու-
թեան օրինաւոր ժառանգն էին , մեռցուց զա-
մենքը . միայն Վրտաշէս անունով պղոփիկ ար-
դայ մը փախաւ ազատեցաւ Ամբատ Իագրա-
տունիին ձեռօք :

83. Երուանդ այս իր ըրած տնկթու-
թեամբն ալ չկրցաւ հանդարտիլ , վասն զի Վր-
տաշէսին Պարսկաստան փախչիլը զինքն անհան-
գիստ կ'ընէր , մանաւանդ որ Ամբատ այս բա-
նին հոգ կը տանէր . ուստի շատ գիլ գրեց
Պարսից Դարեհ թագաւորին , նոյնպէս Արմ-
քատին , որ Վրտաշէս մարի տղայ է , կամ մեռ-
ցընէն , կամ իրեն բերեն յանձնեն .

84. (Օ) ուստի մը շպին այս միջոցները . սւստի Երուանդ ոկտավ Հայաստանը ամբացնել . Հռովմայեցւոցմէ օգնութիւն գտնելու համար , բոլոր Վիճակետքն անոնց տուաւ , և Հայաստանէն ալ աւելի հարկ կուտար . Երուանդաշատ անունով քաղաք մը շննեց , և ամուր պարագով պատեց , և աթուն ալ հոն փոխադրեց :

85. Ենոնցմէ զատ շատ պատրաստութիւններ տեսաւ , ուրիշ շնութիւններ ալ ըրաւ . և շատ զօրքով պատերազմի պատրաստուեցաւ Եխուրեան գետին քով . վասնզի լսած էր որ Ամբատ Դարեհին օգնութեամբը Երտաշէոր Հայաստան կը բերէր՝ թագաւոր նըստեցը նելու համար :

86. Երտաշէսին գալը լսելով , շատ նախարարներ միացան անոր բանակին . որով Երուանդ այ բանակը տկարացաւ , միայն Վրաց և Վիճակետաց և ուրիշ վարձւոր զօրքը մնացին : Եյս վարձկաններուն արիութիւնը շատ սոսրին էր համեմատելով Հայոց արիութեան հետ , որոնք տիրատիրութեամբ սաստիկ կը պատերազմէին : Ենոնցմէ ոմանք Երուանդի խօսք տուած ըլլալով՝ մեռցնելու զԵրտաշէս , մահերնին աչք առած , պատերազմին մէջ Երբ Երտաշէսի վրայ յարձակեցան , Դիսակ կորիձ հայ իշխանը՝ որ Երտաշէսի սանտուին որդին էր , ելաւ անոնց դիմաց , զարկաւ մեռցաւց զամենքն ալ , բայց ինքն ալ դէմքին կէոր կորսընցնելով՝ ինկաւ մեռաւ .

87. Երուանդ յուսահատած Երուանդացատ փախաւ . հոն հասան Հայոց զօրքերը , և պատերազմը քիչ մը տեելէն ետքը , բերդին զօրքերն անձնատուր եղան . Երուանդ ալ Երտաշէսի զօրքերէն սպաննուեցաւ , 20 ապրի թագաւորելէն ետքը , Պրիստոսի 85 թուականին . որուն Երտաշէս փառաւոր շիրիմ մը կանգնել տուաւ , Երշակունի կնոջ որդի ըլլալուն համար :

— Ո՞վ էր Երուանդ . — Երուանդ ի՞նչպէս թագաւոր եւաւ . — Երուանդ ի՞նչու և ո՞ւսկից երկիւղ ունեցաւ . — Ո՞վ էր Արտաշէս , և ի՞նչպէս ազատեցաւ . Երուանդի ձեռքէն . — Երուանդ իր այս ըրած անդթութիւնովը բաւականացաւ , և հանգիստ ըրած . — Ի՞նչ միջոց ձեռք առաւ Երուանդ իր բռնաւորութիւնն ապահովցնելու համար . — Երուանդայ բանակն ի՞նչպէս տկարացաւ . — Ո՞վ էր Գիսակ , և ի՞նչ տիրամիրութիւն ցուցուց Արտաշէսի . — Երուանդ ի՞նչպէս մեռաւ :

ԴԱՍ ԺԴ.

ԱՐՏԱՇԵՍ Բ.

88. Ամբատ յաղթութիւնը կատարելէն ետքը , թագ դնելով Երտաշէսի գլուխը , զայն Հայոց թագաւոր պսակեց :

89. Երտաշէս թագաւորելուն պէս բռնը իր բարերարները վարձասարեց . Պարսից զօրաց առատ պարգեւ տուաւ և իրենց տեղը խրկեց . Ամբատը ընդհանուր սովարապետ ըրաւ , Երգամն ալ իրեն Երկրորդ . Դիսակին Երտաշէս որդին նախարարաց կարգն անցուց , և այն ցեղին անունը ‘Դիմաքսեան դքաւ , ’ի յիշատակ ‘Դիսակին գլ’յրտաշէս ազատելու առեն դէմքին կէսը կորսնցնելով մեռնելուն :

90. Արտաշէս առողդ և քաջ և պատերազմի հմուտ էր : Ալանաց թագաւորը Հայաստան յարձակելով, Արտաշէս անոր գէմ պատերազմի ելաւ , և Ալանաց թագաւորին աղան բռնեց :

91. Ալանաց թագաւորը ուղեց հաշտութիւն ընել , և խոստացաւ որ Արտաշէս ինչ բան որ ուղէ՝ տայ . բայց Արտաշէս յանձն չառաւ : Յետոյ Ալանաց թագաւորին Սամինիկ աղջկան աղաչելով զիջաւ Արտաշէս , և անոր եղբայրը թողուց , ու Սամինիկն ալ իրեն կին առաւ :

92. Արտաշէս լսելով որ Հռոմի կողմերը խռովութիւն կայ , Հռոմայեցւոց հարկ տալը դադրեցուց , և Հռոմայեցւոց զօրացն ալ քանի մը անգամ յաղթեց . բայց երբ Տրայանոս կայսեր անթիւ բաղմութեամբ գալը լսեց , վախնալով , շատ ընծաներ առած դիմացն ելաւ , և չվճարած հարկերն ալ վճարելով հաշտութիւն ըրաւ Տրայանոսի հետ :

93. Արտաշէս Հայաստանը թէ ուսման և թէ արուեստի և թէ մշակութեան մէջ ծաղկեցնելու փոյթ կը տանէր : (Օտար երկիրներէ շատ գաղթականութիւններ բերաւ ու Հայաստանի մէջ բնակեցաւ) : Հողագործութիւննն ալ սցնչափ յառաջ տարաւ , որ իր ատենը Հայաստանի մէջ ամենեին ըրգործուած երկիր չմնաց : Կրկէ զատ Հայաստանի լճերուն և գետերուն վրայ նաւագնացութիւն ու ձկնորսութիւն հաստատեց :

94. Արտաշէս 41 տարի թագաւորելըն
Ետքը մեռաւ Վարանդ գաւառը . Քրիստոնի
126 թուին : Թաղման հանդէսը խիստ փա-
ռաւոր էր . դագաղը ոսկիէ , անկողինը բեհե-
զէ , ոսկով բանուած զգեստ հագած , դը-
խը թագ , ոսկիով գործուած զէնքերն իր դի-
մացը դրաւած . չորս կողմն իր որդիքը և ազ-
գականները կեցած , անոնց քովը բոլոր թա-
գաւորական սպաշտօննեաններն ու նախարարնե-
րն իրենց գնդերովք . Նոյնպէս բոլոր զօրքն
իրենց զէնքերովք սպատերազմի երթալու պէս
շարուած . առջեւէն պղնձէ փող հնչեցնելով , և
ետևէն ու հագուած լոլիաններ , անոնց ե-
տևէն ալ ժողովրդեան բազմութիւնը կ'եր-
թար : Այնպէս սկացին հայերը , մինչեւ շաս-
մարդիկ ինքզինքնին սպաննեցին Արտաշէսի
գերեզմանին վրայ :

— Ո՞վ զԱրտաշէս թագաւոր սրակեց . — Արտաշէս իր
բարերարներն ինչողէս վարձատրեց . — Արտաշէս Ալսնաց գէմ
ինչու պատերազմի ելու . — Արտաշէս ինչողէս հաշտուեցաւ
Ալսնաց հետ . — Արտաշէս ինչողէս Տրայիանոսի սիրտն ա-
ռաւ . — Արտաշէս ինչողէս ծազկեցուց հայաստանը . — Ար-
տաշէս մեր մեռաւ . և ի՞նչ թաղման հանդէս կատարուեցու
վրան :

ԴԱՍ ԺԵ .

ԱՐՏԱՇԵԶԴԻ Բ . ՏԻՐԱՆ Ա . ՏԻԳՐԱՆ Գ .
Լ ՎԵՐԱՎՐԾ

95. Արտաւազդ իր հօրք գահը նստաւ :
Ասիկա զքօսասէր և անկարդ կեանք մ' ունե-
ցաւ , և օր մը որոի ելած ատենը՝ ձիովը խո-

բունկ փառի մը մէջ ինկաւ և կորսուեցաւ ,
երկու տարի թագաւորելէն ետքը :

96. Արտաւազգայ վրայ առասպել կը
պատմաւի թէ , այրի մը մէջ շղթայով կապ-
ուած կեցած է , և երկու շուն միշտ շղթան
կը կրծեն որ վրթի , և Արտաւազգ ելայ աշ-
խարհիս վերջ տայ . բայց դարբիններուն սալի
վրայ երկաթ ծեծելու ձայնեն շղթաները նո-
րէն կը զօրանան : Ասոր համար մինչեւ Քրիս-
տոնէւթեան ատենն ալ կը գանուելին միա-
միտ դարբիններ , որ կիրակի օրերն ալ քանի
մ' անդամ ուռը սալին զարնելու սովորու-
թիւնը կը պահէին :

97. Արտաւազգին յաջորդեց իր Եղբայրը
Տիրան Ա . որ իր Եղբայրը նման զբօսասեր և
անհոգ կեանք մը վարեց , և յիշատակի ար-
ժանի գործք մը չունեցաւ . 21 տարի թագա-
ւորելէն ետքը , որ մը ճամբան ձիւնի բըռ-
նուելով մեռաւ :

98. Տիրանին մեռնելէն ետքն իր պղտիկ
Եղբայրը Տիգրան Գ . թագաւորեց :

99. Տիգրան արիասիրտ ըլլալով միաբա-
նեցաւ Պարսից Պերտղ թագաւորին հետ , և
յաղթեց Հռոմայեցոց , և անոնց Աեւերիա-
նոս զօրավարը սպաննեց :

100. Տիգրան այնուհետեւ իր բանակին
գլուխն անցած դէպ ի փոքր Ասիա յառաջ
քալեց , ուր նոյն կողմերն իշխող թագուհիէ-
մը խարսւելով բռնուեցաւ և բանտը մտաւ :
Եցն միջոցին 'Վուկիոս Աերոս' Աարկոս Ա-

ըեղիսս կայսեր գահակիցը Հայոց ու Պարսից
վրայ գալով, երբ իմացաւ որ Տիգրան բլու-
նուեր է, զանիկա ազատեց և Հայաստան
խրկեց :

101. Տիգրան 42 տարի թագաւորելէն
ետքը մեռաւ, և իրեն յաջորդեց Վաղարշ
որդին :

102. Վաղարշիր հօրը թագաւորութիւ-
նըն առածին պէս, Վարդգէսին շինած աւանն
ամուր պարապով պատեց և անունը Վաղար-
շապատ դրաւ :

103. Հիւսիսային ազգերն ասոր օրովք
Հայաստանի վրայ յարձակիլ սկսան. Վաղարշ
քաջութեամբ անոնց դէմ պատերազմելով
վունեց, բայց ինքն ալ զարնուելով մեռաւ,
20 տարի թագաւորելէն ետքը . Պրիստոսի
213 թուականին :

— Ո՞վ յաջորդեց Արտաշէրի. — Արտաւագդ ի՞նչպէս
կեանք անցուց, և ի՞նչորես մեռաւ. — Արտաւագդայ վրայ
ի՞նչ առասովկէ կայ, — Արտաւագդայ ո՞վ յաջորդեց. — Տի-
գրան ի՞նչ կեանք վարեց. — Տիգրանին ո՞վ յաջորդեց. — Տիգ-
րան քաջութեան գործ մ' ունի. — Տիգրան ո՞ր և ի՞նչպէս
բանարկուեցաւ, և ո՞վ ազատեց զինքը բանակն. — Տիգրա-
նին ո՞վ յաջորդեց. — Վաղարշապատ քաղաքը ո՞վ պարսովեց. —
Վաղարշ ի՞նչ քաջութեան գործ ունի :

ԴԱՍ Ժ. 2.

ԽՈՍՔՈՎ ՄԵԾ.

104. Վաղարշին որդին խոսրով իր հօրը
տեղ թագաւորելուն պէս, առաջին գործն
եղաւ Հիւսիսային ազգերէն վրէմն առնել.
ինչպէս որ ալ յաղթեց անոնց :

105. Յետոյ սոսմայեցիները զարկաւ փախուց, որոնք չայաստանը բոլորովին նուռաձելու համար Հայոց վրայ եկեր էին:

106. Յետոյ Պարսից հետ պատերազմ ունեցաւ. ըստ որում՝ Արտաշեր անունավ Պարսիկ իշխան մը Պարսից շտանախարարներն իրեն հետ միաբանելով, Պարսից Արտաւան թագաւորեն ապատամբեր, անոր հետ պատերազմեր, և պատերազմին մեջ Արտաւան մեռեր, ու ինքն Արտաշեր թագաւորեր էր: Եւ որովհետեւ Խոսրով Արշակունի ըլլալով՝ Արտաւանին աղդական էր. ուստի Արտաւանին վրէմն հանելու համար Արտաշերին հետ պատերազմեցաւ, և մինչեւ Հնդկաստան փախուց զայն:

107. Արտաշերին ճարը հատնելով, մեծ պարգեւ խոստացաւ, ով օք եղանակաւ մը Խոսրովը մեռցընէ: Յանձն առաւ զայն Անակ Պահլաւունի նախարարը, և ձեւանալով իրընեւ փախստական Արտաշերին բռնութիւններեն, եկաւ Հայաստան: Շամբան գալստեն ծնաւ իր որդին մեր սուրբ Պրիգոր ըստաւորիչը:

108. Անակ իր միարը գրած չարութիւնը քիչ ժամանակէն յաջողեցաւ կատարելու: Օր մը որսի առեն զարկաւ սպաննեց զԽոսրովը. ու երբ թագաւորին մարդիկը զինքը կ'ուզէին սպաննել, փախչելու առեն գետն ինկաւ ու խղդուեցաւ:

109. Խոսրով չմեռած հրաման ըրաւ ոք

Վնակայ ցեղը թրէ անցընեն : Ախոյն Ա. Վրիտոր ազատեցաւ , որն որ Կեսարիա փախուցին : Խոսրով այսպէս դառնաղէտ մահուամբ մեռաւ 48 տարի թագաւորելէն Եաքը . Քրիստոսի 261 թուականին :

— Ո՞վ եր Խոսրով , և իր առաջն գործն ի՞նչ եկաւ . — Հոսանքիցներուն հետ ի՞նչու պատերազմեցաւ . — Պարուից հետ պատերազմն ի՞նչու եր . — Արտաշեր ի՞նչ ճար մասեց Խոսրովին ձեռքէն ազատեց . — Խոսրովը մեռ ցնեն ով յանձնն առաւ . — Շահի կրցոն խօրհուրդն յառաջ տանիլ . — Խոսրով չմռա ած ի՞նչ հրաման ըրաւ . — Ո՞վ ազատեցաւ այս կոստրածէն . — Քանի տարի թագաւորէց Խոսրով :

ԴԱՍ ԺԷ :

ԽՈՍՐՈՎԻՆ ՏԱԿԱՆՆԵՆ ԹԻԼ - ՏՐԴԱՏԻՆ Էագաւորիլլ :

110. Խոսրովին մեռնելէն Եաքը , Եկաւ Արտաշեր Հայաստան , և բոլոր Հայոց տերեց . Խոսրովու ցեղը ջնջել տաւաւ , որոնցմեծ Տրդատ՝ Խոսրովու որդին և անոր Խոսրովի կույստ քայրն ազատեցան Արտաւազդ Անդ դակունիին և Օտոս Ամատունիին ձեռօր :

111. Արտաւազդ Անդակունին Հոռմ փախուց զՏրդատը , ուր շատ քաջութիւններ ընելով՝ մեծ անուն ստոցաւ Տրդատ : Վնդամ մը մեկ ձեռքովին երկու վայրենի ցուրերու եղջ խրներէն բռնելով՝ քաշեց փրցուց և զաններ սպաննեց : Օր մ'ալ ձիրնթացի մէջ , հակառակսրդին ճարտարութեամբը Տրդատ կառքէն վար ինկաւ . ասոր վրայ ստատիկ բարկանալով՝ վազեց հակառակորդին կտորին և

տեւէն այնպէս ուժով բռնեց , որ ալ ձիերը
չկրցան յառաջ երթալ . աս բանս ամէն տես-
նողներուն մեծ զարմանք պատճառեց :

112. Երթալով կը հռչակուէր Տրդատին
անունը , մինչեւ իր փախատական վիճակին
մէջ իր քաջութիւններով Հայոց թագաւոր
ըլլալու արժանացաւ : Վ ասն զի՞ Դիմաց թա-
գաւորն անհամար զօրքով Հռոմայեցւոց վրայ
դիմած , և պատգամ խրկած էր Դիտկղետիա-
նոս Հռոմայ կացուէր . որ երկուքնին միայն մէ-
նամարտին : Այս բանիս վրայ երբ Դիտկղե-
տիանոս շուտրած էր , և ահա Տրդատը ներ-
կայացուցին անոր , որուն խարյն կայսերական
զգեստներ հագցնել առւաւ . և Տրդատ իբրեւ
կայսր Հռոմայ ներկայացաւ Դիմաց թագաւ-
որին , անոր հետ մենամարտեցաւ , և բըռ-
նեց զայն , բերաւ Դիտկղետիանոսին առջեւ :

113. Դիտկղետիանոս շատ ուրախացած ,
ուղեց Տրդատը վարձատրել . և երբ իմացաւ
որ անիկա Հայոց թագաւորին որդին է , ա-
նոր թագաւորական զգեստ հագցուց . թագ-
գրաւ գլուխը , և շատ զօրքով Հայաստան
իրկեց , որ երթայ իր հօրը թագաւորութիւ-
նըն առնու :

— Խոսրովու մեռնելէն Ետքը ալ տիրեց Հայաստանի . —
Երտաւազդք ուր փախուց Տրդատը . — Հռոմայ մէջ ինչ քա-
ջութիւններ ըբաւ Տրդատ . — Ուրիշ ինչ քաջութեամբ կըր-
թաւ Տրդատ ըլլալ թագաւոր Հայոց :

ՏՐԴԱՏ

Հ

ԼՈՒՍԱԿՈՐՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ Դ ՁԵՒՆ
ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱԿՈՐՉԻ

114. Տրդատ կեսօրին հասնելուն պէս,
շատ մը հայ նախարարներ դիմացն ելոն, և
զնիքը թագաւոր ընդունեցին :

115. Տրդատ Հայոց և Հռոմեացւոց
զօքերով յառաջ անցաւ. և Ծափուհ որ
Երտաշիրի յաջորդն էր, քանի մ' անգամ
դէմն ելաւ, բայց յաղթուեցաւ, և վերջաւ
պէս բոլորովին վռնուեցաւ Հայաստանէն,
և Տրդատ տիրեց բոլոր Հայաստանի :

116. Տրդատ Եկեղեց գաւառէն անց-
նելու ատեն, Անահիտ չաստուածին շնորհա-
կալութիւն և զոհ մասոյց, և հրաման ըրաւ-
իրեններուն, որ նոյնն ընեն. Վրբան որ Հա-
յաստանի մէջ կռապաշտութիւնը տիրած էր,
բայց և այնպէս Երդարու ժամանակէն քրիս-
տոնէութիւնը պահուած էր, և այս սուրբ
հաւատքին հետեւողներ կային, որոնց մէջն էր
և Ա. Գրիգոր Լուսաւորիչ :

117. Տրդատ հրաման ըրաւ Ա. Գրիգորի
որ իրեն պէս զոհ մաստցանէ, և երբ չըն-
դունուեցաւ անոր հրամանը, շատ չարչարել
առաւաւ. և իմանալով որ Անակաց սրդին ալ է,
հրաման ըրաւ որ Երտաշատ բերդին մէջի խոր

վիրապը նետեն , որ մահապարաներու համար օձերով լեցուն աեղ մ' էր :

118. Այսուհետև հրաման հանեց , որ ամէն աեղ կռոց յարդանք մատուցանեն , և քրիստոնէութիւնը ջնջեն . ասանկով շտոքը բրիտանեաներ նահատակուեցան , որոնց մէջ էին նաեւ Հռիփսիմեան Ա. Կուսանքները , որոնք Հռոմին հալածանքէն փախեր եկեր էին :

119. Տրդատ իր այս անգթութիւններուն պատիմն առաւ . օր մը որսի ասեն խոզի կերպարանք փոխուեցաւ և վայրենացաւ . իշխաններէն շատն ալ նոյն սրաբիմք կրեցին :

120. Այս պատմէն ազատեց վիրենք Ա. Գրիգոր Լուսաւորիչ . որ 14 տարի վիրապին մէջ Աստուծոյ հրաշքովք ողջ մնացած էր , և վիրապէն հանուելով բժշկեց զջրդատ , և բոլոր հարուածեալները . Քիրիստոս ճշմարիտ Աստուած յայտնապէս քարոզելով , մլրաեց զամենքը . Հռիփսիմեանց սուրբ կուսանաց մարմիններուն համար վկայարան շնչեց , և ինքըն ալ Կեսարիա երթալով Արքեպիսկոպոս Ճեռնադրուեցաւ Ա. Դեւոնդ Արքեպիսկոպոսէն :

121. Քրիստոնէութեան ճշմարիտ հաւատքը բոլոր Հայաստան շուտով տարածուեցաւ , վասն զի Տրդատ և Ա. Գրիգոր Լուսաւորիչ միանգամայն այս բանիս կ'աշխատէին . բոլոր կուռքերը , քուրմերը և անոնց պաշտամունքը ջնջուեցան , և եկեղեցի շնչուեցան . որոնց մէջ էն նշանաւորն ու փառաւորն ե-

դաւ Ա. | չջմիածնաց Ակեղեցին, որուն ձար-
տ սրապեալ նոյն ինքն Տէրն մեր Յիասւուս Քը-
րիստոս եղաւ, բայ տեղեան Արքայն Գր-
րիգորի:

122. Տրդատ Հիւսիսականոց վկաց սրա-
տերապմի ելաւ, որ Հայաստան արշաւել սկզբ
մեր էին, յաղթեց, և Հայաստանէն վռնուեց:
Յետոյ Ըստուհին դէմ սրատերապմի ելաւ,
և Ըստուհ շատ նեղը մանելավ, հաշտու-
թիւն խօսեցաւ: Իսպար սցո սրատերապմներուն
մէջ Տրդատին անվեհեր բնութիւնը և արի-
ւթիւնը կը փայլէին:

123. Մոյն միջոցներուն մէջ Նիկիոյ առւրբ
Ջողովը կը կաղմաւէր ընդգէմ Երիտա հերետի-
կառապետին: Ե յա սուրբ Ջողովոյն ներկայ էր
Հայոց կողմանէ Ա. Երիտասկէս՝ Ա. | ուստա-
ւ որչին որդին: որ Հաւատոյ Հանդանակը Հա-
յաստան բերաւ նոյն ժողովէն:

124. Ե յնուհետեւ Ա. | ուստաւորիչ Հա-
յաստանի հոգեւոր կառավարութիւնը բոլո-
րովին Ա. Երիտասկէսի յանձնեց. և ինքը գը-
նայ Վանեայ այրը, ուր ճգնութեամբ և ու-
զօթքով անցուց, մինչեւ որ սրբութեամբ
վախճանեցաւ:

125. Տրդատ ալ աեսնելով նախարարոց
անկարգութիւնները, սրտին ցաւէն թողուց
թագուրութիւնը, և Ա. | ուստաւորչի ճրգ-
նարանը քաշուեցաւ: Նախարարները մարդ-
կանիցին որ գոյ թագաւորութիւնը ձեռք
տունէ, բայց էրբ Տրդատ յանձն շառաւ,

գաղտուկ թոյն խմցուցին, ու այն քրիստոնեաց և քաջ արքային կեանքը կործեցին, որ 56 տարի թագաւորեց . Քրիստոսի 342 թուականին :

126. Տրդատին օրովը փախտական եկաւի Հայուստան Վամբուն Շենացին իր ընտանիքով . Տրդատ ասոր քաջարաւութիւնն ու հաւատարմութիւնը տեսաւ, երբ Վամբուն նրաւաճեց Ակունեաց ցեղը . որ Տրդատէն ապրաւամբած էր, ուստի Տրդատ ասոր սերունդը նախարարութեան կարգն անցուց անոր անուտամբը Վամբիռնեան կոչելով, որուն ցեղէն երեւելի և ընտիր սարարապեսներ և իշխաններ մեծամեծ ծառայութիւններ ըրին Վզգիս և Հայրենեաց :

— Տրդատ ի՞նչ ըդունելութիւն գտաւ հայ նախարարներէն . — Տրդատ ի՞նչպէս տիրեց բոլոր Հայուստանի . — Եկղեաց գաւառնին մէջ ի՞նչ ըրաւ . — Հայաստան բոլորն ալ կուսպաշտ էին . — Ս. Գրիգոր կատարեց Տրդատայ հրամանը . և ի՞նչ եղաւ . — Աւ որո՞նք նահատակուեցան . — Տրդատ ի՞նչ պատիժ կրեց իր այս անդթութիւններուն համար . — Ո՞վ այս պատժէն աղքատեց գՏրդատ . — Քրիստոնէութիւնը ի՞նչպէս համարձակ տարածուեցաւ բոլոր Հայուստան . — Տրդատ որիշ ի՞նչ քաջութիւններ ըրաւ . — Ո՞վ զնաց Ամելիոյ ուսորք ժողովը Հայոց կողմէն . — Ո՞վ վախճանեցու Ս. Լուսորիշ . — Ի՞նչպէս մեռաւ Տրդատ . — Ո՞վ եղաւ Մամիկոնեան նախարարութեան նախահայրը :

Դ Ա Ս Ժ Թ .

Խ Ո Ս Ր Ո Վ Բ .

127. Տրդատին մեռնելէն ետքը մեծ ու ցաւալի խւովութիւն ինկաւ Հայուստանի մէջ : Ի՞նունեաց, Վանաւաղեանց և Արդուն

եւաց նախարարութիւններն իրարու հետ պատերազմելով՝ իրարու ցեղերը ջնջեցին։ Եղուանիք ապստամբեցան, ու Այնատրուկ անտենով մէկն իրենց վրայ թագաւոր դրին։ Նոյնպէս Շակուր Աղձնեաց իշխանն ապստամբեցաւ։

128. Այս ամէն խռովութիւնները աեւնելով միւս նախարարները, Ա. Ի ուսաւորչին որդի Ա. Վ թանեէս Կաթողիկոսին հետ միացած՝ Տրդատայ որդին Խոսրով Բը թագաւոր դրին։ Հռոմայ Կոստանդ Կայսրն ալ թագ ուժիրանի խրկեց Խոսրովին։

129. Խոսրով իր հօրը քաջութիւններէն զուրկ էր, և մեղի ու զքօսասէր կեանիք մ'անցուց։ Բայց ասոր օրովը երեւելի եղաւ Վահան Կմատունի զօրավարը, որ մեծ պատրաստութեամբ հիւսիսային ազգաց գէմ ելաւ, որոնք մինչև Վաղարշապատ եկեր հասեր էին։ Հայերն այն աստիճան կատաղութեամբ պատերազմեցան որ, ինչողէս իրենց սովորութիւններն էր, թշնամեաց նետ նետելու ատեն թողչուալով, սասաիկ հալածեցին և վոնտեցին զանոնիք։

130. Խոսրով 9 տարի թագաւորելէն եւոքը մեւաւ, և իրեն յաջորդեց որդին Տիրան Բ. որ Ա. Վ թանեսին հետ Կոստանդնուպոլիս գնաց, ու հոն Կոստանդ Կայսրը թագաւորեցուց զինքը։

131. Ծաղուհ երբ Խոսրովին մահն ու Տիրանին Կոստանդնուպոլիս երթալը լոեց, ովատեհութիւն սեպելով անհամար բազմու-

թեամբ Հայաստան խրկեց իր Վերսեհ եղ բայրը . բայց Վրշաւիր կամսարական , որուն որ յանձնուած էր Հայաստան , միացնելով նախարարները՝ յաղթեց անոնց , և վռնաեց ըզ Վերսեհը :

132. Տիրան Հայաստան գառնալուն պէս սկսաւ բոլորովին թուլութեամբ և անկարդութեամբ կառավարել , անոր համար Շապուհին հետ հաշտութիւն խօսեցաւ , և ըսկաւ անոր ալ տուբք տալ . ինչպէս Յունաց կուտար :

133. Շապուհ սաստիկ բարկացաւ Տիրանին դէմ , վասնզի երբ Յուլիանոս ուրացող կայսրը Պարսից վրայ կ'երթար , Տիրան վախնալով՝ օդնած էր Յուլիանոսին :

134. Տիրան մէծ անգթութիւն մ'ըրաւ՝ Յուլիանոսին պատճառաւաւ . վասնզի Յուլիանոս իր պիզծ պատկերը խրկեց Տիրանայ , որ եկեղեցւոյ մէջ կախել տայ . և երբ Ա . Յուլիկ կաթողիկոսը դէմ դրաւ և չուզեց Կատուծոյ տաճարը պղծել , ու պատկերը ոտնակոխ կուղրտեց , Տիրան բարկանալով՝ այնչափ ծեծել տուաւ Ա . Հայրապետը՝ որ վախճանեցաւ ծեծին տակ :

135. Բայց շատ շանցաւ իր պատիմն ալ առաւ Տիրան . վասնզի Յուլիանոս Պարսից հետ ըստած պատերազմին մէջ սպաննուեցաւ . և Շապուհ Տիրանէն վրէմն առնելու համար՝ բարեկամութիւն կեղծելով իրեն կանչեց Տիրանը , և անոր աչերը կուրցնել տուաւ : Այս

պէս 41 տարի թագաւորեց Տիրան. (Քրիստոսի
364 թուականին):

— Տրդաբն մանելն ետքն ի՞նչ եղաւ Հայաստան . —
Այս խոռվութիւններուն առաջքն ի՞նչպէս առնելեցաւ . —
Խոսրով ի՞նչպէս կեանք կ'անցընէր . և ով հիւսիսային ազգոց
յարձակմունքն արգիլեց . — խորոված ով յաջորդեց . — Ըս-
պուհ ի՞նչ առ թով Հայաստան խրկեց իր Ներսէհ եղքայրը . —
Տիրան ի՞նչու տուրք տալ սկսաւ Պարսից . — Հազուհ ի՞նչը
բարկացաւ Տիրանին դէմ . — Տիրան ի՞նչ անգթութիւն դոր-
ծեց . — Հազուհ ի՞նչպէս հանեց իր վրէմը Տիրանէն .

ԴԱՍ Ի.

ԱՐԵՎԱԿ Բ.

136. Տիրանին յաջորդեց իր որդին Վա-
շտկ : Վաֆիկա Վրշակունի թագաւորաց մէջ ա-
մենէն մոլի , անկարգ և վաստաբարոյն եղաւ .
Երբեմն Յունաց և Երբեմն Պարսից խաղաղիկ , և
Երբեմն այս երկութիւնն ալ տաելի . և իր նախա-
րարացին ևս ատելի , և իր անգթութիւններո-
վըն ալ երկելի :

137. Պարսիկ և Յօնն իրենց մէջ ունեցած
ատելութենէն . Յօննը ստիպեց զԱրշակ որ
Պարսից չծառայէ , և Երբ Վրշակ մոփիկ չըրտու .
Յունաց կայսրը նեղանալով՝ թէսդոս զօրա-
պետը շատ զօրքով Հայաստանի վրայ խրկեց :

138. Վրշակ Յօննաց Վաղենախանոս կայ
սերքարկութիւնը իջեցնելու համար , Ո . Լ ու-
սաւորչի թուանը թոռը Ոնծն Աերակ օր կոս-
տանդնուալովս խրկեց . որ իր սքանչելի և քաղ-
ցըր բնաւորութեամբը հաճեցաց կայսրը . և
ամէն քան կարգի դրաւ :

139. Ասոր վրայ Պարսից թագաւորը Ծա-

սպուհ՝ Արշակին նեղոցաւ, և պատեհ առթիք
մը կըստպաէր Արշակէն վիէժն առնելու :

140. Արշակ ամօթ չուպեց սյավէս մէյմը
Յօւնաց և մէյմ'ալ Պարսից սիրտն առնելու
համար այնչափ վատանալը. այլէ սկոեց հայ
նախարարներուն հետ ալ թշնամանալ, և ըն-
անի պատերազմյարուցանել: Արշակաւան ա-
նունավ աւան մը շինեց, և որպէս զի շուտով
լեցրնէ զայն բնակչօք, հրաման ըրաւ որ հօն
փախազը գառաստանէ աղասի. ասով անրդ-
գամ ու չարագործ մարդերով լցաւ աւանը:
Նախարարնելն այս անկարգութեան դէմ գը-
րին, վաճնզի շատերուն ծառանելն իրենց
տիրոջ ինչքերը յափշտակած կամ գողցած՝ Ար-
շակաւան փախած էին: Արշակ մատիկ ըրաւ ա-
նոնց բողքը:

141. Ուստի նախարարները Շապուհին
գիմնցին, որ Յօւնաց հետ ըրած պատերազ-
մէն կը գառնար. Շապուհ օգնեց անոնց.
բայց Արշակ իմանալով՝ փախաւ, և Արաց ա-
պուինեցաւ:

142. Արշակ Արացմէ շատ զօրք ժողված,
և կաւ նախարարաց դէմ պատերազմի. արիւն-
հեղութիւնը սոսկազի էր, և բաւական ժա-
մանակ տեեց: Եղին միջոցին Յօւնաց Վաղէս
կայսրն ալ Արշակայ դէմ զօրք իրկեց, վաճնզի
լու էր որ Արշակ Պարսից օգներէ, անոնց
Յօւնաց վրայ գալու առենը:

143. Արշակ բոլորովին շուարած, նորէն
Ո. Եերոէսի ինկաւ, որ շատ դժուարու-

Թեամբ նախարարները հաշտեցուց թագաւորին հետ . և վերջը Արշակին որդին Պապը պատանդ առած Կոստանդնուպոլիս Վաղես կայսեր գնաց : Հայց Վաղես Արքական ըլլալով մէկէն քշել տուաւ Ո. Ներսէսը , և դաշնակն ալ ընդունեց :

144. Խելքը գլուխը քերաւ Արշակ . և Ո. Ներսէսի Հայաստանէն հեռացած ատենը՝ դարձեալ իր ոմք նախարարներէն առնել կ'ուղեր . շատ մարդ անիրաւութեամբ սպաննեց , և նորէն սկսան խռովութիւնները : Ծապուհ ալ իր ոմն առնելու համար , նորէն շատ զօրք խրկեց Հայաստան : Նախարարներն ալ Արշակէն ձանձրացած՝ և անոր զայրացած , միացան Ծապուհին զօրաց հետ . որով Արշակին ձարը հատնելով անձնատուր եղաւ Պարսից :

145. Ծապուհ Արշակը շղթայակապ Անյուշ բերդը խրկեց . և որպէս զի դիւրաւ Հայաստանի տիրէ , ուղեց որ հայերն արեւապաշտ ընէ : Այս նպատակին դործակից գտաւ Ուրուժան Արծրունի և Վահան Վամիկոնեան սւրացող նախարարները . որոնց թագ և պատիւ խոստանալով , շատ զօրքով խրկեց , որ երթան Հայերն արեւապաշտ ընեն : Վնոնք ալ եկան ամէն չարիք հասուցին Հայոց :

146. Արշակ ալ լսելով այն ամէն չարիքները , յուսահատելով ինքովները սպաննեց , 18 տարիի չափ Աղգին տունը կործանելու համար թագաւորելէն վերջը . Քրիստոսի 382 թուականին :

147. Պատմութիւնը կը ցուցընէ թէ Արշակ իր անկարգ և անզգամ ընթացքովը ի՞նչ աստիճան պատիկցուց տերութիւնը, և ի՞նչ աղէաներ հասուց Վզգին։ Իր մէկ անգթութեան գործն ալ եղաւ, իր եղբօրորդին Գրնելը անպարտ տեղը սպաննել տալը, նախանձոտ մարդոց սուտ ամբաստանութիւններու ականջ գնելով։ Վյու ալ բաւական չեղաւ, Գնելին Փառանձեմ կինն ալ իրեն երկրորդ կին առաւ, որ Արշակին առջի կինը Ալմապիադան թունաւորել տուաւ, ամբարիշտ քահանայի մը ձեւօք ։ Հաղորդութեան մէջ թոյն խառնել տալով։

— Ո՞վ էր Արշակ թ., և ի՞նչպէս մարդ . — Ի՞նչու Յունաց կայսրը թէ ոդոս զօրապետը խոկից Հայաստանի վրայ . — Ո՞վ ի՞նցուց Յունաց կայսեր բարկութիւնը . — Ի՞նչու Արշակին և նախարարոց մէջ գժոտութիւն ծագեցաւ . — Արշակ ի՞նչու Վրաստան փախաւ . — Երբ ամէն կողմէ թշնամիներէ պաշտուեցաւ Արշակ, ի՞նչ հնարք մոռածեց . — Ս. Վերոն ի՞նչ ընդունելութիւն գտաւ Վաղէսէն . — Ս. Ներսիսէն հեռանալէն ետքը ի՞նչ ընթացք ունեցաւ Արշակ . — Ի՞նչու Պարտից անձնուտար եղաւ Արշակ . — Ի՞նչ ըրաւ Շապուհ Արշակը . և ի՞նչ միջոց գործածեց Հայաստանի տիրելու . — Արշակի ի՞նչպէս մեռաւ . — Արշակոյ մէկ անգթութեան գործն ալ աղն եղաւ .

ԴԱՍ Ի՛Տ.

ՊԱՐ

148. Հայաստան իր թշուառութիւններէն շուտով ազատեցաւ, մասնզի Ա. Կերսէս որ Անձն թէ ոդոսին կայսր ընտրուելովը աքսորէն ազատած էր, և շատ պատուով կը կենար անօրքով, ու նոյն միջոցին եղած էր. Պօլսայ Ա. Ժու

զովոյն ներկայ գտնուող սրբազնն հայրապետ ներէն մէկն ալէր եղած, աղաչեց թէոդոսին, որ Պապը թագաւոր դնէ և Հայոց օգնէ:

149. Ծնդունեց թէոդոս Ա. Աերախիսի ինդիրը, և Պապը Տերենտիանոս զօրապետին հետ շատ զօրքով Հայաստան խրկեց. որոնք եկան, Պարսիկները վընտեցին մեծ պատերազմով մը:

150. Պատերազմը Զիրաւ գաշտին վրայ եղաւ, որուն սկսելէն մինչև վերջը բազ կատարած աղօթքի կեցաւ Ա. Աերաէս Արտավերին վրայ, որով յաջողակքամի մը սկսաւ փըշել Պարսից գէմ, և ամոլ մ'ալ արել ծածկեց որ Հայերը չնեղէ:

151. Պատերազմը սասակութեամբ յառաջ գնաց, մինչև Պարսից կողմը փախչիլ ըսկան: Աերուժանի ձին վիրաւորուած ըլլալով չկրցաւ փախչիլ, և Ամբատ Վագրատունիին ձեռքն ինկաւ: Ամբատ հրաշէկ շամփուր մը սրտակի ձեռով Աերուժանին գլուխը դրաւ, ըսելով և կը պսակեմ զքեզ, Աերուժան, որով հետեւ Հայոց թագաւոր ըլլալ կուզէիր. և ես որ ասպետ և թագադիր եմ, պէտք է որ իմ հայրենական պաշտօնս ի գործ դնեմ:

152. Հայաստան խաղաղացաւ, և Պապ թագաւորեց. որ Յունաց զօրքը առաս պարգեւով ետ խրկեց, և թէ ինք և թէ նախարարները խօսք տուին Արքոյն Աերախի, որ անկէ ետքը հաւատարմութեամբ ծառայեն Եստուծոյ:

153. Առւրբն Կերսէս, մեր բարեբարբ, բոլըր այս աղէկութիւններէն զատ, ուրիշ շատ բարեգործութիւններ ալ ըրած ունէր: Վմէն տեղ աղքատանոցներ և հիւանդանոցներ շինել տուած. շատ ալ օտարանոցներ, վանքեր և գպրոցներ հաստատած, ամէնն ալ իր եկամուտովք. որպէս զի հաստատ ու անխախտ մնան միշտ:

154. Վանկ բարեբար և սուրբ անձ մը իր բարիքը վայելող անձէն թունաւորուեցաւ. վասնզի Պապ չկըցաւ գիմանալ ||. Կերսիսի, որ անոր ըրած չարութիւնները և անկարգութիւնները կը յանդիմանէր. և անկէ աղատելու համար, գաղտնի թոյն տալ տուաւ. և անոր տեղը Հահակ անունով մէկը կաթողիկոս դրաւ, առանց Կեսարիոյ Վրբեպիսկոպոսին ձեռնադրել տալու. ինչպէս որ մինչեւ նոյն ժամանակը սովորութիւն էր:

155. Պապ ալ շատ չմագաւորեց. վասնզի թէոզոս կայսրէն ապստամբելով, ինքն ալ բռնուեցաւ, և Կատանդնուպոլիս խրկուեցաւ. ուր կայսրը գլուխը կտրել տուաւ, 7 տարի թագաւորութիւն ընելէն ետքը. Վրիստասի 388 թռւականին:

— Հայատան ի՞նչպէս աղատեցաւ իր թշուառութիւններէն. — Ս. Կերսիսի խնդիրն ընկունաւեցաւ. — Պատերազմին ժամանակ ի՞նչպէս օգնեց Ս. Վերսէս. — Պատերազմը ի՞նչպէս վերջացաւ. — Պատերազմն վերջն ի՞նչ եղաւ. — Ս. Վերսէս ուրիշ ի՞նչ բարեգործութիւններ ըբած էր. — Լ. Նշպէս վախճանեցաւ Ս. Կերսէս. — Ս. Կերսիսի տեղն ով գրաւ Պառ. — Պապ ի՞նչպէս մէռաւ, և ուր:

ԱԱՐԱԶԴԱՏ, ԱՐԾԱԿ Գ. ՎԱՀԱՐԾԱԿ Բ.

Ե ԽՈՍՔՈՒ, Գ.

156. ՅԺԿՈՂՈՍ Պապին տեղ՝ ԱՐԺԱԿՈՒՆԻ
կարիճ մը Վարազդատ անուն՝ Հայոց թագաւ
որ դրաւ :

157. Վարազդատ իր քաջութիւններովն
երեւելի եղած էր Յօւնաց մէջ. անգամ մը
հինգ և սնգոբարտացին դէմ ելլելով՝ մէկմէ-
կու ետեւէ հինգն ալ սպաննեց : Եերդի մը
վրայ վազելով տասնեւեօմը հսկի ետեւէ ե-
տեւնետով վարկաւ սպաննեց . դարձեալ Հա-
յաստան եկած ժամանակը ։ Վիրատ գեաին
քսանուերկու կանգուն լայն մէկ տեղէն ան-
դին ցաթկեց :

158. Վարազդատաց թագաւորութիւնը
շատ քիչ տեւեց . ըստ որում Վարազդատ չու-
զելով Յօւնաց զօրավարներուն իշխանութեան
տակ ըլլալ, միտքը դրաւ Պարսից օդնութեամ-
բը ապաստամբիլ : Եայց այս բանս ՅԺԿՈՂՈՍ լը-
սած ըլլալով ; Վարազդատ կոստանդնուպօլիս
գնաց որ զինքն արդարացնէ . կայսրը բարկու-
թենէն առանց տեսնելու մէկէն աքսորել կու-
տայ զինքը հեռու կղզի մը :

159. Վարազդատին տեղ՝ Պապաց երկու
որդեքը ԱՐԺԱԿը ու Վաղարշակը Հայոց վրայ
թագաւոր դրաւ ՅԺԿՈՂՈՍ . որպէսզի ելմէ մէկն
ապստամբի , միւսը հաւատարիմ մնայ :

160. ԱՐԺԱԿ Դուին քաղաքը դրաւ իր ո-

թոռը, իսկ Ալաղարշակ Աշբեղս քաղաքը, որ
և ոչ տարի մը թագաւորելով մեռաւ :

161. Այսն միջոցին Յօյնք և Պարսիկը ո-
քուշեցին որ Հայուսուսնին արեւելեան մասը
Պարսից իշխանութեանը տակ ըլլայ, և արե-
մբուեանը՝ Յունաց. այս սպատճառաւ Արշակ
չուզեց Պարսից ծառայել, և Յունաց մասը
դնաց, ու աթոռը Արփեա փոխեց :

162. Հապուհ նեղանալով այս բանիս վր-
րայ, Արշակունեաց ցեղէն խարսվ անունով
մէկը թագաւոր դրաւ իր մասին վրայ : Արշակ
քիչ ատենէն մեռնելով, խարսվ Յունաց կաց-
ուեր խոսացաւ հարկը վճարել, եթէ անոր
մտասին ալ ինք թագաւորէ . և կայսեր հաճու-
թեամբը բոլոր Հայոց վրայ թագաւոր եղաւ
խորսվ Գ:

163. Հայ նախարարներուն անմիաբա-
նութիւնը, և Հայ թագաւորներուն թուլու-
թիւնը արդէն առիթ առեր էին, որ Պարսի-
կըք զօրանան և բռնանան մէր վրայ : Օտոր
աեղը խարսվ փորձ փորձեց Պարսիցմէ ասղաւ
ամամբելու, վասնզի ափրագաւ նախարարնե-
րուն մաանաթեամբը Հապուհ անհամար զօր-
քովիք Արաաշիք սրգին խրկեց, որուն գէմ
չկրնալով ելլել, խորսվ անձնաասուր եղաւ . և
այսպէս 5 տարի թագաւորելէն Ետքը, շզմա-
յակապ Անցուշ բերգը բանոարկուեցաւ .
Քրիստոսի 399 թուականին :

— Պատին աեզ ով շանըրդեց . — Վարագուատ ի՞նչ քա-
ջութեան քօրծեր ուներ . — Վարագուատ ի՞նչու ի . Պօլոն ցը

նաց . — Վարազդատին տեղ որո՞նք գրուեցան . — Արշակ ի՞նչ շու Յաւնաց մասը գնաց . — Պարտիկը իրենց մասին վրայ թաւ դաւոր դրի՞ն . — Խոսրով որշափ տարի իշխեց :

ԴԱՍ ԻԴ .

ՎԱՐՄԵՄԱՊՈՒՀ և ԱՐՏԱՇԵՍ Գ .

164. Երտաշիր՝ Խոսրովու տեղն անոր Վ ըռամշապուհ եղայրը թագաւոր գրաւ Հայոց :

165. Վ ռամշապուհ իմաստուն մէկն ըլլալով, իր տէրութեան տկարութիւնը ձանչ նալով, ամենենին ապստամբութիւն շխորհեցաւ . այլ ուղեց որ միշտ հնազանդ մնայ Պարսից, և իր երկրին բարելաւութեանը ջանայ . ինչպէս որ ալ իր օրովք քիչ մը խաղաղացաւ Հայաստան :

166. Ե յս խաղաղութեան միջոցին կը փայլէին Հայաստանի մէջ () . Խահակ Պարթե Հայրապետը, և () . Ենսրոսդ . օրոնք Վ ռամշապհոյ ուսումնասիրութիւնը տեսնելով, ետեւ եղան հայերէն գրեր գոնելու, դպրոցներ բանալով Վ զդին ուսումնական կենդանութիւն տալու . և յաջողեցան խոկ այս ձեռնարկութիւններնուն մէջ : Վ հա այս ժամանակին է որ հայ գրադիսութեան ոսկեգարը կ'ըսուի, և մեր շնորհաղի թարգմանչաց շնորհիւ ծաղկեցան դպրութիւնք, և թարգմանուեցան Վ ստուածաշանչ () . Վ ատեանը, և ուրիշ շատ գրքեր : Ե յս թարգմանչաց մէջ երեելի են () . Ենսրոպէն և () . Խահակէն զատ, Վ ովսէս Խորենացի քերթողահայր, Եղնիկ քաջ հայ .

կաբան, Կորիւն տրամաբան, Եղիշե քաղցրաբան, Ազան Վրծրունի՝ որուն աշակերտն էր՝ Դազար ճարտասան, Ումբը վերծանող:

167. Վռամշապուհ Տ1 տարի թագաւորելէն Ետքը մեռաւ, իր խաղաղասէր և ուսումնասէր բարքովը Հայոց սրտին երախտագիտութիւնով վայելելու արժանաւորութեամբ:

168. Վռամշապհէն Ետքը դարձեալ Հայաստան աակնուվրայ եղաւ, վասն զի Պարսիկը օր ըստ օրէ զօրացած բոլոր ճիգ կը թափէին Հայերը կրակապաշտ ընելու: Հայք ալ իբենց անմիաբանութիւնով, և մանաւանդ տգէտ նախարարներուն երկպառակութիւնով աւելի տկարացեր էին, և մօտ էր Վրշակունի հզօր թագաւորութեան ի սպառքարձումը:

169. Վռամշապհոյ տեղ, ըստ որում աւնոր որդին Վրտաշէս դեռ պղտիկ էր, թագաւոր նստաւ նորէն Խոսրով Գ. աղատած իր բանտարկութենէն. բայց մէկ տարիէն մեռաւ:

170. Խասրովին տեղ՝ Յաղկերտ Պարսից թագաւորն իր որդին Շապուհը Հայոց թագաւոր դրաւ, որպէս զի Հայերը դիւրաւ կրակապաշտ ընէ:

171. Քիչ մը ժամանակ Ետքը Վռամ Պարսից թագաւորը՝ Վռամշապհոյ որդին Վրտաշէսը թագաւոր դրաւ:

172. Հայոց Տէրութեան կործանումն արդէն մօտեցած ըլլալով, Վրտաշէսի նման

զեղիս ու մալի թագաւոր մը , և նախարարաց
նման վատափրոները փութացուցին այդ կոր-
ծանումը : Եշ ահա նախարարք ձանձրացած
թագաւորութիւն ունենալէ , աղ չուզեցին
չայ թագաւոր , և աւելի աղէկ սեպեցին Պար-
սիկ իշխանով մը կառավարութիւն . և ասանկ
խնդրեցին Վռամէն :

173. Վռամ պատրաստ էր ասանկի խնդիր
մը չուտով ընդունելու . նախարարները մը-
տիկ չըրին ամենեւին Ո : Աահակին թախան-
ձանքներուն , որ կ'աղաջէր և կ'արտասուէր
եւ կեցնելու զանոնք այս չար խորհրդէն , ա-
ւելի լաւ սեպելով զեղիս , բայց հայ թագա-
ւորի հապատակելը , քան օտարազգիի ծառայե-
լը . սակայն բան մը չկրնալով ընել , ինքն ալ
բանտարկուեցաւ . Վրտաշէս ալ աքսորեցաւ ,
և տարի թագաւորելէն ետքը :

174. Ահա այսպէս վերջացաւ Վրշակուն-
եաց հզօր թագաւորութիւնը . Քրիստոսի 433
թուականին , անխոհեմ և կարձամիտ նախա-
րարաց ձեռօք . և այն օրէն մէյմ'ալ չըտկուե-
ցաւ Հայոց բաղդը . և միշտ աղէտք ու տո-
ռապանք կրելու գոգցես դաստապարտուեցանք :

— Խորովին տեղն ով անցաւ . — Վռամշապուհ ի՞նչպէս
կոռավարեց Հայաստանը . — Ասոր ատենը ո՞ր Ս . Հայրերը կը
փայլէին մեր Եզրին մէջ . — Վռամշապուհ ո՞րքան իշխաց . —
Վռամշապուհն ետքը ի՞նչ վիճակ ունեցաւ Հայաստան . — Վռ-
ամշապուհ ովլ յախրդեց . — Խորովիս ովլ յախրդեց . —
Արտաշէս ի՞նչ վարք ունեցաւ . — Նախարարները փոխանակ
անոր վարին ուղղելու , կամ մէկ ուրիշ թագաւորյնելու ի՞նչ
խորհաւրդ ըրին :

ՄԱՍՆ ԵՐԲՈՐԴ

ՄԵՐՋՎԱԾԱՅԻ, ԿԵՐԱՊԱԼԵՏԱՅԻ,

և ԱՌԵՎԱԾԱՅԻ,

ԴԱՍ ԷԴ.

ՎԵՃՄԻՃՐՃԱՊՈՒՀ և ՎԵՍԱԿ ՄԻՒՆԻ

ՀԱՐՂԱՆՆԵՐ :

175. Արշակունեաց թագաւորութեան
վերնալէն վերջը, Պարսից թագաւորն իր կող
մէն իշխան մը կը խրկէր՝ որ Հայաստանի հար-
կը ժողվէ, և հոն նստելով զգուշանաց աշ-
խարհին. այս իշխանը Անդրան կ'ըսուեր :

176. Առաջին Մարզպանն եղաւ Ահմեդի-
հրբշապուհ, որ բնութեամբ լաւ մարդ ո՛-
բըալով 14 տարի ազէկ կառավալորեց. և յե-
տոյ ասոր տեղը գրուեցաւ Ատակ Ախոն-
եաց իշխանը, որ Հայ ըլլոլավ Հայոց ուրա-
խութիւն և միսիթարութիւն տալու փոխա-
նակ. չարեք չմնաց հասուց Ադրին :

177. Պարսիկները Հայոց տէրութիւնը
ձեռք ձգելէն ետեւ, անտնց կրօնին դէմ ալ
յայտնի յարձակմունք ընելու ելան, որպէս
զի զանիկա ալ ջնջելով ամբողջ ազգն իրենց
մէջ ընկղմեն ու բօլըրովին կորսնցնեն : Իսկայ
Հայոց մէկ մասն իր առաջին կորուստով խը-
րառուած ըլլոլավ, և մանաւանդ իր կրօնափ-
քութեան եռանդէն յորդորուելով և մղուե-

լով, իր հագելից առաջնօրդներուն հետ մէկ տեղ բոլոր զօրութեամբ այս երկրորդ դարանակալութեան գէմ զինեցաւ :

178. Յազկերտ Բ. Պարսից թագաւորը Հայերը կրակապաշտ ընելու շատ հնարքներ բանեցուց : Որպէս զի Վզգին մէծերը և պատերազմական զօրութիւնը Հայաստանէն հեռացնէ, հրաման ըրաւ և շատ զօրք բերել տալով, Հոնաց գէմ եօթը տարի սրատերազմի աշխատցուց : Վյո միջացին կրակապաշտութեան ստիպմունք ըրաւ քովին եղող նախարարաց, որոնց մէջէն յայտնի գէմ գրաւ Դարեգին քաջ նախարարը, որ բանտարկուեցաւ : Իսկ Վտովմ գնոււնի և Վանաձիհը Ոշտունի իրենց զօրքովը Յազկերտին բռնութենէն փախչելու ատեննին, Յազկերտ ետեւնուն զօրք խրկեց և չսրդել տուաւ զանոնք :

179. Եեայ Յազկերտ Դենշապուհ անունով քննիչ մը խրկեց Հայաստան, որ հայերը շատ նեղեց . և թուղթ մ'ալ գրել տուաւ Հայոց, ստիուելով որ կամ սրատասիսանը տան և կամ Պարսից կրօնքը ընդունին . Յովէփ Կաթողիկոս Վզգին միաբան հաւանութեամբը թղթին սրատասիսանը գրեց :

180. Վյո սրատասիսանին վրայ Յազկերտ կոտղելով, հրաման գրեց, և բոլոր Վզգին մէծամէծ նախարարները Պարսկաստան կանչեց :

181. Որք նախարարները ճարերնին հատած ելան Պարսկաստան գացին, Յազկերտ զամենքն ալբանտ գնել տուաւ, և կըստիպէր

որ հաւատոքնին ուրանան, և իրեն հետ Երկլը պագտաթիւն ընեն արեգական :

182. Յախարարները տեսնելով որ եթէ իրենք Յազկերտի կամքը չկատարեն, պիտի նահատակուին հօն, և անդին բոլոր Հայաստան գիւրաւ ոտքի տակ պիտի երթայ . ուստի աւելի աղէկ սեպեցին Երեսանց հաճութիւն տալ Յազկերտին կամացը :

183. Յազկերտ մեծ ուրախութեամբ ընդունեց զանոնք, և մեծամեծ պարգեւներով, և շատ ալ մոգերով և զօրքով Հայաստան իրկեց, որ Երթան բոլոր Վագը կրակապաշտ ընեն :

184. Վոգերն աղէկ ընդունելութիւն գրան Հայերէն, վասն զի առաջին փորձի մը մէջ, ||. Կեւոնդ և ուրիշ արժանքնտիր քահանաներ ժողովրդեան հետ՝ ինչպէս որ Հայոց սովորութիւնն է՝ հաստ գաւազաններով յարձակեցան մոգերուն վրայ, և աղէկ ջարդմը տուին, անանի որ լեզոպատառ փախուցին զամէնքն ալ :

185. Իսկ ուրացեալ նախարարները Յովսէփի կաթողիկոսի ոտքն իմաստով՝ զզչացին իրենց ակամաց ուրացութեանը վրայ . որ միայն Հայաստանի փրկութեանը համար առ ժամըն այնպիսի զիջում ըրեր էին . միայն Վասակ սրբտանց ուրացած էր, և ամէն հնարք ի գործ կը դնէր կրակապաշտութիւնը մոցնելու ի Հայաստան :

ողես կը կառավարուէր Հայուսանն . — Ըստավին մարզպանն ով եղաւ . — Ո՞վ յաջորդ գրուեցաւ Վեհաբիհարշապաւհին . — Պար սիկները Հայոց տէրաւթենէն զատ ուրիշ ի՞նչ ձեռք ձգել կը շանային . — Յաջորդեցաւ Պարախց Խորհուրդը . — Յազկերու ի՞նչ հնարքներ բանեցաց Հայերը կրակապաշտ ընելու . — Դենշապուհ ի՞նչու եկաւ Հայուսանն . — Հայոց գրած ուստասիսանին վրայ ի՞նչ ըրու Յազկերու . — Կախարաբներն ի՞նչ ըրին . — Նախարարոց ուրացութիւնը աւեսնելով ի՞նչ ըրու Յազկերու . — Սոգերն ի՞նչ ընդունելու թիւն գտան Հայերէն . — Ուրացեալ նախարարներն ամենն ալ զզջոցին :

ԴԱՍ ԻԵ .

Ս. ՎԱՐԴԵՆԵՍՏ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

186. Վասակ գաղտուկ և յայտնի կը չանար կրակապաշտութիւնը մուծանել Հայոց մէջ . և երբ կը բռնուէր , իսկոյն սուտ երդութիւններով և սուտ զեղծերով կ'աղատուէր բարեսիրու Հայոց ձեռքէն :

187. Եւաւական չէին Պարախց երեսէն մեր Վագին կրած յաւերը , պէտք էր որ աւելին կրեն Վասակ հայ նախարարին և մարզպանին ձեռքէն ալ . Վերջապէս Վասակ կեղծ դիմակն երեսէն վար առաւ , և յայտնի համարձակ միացաւ Ոիհրներսէհ Պարսիկ հաղարապետին հետ , որ անհամար զօրքով կուգար Հայերն ընկճելու , և բոլորովին ջնջել վերցնելու . Բը իստանէական սուրբ կրօնը :

188. Հայոց կենդանի և միշտ մնալնուն բաղդն անսանկ պարագայի մէջ անոնց սուրբ կրօնքէն կախում ունէր , և կրօնիքն ալ այս պատերազմին վախճանէն . սւստի Հայերը մեծ փութով սկսան ամեն պատկան գալ հասնիլ Վարսոյը

գեղին քովերը, իրեն վաթառւն և վեց հազար հոգի, և այս վերջին պատերազմը իրենց արիւնովը գնելու :

189. Իրենց այն դառն վիճակին մէջ կարծես թէ հոգի առած և զօրացած էին Հայք . և բարձրացնելով իրենց ձայնը յերկինս, կոչեցին Աստուծոյ գթութիւնը յօգնութիւն, նուիրեցին Աստուծոյ իրենց սիրով, և Վրիստոնէութեան նահատակներ ըլլալ ուխտեցին, և մինչեւ իրենց արեան վերջին կաթիլը պաշտպանեն Վրիստոնէութեան սուրբ հաւատքը, և Վրիստոնէեայ ու Հայ մեռնին :

190. Այնքան հազարաւոր հայերն ի միժողվող, և ի մի նպատակ առաջնորդող քաջ, ու հզօր սպարապետ մը կ'ուղէր . և Աստուծած ալ պարգևած էր Վրիստոնէութեան այդ աննընուն ախոյեանը, Ա արդան Ամմիկոննեանը, որ երկնային զօրութեամբ և Վրիստոսի սիրով զօրացած, հայրենեաց գերութեան վիճակին մէջ հայրենեաց փրկութեան խորհրդով և եռանդով վառուած էր :

— Վասոկ ինչ վաս ընթացք բռնած էր . — Վասոկ կը ցան համարձակ Պարսից հետ միանալ . — Հայերն ինչպէս պատրաստուեցան մեծ պատերազմին . — Այնքան հազարաւոր հայոց առաջնորդն ով եղաւ :

ԴԱՍ ԻԶ.

Ս. ՎԱՐԴԱՅԱՑ և Ս. ՂԵՒՈՆԻՒ ԽԲԱՌՅՄԱՆԵՐԸ

191. Հոգեգալստեան վեցերորդ Երեկոյն, որ երկրորդ օրը պատերազմ պիտի ըլլար,

բոլոր Վարդանեանք խոստովլանեցան և հաւ-
զըրդուեցան Քրիստոսի սուրբ մարմնոյ և ար-
եան, որպէս զի հոգւով և մարմնով զօրանան:

192. Հոն ամենքը զուարթ էին, և զի-
րար կը խրախուսէին. հոն մոռցուած էին հայր,
մայր, քոյր, ազդական, բարեկամ անունները,
ամենքը և զբայր էին ի Քրիստոս յոյսն մեր,
ամենքն երկնային սուրբ սիրով վառուած, ա-
մենքն ալ մահուան պատրաստուած, որպէս
զի յաւիտենական աշխարհին ուրախութիւն-
ներէն չզբկուին:

193. Հոն Ա. Վարդան վերջին և ազդու-
յորդոր մը տուաւ, որով կը ծանուցանէր թէ. Ուրիշ պատերազմներու մէջ ըրած քաջու-
թիւններնուս փոխարէն՝ մարմնաւոր պատիւ-
ներ առած եմք. բայց այն քաջութիւնները
անարդ և անօգուտ էին, և պարգեւներն ալ
ոչինչ: Հիմա որ չէթէ անցաւոր թագաւորի
համար, այլ երկնից և երկրի ստեղծող և մեր
Փրկչին Յիսուսի Քրիստոսի համար պիտի պա-
տերազմինք, որչափ պէտք է որ արի, անյոդ-
գողդ, և աննկուն սրատով դիմենք մեր թշնա-
մոյն քրայ, ու մեր արեամբը միշտ հաստատ
պահեմք Քրիստոսի սուրբ եկեղեցին Հայաստա-
նի մէջ: Ուստի, ըստ Ա. Վարդան, չի վախ-
նանք մեր թշնամեոյն բաղմութենէն, չի վախ-
նանք անոնց սուրերէն, որ միայն մեր մարմինը
մեռցնելու կարող էն և ոչ հոգինիս. կամ յաղ-
թենք՝ որ բարձրանայ ճշմարտութիւնը, և կամ
մեռնինք այնպէս՝ որ մեր թշնամեոյն զօրու-

թիւնները խորսոակաւին, և ամօթահար լքանին :
Այս մեռնինք, բայց չայ անուան և մեր
քաջութեան մէջ վաստութիւն շընդունինք :

194. Ա. Վարդան կնքեց խօսքը, և ինք
ու իրենները երկնային զօրութեամբ լուսած
էին, և ամենուն դէմքը կը լուսափայլէր :
Այս արի սրտերուն ուրիշ վեհ զօրութիւն
թելագրող մալ կար . այն էր Ա. Կեռնդ :

195. Ա. Կեռնդ՝ աստուածային սրբազնան
պաշտամանց նուիրուած, և Հայաստանեաց
եկեղեցւոյ անձնանուէր պաշտօնեայ, աստ-
ուածային փառաց և հայրենեաց պատւոյն
նախանձախնդիր և արիասիրտ քահանայն, որ
աշխարհիս մէջ էր՝ բայց զաշխարհ ուրացած,
և իր երկնաւոր վարդապետին հաւատարիմ
աշակերտ կը գտնուէր :

196. Առրբն Կեռնդ մարմնաւոր չհամա-
րեց այն կոիւը, զօր հանդերձեալ էր ընել
Ա. Վարդան . ուստի ինք և ուրիշ առաքինի կրօ-
նաւորը փութացեր մտեր էին բանակին մէջ՝
վհատած սրտերը քաջալերելու, վշտացածնե-
րը միսիթարելու, և բոլորն ալ զինուորք Քրիս-
տոսի ընելու : Առրբ Կեռնդ իր ազդու ա-
տենախօսութեամբը կը խրախուսէր զամէնքը .
« Ո՞ի միայն առաքինեաց զօրացուցչին Հիսուսի
Քրիստոսի ապաւինելու, անոր սիրոյն հա-
մար պատերազմելու, և մեռնելու իսկ :

197. Այնպէս ներգործեց Արբոյն Կեռն-
դի խօսքերն ընդհանուր բանակին վրայ, որ
զուարթութեամբ միաբարբառ ազաղակեցին :

“ Յաղ հաւասարի մեր մահը արդարներուն մահին, և մեր արեան հեղումը սուրբ մարտիրոսաց արեան, և հաճի Վատուած այս կամաւոր պատարագիս, և իւր Ակեղեցին չույ հեթանոսներուն ձեռքը ո:

— Պատերազմին առջի օրը ի՞նչ պատրաստութիւն տեսան վարդանակը . — Ի՞նչ ոգւով կեցած էին . — Վարդան ի՞նչպէս խրախուսուց իր վշրքը . — Վարդանին պէս ուրիշ ով զօրութիւն կը թէլուրէր . — Ա. Դեսնդ ի՞նչ կատարելութիւններ ունէր . — Ի՞նչու Ս. Դեսնդ և ուրիշ կրթուուրք բանակը փոթացեր մասք էին . — Ս. Դեսնդի ագենտախօսութեան նըստատկին ի՞նչ էր . — Ի՞նչ ներգործութիւն ըրին Սրբացն Դեսնդի խառըերը :

ԴԱՍ ԻԵ.

Ս. ՎԱՐԴԱՆԱՑ Պատերազմը, և ԱՏՐՈՒՄԻՋԴ Հարպան :

198. Վրաւոտուն սկսաւ պատերազմը խիստ կատաղութեամբ, Վարայրի գաշտին մէջ՝ Տղմուտ գետին եղելքը: Պատերազմին տեսին անդամ մարդ կը սարսափեցնէր . և քաջ Վարդանակը այնպիսի բուռն զօրութեամբ յառաջ կը վազէին Պարսից վրայ, որ Պարսից բանակին բոլոր կարգերն ու կարդաղրութիւնները խառնակեցան :

199. Վնասարին է նկարագրել Ա. Վարդանաց գործած քաջութիւնները, և թէ ի՞նչ արագութեամբ վաղեց հասաւ Պարսից բանակին մէջ տեղը . ուր ինք ալ ամէն կողմանէ հարուած ընդունելով և վերաւորուելով ինեկաւ մեռաւ, բայց զիշկեցին Քրիստոսի և զհացաստան աղատեց, մեծ ջարդ և սարսափ

տալով Պարսից : Այն օրը Ա. Վ արդանայ հետ
նահատակուեցան հազար երեսունեւթեց ան-
ձինք , որոնք ընդունեցին Քրիստոսի ձեռքեն
երկնային փառաց անթառամ պատկը : Ուստի
և օրհնեալէ Վ արդանայ և իր ընկերակցաց յի-
շատակը . ինչպէս որ ամեն տարի Հայատառան-
եաց ուղղափառ : Ա . Եկեղեցին փառաւոր
հանդիսիւ կը տօնէ անոնց սուրբ յիշատակը :

200. Ա. Վ արդան նահատակուած ըլլո-
ւով և օրն ալ իրիկուն եղած , Հայերը զարդին
ձեղքեցին Պարսից բանակը , և անցան գացին
իրենց բերդերը քաշուեցան : Իսկ Պարսիկները
այն աստիճան սարսափած էին Հայոցմէ , որ
անոնց երեսը նացելու և անուննին տալու ան-
գամ չէին համարձակեր :

201. Իսկ անօրէն Վ ասակ չեր ամշնար
տակաւին ուրիշ չարութիւններ ալ գործելու ,
իարեւութեամբ մարդ կը բռնէր և կամ կ'ը-
պաններ և կամ հաւատոքը ուրացնել կուտար :
Վ ասակ շատ աշխատեցաւ Հայատանի բեր-
դերն առնելու . ու ասանկով շատ տեղեր կը
կործաններ ու կ'ապականէր և Ա. Յովսէփ Կա-
թողիկոսն և Ա. 'Կ եսնդ քահանայն և ուրիշ
քանի մը քահանայններ ձեռք ձգեց :

202. Յազկերտ լսելով այս պատերազմին
անցածող ելքը , և տեսնելով որ ալ յոյս չիոյ
Հայերը կրակապաշտ ընելու . Վ որորմիզդ իշ-
խանը մարզպան դրաւ , հրաման տալով անար
որ ամենուն հետ սիրով վարուի , և Հայա-
տանը խաղաղընէ :

203. Եկաւ Արտօրմիզդ . հրաման ուսւառ
որ ամէն մարդ աղաս իր քրիստոնէսւթիւնը
սպաշտէ . միայն Ո . Յովսէփ Արթողիկոսը ,
Խշոսւնեաց Աահակ Եպիսկոպոսը , Ո . Դեսնդ
քահանան և ուրիշ քանի մը քահանայներ շող-
թայով կապած Յազկերաբն խրկեց : Եսյնպէս
համոզեց նախարարները որ Յազկերաբն եր-
թան , երդուքննալով որ իրենց վեաս մը չհաս-
նիր : Վասակ ալ Պարսից տէրութեան ըրած
ծառայութիւններուն փոխարենն ընդունելու
համար ելաւ Պարսկաստան գնաց :

204. Յազկերա իրեն գացող եկեղեցա-
կանները , Ո . Դեսնդ և անոր ընկերները Դե-
սնդեանք չարաչար տանջանքներով նահա-
տակել տուաւ : Նախարարներուն ալ ստիպեց
որ հաւատոքնին ուրանան , բայց անոնք մոխի
քրին և բանտը մտան , ուր երկար ատեն կե-
նալէն և շատ տանջանքներ կրելն վերջը , Շք-
ղոմշապաւհ անունով իշխանին աղաչանքավը ա-
զատեցան բանտէն ու Պարսկաստան կը կենա-
ցին : Իսկ Վասակ յանցաւոր և տէրութեան
վեասակար գտնուեցաւ , և անորդութեամբ
մահապարակց բանտը գրաւեցաւ , ուր որդեւ
տէլով սատկեցաւ ու կորսուեցաւ . Քրիստոսի
452 թուականին : Վհա արժանի փոխարենն
ընդունեց այն ամէն չարիքներուն՝ որ իր Եղ-
գին և Հայրենեացը հասցուց :

— Երբ սկսաւ պատերազմը . ու ի՞նչողէս . — Է՞տքէս նա-
հատակուեցաւ Ս . Պարտան . և ուրիշ քանի՛ հոգի նահա-
տակուեցան . Պատերազմին վերջն ի՞նչ եղաւ . — Պատերազ-
մէն վերջը տակաւին վաստկ ի՞նչ կը կործէր . Յազկերու ի՞ն-

շու խրեց Առբորմիղթը , — Ըսրութիզգի երբ Հայաստան էկառ
ի՞նչ ըրու . — Յազկերա իրեն պահով քահանացները , նախա-
շաղմերը և վառակին ի՞նչ ըրու :

ԴԱՍ ԻՇ.

ԱՏԲՎՇՆԱՄՊ , ԱՆԴԵԿԱՆ և ՎԱՀԱՆ ՄԱԼՄԻԿՈՒՆԵԱՆ ԽԱՐԱՐԱՆՆԵՐԸ :

205. Յաղիերա մեռնելով , անոր պղտիկ
որդին Պերով թագաւորեց Պարսից վրայ ,
որուն թագաւորութեան վեցերորդ տարին
Կարիշնասպ Պարսիկ իշխանը Հայոց մարդ-
ուան դրուեցաւ , և Նախարարներն ալ անոր
հետ մեկտեղ Հայաստան խրկուեցան . որոնք
էկան և սկսան միաբան աշխատիլ որ Քրիս-
տոնէութիւնը պայծառանայ , և մեղկացած
Վզդին նոր հոգի ու նօր եռանդ մը տան :

206. Վատաւած ալ գթաց մեր Վզդին վր-
այց , և յարաց երկրարդ Վարդան մը , Վա-
հան Վամիկոննեանը , որ Վ. Վարդանայ Հմայ-
եակ եզրօրը մեծ որդին էր :

207. Վահան թէ հոգեւոր և թէ մարմ-
նաւոր ընտիր ձիբքերավ զարդարուած քաջ և
խոհական սինձ մ' էր , որ մեծամեծ ծառայու-
թիւններ աղ ընելով՝ շատ սիրելի եղաւ ամե-
նուն . մանաւանդ Պարովից Պերաղ թագա-
ւորին :

208. Վիտու որ Վահան անխոհեմութեան
գործով մը իր այս կառարելութիւնները կ'ա-
զատացներ . վասն դի ու քացեալ հայ իշխաննե-
րը նախանձելով անոր վրայ , ամբաստաննեցին
Պերաղի թէ Վահան ազատամբել կ'ուզէ : Վա-

Հան Պերոզին ինքզինքը արդարացնելու համար Պարսկաստան գնաց , և հաւատքն ուրացած դարձաւ Հայաստան , շատ պատիւ և պարգեւ առած :

209. Ա ահան իր այս անիտհեմութեան վրայ շուտով զղջաց , և խղճմտանքը զինքը կը տանջէր . մինչև որ Վ բաց Վ ախմէանկ թագաւորին Պարսիցմէ ապստամբիլը լսելով , յարմար առիթ սեպեց ինքն ալ իրեն հետ միաբանած բարեպաշտ նախարարներով ապստամբելու Պարսիցմէ , և Վ րիաստնէութեան սպաշտան ըլլալով կրակապաշտութիւնը հալածել և ջնջել Հայաստանեն :

210. Եղան նախարարներ . որոնց երրու Վ ահան իմացուց իր ապստամբիլը , որոնք փոխանակ օգնելու , ուրիշ գացողներու ալ արգելք եղան , ու եակենէն վազելով խափանեցին : Իսկ որոնք որ յանձն առին ու միաբան կեցան , Վ ահանը սպարապետ դրին՝ և Ատհակ Շատրաստունին ալ մարզպան Ատրիշնասպայ տեղը , դոր սպատերազմի մէջ սպաննեցին :

211. Պերոզ Վ ահանին ապստամբութիւնը լսելով , շատ ջանաց որ բռնութեամբ իրեն հնազանդեցնէ . առաջին անգամ Վ տրներսէ հը իրկեց շատ զօրքով , յետոյ Վ իհրանը , յետոյ Օ արմիհը հազարաւուխտը , յետոյ Շ ապուհ Վ իհրաննեանը : Վ սոնց ամենուն դէմ՝ դրաւ Վ ահան քաջութեամբ , միշտ յաղթեց . և միայն անգամմը Վ իհրանին դէմ պատերազմած ժամանակը յաղթուեցաւ , ըստ որում

Վախովանի օր Հայոցմէ օգնութիւն ուղերէր՝
խարդախութիւն ընելով Վահանը յանկարծա-
կի բերաւ . և այս պատերազմին մէջ Վահակ
Շագրատունին և Վասակ Վահանին Եղբայրը
նահատակ եղան :

212. Վահան այս պատերազմերուն մէջ
մէկ անգամին՝ աւելի յայտնի ըրաւ իր անպար-
տելի արխութիւնը : Վասակի Վահանին քով
գտնուողները թուլնալով հետզհետէ ցրուե-
ցան , անանկ օր հարիւր հոգւով մնացերէր էր
զրեթէ , և Ըաղուհին 2—3000 զօրաց գէմ
պատերազմի ելաւ . քովք մնացողներուն մէկ
մասն ալ փախան , և միայն քանի մը իշխաններ
և 30—40 ի չափ դիմուոր մնացին . ասոնցմով
Վահան գարձեալ զարկաւ ցրուեց Պարսից
բանակը , վասնզի միշտ Կատուծոյ վատահացած
էր , և Կատուծած ալ ամեն յաջողութիւն կու-
տար անոր :

213. Պերող մեռնելով՝ անոր Վաղարշ
Եղբայրը թագաւորեց Պարսից վրայ . ասիկա
բած ըլլալով Վահանաց քաջութիւնները և
անոր արդար պահանջմունքը , Նիմոր անու-
նով խաղաղամէր մարդը խրկեց Վահանին . որ
եկաւ Վահանին դամնքն ընդունեց , որոնց
կլսաւորն էր թէ Քրիստոնէութիւնը աղօտ
պաշտուի Հայաստանի մէջ և Պարսիկք բնաւ
շնառնուին , և Վահան ալ գնաց Պարսից գո-
ռը ու նորէն երգում առաւ թագաւորէն , և
ընդհանուր սպարապետ դրուելով գարձաւ

Հայաստան . Ենդեկան Պարսիկ իշխաններ աղ
Հայաստանի մարզպան եղաւ :

214. Քետոց երբ Ենդեկան հարկաւոր
գործի մը համար Պարսկաստան գարձաւ , շատ
գովեց Ա ահանայ իմաստութիւնը , և անոր
քաջութիւնները . և խորհուրդ տալով Ա ա-
ղարշին որ զԼ ահանը մարզպան դնէ , Ա աղարչ
ալ այնպէս ըրաւ . և Հայաստան մեծ ուրա-
խութիւն դգաց , քրիստոնեայ , քաջ ու իմաս-
տուն և իրեն սիրելի Հայ իշխանի մը մարդկ-
պան գրուելուն վրայ :

215. Հայոց ուրախութիւնը քիչ աեեց
ըստ որում Կաւաստ թագաւորելով Պարսից
վրայ , նորէն կրակապաշտութիւն ուզեց Հա-
յաստանի մէջ մուծանել . որով առխպուեցու
Ա ահան նորէն պատերազմի սկսիլ , և վւնտեց
քուրմերը և նոր մարզպանը , որոնք եկեր էին
Հայաստան : Ի այց ետքը Կաւաստ Յունաց
գէմ պատերազմ ունենալով , հաշտութիւն
խօսեցաւ Հայոց հետ . և Ա ահան 25 տարիի
չափ Հայաստանը կառավարելէն վերջը վախ-
ճաննեցաւ . Ի քիստոսի 510 թուականին :

216. Ա ահանին օրով կը ծաղկեր Յովհանն
Ա անդակունի Կաթողիկոսը , որ Հոգւով Որք
ըով լցուած ներհուն անձ մ'էր , և բաց ի-
բազմապատիկ շնութիւններէ և ուրիշ երախ-
տիքներէն , եկեղեցական որբազմն ժամանա-
ցութեան ծաղկեցուցիչ ալ եղաւ :

— Յաղկերափի յաջորդը Գելուզ Ենդէկս մարտեցաւ Հայոց
հետ . — Ա՛լ եղաւ Հայոց համար Երկրորդ Վարդան մը . —

Վահանն ի՞նչ միրք ունեք . — Վահանն ի՞նչ անխսնեմութիւն գործեց . — Վահանն իր ոյս անխսնեմութեան կեդոն ի՞նչպէս ջընջց . — Բոլոր նախարարներն ալ միաբանեցան Վահանին հետ . միաբանողներն ի՞նչ ըրին . — Գերոզ Վահանին աղպատամբութիւնը լսելով ի՞նչ ըրաւ . — Վահանն ի՞նչպէս յառաջ տարաւ ոյս պատերազմները . — Վահանն իր անպարտելի արիութիւնն ուր յայտնի ըրաւ . — Ի՞նչպէս խաղաղացաւ Հայուստան . — Վահանն ի՞նչպէս մարզպան եղաւ . — Վահանին մարզպան ըլլուէն եռքը միշտ խաղաղ թաց Հայուստան . — Քանի՞ տորի իշխան Վահանն . — Ո՞վէր Յովհան Մանդակունին :

ԴԱՍ ԻԹ .

ՎԱՐԴ . ԲՈՒՐԴԱՆ . ՄՃԵԺ ԳՆՈՒՆԻ , ԴԵՆ-
ՇԱՊՈՒՀ , ՎՃԱԱՍ ՎԱՀՐԱՄ , ՎԱՐԱԶԴԱՆ .
ՍՈՒՐԵՆ ՃԻՀՐ , և ՎՃՈՆ ՃԻՀՐ Խալպաներ :

217 . Վահանին տեղն անոր պղտիկ եղը բայրը Վարդ մարզպան եղաւ , որ չորս տարիէն մարզպանութենէ ինկաւ , և կաւատ անոր տեղը Շուրդան անպիտան Պարսիկը մարզպան գրաւ , որ երեք տարի Հայերը շատ նեղեց :

218 . Բուրդանին ատենը երբ Հոնք Հայաստանի վրայ վաղելով շատ աւերմունք կ'ընէին , Ոմէժ Գնունի կտրիճ հայ իշխանն անոնց դէմ ելլելով , աղեկ ջարդ մը տալով փախուց : Ոմէժին այս քաջութիւնը լսելով կաւատ , զինքը մարզպան գրաւ Շուրդանին աեղը , որ 30 տարի խաղաղութեամբ զ՛յգը կառավարեց :

219 . Ոմէժին մահուանէն եռքը խորով Պարսից թագաւորը Դենշապուհ Պարսիկ իշխանը մարզպան գրաւ : Երոր ատենը Մօվսէս

Բ. Արբազան կաթողիկոսը Հայոց տոմարը նորոգեց, և թուեական մ' ալ հաստատեց, որ Քրիստոսի 551 թուականէն կը բակի : Ո՞վսէս Ա. Կաթողիկոս տեսնելով Դենշապուհին անօրէնութիւնները, աղաջեց Խոսրովին. և Դենշապուհին տեղ խրկուեցաւ Վշնաս Վահարամի շխանը, ասոր յաջորդեց Վարազդատ, ասոր ալ Առուրէն Շիհր՝ Խոսրովին աղդականներէն մէկը :

220. Առուրէն ալ շատ չարիք հասուց մէր Եցդին, և Վանուէլ Վամիկոննեան Հայ իշխանը սպաննեց : Վանուէլին եղբայրը Վարդան այս բանիս վրայ բարկացած զօրք Ժողմեց վազեց Դուին քաղքին վրայ, ու քաղաքն առնելով Առուրէնը սպաննեց, ու զօրքն ալ չարդեց ու ցրուեց :

221. Խոսրով այս բանս լսելով, շատ զօրք խրկեց Վարդանայ վրայ, բայց Վարդան թէստէտ քիչոր էր, բայց վարպետութեամբ պատերազմելով յաղթեց անոնց ու ցրուեց :

222. Խոսրով առ ելի մեծ բանակ մը խրբեց Վարդանայ վրայ . Վարդան ալ իր ընտանիքն առած՝ կ. Պօլիս Յուստինիանոս կայսեր գնաց, և անկէ օգնութիւն ուզեց . կայսրն ալ օդնեց՝ շատ զօրք խրկելով Հայաստան, որոնց հետ Վարդան ալ մերագառնալով՝ թէստ պատերազմեցան Պարսից հետ, բայց մերջապէս Պարսիկը յաղթող եղան, և Հայաստան Պարսից ձեռքը մնաց :

223. Խոսրով ուզելով Հայոց սիրտը շա-

հիլ, ոկտաւ քառզբութեամբ վարուիլ անսնց հետ. և Վլան Շիհը խաղաղամէր Պարսիկը մարզպան դրաւ. որ 15 տարի կառավարութիւն ըրաւ, և վերջին Պարսիկ մարզպանն եղաւ. Քրիստոսի 578 թուականին :

— Վահանին տեղն ովլ գրուեցաւ մարզպան. — Վարդին առ զն ովլ գրուեցաւ մարզպան. — Բուրզանին տուենն որ Հայ իւ խանն Երեւելի եղաւ իր քաջութիւնովը. — Ամէժ իր քաջութիւնն ի՞նչ փոխարէն առաւ. — Ամէժէն ետքն ովլ մարզպան դրուեցաւ. — Մավսէս Կաթողիկոս ի՞նչ Երեւելի գործ ունեցաւ. — Դենչապուհին տեղ որոշնք գրուեցան մարզպան. — Սուրէն մարզպանն ի՞նչպէս վարեց իր իշխանութիւնը. — Սուրէնին մահը լսելով ի՞նչ ըրաւ Խոսրով. — Խոսրովին մեծ բանուկ խրկելն երբ լսեց Վարդ. ի՞նչ ըրաւ. — Զավ Սուրէնին տեղ մարզպան դրաւ Խոսրով.

ԴԱՍ 1.

ՍՄԲԱՏ ԲԱՇՄԱՑԱՂԹ. ԴԱՏԻԹ. ՍԱՀԱՄՈՒՆԻ և ՎԱՐԱՉՏԻՐՈՑ Հ-ՐԱԴ-ԱՆԵՐԸ : ԴԱՏԻԹ. ՎԱՐԱՉՏԻՐՈՑ. ՍՄԲԱՏ Հ-ՐԱԴ-ՂՄ-ԱՆԵՐԸ : ՀԱՄԱԶԱՍՊ. ԳՐԻԳՈՐ. և ԱՇՈՏ ԲԱԳԻՐԱՏՈՒՆԻ ԴԱՎՐԻՒՆԵՐԸ :

224. Շիհը Վլանին տեղը մարզպան դրուեցաւ Ամբատ Բազմայաղթ իր անուանի քաջութիւններուն համար. ասիկա 8 տարի մարզպանութիւն ընելէն եարը մեռաւ.

225. Ամբատին տեղը Դաւիթ Աահառունի Հայ իշխանը մարզպան դրուեցաւ, որ 23 տարի մարզպանութիւն ընելէն եարը. վախնալով Պարսիկներէն՝ թողուց իշխանութիւնը և Կրստանդնու պօլիս փախաւ.

226. Դաւիթ Աահառունիին ատենը ե-

զան Վուշեղ Վամիկոնեանին և Գայլ Վահանին՝ Պարսից հետ ըրած պատերազմները, ու բանդ յիշատակաց արժանի են: Բատ որում Խոսրով Պարսից թագաւորը Յունաստան արշուած միջցին, Վուշեղ Տարօնոյ իշխանին հրաման խրկեց որ ինքն ալ իր զօրքովը Յունաց երկիրն արշաւէ: Վուշեղ Պարսից դէմ ատելութիւն ունենալով, չհնազանդեցաւ թագաւորին հրամանին, որով Խոսրով իր վերագրարձին 30000 զօրքով իր Վիհրան քեռորդին խրկեց Վուշեղին վրայ: Վուշեղ ալ Գայլ Վահանն անոր դէմ խրկեց, որ զանազան հրանարքներով բոլոր Պարսից զօրութիւնը ջնջեց, և որդւոց որդի ժամանակ մը պատերազմելէն վերջը հուսկ ապա ետ կեցան Պարսիկք:

227. Դաւիթ Աահառունիին տեղը Արմբատ Շազմայաղթին որդին Վարազտիրոց մարզ սպան դրսւեցաւ, որ 8 տարիէն եարը ընտանիքն առաւ Ա. Պօլիս փախաւ: Հոս կը վերջանայ մարզպանութիւնը, և Յունաց կայսեր կողմանէ կիւրաղալստ կամ պարիկ անունով դրուած իշխաններուն կառավարութիւնը կըսկսի:

228. Երաջին կիւրազպանն եղաւ Գաւիթ Աահառունին, Վրիստոսի 632 թուականին: Եայց հազիւ թէ երեք տարի անցաւ, իշխաններն ու զօրքն ասոր դէմ ելան և վորեա տեցին, և իրենք սկսան իրարու հետ հակառակութիւն ընել, կռուիլ, և Հայաստանը առակեաւ վրայ ընել:

229. Հայոց այս անմիտաբանութիւնը և երկպառակութիւնը պատժեց Երտուած, անոնց գլխուն՝ նոր և արխանուռշտ թշնամի մի ալ աւելցնելով։ Բաւական չէին մերթ Պարսիցմեր և մերթ Յաւնացմեր նեղուելնիս, և այս սորկութիւննուռ մէջ ալ իրարու անհաշտ թշնամի ըլլալնիս։ Հագարացիք ալ յանկարծ Երորեստանի կողմէն սկսան Հայաստան արշաւել, և դէմ դնող ալ ըլլալով, հասած տեղերնին առերեցին, և քանզիցին, մինչեւ Տարօն գաւառը։

230. Հոն Տիրան Վամիկոնեան սաստիկ պատերազմ տուառ Հագարացւոց դէմ, բայց որովհետեւ տիսմար հայ նախարարները առաջուց մտիկ ըրբին հայրենասէր Տիրանին, և չեկան միաբանելու անոր հետ, և որովհետեւ պատերազմին ժամանակին ալ Առհուռ Վնձեւացի անարդ և վարոթար իշխանն իր զօրքով թշնամեաց կողմէն անցաւ, անոր համար Տիրան չարաչար յաղթուեցաւ, և զարնուեցաւ մեռաւ։ Հագարացիք անկէ մինչեւ Իուին յառաջ քալեցին, պաշարմամբ առին քաղաքը, այրեցին, ջարդեցին, և 35000 հոգի գերի առած տեղերնին դարձան։

231. Հագարացիք Հայաստանէն քաշուելուն պէս, Յունաց կողմանէ կիւրապաղատ դրուեցաւ Վարազտիրոց, որ տարիի մը մեռնելով, յաջորդեց անոր՝ իր որդին Միքատ։

232. Հայաստանի խաղաղութիւնն երկար չուեց, վասնզի Հագարացիք զօրացած վերրա

տին Հայաստան արշաւեցին, և շատ գաւառ-
ներու տիբեցին. աս որ տեսան Հայք, հրեշ-
տակ խրիեցին. Միբապետին՝ իրեն հնաղանդե-
լու:

233. Հավիւ թէ Հագարացւոց ձեռքէն
աղատեր էին, Հայերը զեռ աչք չքացած
տեսան որ Յօյները նեղացած Հայաստան կ'ար-
շաւեն. խական զիջան և խոստացան Հայք հը-
նաղանդիւ Յունաց : Յաւալի՛ վիճակ . վասնզի
իւրաքանչիւր նախարար իր զօրքն առած իր
երկիրը կը պաշտպանէր, և հոն անհոգ
նստած՝ թող կուտար որ թշնամին ուղածն ընէ .
առանց մասածելու որ թշնամին օր մ'ալ իր
վրայ կը յարձակի , և ինք ալ միւսներուն նման
գերի կ'ինայ : Ո՛կմէ կու անհաշտ թշնամի ըլ-
լալով, աւելի իրարու գէմ կը պատերազմէին :
Եւ ահա պատմութիւնը կը ցուցընէ որ նա-
խարարներուն անմիաբանութիւնն է բոլոր
ոյս չարեաց պատճառ , ըստ որում իւ-
րաքանչիւր նախարար իրեւ տանուտէր իր իշ-
խանութեան ներքիւ ուներ գաւառներ , և առ
նոնց մէջ բնակող անմեղ ժողովսւրդ , որ պար-
տաւոր էր իրեւ գերի իր տիբոջ կամքին հե-
տեւելու :

234. Հագարացիք լսելով որ Հայք Յու-
նաց հնաղանդեր են, նորէն Հայաստան յար-
ձակեցան, և նուաճեցին . և դարձան իրենց
տեղը՝ շատ գերի և պատանդ տսնելով հե-
տերնին : Հայք նեղացած Հագարացւոց դր-
բած ծանր տուրքէն, նորէն Յունաց կայսեր

դիմեցին . ան ալ ՚Ներսէս Գ . Կաթողիկոսին
խնդրանօքը Համազատապ Վամիկոնեանը տառ
րիկ դրաւ : Այս ՚Ներսէս Կաթողիկոսին օրով
եղաւ Վարագայ Առւրբ Խաչին գիւտը , Թու-
դիկ սրբազգեաց Ճնաւորին հայցմամբը , 12
լուսեղէն սիւներու իջմամբ Առւրբ Խաչը
յայտնուեցաւ :

235 . Վմիրապետը բարկանալով բոլոր եր
քովնեղած պատանդները թրէ անցընել տուաւ,
և երբ պատրաստուեցաւ Հայաստան արշա-
ւել , զմնիքն ալ իր զօրքն սպաննեց : ՚Նորընտիր
Վաւի Վմիրապետին նորէն հնազանդեցան
Հայք . ու քիչ ատենէն Համազասպն ալ մեռ-
նելով անոր տեղը Պատրիկ դրուեցաւ անոր
եղքայրը Դրիգոր Վամիկոնեան :

236 . Դրիգոր բարեպաշտ իշխանս 24 տա-
րի խազազութեամբ իշխեց . և վերջը Խազրաց
դէմ պատերազմին մէջ զարնուեցաւ ու մեռաւ :
Վոր օրովը Երեւելի էին Շնանիս Ծիրակացին
բազմահմուտ և փիլիսոփայ , և Առվանդ Արևնե-
ցին Բ . Վերթողահայր : Յետոյ Երկու տարիի
չափ տակնուվրայ եղաւ Հայաստան , մինչեւ
որ Վշտ Շագրատունի Շիւրատեան իշխանը
միսաւ Երկրին քիչ մը խնամ տանիլ , և թշնա-
մեաց դէմ դրաւ՝ Հագարացւոց հարկ տալով :

237 . Յոյներն իմանալով որ Հայք Հա-
գարացւոց հարկատու եղեր են , սկսան Հա-
յաստան արշաւել , և մեծ չարիք հասցնել
Հայոց : Հագարացիք ալ ընդհակառակը կար-
ծելով որ Հայք Յառնաց հնազանդեր են ; ա-

Նոնք ալ միւս կողմէն սկսան յարձակիլ և աւ-
րըսորկել, Աշոտն ալ զարկին սպաննեցին, և
թշուան Հայաստանը անտէր՝ սովալլուկ գայ-
լերու ձեռք մնաց, Աշոտէն վերջը Հագարա-
ցիք բոլորովին տիրեցին Հայաստանի, Քրիս-
տոսի 693 թուականին, և Հագարացի իշխան-
ներով կը կառավարէին Հայաստանը, այս Հա-
գարացի իշխանները Ուտիւն կ'ըսուեին:

Ճիշտ Վանին տեղ ով մարզպան դրուեցաւ, — Սմբա-
տին տեղն ով մարզպան դրուեցաւ, — Դաւիթին ժամանակն
ի՞նչ յիշտակաց արքանի դէպք պատահեցաւ Հայաստանին
մէջ, — Դաւիթին տեղն ով մարզպան դրուեցաւ, — Ըստին
Կիւրապաղատն ով եղաւ, — Պարուցմէ և Յունոցմէ ուրիշ
սրբնք սկսան սրչաւել Հայաստան, — Հագարացւոց արշաւա-
նաց գէմ գնող չեղաւ, — Դաւիթին տեղ ով կիւրապաղատ
դրուեցաւ, — Հայաստան մինչեւ վերջը խաղաղ մնաց, — Հա-
գարացիները զիջոն ցանելով որո՞նց կացրոցմը շարժած եղանք, —
Անյօմը Հագարացւոց, մեյօմը Յունաց հնագանդերով, անացմէ
երկիւղ կըերու ի՞նչու կ'ըստիպուէինք, — Հագարացիք երբ
լսեցին Յունաց հնագանդերին ի՞նչ ըրին, — Ոինչև վերջը
Հագարացւոց տակը կրցոնիք մնալ, — Համազատայ Մամիկոն
եանը պատրիկ գնելով Հայք Եմբրապետէն շվախցան, — Հա-
մազասպին տեղն ով գրուեցաւ Պատրիկ, — Գրիգոր սրչափ իշ-
խէց, — Գրիգորէն վերջն ով տէր եղաւ Հայաստանին, — Յոյնք
երբ իմացան Հագարացւոց հարկատու ըլլալնին ի՞նչ ըրին, —
Հագարացիք պաշտպանեցին զմել, — Ուր ուրեմն Յունաց
թէ Հագարացւոց իշխանութեանը տակ ինկանիք:

ԴԱՍ 1.Ա.

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

238. Առաջին ոստիկանն եղաւ Արդլա, որ անգութ ըլլալով շատ շարիք հասուց Հա-
յոց: Արդլա շուտով վենասուեցաւ Հայաստա-
նէն Եղունաց օգնութեամբը, բայց վերջը երբ

Վահմատ սատիկանին անհամար զօրքով դալը լուռեցաւ, խկոյն Այահակ Այաթմաղիկօսը ճամբայ ելաւ որ Վահմատին Երթայ, և անօր բարկութիւնն իջեցընէ. բայց ճամբան հիւտանդանալով՝ աղաչանաց թուղթը մը գրեց և մնքը վախճանեցաւ: Երբ Վահմատ սրբոյն մարմինին քսմին եկաւ, Այաթմաղիկօսն ողջի պէս ձեռքը շարժելով, նամակը Վահմատին տուաւ և զանիկա հաշտեցուց:

239. Ետեւէ ետեւ ուրիշ սատիկաններ նըստեցան, ընդ ամենը 13 սատիկան, քանի մը հատ ալ չայ իշխաններ պատրիկ դրուեցան: Սատիկաններուն մէջ շատ քիչը քաղցր և հանդարտ բնաւորութիւն ունենալով քիչ ժամանակ հանդիսաւ պահեցին չայաստանը: Խսի անօրէններ եղան, որոնք չայաստանը բոլորովն արիւնը ըրին, և գրեթէ շատ տեղեր մոխիր դարձուցին:

240. Սատիկաններուն մէջ անօրէնութեան կողմանէ երեւելի եղան Խոշմ, որ նախարարները և Վազգին ուրիշ մեծամեծները Վախիջեւանի Եկեղեցւոյն մէջ այրել տուաւ: Վիլթ, Վահմէտ, Եղիս և. Եղիս Բ. և ամենէն վերը Շուղա անգութ սատիկանը, որ բոլոր չայաստանին անխնայ ամեն չարիք հասուց:

241. Շուղա արտաքց կարգի անգթութեամբ վարուեցաւ չայոց հետ. չայաստանի ամեն կողմերն ասպատակներ սփռեց, որոնք շատ տեղեր քանդեցին, կործանեցին, կրակի տուին. շատերը գերեցին, շատ նախա-

բարներ և իշխաններ բռնուեցան . ոմանք հաւատքնին ուրացան , ոմանք մարտիրոս եղան : Իռնուած գերիներն ամէնն ալ Ամբավետին տարաւ , որոնց մէջ էր նուե Ամբատ , որ թէ պէտ Իռւղային առաջնորդեց որ ինքը պատւց հասնի , բայց Իռւղայի վերջոյ զայն ալշոյ թայի զարնել , և բանոր դնել տուաւ . որ Ամբատ զզջալով իր ըրածին վրայ մեռաւ , և իսսոդաշնոր լրուեցաւ :

— Ո՞վ եղաւ առաջնու սատիկանը . — Մահմատ սատիկանն ինչու եկաւ . — Մահմատին բարկութիւնն ինչպէս իջաւ . — Ետեւ ետեւ քանի սատիկան իշխուցին . — Սատիկաններն ինչպէս վարուեցան Հայաստանի հետ . — Ղնօրէնութեան կողմանէ որո՞նք երեկի եղան սատիկաններուն մէջ . — Բուղա ինչպէս վարուեցաւ Հայոց հետ . — Ո՞վ էր Ամբատ խոստվանող :



ՄԱՍԻ ՉՈՐՐՈՐԴ.

ԲԵՐԵՏԱՏԵՎԵԼՅ ԹԵՎԵՇՄՈՒԹ-ԹԻՒՐ.

ԴԱՍ 16.

ԱՀՈՏ Ա. ԲԱԳԻՐԱՏՈՒՆԻ Բ-Գ-Ա-Ր.

252. Արշակունեաց թագաւորութեան կործանումէն վերջը՝ Հայաստանին կրած ազետներն ու տառապանքներն այն աստիճան ծանրացած էին, որ գրեթէ ուրիշ անդամ մի ևս ազատութիւն ձեռք ձգելէ յոյսերնին կրաքած էին Հայք։ Իսպ Աստուած այն դառն վիճակին մէջ՝ իր Ճշմարիտ հաւատացեալներուն, և Քրիստոսի սիրոյն համար Հայոց թափած արիւններուն ի չնորհս գթաց, և յարոյց արի, իմաստուն և աստուածապաշտն Աշոտ Հագրատառնին՝ Ամբատ խոստովանողին որդին, որմէ սկսաւ մեր Ազգին երրորդ անդամ թագաւորութիւնը, անոր ցեղին անուամբը Բագրատունեաց Աագա-րո-թիւն կոչուելով։

243. Բագրատառնեաց թագաւորութեան բոլոր ժամանակը Հայաստան մշտնջենաւոր պատերազմի դաշտ մը դարձած էր, օտար թըշնամեաց յարձակումները և անդադար ներքին ընտանի խռովութիւնները շատ քիչ առեն թողտունին խաղաղութիւնը վայելելու։

244. Աշոտ իր քաղցր բնաւորութեամբ ամէնուն հետ սիրով վարուելով, ու կարուառ թիւն ունեցողներուն առատ օգնութիւն ընելով՝ ժողովրդեան սիրտն իրեն հետ կապեց։

Աշտին սցս վարժունքին համբաւը քիչ ժամանակուան մէջ Վմիրապետին ականջն ալ հաստ , որով անիմկա ալ Վշտին վրայ մէծ համարում և սէր ունեցաւ , և իշխանաց իշխանի պատիւ տուաւ անոր , ու բոլոր հարկերը ժողվելն անոր յանձնեց :

245. Վշտա այս սպատուին հասնելով Թըւուառ Վդդը խնամելու աւելի ընդարձակ միջոց ունեցաւ : Իր քաջ եղբայրն Վքառ զօրոց վրայ սպարագետ դրաւ :

246. Վախարարները տեսնելով Վշտին խմաստուն կառախարութիւնը , խելքերնին գրլուխնին ժողված , միարան որոշեցին որ զանիկա Վզդին վրայ Թագաւոր գնեն : Ուստի աղացեցին Վմիրապետին որ իրենց սյա խընդիրը կատարէ , խոստանալով որ միշտ հաւատարմաւթեամբ կը ծառայեն իրեն :

247. Վմիրապետն ընդունեց նախարարաց խնդիրը , և Թագաւոր Թագաւորական զգեստներ խրկեց Վշտին : Վշտա Վնիքաղքին մայր Վկեղեցւոյն մէջ Թագաւոր օծուեցաւ Գէորգ Ա . Կաթողիկոսէն , և Հայաստան մէծ ուրախաւթեան հանդէս բրաւ նայն օրը վասնիկի իր դահին վրայ աւստաւ իր աղգային բուն Թագաւորը , որուն չառն նց կարօտ մնացեր եր :

248. Վշտին թագաւորելուն լուրը Վակակունի Յունաց կայարն առածին պետատ ուրախացաւ , և ինքն ալ անոր Թագաւորական ընծաներ խրկեց :

249. Վշտա իր Թագաւորութեան մէջ

Հաստատուելով, ետեւէ եղաւ Հայաստանին
աւերակ դարձած տեղերը կանգնելու, շինե-
լու և նորօգելու, անմարդի մնացած երկիր-
ները շնչորսնելու, և արիւն արցունիք թափող
Հայ ժողովուրդը մխիթարելու։ Հիւսիսային
ազգերը որոնք ազանումբած՝ շատ նեղութիւն
կուտային Հայոց, ամէնքն ալ զապուեցան, և
Հայաստան խաղաղութեան մէջ օր ըստ օրէ
պայծառ տնալ սկսաւ։

250. Աշոտ գէպ ի կ. Պօլիս՝ | Եւսն կայ-
սեր տեսութեան համար ճանապարհորդու-
թիւն ըրաւ. և վերադարձին Երբ Շիրակ հա-
տու. ծանր հիւանդացաւ։ Կանչեց Աշոտ
Գէօրգ լ. Կաթողիկոսը. և բոլոր հոգեւո-
րական պարագերը կատարելով, ալքատներուն
ալ շաա պարգեւ կրտակ ընելով, բարեւպաշտու-
թեամբ վախճանեցաւ, 26 տարի իշխելէն և
5 տարի թագաւորելէն վերջը. Վրիստոսի 889
թուականին։

— Ուսկէց սկսաւ թագաւառունեաց թագաւորութիւնը.
— Սոյն թագաւորութեան ժամանակ ի՞նչ վիճակ ունեցու-
Հայուստան. — Աշոտինչողեւ իշխանուց իշխանի պատուց հասաւ.
— Աշոտ զով դրաւ սպարապետ զօրաց. — Աշոտին համար
թագաւոր ընելու օրոշումն ի՞նչորեւ եղու. — Ամիրագիւան ըն-
դունեց նախորարաց խնդիրը. — Աշոտ ռւոկէց նաև թագ-
աւուցաւ. — Աշոտ թագաւոր ըլլալուն պէս ի՞նչ գործերով
պատազէցաւ. — Աշոտ ի՞նչու զնաց կ. Պօլիս. եւ ի՞նչու-
վոխճանեցաւ։

Դ. Ա. 84.

ՍՄԲԸ Ա.

251. Աշոտին յաջորդեց իր երեց որդին

Ամբատ , որուն թագաւորութիւնը խռավու .
թեամբ սկսաւ , և խեղճութեամբ լինցաւ .
ինչպէս լիովին կ'աւանդէ ժամանակակից պատ-
մաբան Յովհաննէս Կաթողիկոսը :

252. Ամբատին հօրեղքայրն Արաս թա-
գաւորութեան աշք ունենալով , շատ զօրք
ժողված՝ քանի մ'անդամ պատերազմեցաւ .
Ամբատին հետ , և յաղթուեցաւ . բայց այս
ընտանի պատերազմը թագաւորութեան գր-
խուն գալիք փորձանքներուն սկիզբն եղաւ :

253. Ամբատ իր թագաւորութիւնը ա-
պահովցընելէն վերջը , ետեւէ եղաւ երկրին
բարեկարգութեան . բայց Կորպատականի
Վիշն սատիկանը նախանձելով անոր մեծնա-
լուն վրայ , պատերազմի ելաւ . և Ամբատ ա-
ռանց պատերազմելու , Վիշնին սիրոն իջե-
ցուց , և հաշտուեցաւ հետը :

254. Այս հաշտութիւնը շատ շոեւեց .
վսան զի Վիշն զզաց իր ըրածին վրայ , և
խաբէութեամբ Ամբատայ վրայ եկաւ . Ամբատ
յանկարծակիի գալով . չկրցաւ առջի բերանը
գէմ գնել Վիշնին . բայց վերջը զօրքը գու-
մարելով , աղէկ ջարդ մը տուաւ Վիշնին զօ-
րաց , և փախուց զայն :

255. Ենկէ ետքը Ամբատ ուզելով Աղձ-
նեաց նահանգն և Տարօն գաւառն ազատել
Ահմատ սատիկանին ձեռքէն , անոր վրայ կ'երւ
թայ . բայց Կասպուրականի իշխան Գագիկին
տիրանենգութիւնով թագաւորական բանա-
կը քարուտ և հեռաւոր տեղեր առաջնոր-

գրւելով, անտակնկալ կերպով թշնամեցն հանգիպեցան, իսկ Ամբատ իր օրինակովը խրախուսեց զօրքը, և քիչ մնաց որ յաղթութեան փողերը հնչէին, հոն դարձեալ Գագիկ անանկ շփոթութիւն ձգեց զօրաց մէջ, որ ցկուցան ըլլալ սկսան, և պատճառ այս պարտութեամբ Ամբատայ միամտութեամբ հաւատարմութիւն ընելն է Գագիկին:

256. Կիշին Ամբատին զօրաց ցրուիլը թուելով, և Հայ նախարարաց անմիաբանութիւնը տեսնելով՝ նորէն պատերազմի ելաւ, Ամբատ ալ անօդնական մնալով՝ պատանգ տրւաւ իր որդին և հաշտուեցաւ: Հաս չքշեց, անօրէն Կիշինը նորէն Ամբատայ չարիք հաս ցընելու երբ կը պատրաստուէր, սոսկալի մահուամբ սատկեցաւ, և անոր յաջորդեց Յուսուփի անզգամ և լըայրը:

257. Ամբատ ոստիկաններուն բռնութենէն աղաւուելու համար, խնդրեց Ամիրապետէն որ փոխանակ տուբքերն ոստիկաններուն ձեռքովը տալու, ուղղակի ինք Ամիրապետին խրկէ: Ասոր վրայ Յուսուփի բարկացած շատ զօրքով Ամբատայ վրայ եկաւ, և երբ Ամբատայ զօրութիւնն իմացաւ, չհամարձակեցաւ անոր հետ զարնուելու և հաշտութիւն ըրաւ, միաբը դնելով որ ուրիշ յարմար առթով մը իր վոէժն առնէ:

258. Երդ առիթը շուառվ ձեռք ձգեց Յուսուփի, վասն զի Գագիկ Արծրունի Ամբատայ քեռորդին ապստամբելով Ամբատէն՝ գընաց Յուսուփին քով. Յուսուփի ալ գիտնա-

լով որ Հայոց զօրութիւնը տկարացնելու համար մի միայն միջոցը անոնց մէջ երկպառակութիւն ձգելն է, Դագիկին շատ պատիւ ըրաւ և թագաւոր անուանեց :

259. Յուսուփ և Դագիկ միացած պատերազմի եղան : Ամբատ տեսնելով որ իր տիրատեաց և հայրենատեաց նախարարներըն ալ չեն միաբանիր իրեն հետ, Գուգարացոց երկիրը փախուաւ . հոն լսելով իր Եշտ և Ո՛ուշեղ որդւոց յաղթուիլն ալ, որտնք Յուսուփիայ դէմ խրկեր էր, յուսահատած ամեն կողմի օգնութիւններէն միայն երկնից օգնութեան ապաւինեցաւ, և իր քով մնացած կտրիճ զօրքովը կապսյո բերդը քաշուեցաւ :

260. Յուսուփ Հայատանին շատ աեւ զերն աւերակ ընելին վերջը, եկաւ բերդը պաշարեց : Իւրդն անառիկ էր, բայց խորամանկ սստիւանը դիւրին հնարք մը շուտավ գտաւ Ամբատայ յաղթելու . իր ձեռքն ին կած քրիստոնեայ Հայեր կային, զանոնք բերդին դէմ կը քշէր սբատերազմի : Ամբատ տեսնելով որ իրեն համար երկու կողմանէ այնքան քրիստոնեայ Հայեր կը ջարդուին, երդումն առնելով Յուսուփին որ իր անձին վեստ մը շհասցընէ, անձնատուր եղու :

261. Յուսուփ թէողէտ ի սկզբան կեղծ սկսաիւ մը ուալցուցաւց Ամբատայ . բայց յետայ չարաչար տանջանքներով նահատակեց զերանելին ու առաքինին Ամբատ Քրիստոսի 914 թուականին :

262. Դակիլ վ առաջուրական երկրին մեջ իր թագաւորութիւնը կը վարէր . և ասով Արծրունեաց առաջին թագաւորն եղաւ : Գագիկին յաջորդեց իր որդին Աշտա Դերենիլ , 16 տարի . յետոյ Դերենիկին սղափիկ եղը բայրը Համազասպ Աքուսահը , որուն յաջորդեցին իր երեք տղաքն Աշտա , Գուրութէն , Անեքերիմ : Այս Անեքերիմը Ակիւթացւոց բռնութիւններէն ազատելու համար՝ ինքը Աերաստիոյ դաւառն առաւ Յունացմէ և վ առաջուրականն անոնց առաւաւ 1021 ին : Հոնիլին յաջորդեց իր որդին Դաւիթ , առոր ալ յաջորդեցին Ատավմէ Աքուսահը , որոնք երբ մեռան 1080 ին , բոլորովին վերցաւ այս թագաւորութիւնն ալ :

— Աշտան ով յաջորդեց . — Սմբատայ թագաւորութիւնը խռովութեամբ սկսաւ . — Սժմնին ինչու պատերազմի ելու Սմբատայ վրայ . — Այս հաշութիւնը շատ տեսեց . — Սմբատ ինչու տկարացաւ Ահմատայ գէմ պատերազմած մի ջոցին . — Սժմնին հանդարս կեցե՞ր եր . — Սմբատ ինչ ճարգառ տատիկաներուն բանութիւններէն ազատելու . — Յառաւոփ ինչ առթով Սմբատայ գէմ իր վրեժն հանել ուզեց . — Յառաւոփ և Գագիկի միացած ինչ ըրին Սմբատայ գէմ . — Յառաւոփ ինչ հնարք գտու կարդաց բերդն առնելու . — Ի՞նչ կերպավ վախճանեցաւ Սմբատ . — Գագիկին սկսալ Արծրուն և աց թագաւորութիւնն ինչ վախճան ունեցաւ :

ԴԱՍ ՀԴ .

ԱՇՈՏ Բ . ԵՐԿԱԹ .

263. Սմբատին մահուանէն եռքը Յուսուփի շատ շարիք ևս Հայոց հասցնելէն վերջութագալաններ թողուց Հայաստանին , ու ինքը

Պարսկաստան գնաց : Աշոտ Բ. Ամբասայ որդին հօրը մահուան լրւրն առնելրւն պես , քանի մը հարիւր կարիմներով եկաւ վռնտեց Յուսուփին թողուցած պահապանները :

264. Հայերն Աշոտին այս քաջութիւնները տեսնելով , միաբանեցան և զինքը թագաւոր դրին : Իայց ափառս , թողունք օտարներուն յարձակմունքը և ըրած աւերմունքը , դարձեալ նախարարներէն ոմանք իրենց մէջ ընտանի պատերազմներու կ'ըսկիսին , և ոմանք ալ Աշոտին դէմ ապստամբիլ կ'ուղեն , և դեռ նոր քիչ մը հանգստութիւն որ պիտի գտնէին Հայք՝ ան ալ շուտով կը դառնանար :

265. Նախարարներուն և բոլոր Ազգին մեծամեծներուն այս անխոհեմու անխորհուրդընթացքը Աստուած ալ պատժեց . վասնզի սաստիկ սովմը տիրեց բոլոր երկրին վրայ , անանկ որ առ հասարակ ամէնն ալ մեծ ու պրգտիկ անհնարին նեղութեան մէջ ինկան , մինչեւ մայրերն իրենց զաւակն մորթել ուտելու կարուութեան մէջ մտան :

266. Հայաստանին այս թշուառութիւններուն մէջ , կոստանդին Յունաց կայսրը ու զելով խաղաղնել Հայաստանը . Ա. Պօլիս կանչեց Աշոտը , ու շատ պատուելէն ետքը՝ Յունաց օգնական՝ զօրքով իր թագաւորութեանը դարձուց զինքը :

267. Աշոտ դարձեալ խաղաղութիւն ըլլիցաւ վայելել . վասնզի Յուսուփի անօրէնը կայսեր ըրած օգնութենէն վախնալով , խոր-

Հեցաւ որ Հայոց զօրութիւնը բաժնէ ու այն պէս ակարացնէ . աօիկա դիւրին հնարք մ'եր Յուտուփին համար , զի քաջ գիտէր որ Հայոց միաբանութիւնն անմատչելի է , իսկ երկ պառակութիւնը զանոնք գերի կրնայ ընել . ուստի Աշտ Բին հօրեղօրորդին Աշտ ըստ ըստարապետը թագաւորեցուց , որ բոնադր ըստեցաւ : Այս սլատձառաւ շատ արիւնահեղ պատերազմներ եղան երկու Աշտաներուն մէջ . ուր ուրեմն Յովհաննէս Ո . Կաթողիկոսին միջոցաւ հաշտուեցան :

268. Ասով չվերջացաւ խուզվութիւնը : Վասնդի Աշտ բռնաւոր նորէն նորէն ապատամբեցաւ , և յաղթուեցաւ թագաւորէն . ուրիշներ ալ որոնց սրտին մէջ անկրթութեան և անկարգութեան հոգին մտած էր , կ'ուղէին ինքնիշխան թագաւոր ըլլալ . ինչուան նաև Աբաս՝ Աշտ թագաւորին եղայրն ալ ապատամբեցաւ , ու պատերազմներուն մէջ թէպէտ իր քաջութիւնը փայլեցուց . բայց ափառա որ այդ զօրութիւնը իր տիրանենգ իշխաններուն դէմ ուղղելու ստիպուած էր , և ոչ վայրկեան մը հանգստութիւն ունէր որ երկրին անդորրութեանը , և ժողովրդեան բարեկեցութեանը հոգ տանէր :

269. Աշտ բոլոր այս թշուառութեանց վրայ , և մանաւանդ իր փառամոլ . տգէտ և անձնասէր նախարարներուն վարմունքին վրայ

յուսահատած, և շարտենակ իր աղդակիցնեւրուն դէմ անսոնց ապստամբութիւնը ղազելու համար ըրած ջանքէն ձանձրացած, Ական կը զին քաշուեցաւ հարիւր հոգւով:

270. Եշտին եռքաշուերուն վրայ Յառաւ առափ ալ Նըր անունով անայիտան և անդգամ սատիկան մը խրկեց Հայոց վրայ, որ շատ չարգը հասուց: Յետոյ Նըրին ուեղը Երշը խըրկուեցաւ, որ մեծ ողարածատութեամբ Ական ծավուն վրայ եկաւ՝ Եշտը բռնելու. բայց Եշտ իր 100 կորիճովն այս անդամալնաւակեներով քաջութեամբ ողատերազմեցաւ, և վրալնաեց ու հալածեց Երշը:

271. Կրիէ եռքը քիչմը դադրեցան ասպատիլութիւնները, Եշտ ալ Ականէն ելաւ, և ուրաւ Եղիլ խնամել. իր Երաս եղբօրը հետ ալ հաշտուեցաւ ու քիչմը եռքը վախճանեցաւ, Քրիստոսի 928 թուականին, որուն թագաւորութիւնը 15 արիի չափ տեւեց: Եշտ իր արիութեանը համար Երիտրատեցաւ. և Ըսկան ալ կոչուեցաւ Ետրը պատականի Աբուկ իշխանէն:

— Ով յաջորդեց Ամբատասյ. — Եշտ թագաւորելուն պէս խալազութիւն կըցան վայելէլ. — Աւրիշ ի՞նչ վասանգ հասու չայտառանին. — Ով օգնեց Եշտին իր այս թշուառութիւններուն մէջ. — Եշտ գործեալ խաղաղութիւն կրցաւ վայելէլ. — Եշտ բռնաւորին հաշտուելով վերջացան խոսվութիւնը. — Եշտ ի՞նչու Ական կողին քաշուեցաւ. — Յուսափ ալ հանդարտած էր Հայոց շարիք հասցնելէն. — Եշտ Բշրը հալածէլէն վերջն ի՞նչ ըրաւ, և որշափ տարի թաղաւորից:

Հայոց անդամական մասունքարարական և համանական

ԴԱՍ 16.

ԱԲԱՍ, ԱՇՈՏ Գ. ՈՂՈՐՄԱՆ. և ՄՄԲԱՏ Բ.

272. Աշոտին յաջորդեց Եղբայրն Աքաս, որ իր զգօնութեամբը թշնամիներուն յաղթեց, Հայաստանը խաղաղոցուց, և հայրենիքը հետզհետէ ծաղկեցնելու ետևէ էր . Կարս քաղաքն իր մայրաքաղաքն ըրաւ, և հոն մեծ ու փառաւոր Եկեղեցի մը շինել տուաւ :

273. Ի՞այց դեռ Եկեղեցւոյն օծման հանգեցը չեր կատարուած, Վիխաղաց Եեր թագաւորին Հայաստան արշաւեց, և ծաղքելով մը պատղամ խրկեց թէ Կարսին մայր Եկեղեցին ինք սիխտի գայ և Վրաց ծիսով օծել տայ: Աքաս դէմն ելաւ, յաղթեց, ու բռնեց և Կարս բերելով ցուցուց այն Եկեղեցին, զոր կուզէր ինք օրհնել տալ. ու վերջը աչքերը կուրցուց:

274. Աքաս 24 տարի թագաւորելով մեռաւ. և իրեն յաջորդեց երեց որդին Աշոտ Գ. Աքասին թագաւորութեան 8 երրորդ տարին էր որ մեռաւ Գագիկ Արծրունեաց թագաւորը, և սեղն անցաւ անոր որդին Աշոտ Գերենիկ: Այս Գերենիկը Այլազգիներուն կը մատնուի իր Ապլասարիստ զօրապետին ձեռօք, զոր սրաշտոնէ ձգեր էր կասկած մ'ունենալով վրան, բայց Ապլասարիստ յետոյ իր քաջութեամբ աղասեց Գերենիկին սցլազգեաց ձեռքէն:

275. Աշոտ Գ. հօրն իշխանութիւնն առնելուն սլէս, սկսաւ Հայաստան առպատակող-

ները վռնտել . և 9 տարի այս կերպով հայրենիքը պաշտպանելէն վերջը , նախարարները հաւանեցան զինքը թագաւոր օծել տալու ։ Նիքաղքին մայր Ակեղեցւայն մէջ . Եսոր օրավը ծաղկեցան Ուծն Խոսրավ Անձեւացին ու ասոր որդին ։ Դրիգոր Կարեկացին , և Վեհոդ փիլիսոփիան :

276. Եշուաին Ուշեղեղբարը գլուխ քաշեց և Կարսի մէջ թագաւորեց . Եշոտ խռովութիւն ըրլալու համար ձայն չհանեց . ուստի թագաւորական այն ճիւղն ալ թագաւորենիւն կրուց անունովքիչ մ'ատեն տեսեց , ու վերջը Յունաց անցաւ :

277. Եշոտ իր մէկ ուրիշ քաջութիւնովն ալ երեւելի եղաւ . Համտուն Հագարացոց զօրապետն Եմիրապետէն սպատամբելով , Հայաստանի վրայ վազեց . Եշոտ գէմն ելքը լով սպաննեց ղայն . ասով Եմիրապետէն ալ մեծ պատիւ և թագաւորական թագ ստացաւ :

278. Եշոտ իր բարեպաշտութեամբն ալ շատ երեւելի եղաւ . վասնզի բոլոր իր դանձն աղքատաց և կարօտելոց կը բաշխէր , աղքատներն իրեն սեղանակից կ'ընէր միշտ , շատ աղքատանոցներ շինել տուաւ , և ինքն անձամբ այցելութիւն կ'ընէր . սրոնց համար Եզդն ալ իրեն արժանաւոր պատուանաւն տուաւ և Աղջմած անուանեց :

279. Հայաստանին խաղաղութիւնը քիչ մնաց որ կը վրդովէր , վասնզի Յովհաննէս Շմշկիկ Յունաց կայորը Հայաստան յարձակե-

ցաւ քանի մ'անզգամներու գրգռութեամբը .
բայց խմանալով Աշոտին մեծ պատրաստու-
թիւնը , շուտով զիջաւ ի հաշտութիւն , և
տեղը դարձաւ :

280. Աշոտ 26 տարի սքանչելի կերպով
կառավարելէն Ետքը՝ սրբութեամբ մեռաւ ,
և իրեն յաջորդեց անդրանիկ որդին Ամբատ թ:

281. Ամբատ իր հօրը նման քաջութեամբ
և խմաստութեամբ սկսաւ խնամել զիջգը :
շատ շինութիւններու ետևէ եղաւ , մանա-
ւանդ իր Տրդատ անուանի ճարտարապետին
ձեռքով՝ շատ գեղեցիկ շէնքերով և մեծ եկե-
ղեցիներով զարդարեց Անի մայրաքաղաքը , և
ամուր պարապով մ'ալ և աշտարակներով հզօ-
րացուց :

282. Ամբատ վերջերը անարժան գործե-
րով իր բարի անունն աղարտեց , և եկեղեցա-
կան օրինաց դեմքաներ ընելով սկսաւ ատելի
ըլլալ . 13 տարի թագաւորելէն Ետքը մեռաւ .
Քրիստոսի 990 թուականին :

— Աշոտին ովյաջորդեց . — Աբաս Բնջ գործերու ետևէ
եղաւ . — Աբաս ովյաջնամի ունեցաւ . — Աբասին ովյաջոր.
դեց . — Աբասին ժամանակ ովյաջնամի Աբծրունեաց գահը .
— Աշոտ դ . Բնջպէս սիրելի եղաւ նախարարներուն . — Կարսի
մրայ ովյաջաւորելու բռնացաւ . — Աշոտ ուրիշ Բնջ քա-
ջութիւն ըքած ունի . — Աշոտ Բնջու սղորմած ըսուեցաւ . —
Հայաստանին խաղաղութիւնը վրդովիլու Բնջ գեղք պատա-
հեցաւ ոյս օրերս . — Աշոտին ովյաջորդեց . — Սմբատ Բնջ
գործերու ետևէ էր . — Սմբատ մինչև վերջը բարի անուն ժա-
ռանդեց :

ԳԱԳԻԿ Ա. և ՑՈՎՃԱՆՆԵՍ ՄՄԲԱՏ

283. Ամբատին յաջորդեց եղբայրը Գագիկ Ա. որ բարեպաշտութեամբ և բազաքաշինութեամբ երևելի ու գովելի եղաւ։ Կյիկա 30 տարի խաղաղութեամբ թագաւորելեն ետքը մեռաւ։

284. Գագիկին յաջորդեց Յովհաննէս Ամբատ, որ թէպէտ և խելացի էր, բայց գործունեայ և աշխայժ ըրլալուն՝ շատ չարիք հետեւեցաւ Հայաստանին. ասոր Աշոտ եղբայրն ալ ապստամբեցաւ, որ բայց ու տաքդլուխ երիտասարդ մ'էր։

285. Յովհաննէս և Աշոտ հաշտուեցան շուտով. բայց Աշոտ միշտ թագաւորութիւնը ձեռք ձգելու ետևէ ըլլալով. միտքը դրաւ որ Յովհաննէսը սպաննէ. ուստի հիւանդ ձեռնալով Յովհաննէսն իրեն հրաւիրեց։ Հոն Յովհաննէս Աշոտին լարած որդեայիթն իննուրվ սկսաւ աղաչել որ իր կենացը խնացուի. իսկ Ապիրատ իշխանը որ Յովհաննէսը մեռցընելու պաշտօնն ընդունած էր, մեռցնելու տանել ձեռացնելով տուաւ դայն Անի տարաւ, և նորէն Յովհաննէսը թագաւորեցընելով ինքն ալ փախաւ գնաց։

286. Յովհաննէսին օրակի էր որ Ակիւթացիք Ա ասպուրական արշաւելով շատ չարիք հասցնել սկսան. Ա ասպուրականի Աննեքերիմ թագաւորն անոնց ձեռքէն աղատելու համար

Վասարաւ լուկանկը Յառնաց կայսեր թողուց, և
ինք փոխարեն Աբրամովիան առաւ, ու հոն
քաշուեցաւ :

287. Ոկտոբեր Տուղթի իշխանը Հա-
յաստանի ուրիշ կողմերն ալ սկսու արշաւել,
և շատ չարիք հասցնել, որուն դէմ քաջու-
թեամբ գրաւ Վասակ Պահլաւունին քիչ մը
առեն, և ինքն ալ վերջը սպաննուեցաւ ա-
ռահճացած ազօթք ընելու ժամանակի :

288. Նոյն միջոցները Վորդի Վախտաղաց
թագաւորը Յունացմէ ապատամբելով. Յով
հաննեսէն ալ օգնութիւն գտաւ : Վասիլ
Յունաց կայսրն ալ Վորդիին յաղթելէն եաբը
Հայաստանի վրայ գտլ կըսկսի. Յովհաննեսո
թոյլ և երկշա՝ խոկոյն Պետրոս Կայմողիկոսը
միջնօրդ գնելով նամակ կը գրէ Վասիլ կայսեր՝
խոստանալով որ մեռնելէն վերջը Վնի քաղաքը
Յունաց կը յանձնէ . և ասով Վասիլին բար-
կութիւնը կ'իջեցնէ :

289. Յետոյ Վասիլին յաջորդը Կոստանդին
Վասիլին եղբայրը մեռնելու առեն, Վիրակոս՝
անունով Հայ քահանայ մը կը կանչէ, ու ետ
կուտայ Վնիին համար եղած դաշնաքի նամակը:
Վայ անզգամ քահանայն կը պահէ թուղթը
ու երբ 1034 ին Ոիքայէլ կայսր կը լայ, կը տա-
նի անոր կը յանձնէ այն դաշնոց թուղթը, և
փոխարեն շատ սոկի կ'առնու : Վայ անզգա-
մութեան հետեւանքն եղաւ Յագրատունեաց
թագաւորութեան կարծանումը. ինչպէս քիչ
մ' ետքը պիտի տեսնենք :

290. Յովհաննէս 20 տարի թագաւորելէն ետքը մեռաւ . Քրիստոսի 1040 թուականին :

— Ամբաստին ով յաջորդեց . — Գաղիկին ով յաջորդեց . — Յովհաննէսին դէմ ապատամբութեան ելլոզն ով էր . — Աշառ ի՞նչ սրոգոցի լորեց եղորը Յովհաննէսին դէմ . — Վասպուական ի՞նչովէս Յունաց անցաւ . — Չեզու մէկը որ Սկիւթաց առց արշաւանաց դէմ դնէ . — Վասիկ Յունաց կայսրն ի՞նչու ձայտասանի վրայ գտլ սկսաւ . — Ի՞նչպէս հաշուեցաւ Վասիկ . — Այս գաշտաց նամակն ի՞նչովէս սպատճառ եղաւ Բագրատունեաց թագաւորութեան կործանման . — Յովհաննէս ո՞ր շաբի իշխեց :

ԴԱՍ 1. Տ.

ԴԱԳԻԿ Բ.

— անոր Երես պարուան Բագաս-ըրու-Եփունը :

291. Յովհաննէս մեռնելուն պէս Հայաստանին խաղաղութիւնը բոլորովին վերցաւ : Յունաց Ոիքայէլ կայսրը դեսպան զրկեց և Վնին ուզեց . Հայերը յանձն շառին , և Յօյնք Երեք անգամ մեծ բսնակիներ խրկեցին , և շատ տեղեր աւերակ դարձուցին , շատ մարդ ալ ջարդեցին , և Հայերը չկրցան Յունաց դէմ Ելել . վասնովի Վեստ Այրդիս ամբարիշտ իշխանը բովանդակ արքունի դանձը ժողված և զօրացած կ'ուզէր ինք թագաւորել . իսկ Վահրամ Պահլաւունին Վեստին դէմ ուրիշ միաբանութիւն մ' ըրած էր :

292. Յօյները չորրորդ անգամ հարիւր հաղար զօրքով եկան Վնին պաշարեցին . Վահրամ Վնիին մէջ գտնուած երսուն հազար զօրքով քաղքէն դուրս ելաւ յանկարծտկի , և

առնանելլ տուկալի ջարդ մը տուաւ Յաւնաց , որ
քանի հազար մեռէալ թաղով ցիր և ցան է զան :

293. Այս ցաղթաւթենէն եաբը Ա ահրամ
և միաբանեալ նորխարագները Գագիկ ք . ա
պատկ և խմաստաւն երփառարդը Հայոց թա-
գաւոր օծել տուին : Ա եստ Ասրդիս աց խմա-
շածին պէս , գանձերն առաւ և Ենիք բերգը
գնաց ամրացաւ : Գագիկ արփական քաջարա-
տութեամբ ելու մինակ Ա եստին քով գնաց ,
ու յորդորեց որ անիկ ելցաց երթաց . յանձն ա-
ռաւ Ա եստ Ասրդիս , բացց թագաւորական
գանձն և իր ձեռքին ասմին եղած քազարները
և բերգերը չուռաւ . Գագիկ քանի մը հոգ-
և ով գարգարէալ գնաց տնար քով , և բռնեց զայն
Ենիք բերաւ , և բոլոր անոր ձեռքը գանձած-
ներն առաւ : Այս միջոցին խմաստութեամբ
և քաջութեամբ կը ծաղկեր քաջ մատենագիր
Գրիգոր Ասգիասրոս մականուանեալը , որ ոչ
միայն մեր մէջ , այլ և Յաւնաց և որիշ ազգաց
մէջ ալ երեելի համբաւ և մատենագրի անուն
սաացած է , որ պատուական տաղաջափու-
թիւններ յօրինած , և փիլատիացական մատ-
եաններ թարգմանած է , և այն :

294. Հաղիւ թէ Հայաստան քիչ մը խա-
զաղութեան երես տեսած էր , Ա եստ Ասրդիս
իր կեղծաւորութեամբը նորէն մէծ պատոյ
հասած էր , և թագաւորին դէմ դաւաճանու-
թիւն ընելու համար՝ գաղտնի կը գրգռէր
կրտանգին Անոմախոս Յաւնաց կայսրը , որ
Ենին վերստին ուզէ :

295. Գագիկ յանձն շուռաւ որ Վիթն յանձն
նէ Յունաց . ուստի Յօյնը գարձեալ երկու
անգամ մեծ բանակներ խրկեցին , և Հայ կը ու-
րիձներուն արի բազուկներէն ազէկ ջարդ մը
ուտելով ամօթապարտ ցիրուցան եղան :

296. Յօյնք աւեսնելով որ զօրութեամբ
Հայերն ընկճել անհնարինէ , յունական նեն-
գութիւնը ձեռք առին , և Ա Եստ Ոարդիս ամ-
բարիշտն ու տիրանենգը օգնական գտնելով
իրենց՝ Հայոց այս թագաւորութեան վերջին
կործանումը բերին :

297. Յունաց կայսրը սիրոյ թուղթ մը
դրեց Գագիկին , որով կը հրաւիրեր զինքը Ա .
Պօլքս ի տեսութիւն : Իմաստունն Գագիկ
Յունաց խարդախութիւնը՝ ասանկ շուտով մը
իսէր զիջանելնէն համեստով չուզեց երթալ ,
և շատ դէմ կեցաւ . բայց Ա Եստ Ոարդիս և
իւր համախանէրը Պետրաս Գետագարձ կոչ-
ուած կաթողիկոսն ալ միջնորդ բռնելով խոս-
տացան Գագիկին հաւատագիմ մնալ , և անոր
համար կեանքերնին դնել . և թէ կամոզլիկոսը
ու թէ բոլոր իշխանները Վրիտառի արեամբը
երդման գիր տուին Գագիկին :

298. Գագիկ ասով վատահացած Ելու-
կայսեր գնաց , ուր առջի բերան քանի մ'օր
շատ պատիւ և մեծ ընդունելութիւն տեսու :
Հետոյ սկսու կայսրը պահանջել որ Վիթն յանձ-
նէ . երբ Գագիկ հոցկական վեհանձութեամբ
չոփաւ այդ վատութեան , կղզւց մը մ'ջ ար-
կիլուեցաւ :

299. Վեստ Ասրդիս վերջապէս շաջողեւցաւ իր խորհրդայն մէջ, և համոզելով ամենքնալ, Ենիքն 40 բանալիները, և բոլոր երկիրը յանձնելու նամակ խրկեցին կայսեր: Կայսրը կանչեց Գագիկը, և բանալիներն ու նամակն առջեր դրաւ: Գագիկ այլայլած՝ հառաչելով մ'ըսաւ: Երտուած իմ ու նենգաւոր իշխաններուս մէջ գատաստան ընէ: բայց Հայաստանին աեր ու թագաւոր ես ընտրուած եմ իմ ժողովրդեանս հաճութեամբը, ես ամենեւին հաւանութիւն չունիմ այս բանին, և չեմ կրնար իմ ժողովուրդս զրկել այդ հայակապ քաղքին իրաւունքէն: Կայսրը շատ աշխատեցաւ Գագիկին հաւանութիւնն առնելու, և անկարելի եղաւ: հօւսկ ուրեմն Գագիկ նեղո մնալով և յուսահատելով զիջաւ: ու Ենիքն տեղ Պիղու քաղաքն ու բանի մը ուրիշ բաղաքներ առնելով հոն քաշուեցաւ: Եհա այս վախճանն ունեցաւ Բագրատունեաց ցեղին 160 տարուանն թագաւորութիւնը, Քրիստոսի 1045 թուականին. որուն իյնալովը Հայաստան բոլորովին տակնուվրայ ու թշուառ եղաւ:

— Յովհաննէս մեռնելուն պէս Հայտառան ի՞նչ վիճակ ունեցաւ: — Հայք ի՞նչու շկրցան գէմ գնել Յունաց: — Յօհէ չորրորդ անդ առ յարձակման ատեն ի՞նչ ընդունելութիւն գտան Հայոցմէ: — Ով թագաւոր գրուեցաւ Յովհաննէսին տեղ: — Վեստ Ասրդիս ի՞նչ փորմունք ունեցաւ Գագիկին դէմ: — Հայուստանի խաղաղութիւնը ի՞նչու շուտ վրդովեցաւ: — Յունաց վերտափն յարձակմունքներն ի՞նչ արդիւնք ունեցան: — Յօհէ ի՞նչպէս կրցան Հայոց յաղթել: — Գագիկ ի՞նչպէս հաւանեցաւ կ: Պօլս երթուրու: — Գագիկ նախ ի՞նչ ընդունելութիւն գտաւ Յովհաննէս յետոյ Յունոցմէ: յետոյ ի՞նչ վարմունք բռնեցին

Ցցնք . — Վեստ Ասորդիս յաջողեցան իր խորհրդացն մէջ . — Դագիկի հաւանեցան իր իշխաններուն ըբածին :

ԴԱՍ ԷՐ.

ԳԱԶԻՒԿ Բ. Բ. 35 ԴԱՐԻՆ-Ն ՊԱՆԴԻՐԻ-Ն Ե-Ն Ը:

300. Բագրատունեաց թագաւորութեան կործանումէն ետքը , Հայաստանին խեղճութիւններն անկարելի է նկարագրել . Չորս կողմէն թշնամիները Հայաստանի վրայ վազելով՝ սարսափելի արիւնահեղութեամբ կործանեցին քաղաքներ , ջարդեցին մարդերը , և շատն աղ գերեցին :

301. Հայաստան արշաւողներուն մէջ ան գլութութեան մասին խիստ նշանաւորն եղաւ Տուղիլ Պարսից թագաւորը , որ ահագին բանակ մը խրկեցվ ի Հայաստան , մոքէ շանցած չարիքն հասուցին խեղճ և իր ընաիր գըլուխներէն որք մնայած Հայաստանին . (Միքատաց Եերդ ըստած ամուր քաղաքն անագորոյն կտտաղութեամբ առին , և հոն ըրած ջարդերնին լսելու սիրո անդամ ցդիմանար :) ասախ վերտոցի ականատես Հայ պատմագիրը կը գրէ թէ Պարսից երթալէն վերջը այս քաղաքին վիճակին բ'նչ եղաւ . (իրաւորուածներէն ոմանք գեռ կէս մը կենդանի և լեզունին ծարաւէն յամքած , տկար ձայնով մ' իրենց ծարաւին հնարք մը գտնելու կը ջանացին , բայց օգնութեան հասնող մը չկար . ոմանք ալ սաստիկ վերք մ' առած ու ձայներնին կտրած անդադար կը հեւային . ոմանց վիզը կէս մը կը կը

ըլւած ու կիսամեռ գետինն ինկած՝ ցաւին սաստկութենէն կը հառաչէին, և ստուբնին ու ձեռուբնին գետինը կը զարնէին. փոքրիկ տղաքներն իրենց ծնողաց գրիէն յափշտակ ուած ու գետինը զարնուած էին, և ողջ մնացածներուն լալու ձայնը լեռները կը թնդացրնէր :

302. Հետոյ Պարսիկներն եկան Արծն բաղմամարդ և հարուստ քաղաքն առին, քանզի գեցին, և ջարդեցին բնակվչները, ու մոխիթ դարձուցին աս և ասոր նման շատ քաղաքներ վեց եօթը տարիի չափ :

303. Տուղթիլինքն անձամբ եկաւ վերջը. և շատ գաւառներ մոխիթ դարձուց, և անմարդաբնակ ըրաւ. ժողովութեան շատը ջարդեց, որոնցմէ մէկ մասն ալ լեռներն ամուր տեղեր ապաստանեցան : Վ անանդ գաւառին մէջ հայ իշխանները թէպէտ միացած պատերազմեցան Տուղթիլի զօրացը հետ . բայց շարաչար յաղթուեցան, և շատը բռնուեցան, որոնց մէջ էր նաեւ թամթուլ քաջ իշխանը :

304. Թամթուլ նոյն պատերազմին մէջ Պարսից Արատուրան Ամիրային որդին վիրաւուած էր, որ Տուղթիլին շատ սիրելի էր : Տուղթիլը ըստ թամթուլին, եթէ այս տղան ապրի, զքեզ ալ կ'աղատեմ. իսկ եթէ մեռնի, զքեզ անոր զոհ կ'ընեմ. որուն թամթուլ պատասխանեց . թէ որ զարնուածքն իմն է՝ չապրի : Վեռաւ տղան, և թամթուլ ալ սողաննել առւաւ Տուղթիլ, և աջ բաղրուկը կորել տա-

լով Արտօւրանին խրկեց՝ զայն միսիթարելու համար թէ . Արդիդ վատ բաղկէ մեռած չէ :

305. Տուղթիլ Յետոյ Մանագիերտ քաղաքին վրայ եկաւ . և ամենայն կատաղութեամբ և ամեն հնարք ի գործ դնելով դարձեալ երբ շերջաւ առնել քաղաքը , իր կատաղի բարկութիւնն ուրիշ տկար և անպաշտպան քաղաքներէ առաւ :

306. Տուղթիլին մահուանէն եռքը՝ անոր եղայրն Արփասլան թագաւորեց : Արիկա ալ եղօրն անգիթութենէն վար չմնաց . Հայաստան արշաւեց , և երկար ատեն Անի քաղաքը պաշարելէն եռքը՝ առաւ զայն , և բնակչաց մեծ մասը թրէ անցուց . քաղաքն ալ գրեթէ հիմնայատակ ըրաւ :

307. Արփասլան՝ Գագիկ Կարսի թագաւորին գեսպան խրկեց որ գայ իրեն հպատակի : Գագիկ ճարտարմութեամբ ուղելով աղատիլ Արփասլանին բարկութենէն , սուգի ըդէ գեստներ հագաւ , և ձեւացուց թէ Տուղթիլին մահուանը համար սուգը մոեր է . Արփասլան սիրտն իջած ելաւ կարս գնաց . և սիրով տեսնուեցաւ Գագիկին հետ և խաղաղութեամբ ետ դարձաւ : Իսց Գագիկ այնուհետեւ կարս մնալն ապահով չշետեց . ուստի իր իշխանները հետն առած Յունաց երկիրը գնաց և կայսրէն փաքր Հայոց Օմբին դաւ բերդն առաւ . որով Կարսի թագաւորութիւնն ալ վերջացաւ , որ երեք թագաւոր ունեցաւ , Առւշեղ , Աքաս և Գագիկ :

308. Հայաստան այսպիսի խառնակութեան և տառապանաց մէջ կը տարուքերէր, մինչդեռ Գագիկ Հառնաց երկիրը կը ծընէր, և գեռ լժագաւորի անունը կրելովն պատկառելի էր ամէնուն։ Գագիկ իր հայրենի երկրեն զբկութելուն, և անոր քաշած նեղութիւններուն վրայ զգացած ցաւէն զատ, ամէն օր ալ առիթատ և նենգաւոր Ծցներուն և այսոց դէմ նախատառից վարմունքը կը սկասէր. Հայու արժանավայել նախանձաւորութեամբ մը։

309. Կեսարիոյ Աետրաերթիւնն իր շանհ անունը Վրմէն դրեր էր. լսեց զայս Գագիկ, և բարեկամիք բորբոքած՝ ելաւ այցելութեան գնաց Աետրապօլիսին։ Ակրով ընդունելուցաւ Գագիկ, և կերակուրի ժամանակ խնդրեց Աետրապօլիսին որ շունը կանչէ։ Ըստ փոթեցաւ Աետրապօլիտ, և Գագիկին ստիպելով Վրմէն Վամէն կանչեց, եկաւ շունը քծնելով։ Նչք ըրաւ Գագիկ իր սպասաւոր ներուն, շունը սպարկի մը մէջ զրուեցաւ Աետրապօլիսին հետ. և այնչափ ծեծեցին շունը, որ կատաղութեամբ խածնելով իք աէրը սպանեց։

310. Ծցնք Գագիկին այս գործէն սաստիկ սիս սպահած, յունական նենդութեամբ կ'աւզելին զայն սպաննել. և յաջողեցաւ ալ։ Օր մը Գագիկ իր զօրքէն՝ երեք հոգւովքամնուած գէպ ի Ավղիատրա բերդը գնաց։ Եերջին Ծցն իշխանները հեռուեն Գագիկը անս

ՆԵՐՈՒՆ պէս, 50 հագիր դարանը դրած Եկան
մեծ յարգութեամբ դիմաւորեցին Դագիկը -
Հետոյ պահուըսած Յոյները յանկարծակիք
յարձակեցան բռնեցին Դագիկը և բերգը
սարբին:

311. Դագիկին Հետը դանուովները փա-
խան - յետոյ Հայերը շատ հագւակ եկան բեր-
գը պաշտրեցին, բայց բան մը շիրցան ընել,
մանաւանդ երբ թշուառ Դագիկին մարմինը
խղբուած՝ բերգէն կախուած տեսան: Դա-
գիկին մարմինը Պիոլու քաղաքը իր ժնան աղ-
ւած վանդին մէջ թաղուեցաւ, Քրիստոսի 1079
թուականին:

— Բայց բատուննաց թագաւորաթեան կործանումն պիր-
ջն ի՞նչ վիճակ ունեցաւ Հայուանան: — Հայուան արշուոց
ներուն մէջ անզ թու թեան մասին ով նշանաւոր եղաւ: — Ի՞նչ
պէս կը պատմէ Լատանիքի բացին Սմբատայ թեղրին կործանումը
— Յետոյ Տուղիւ որ եկաւ անձանք: ամենեւ ին գէմ զնուլ
շգտնուեցան Հայոցմ: — Թաթուլ բռնուեցաւ նէ ի՞նչ եղու-
— Տուղիւ կը ան Ասեազիկից առնուլ: — Ա՞վ եց Արքաս-
րոն: և ի՞նչ շարիք հառաց: — Գագիկ Կարսի թագաւորու-
թիշտէս ազատեցաւ Արքասընին բարեւութենէն: — Գագիկ
Բ: ի՞նչ կ'ըներ Յանաց երկիքն մէջ: — ի՞նչու Յանելը Գա-
գիկին դէմ սի պահէլով սպաննեցին զայն:

ՄԱՍՆ ՀԵԿԴԵԲՈՅԴ

Ո-ՌԵ-Է-Վ-Ե-Ց Թ-Ե-Մ-Շ-Ա-Ր-Ջ-Թ-Ի-Ւ-

Դ-Ա-Ը Լ-Թ-.

Ռ-Ո-Ւ-Բ-Է-Ն Ա-

312. Յագրաստունեաց թագաւորութեան կործանումէն ետքը, Պարսից և ուրիշ ազգաց յարձակմունքէն շատ մարդ ջարդուեցան, շատերն ալ ուրիշ տեղեր գաղթիլ սկսան, և շատերն ալ Հայաստանի մէջ՝ լեռ ու ձորեր, ամուր տեղուանք քաշուեցան. այս վերջիններըն են որ այս օրուան օրս բուն Հայաստանի մէջ ասպարզ և մնող ժողովուրդն են:

313. Հայաստանէն գաղթող ժողովը եան մէկ մասն ալ Կիլիկիոյ կողմերը գնաց. ուր Տորոս լերանց շղթայանման շարքը և անսնց դրից ամրութիւնը, Երկրին բարեբերութիւնը, և ծովեց ըլլալով՝ օտար ազգաց հետ հապորդակցութեան դիւրութիւնը աեսնելով, և միանգամայն հսն բնակող Հայոց սիրտն իրենց հետ միացնելով, սկսան զօրանալ. և Գագիկին ազգականաւթենէն Ուռքէն անունով իշխան մը՝ (որ Գագիկ Կիլիկուրայի առջեւ գարանամուտ Յօյներէն բըռնուած ժամանակը, անոր հետ գանուող երեքէն մէկն էր, և ասով սաստիկ սիս պահած էր Յունաց գէմ,) գլուխ կեցաւ. և քանի մը քաղաքներու աիրելով՝ փոքրիկ կառավարութիւն մը հաստաեց, Վրիստոսի 1080 թուականին.

Հագրատունեաց թագաւորութեան կործան
մանէն 34 տարի վերջը :

314. Այս կերպով հիմնուեցաւ Ոտքին
եանց թագաւորութիւնը , որ 300 տարիի շափ
երբեմն խաղաղութեամբ և երբեմն պատե-
րազմու տեւեց : Խակզան շատ պղպիկ գիր-
քով սիսաւ , բայց երթալով զօրացաւ և ծաղ-
կեցաւ , և մինչեւ Վւրոպտիան մեծ տէրու-
թեանց համակրութիւնն ստացաւ , իր խմա-
ռուն թագաւորներուն միջոցաւ :

315. Ոտքէն իր դիսաւորութեանց մէջ
չլիսպեցաւ . վասն զի թէ տեղւոյն կարիճ
Նոյ բնակիչներէն , և թէ Տորոս լերանց ամուր
գիրքէն օգնութիւն քաղեց , և Յոյները վարե-
տած հանգիստ կ'իշխէր . և հետզհետէ Տորոս
լերանց մօտերն արդէն իշխող հայաղդի իշ-
խաններն Վող Վասիլ , Վոլիրատ և Օլին
Դամբրոն բերդին իշխաներ՝ իշեն հետ կապակ-
ցելով սիսաւ յառաջանալ :

316. Ոտքէն 15 տարի վարեց իշխանու-
թիւնը և վախճանեցաւ , Վրիստասի 1095
թուականին :

— Բաղրատունեաց թագաւորութեան կործանումն վեր-
ջու հայերն ինչ ըրին . — Հայ ժաղավուրդն իր աղքատութեամբ
յարմար ու ազահազար դաշտաւ հայաստանէն դարս . — Ակ-
գլուխ կեցաւ այս նոր իշխանութեան . — Ո՞րչափ տեւեց այս
Ռուբինեանց թագաւորութիւնը . — Ալիքիս մէջ արդէն հա-
յազդի իշխաններ կը գտնուեին . — Ոտքէն մրշափ իշխաց :

ԴԵՍ Ա.

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա. ԹՈՐՈՍ Ա. և ԼԵՒՈՆ Ա.

317. Ոռուբէնին յաջորդեց անոր որդին
Կոստանդին Ա. որ մեծ հանձարով և քաջու-
թեամբ աւելի ընդարձակեց իր իշխանութեան
Երկիրները, և 5 տարի կառավարելէն Եաքը
մեռաւ :

318. Կոստանդինի ատենները արեւմըո-
եան ազգերը Ա. Կըրուսաղէմն Շգիպոտացւոց
ձեռքէն ազատելու համար ահագին պատրաս-
տութեամբ Վսիա արշաւեցին . այս է ահա
Խաչակրաց արշաւանքը : Կոստանդին ինքն ալ
մեծ ու կարեւոր օգնութիւններ ըրաւ Խա-
չակրաց բանակին , որով նոյն բանակին իշխա-
նաց համակրութիւնն ստացաւ , որոնք Մար-
գէզի ու Կոմսի պատիւ տուին Կոստանդինին :

319. Կոստանդինին յաջորդեց անոր որ-
դին Ծորոս Ա. որ հօրը քաջութեան և իմաս-
տուն կառավարութեան հետեւող եղաւ , զար-
կաւ վլւնտեց Յոյները , և բոլը Կիլիկիոյ տի-
րեց : Սկիւթացիները և Պարսիկները՝ որսնք
Կիլիկիոյ վրայ յարձակեր էին , քաջութեամբ
զարկաւ և վանեց :

320. Ծորոս այս յաղթութիւններէն
վերջը , Կիլիստուա բերդն ալ վարդետու-
թեամբ առաւ . Պարսիկ Բ. ը դաւաճանու-
թեամբ մեռցնող երեք Յոյն եղբարբը՝ Ման-
տալեան իշխանները բռնեց սպաննեց . և Պա-
րսիկն սուրն և զգեստաները բերել տալով . ին-

քը ու բոլոր Հայ զօրքը գառն արցունիք թա-
փեցին այն դժբաղդ թագաւորին վրայ :

321. Թորոս 23 տարի իշխանէն վերջը խա-
ղաղութեամբ մեռաւ . որուն յաջորդեց եւը
բայրը | Եւոն Ա:

322. | Եւոն ալ անուանի եղաւ իր քա-
ջութիւններով . բայց Ընախոքի իշխանէն
նենգութեամբ բռնուելով բանտարկուեցաւ ,
ուսկից ազատեցաւ | Եւոն՝ քանի մը քավոք-
ներ և մէկ որդին ալ պատանդ տալով :

323. | Եւոն Խիլիկիա գալուն սլէս այս
նախատանաց վրէմն առնել ուղեց , տուած
քաղաքներն ետ առաւ , և շատ զօրքով սկսաւ
ասպատակել Ընախոքի իշխանին երկիրները ,
ու այնշափ նեղը ձգեց՝ որ ստիպուեցաւ ա-
ռած պատանդն ալ ետ տալ և հաշառութիւն
ընել : | Եւոնի ժամանակ սկսան ծագկիլ Ներ-
սէս Ծնորհալի և Արդիս Ծնորհալի եկեղե-
ցւոց ընտիր հավիւները :

324. Խիլիկիոց Հայոց թագաւորութիւնը
մինչեւ ցարդ շատ քաջութիւններով յառաջ
կ'երթար և կ'ընդարձակուեր . բայց Յունաց
Յովհաննէս Կոմնենոս կայսրը անհամար զօր-
քով Խիլիկիա արշաւելով՝ շատ տեղերու տի-
րեց առանց պատերազմի . Ընարզաբա քաղաքը
և Վահկայ բերդը արիւնահեղ պատերազմնե-
րով առաւ . | Եւոն իր Ուուբէն և Թորոս որ-
դիներով բռնուեցաւ , և Ա. Պօլքա քանաք
գրուեցաւ , Քրիստոսի 1137 թուականին :

325. Քիչ ժամանակէն ազատեցան բան-

տէն, և կայսեր պալատը կը կէնային. բայց յետոյ դարձեալ բանտարկուեցան, ուր | էւ ւոն սրտին ցաւէն մեռաւ, որուն իշխանութիւնը 14 տարի տեւեց, և կ. Պօլսոյ մէջ պանդիստութիւնը 4 տարի:

— Ուստի Ա. ին ով յաջրգեց. — Կոստանդին ի՞նչու Մարգիսի ու Կոմիսի պատիւ ստացաւ. — Կոստանդինին ով յաջրգեց. — Թորոս ուրիշ ի՞նչ վրէժ առաւ Յունացմէ. — Թորոս Ա. որշափ իշխեց, և իրեն ով յաջրգեց. — Լեւոն ի՞նչ այէս բռնուեցաւ Շատիորի իշխանէն. — Լեւոն այս նախատանց վրէժն առան. — Լեւոն ի՞նչպէս բռնուեցաւ Յունաց կայորէն. — Լեւոն կ. Պօլսոյ մէջ ի՞նչ կացութիւն ունեցաւ:

ԴԱՍ ԽԱ.

ԹՈՐՈՍ Բ. ՄԵՒՀ և ՌՈՒՏԻՔՆ Բ.:

326. | Լոնին որդին Թորոս Բ. բանտէն ազատած ըլլալով, փախաւ, և Վիլիկիա գալով յայտնեց իշխաններուն իր ով ըլլալը. անոնք ալ Յունաց տուած նեղութիւններէն ձանձ բացած ըլլալով՝ միաբանեցան, և Թորոսն իրենց վրայ իշխան դրին:

327. Վիլիկեան թագաւորութիւնն իր մօտապուտ վտանգներէն ազատողն եղաւ Թորոս Բ. որ իր անհամեմատ քաջութիւններով, ճարտարմատութիւնով և հեռատեսութիւնով շայոց այս վերջին իշխանութիւնը քիչ մը զօրացուց:

328. Վիռ Վանուէլ Յունաց կայսրն երբ ըեց Թորոսին այս կերպով իշխանութեան հասնիլը. շատ զօրքով Անդրոնիկոս զօրավարը խրկեց Թորոսին վրայ, բայց յաղթուած մէծ

ջարդ կերան . և շատ ալ մեծամեծ իշխաններ
գերի բռնուեցան , զօրոնք գնել ուղելով կայո-
րը , ի պատիւ իշխաններուն մեծ արժեքով գը-
նել տուաւ , բայց թորոս բոլոր առած ոսկին
գնող դեսպաններուն առջն զօրաց բաժնեց .
Երբ անոնք զարմացան՝ ըստ թորոս . կամաւ-
ըրի , որպէս զի նորէն բռնեն ձեր իշխանները :

329 . Արկեց վերջը դարձեալ թորոս հան-
գիստ չմնաց , Յունաց նենդամատութիւնը պատ-
ժելու համար յամենայն զօրութենէ կը մար-
տընչէր : Նորէն եկաւ Անդրօնիկոս մեծ բազ-
մութեամբ , և արիւնահեղ պատերազմով մը
չարաչար յաղթուեցաւ թորոսէն : Կայսրը կոս-
տանդին կալամանոս զօրապեաը խրկեց , ան
ալ յաղթուեցաւ :

330 . Թորոս այս յաղթութիւններէն քա-
ջալերուած՝ բոլորովին վռնուեց Յօյները Ավլի-
կիայէն , և ընդարձակեց իր իշխանութեան եր-
կիրը : Կիսնիս Դըլք Արլան Ուուլթանը կայսրէն
գրդուուած թորոսին վրայ եկաւ . թորոս զայն
ալ վռնուեց :

331 . Ո'անուել կայսրը մեծ պատրաստու-
թեամբ ինքն անձամբ սկսաւ գալ թորոսին
վրայ . թորոս հաշտութիւն ընել խոհեմու-
թիւն սեպեց . և քիչ մը ժամանակ ևս իշխա-
լով , 24 տարի ընդ ամենն իշխելով վախճանե-
ցաւ :

332 . Թորոսին որդին անջանփահան ըլլա-
լով , թովմաս Պայլ լ ատինսացին (թորոսին ա-
ները կըսուի) ինսամակալ դրուեցաւ : Ալ հ

Յորսոսին Եղբայրը Շերիոյ Վմիրայէն օգնու-
թիւն առած, եկաւ ոտնակոխ ընել տուաւ-
իր հայրենի Երկիրն այլագգեաց, որ ինք իշխէ .
և վերջապէս իշխանութիւնն ալ ձեռք ձգեց :

333. Այս անարժան և ամբարիչտ Ոլեհին
վրայ կարեւոր գիտելիք մը չենք աւանդեր, մի-
այն թէ Շերիոյ Վմիրային վատահացած՝ իր սահ-
մանակիցներուն դէմ միշտ յաղթութիւնն ալ
կը յաջողոցընէր . Հունաց դէմ ալքանի մ'ան-
գամ յաղթութիւններ ընելէն Ետքը՝ հաշոր-
ւեցաւ անոնց հետ : Իսպայ իր ժողովրդեան
շատ տառապանք տալուն համար՝ Հայոց զօր-
քըն ալ զինքն սպաննեց, 5 տարիի չափ անիւ-
րաւաբար և անգթաբար իշխելէն վերջը . և
տեղը իշխան դրուեցաւ Ոտքէն Բ. որ Ոլե-
հին Ատեփանէ Եղբօրն որդին էր :

334. Ոտքէն Բ. Խելքով և խաղաղու-
թեամբ կառավարեց Վդգը . իր վրայ մասնա-
ւոր երեւելի գործ մը չկրայ, միայն թէ Վնտիո-
րի իշխանէն նենդութեամբ կը բռնուի և կը
բանտարկուի . բայց իր Լեռն Եղբօրը կարե-
ճութեամբը կ'աղատուի , և նորէն կուդայ
Կիլիկիա : Վսոր օրովը անուանի էր Վերսէս
Լամբրոնացի Տարսոնի Վրբեպիսկոպոսը, որ
քաջ ճարտասանն էր : Ոտքէն 11 տարի իշխե-
լէն վերջը, վանք մը կը քաշուի, և կառավա-
րութիւնն իր Եղբօրը Լեռն կը յանձնէ :
Վրիստոսի 1185 թուականին :

— Լեռնին առ զի ովք իշխեց Կիլիկիայ վրայ . — Յորսու Բ.
ինչպէս մարդ Եղբու . — Յունաց կայորն Երբ լուց թորոսին իւ-

ի լունը ի՞նչ ըրած . Ուրիշ ի՞նչ յազմաւ թիւններ ըրած ունի թուրատ . — Ի՞նչու Յունաց հետ հաշտութիւն խոսելու ուսիսուեցաւ թագուատ . — Թուրատին ավ յաջորդեց . — Ալեհ ի՞նչպէս իշխանութիւնը ձեռք ագեց . — Արևի ի՞նչու ազաննուեցաւ Հայոց զորքէն . — Ուրիշին առզ ավ իշխան պրուեցաւ . — Առաքէն Բակ միոյ ի՞նչ պիտուալու բան կայ :

ԴԱՍ ԽԲ .

ԼԵՒՈՆ Բ . ՓԻԼԻՊՊՈՍ Ն ՀԵԹՈՒՄ Ա :

335 . | ևսն Բ . իր խմասութեամբը և այլազգի սուլթաններուն դէմ ըրած քաջութիւններովը , և ուրիշ ճշմարիս Հայու և միանգամայն Վրիստանեի հարկաւոր եղած ամէն կատարելութիւններովի երեւելի եղաւ , և իր տէրութիւնը պայծառացուց ու ընդարձակեց :

336 . || . Երուսաղեմի վրայ գացող խաչակիր զօրաց օգնելով , անունը Եւրոպա հրաշակուեցաւ , և Գերմանացւոց կայորէն թագաւոր կոչաւեցաւ , և Ասոյ մէջ թագաւոր օծուեցաւ Վրիգոր Տղայ || . Կաթողիկոսէն , Վրիստանի 1198 թուականին :

337 . Թագաւոր ըլլոյէն վերջն ալ քանի մանգամ մեծ յաղթութիւններ ըրաւ Իկոնիոյ և Շերիոյ սուլթաններուն դէմ , և բարի անուամբ մեռաւ , 34 տարի իշխելէն վերջը : Եւսոր օրով ծաղկեցան Ախիմար Վուշարոյաւ մէտ առակախօսն և Խոչչատուր Տարօնեցի երաժիշտը :

338 . | ևսն մանչ տղայ չունենալով Օսմալէլ անունով աղջիկը տեղն անցաւ , և թա-

գուհի եղաւ : Հայ իշխանները Օտպէլլը Փիլիպպոս անունով | ատբինացիի մը հետ կարգեցին , որ մօր կողմանէ միայն Հայ էր : Փիլիպպոս 2 տարի թագաւորելէն վերջը , երբ տեսան Հայ զօրքն որ Աստ թագաւորական գանձըն և հարստութիւնները յէնափառ կը կըէ , զայրացան և բանալ դրին՝ ուր մեռաւ :

339. Փիլիպպոսին յաջորդեց Հեթումը . որ Օտպէլլին հետ կարգուելլով՝ ինքը թագաւոր եղաւ , ու շատ զարդարեց Հայաստանը :

340. Հեթում ալ առանց պատերազմի կեանք չանցուց . թաթարներուն հետ բարեկամութեան գաշինք դրաւ , որպէս զի Վիլիկիա չարշաւեն . վասնզի նոյն միջոցին Հայաստանը տակ նուվրայ ու արիւնըուայ ընելլով Վիլիկիոյ մօտեցեր էին : Իկոնիոյ Սուլթանին դէմ , նոյնպէս Կիստանդին | ամբրոնին իշխանին դէմ որ Իկոնիոյ սուլթանին հետ մարգանած՝ ապստամբած էր Հեթումին , յաղթութիւններ ըրաւ :

341. Նոյն միջոցները Վիլիկիոյ վրայ ուրիշնոր և արիւնուուշտ թշնամի մ'ալաւեցաւ , Վգիպտացւոց Փնտուխտար սուլթանը Վիլիկիոյ վրայ յարձակիլ սկսաւ . և պատերազմի մը մէջ Հեթումին թորոս որդին ինկաւ մեռաւ , և Լեռնն ալ գերի ինկաւ : Ենտոյ Հեթում աղաքանքով և շատ ստակ տալլով | Լեռնն աղատեց գերութենէ , ու քիչ մ'ատենէն թագաւորութիւնն ալ անոր յանձնեց , ու ինքը վանք մը քաշուելլով բարի մահուամբ մեռաւ , Վրիստոսի 1270 թուականին :

342. | Կոն Գ. Թաղաւոր օծուելուն ոգեց
բարերարութեան ու բաղեպաշտութեան գործ
ձերու ձեռք զարկաւ . ուսման և ուսումնաւ
իսաց շատ յարդ տուաւ , որով սկսան գիտու-
թիւններ ծաղկիլ : Այս քիչ ժամանակէն ներ-
քին երկպառակութիւն մը այս բարութիւն-
ները բոլորն ալ ջնջեց . վասնվի իշխաններէն
ոմանք հետը թշնամանալով , երբ Փնտուխուար
Վիլիկիոյ վրայ եկաւ , | Կոն անօգնական մնաց
և ամուր տեղուանք քաշուեցաւ . | Հգիպտացիք
ալ ամէն չարիք հասուցին Վիլիկիոյ :

343. Վիլիկիոյ աւերմունքը տեսնելով ցը
կրցաւ համբերել | Կոն , և քիչ մը զօրք ժովկ-
վելով ծերունի Ամբատ սպարապետին հետ
միացած վռնտեց | Հգիպտացիները , ու յաղը
թեց նաև Իկոնիոյ Առւթանին : Ինքն ալ 19
տարի թագաւորելէն ետքը բարի անուամբ
վախճանեցաւ , Քրիստոսի 1284 թուականին :

— Լեռն Բ. ի՞նչպէս երեկի եղաւ . — Լեռն ի՞նչպէս
թագաւոր եղաւ . — Լեռն ուրիշ ի՞նչ յաղթութիւններ ըստ
ուրի . — Լեռն Բ. ի՞նչ ով յաջորդեց . — Փիլիպոս ի՞նչու հա-
մոր բանս դրուեցաւ . — Փիլիպոտոփի ով յաջորդեց . — Հե-
թում առանց պատերազմի խոզակ կեանք անցուց . — Վիլիկիոյ
վրայ ուրիշ ով արիւնաւուշտ թշնամի եղաւ . — Լեռն Գ. ի՞նչ-
պէս ազգուեցաւ զերութենէն . — Լեռն Գ. թագաւոր օծ-
ուելուն պէս ի՞նչ գործ ունեցու . — Փնտուխուար ի՞նչպէս
կրցաւ ամէն տեսակ չարիք հասցնել Վիլիկիոյ . — Մինչեւ վերջ
թագուց Լեռն օր Եգիպտացիք ամէն չարիք հասցնեն Վիլիկիոյ :

ՀԵԹՈՒՄ Բ. ԷՆ ԹԻՀ- Ո-ՈՒԲԻՆԵԱՆՑ
ԼԱԳ-ԱՐԱ-ՌԵԱՆ ԿՐՃԱՆ-ՀԸ:

344. Վրեթէ ասկէց վերջը ոչ ներքին
երկպառակութիւնը և ոչ արտաքին յարձակ-
մունքները խաղաղ թողուցին Վիլիկիան, և
վերջադէս Հոգիապացւոց ձեռքով թշուառ
հայոց վերջին յոյսն ալ Վիլիկիոյ մէջ թաղ-
ուեցաւ :

345. | Եւսն Գ. ին յաջորդեց Հեթում՝
Բ. որ կրօնասէր ըլլալով շուտառվ Վանք մը
քաշուեցաւ . և թագաւորեցուց եղայրը
թորոս Գ. աս ալ սաստիկ կրօնասէր և աշխար-
հային բաներու խառնուիլ չուզելով կ'ուզէր
որ գարձեալ Հեթում գայ թագաւորէ : Իսայց
ասոնց միւս եղայրը Ամբատ յափշտակեց
թագաւորութիւնը, և եղայրներէն երկիւղ
չունենալու համար՝ թորոսն սպաննեց և Հե-
թումին աչքերը կուրցուց :

346. Կրստանդին Բ. ուրիշ եղայրնին ալ
Ամբատը բռնեց բանտարկեց և ինք թագաւո-
րեց, և Հեթումն ալ աղէկ կը խնամէր : Եր-
կու տարիէն Հեթումին աչքերը բացուեցան .
և երբ ամենքը սկսան ուզել որ նորէն Հե-
թում թագաւորէ, Կրստանդին խռովութիւն
հանել կ'ուզէր . ուստի Հեթում ալ բռնեց
զինքը և Ամբատն ալ երկուքն ալ Կ. Պօլիս
խրիեց :

347. Հեթում արտաքին թշնամեաց դէմ

քանի մ' անգամ՝ յաղթութիւն ընելէն ետքը, իր թարոս եղացրը որդւոյն । Եւսնին յանձնեց թագաւորութիւնը, և ինք դարձեալ առանձնացաւ: । Եւսն Դ. ալ պատճառով մը թամարներուն մասնուեցաւ և ըստաննուեցաւ՝ զ տարի թագաւորելէն ետքը:

348. Հեթումին եղայրն (Օվն) թագաւոր եղաւ, զօր մէկ կողմէն ներքին երկպառակութիւնները և միւս կողմէն արտաքին յարձակումները շատ կը նեղէին. 12 տարի թագաւորելով մեռաւ, և յաջորդեց որդին । Եւսն Ե:

349. । Եւսն Ե. ի ժամանակը Ազիպտացիները, թամարները և թիւրքմէններն առհասարակ Վիզիկիոյ վրայ յարձակիլ սկսան, որով սկիզբն եղաւ կործանման թագաւորութեանս: । Եւսն 21 տարի խեղճութեամբ իշխելէն վերջը մեռաւ. և յաջորդեց । Եւսնի հեռաւոր ազգականներուն մէջէն Յովհաննես իշխանը । ատինացի, որ կոստանդին Գ. ըստեցաւ, և իր հայատեցութեանը համար մէկ տարիէն սպաննուեցաւ:

350. Կոստանդինին եղայրը Դուխուն յաջորդեց, որ । ատինի ծէս Վագին մէջ մոցնելու զելուն համար՝ զ տարիէն սպաննուեցաւ: Դուխունին յաջորդեց Կոստանդին Դ. որ մօք կողմանէ Ոտոբինեան ցեղէն էր, և խելքով կառավարեց Վագի 18 տարի. Ազիպտացւոց դէմալ յաղթութիւն մ' ունի:

351. Կոստանդին Դ. ին տեղ թագաւոր

դրուեցաւ | Եւսն Զ. | ուսինեան բայց հայա-
սէր իշխանը, որուն մայրը Հայ էր : Կաիկա
կրնար իր խելքովը կառավարել Վագր, բայց
ափառո որ ժամանակը չօգնեց . վասն զի Եղիպ-
տացիք հետզհետէ կը զօրանային, և մինչեւ
ցարդ Ավլիկեան խեղճ թագաւորութիւնը
տեղէ մը օրինաւոր օգնութիւն չկրցաւ գըտ-
նել. թէպէտ և խոստացող և կարեկից եղող
արեւմտեան տէրութիւններ ալ կային, բայց
աւելի անոնց վստահելով և անոնցմէ օգնու-
թիւն ակնկալելովնեին թշնամի ըրին Հայք
Չէպէտացիները, և որով վերջապէս անոնց
կատաղութեանը զոհ եղաւ Հայոց վերջին մը
խիթարութիւնը, Ավլիկեան թագաւորու-
թիւնը :

352. | Եւսն Զ. ի ժամանակն ալ Եղիպ-
տացիք քանի մ' անգամ յարձակումներ ըրին
և Ավլիկիոյ մէջ շատ անգթութիւններ գոր-
ծեցին . յետոյ Եշրէֆ Շապան Եղիպտոսի
Ասուլթանը անհամար զօրքով եկաւ Ավլիկիա ,
բռնեց | Ասնն ալ, և երկիրը բոլորն ալ նուա-
ճելէն ետքը, դարձաւ Եղիպտոս՝ | Եւսնն ալ
հետը, և հոն բանտարկեց : Վհա այսպէս վեր-
ջացաւ Ոտքինեանց թագաւորութիւնն ալ,
Քրիստոսի 1375 թուականին :

353. | Եւսն Դ տարի բանտը կենալէն ետ-
քը, գերութենէ ազատեցաւ, և գնաց Ո .
Երուսաղէմ. և Ո . Տեղեաց իր ուխտը կա-
տարելէն զինի՝ հառաջանքով անցաւ Ավլիկի-
ային առջեւէն և գնաց Եւրոպա : Յետոյ

Փարիզ մայրաքաղաքին մէջ մեռաւ 1393
նոցեմբերի 22 ին . 11 տարի թագաւորելէն ,
7 տարի Եղիպտոսի բանար մնալէն և 12 տա-
րի Եւրոպա պանդխոտանալէն վերջը : Թաղ-
ուեցաւ փառաւոր հանդիսիւ Կեղեսաբինեանց
եկեղեցւոյն մէջ :

354. | Եւսնին մեռնելէն ետքը՝ Կիպրոսի
Յակոբ Ա. թագաւորը | ուսինեան ըլլալով
Հայոց թագաւորի պատուանունն առաւ , և
տեւեց մինչեւ Յակոբ Գ . ին ատենը , որ
Կիպրոս Վենետիկոց ձեռքն անցնելով՝ ան-
ալ դադրեցաւ :

— Հեթում Բ . ին ժամանակէն ոկտեալ Կիլիկիա ի՞նչ վե-
ճակ ունեցաւ . — Հեթում Բ . որշափ իշխեց . — Թարոս Գ .
որշափ իշխեց . — Ասոնց ձեռքէն ովլ յափշտակեց թագաւո-
րութիւնը . — Սմբատ իր եզրարց հետ ի՞նչպէս վարուեցաւ .
— Սմբատ մնաց թագաւոր . — Կոստանդին Բ . ալ մնաց թա-
գաւոր . — Հեթում գարձեալ որու յանձնեց թագաւորու-
թիւնը . — Լեռն Դ . ին ովլ յաջորդեց . — Լեռն Ե . թագաւոր
ուլով որշափ իշխեց . — Լեռն Ե . ին ովլ յաջորդեց . — Կոստան-
դին Գ . ին ովլ յաջորդեց . — Գունդանին ովլ յաջորդեց . —
Ո՞վ եղաւ Կիլիկիյ վերջն թագաւորը . — Ի՞նչպէս վերջացաւ
Ռուբիննանց թագաւորութիւնը . — Լեռն Զ . Եղիպտոսի
բանար մնաց . ուր մեռաւ . — Լեռնին մահուանէն եաբը Հա-
յոց թագաւորի պատուանունն ովլ ոկուտ կրել :

ՄԱՍՆ ՎԵՑԵԲՈՐԴԻ

ՀԵՅՅՈՅ ԱՆԻՇԽԵՄԱԹԵԱՆ
ՋԵՄԱՆԵԱՆ ՄԻՆՉԵՒ ՄԵՔ
ՋԵՄԱՆԵԱՆ,

ԴԱՍ ԽԴ.

ՄԵԼԻՔՇԱՀ ԻՆ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՊՐՂԱԿԱՆԻՆ :

355. Հայաստանի իր սեպհական տէրութիւնը կորանցնելէն վերջը՝ զանազան ազգաց ձեռքն անցաւ։ Այս անիշխանութեան ժամանակէն մինչեւ մեր ժամանակը 810 տարուան շրջան մ'է, (1050-1860)։ Առաջին եօթը տարուան մէջ (1050-1750) Հայաստան անդադար պատերազմներու մէջ ընկղմած պիտի տեսնենք, որով և քաղաքաց կործանումը, բընակչաց տառապազանիքը և հեռաւար երկիրներ ցրուիլը։ Իսկ այս եօթը դարերուն յաջորդող ութերորդ դարուն մէջ (1750-1860) պիտի տեսնենք պատերազմաց նուազիլը, նեղութեանց մէջմանալը, և Հայ Աղբէնի իր վրաց տիրող տէրութեանց խնամակալութեամբը նոր կենդանութեան սւ նոր յառաջադիմութեան ասպարէղի մը մէջ մտնելը։

356. Իադրատունեաց թագաւորութիւնը ջնջուելու առենք, Հայաստանին արևմտական մասը Յունաց ձեռքն էր, արեւելական մասը Պարսից իշխանութեան տակ, հիւսիսային կողմերը Վիրք բռնած էին. իսկ Հարաւա-

յին գաւառներուն՝ Հագարացւոց Ամիրաները կ'իշխէին :

357. Այս վիճակին մէջ միաց 40 տարիի չափ, մինչեւ որ Վելիքահն Արքասալանին որդին Պարսից գահն եղաւ, և անհամար զօրքով Հայաստան արշաւեց, ու բոլոր հոն տիրող իշխանները վռնտեց, և Երկիրն իր իշխանութեան տակն առաւ :

358. Վելիքահնին մահուանին ետքը՝ Հայաստան գարձեալ զանազան ազգաց ձեռոքք բաժնուեցաւ, որուն հիւսիսային և արևմբական կողման մէծ մասին՝ Ծամեարները տիրեցին, ու ժողովուրդը սաստիկ նեղութեան ու տառապանաց մէջ ձգեցին :

359. Այս նեղութեան ատենը հիւսիսային Հայոց մէծ միսիթարութիւն եղաւ Դաւիթ Աքաց քաջ թագաւորը, որ քանի մը յաղթական պատերազմներով նոյն կողմերն իր իշխանութեան տակն առաւ, և իրեն դիմով Հայոց տեղ և ապրուստ տալով խնամեց : Յետոյ Վրացիք Օքարիա և Խւանէ Հայազգի քաջ իշխաններուն առաջնորդութեամբն այլազգեաց ձեռքէն առին բոլոր հիւսիսային Հայաստանը, նաև Պարսից դէմ պատերազմնելով արևելեան Հայաստանի մէծ մասին ալտիրեցին . ու 60 տարի, մինչեւ Ծամեարաց յարձակման ժամանակն իրենց իշխանութեան տակ եղած Երկիրները խաղաղութեան մէջ պահեցին :

— Հայաստան իր սեպհական տէրութիւնը կորած քընելէն

վերջն ի՞նչ վիճակ ունեցաւ . — Բագրատունեաց թագաւորութենենքն վերջն որո՞նց ձեռքն էր Հայաստան . — Ոինչև Երբ մեաց այդ վիճակին մէջ . — Ոելիքշահին մահուանեն ետքն ի՞նչ վիճակ ունեցաւ . — Այս նեղութեանց մէջ Հայք երբէք տեղէ մը միմիթարութիւն շռնեցան :

Դ Ա Ս Խ Ե .

ԹԱՅԹԱՐԱՅ Ի ՀԱՅԱՍՏԱՆ ԱՐՀԱ-ԱՆԿը :

360. Տաններեքերորդ դարուն սկիզբները թաթարները հիւսիսային Վսիայի մէջ զօրանալով, մեծամեծ թագաւորութիւններ նըւաճեցին . և Խորազմիի Շէլալէտաին սուլթանըն ալյաղթուած Հայաստան փախաւ :

361. Հայաստան իր թշուառութիւններով փոխանակ փախստական հիւրին գութը շարժելու, աւելի անոր կատաղութեանը զսէ եղաւ . վասն զի Շէլալէտաին հզօր թաթարներէն յաղթուած, իր պարտութեան վրէժը տկար ու անդլուխ Հայերէն գագանաբար առնուլ սկսաւ սոսկալի անգթութիւններով, մինչեւ որ Փօքր Վսիայի և Վիլիկեան Հայոց զօրքերէն յաղթուած՝ դէպ ի Պարսկաստան փախաւ և հոն սպաննուեցաւ :

362. Յետոյ 1233 ին եկաւ թաթարաց Չարմաղան զօրավարը, Վրաց Հայաստանին բոլըրովին աիրեց . Վնի քաղաքն ալ առաւ և բնակիչները սրէ անցուց, նոյնպէս նաև շատ քաղաքներու անմեղ բնակիչները ջարդեց . և ուր մնացեր էին այն հայկացն ընտիր քաջերը որ իրենց աղքայինները փրկէին, ափանս որ շատը կոտորուած, շատն ալյուսահատ ցիրու-

ցան եղած էին : Հետզհետէ ուրիշ քանի մը
զօրսավարներով թամթարները բոլորովին տիրե-
ցին Հայաստանի , 90 տարիի չափ :

363. Կնիքին կործանումէն եղը , աղառ-
ութիւնակիցները հեռաւոր տեղեր ցրաւեցան ,
որոնց մէկ մասն ալ խրբը , և հաստան ու
Ողլաւեիա անցան , և հոն բնակութիւննին
հաստատեցին :

364. Եաց չորեքտասաններոդ դարու կէ-
մերը՝ 1340 ին թամթարաց խանին աէրութիւ-
նը զանազան մասերու բաժնուելով իր մէջ ,
անոր միութիւնը՝ հեռաւաբար և ոժք քակուե-
ցաւ : Այս պատճառաւ Հայաստան իբրև
պատրաստական որս մը նորէն բոժնուեցաւ
զանազան իշխաններու . հարաւոյին կողմերը
Քիւրաւերը բռնեցին . արևելեան կողմը Պար-
սիկները գրաւեցին . իսկ արևմտեան կողմը
կէս մ' (Օ)սմաննեանք կէս մ' ալ Քիւրբմէնները
նուածեցին : Այս վիճակին մէջ մնաց մինչեւ
նոյն դարուն վերջերը՝ և անկթիմուրին ժամա-
նակը :

— Ճեւալէտափին խորագմիի ուռլթանն ի՞նչու Հայաստան
փախաւ . — Ճեւալէտափին ի՞նչ վարձունք ունեցաւ Հայաստա-
նի մէջ . — Թամթարներն Երբ յարձակեցան . և ի՞նչ ըրբն Հա-
յաստանի մէջ . — Վեհէն աղառուող բնակիցներն ուր տեղուանք
ցրուեցան . — Սինչեւ վերջը թամթարաց տակ բոլորովին մնաց
Հայաստան :

ԴԱՍ ԽԶ.

ԼԱՆԿԹԻՄՈՒՐԻ արշաւանքները , և ՕՍՄԱՆ
ԵԱՆՑ Հայաստանի պիլելը :

365. Հաղիւթէ քիչ մը խաղաղութեան

Երես սկիտի տեսնելին Հայք . և ահա հիւսիւ
սային կողմերէն ահագին փոթորիկ մը բոլորու
վին տակն ու վրայ ըստ Հայաստան , և նոր
թշուառութիւններու ծով դարձուց :

366. | ամիկա էր | անկթիմուր՝ Կողսկէկ
թաթարներուն թագաւորը , որ սաստիկ զօ-
րանալով ամբողջ Թաթարստանն և Պարսկաս-
տանն և մինչեւ Պաղտատանի իր տակը նուաճե-
լէն ետքը , բոլոր զօրութիւնը Հայաստանի
վրայ դարձուց . ուր դպրծած անկթութիւնն-
ները , ըրած կործանումները և աւերումները
խիստ սարսափելի եղան . որոնցմէ սաստիկ սով-
մալ հետեւելով , մնացածներն ալան սպառեց ,
մոխիր դարձաւ բոլոր Հայաստան :

367. | անկթիմուր մինչեւ փոքր Կոփա ան-
ցաւ , և Անբաստիա քաղաքին ալ տիրեց . Կո-
կիւրիայի քով Առւլթան Պայաղիտին հետ զար-
նուեցաւ , անոր ալ յաղթեց , և դարձաւ Ամր-
դանդ իր աթոռը :

368. | անկթիմուրին մահուան լուրն ա-
ւելի թշուառ ըրաւ Հայաստան . վասնզի ընկ-
ձըւած իշխաններն ու թագաւորները դարձ-
եալ ոգի առին , և զէնքի զօրութեամբ Երկիր-
նին նորէն ստանալու ձեռք զարկին : Եւ որով-
հետեւ Հայաստան ասոնց իբրև կեղրոնն էր ,
և ամէն իշխան անկէ բաժին ունէր . ասոր
համար բոլոր պատերազմներուն ասպարէզն
եղաւ խեղճ Հայաստան , և անտանելի նեղու-
թեան մէջ ինկաւ :

369. | անկթիմուրին յաջորդները նորէն

շատ արիւնահեղութիւններավ նուաճեցին
Հայաստանի իշխազները . ու այս անգամ ալ
մեծ սովոր մառջինէն աւելի սարսափելի տիրեց
Հայաստանին վրայ , մինչև իրենց զաւակներն
եփող և ուտող ծնողքներ եղան :

370. Այս միջոցներն էր որ Առւլժան Վէ-
հէմմէտ Բ . կոստանդնուպօլիսն առաւ . և ո-
րովհետեւ Հայոց վրայ շատ սէր և մեծ համա-
րում ունէր , Փոքր Կոփայի զանազան կողմերէն
Հայ ընտանիքներ ժողվեց հոն տարաւ . և
Պիրուսայի Յովլակիմ Եպիսկոպոսն ալ ինչպէս
առաջուց անոր խոստացած էր . Պատրիարք
անուաննելով . բոլոր իր իշխանութեան երկիր-
ներուն Հայոց գլուխ դրաւ , և աթոռը հաս-
տատեց ի Կ . Պոլիս , 1461 ին :

371. Յետոյ Առւլժան Վէհէմմէտ Բ . և
անոր յաջորդները մինչև Առւլժան Առւրատ Գ .
Պարսից հետ շատ պատերազմներ ընելով . վերջա-
պէս յաջողեցան բոլորովին վանտել զանոնք
Հայաստանէն , և երկիրն իրենց տակ նուա-
ճել , 1585 ին :

— Հայաստանի խաղաղութիւնը շատ տեղ . — Ո՞վ էր
Լանկթիմուր , և ի՞նչ ըրաւ Հայաստանի մէջ . — Լանկթիմուր
մինչև ո՞ւր տիրեց . — Լանկթիմուրին մահուանէն ի՞նչ ծագե-
ցաւ Հայաստանի . — Լանկթիմուրին յաջորդները թողուցին
Հայաստանն իրենցմէ ազտամբողներուն ձեռքը . — Պիրուսայի
Յովլակիմ Եպիսկոպոսն ի՞նչպէս Կ . Պոլոյ մէջ Պատրիարք Հա-
յոց անուաննեցաւ , և ով ըրաւ այս . — ի՞նչպէս Հայաստան
բոլորովին Օսմանեանց ձեռքն անցաւ :

ՇԱՀԱԲԸՆԻ Ի ՀԱՅԱՍՏԱՆ արշա-անցը : ԴԱՄԻԹ
ՍԻՒՆԻ ՀԱՅ Ի ՀԱՅԱՆԻՆ քաջո-թի-ները :

372. Կահաբաս Պարսից թագաւորը (Օսմանցիներէն վրէմն առնելու համար, 1603 ին անհամար զօրքով) Հայաստան արշաւեց, և (Օսմաննեանց զօրքը զարկաւ, և մինչև Այրարատ նահանգը գնաց ու զայն նուածեց :

373. Կահաբասին յարձակման և (Օսմաննեանց զօրաց յաղթուելուն դոյմը կ. Պօլիս հասածին պէս, Առւլթան Վհմէտ՝ Ճղալէղատէ Ախնան փաշան մեծ պատրաստութեամբ Պարսից դէմիրկեց :

374. Կահաբաս յոյս չունենալով որ պատերազմաւ (Օսմաննեանց յաղթէ և Հայաստանի տիրէ, միաքը դրաւ որ Հայաստանի բնակիչները ժողվէ տանի իր երկիրը, և անոնց մով շատցընէ Պարսկաստանի բնակիչքը :

375. Կահաբաս հրաման ըրաւ, և շատքաղաքներէ ու գիւղերէ անհամար Հայ ընտանիք բռնութեամբ և քաղցրութեամբ լցուեցան Այրարատ դաշտին մէջ. հոնկէ ալ յառաջքշուիլ սկսան :

376. Այս բռնի գաղթականութեան մէջ թշուառ Հայ ընտանեաց գլխուն եկած տառապանքներն անկարելի են նկարագրուելու . վասն զի Պարսիկներն անդադար յառաջ կըմղեն առանց հանգիստ տալու . տկարներն ու յոդնածները չարաշար կը ծեծեն, մէկ քանին ալ

կ'ըսպաննեն որ ուրիշները վախնան և շուտով
յառաջ երթան :

377. Երբ Շրասի գետին քով հասան,
հոն լսու որում կ'աճապարէին որ Օսմանցիք
իրենց չհամեմն, նաւակիներն ու լսատերը բա-
ւական քըլալով ստիպեցին որ ժողովուրդը
ջուրը նետուի և լոզալով դիմաց անցնի . ո-
րով մէկ կողմանէ սուրն ու միւս կողմանէ ջուրն
իրենց կեանքը վերցնել կ'ըսպառնային : Ի իւ-
րաւոր մարդիկ ջրին ալիքներուն ալ զոհ եղան :

378. Վետէն և սուրէն ազատուողները
հասան Պարսկաստան, ուր Մապահան քաղաքը
ընակեցան, անոր մօտերն ալ շինեցին Վոր
ջուղան : Աւ որսէսզի Հահարաս իր երկիրը
չայոց ձեռագործներով և առևտրական յաջո-
ղակութիւնովը ծաղկեցնէ, սկսաւ քաղցրու-
թեամբ վարուիլ, և շատ շնորհումներ ընելով
ազատութիւններ տալ :

379. Յետոյ Օսմանեանց ու Պարսից մէջ
խաղաղութիւն եղաւ, Հայաստանի Մըեեւ
եան մասը դարձեալ Պարսից ձեռքը մնալով :

380. Քիչ ժամանակէն վերստին յուղուե-
ցաւ Հայաստան, մանաւանդ հիւսիսային մա-
սը. վասնզի Վաղերը Պարսից երկիրն սկսան
յարձակիլ, և ասպատակ սփուել : Մապատակնե-
րըն երբ Հայաստանն ալ կ'աւրշտրկէին, Սիւ-
նի Դաւիթիթ քաջ իշխաննը քանիի մը հարիւր ըն-
տիր Հայ զօրքով իր նահանգէն վնասեց առ-
պատակները, 1720 ին :

381. Դաւիթիթ իր Միսիթար ու Տէր Մէե-

տիք զօրապեսներով թշնամեաց վրայ քարձաւկած և միշտ զանոնք վռնտած ժամանակը , ուրիշ տեղեր ալ ուրիշ չայ իշխոններ սիրու առնելով սկսան իրենց վրայ բռնացող օստրազգիները զարնել . ինչպէսէ Ատեփանք քաջ իշխանը , որ Վեդի քաղաքին մէջ 2000 զօրքով և քաղաքացւոց օգնութեամբը 18000 Պարսիկ զօրսց հետ զարնուելով՝ անոնց մեծ մասը ջարդեց ու մնացածը ցիրուցան ըրաւ :

382. 'Դաւիթ (Օսմանեանց դէմալ քանի մ'անգամ յաղթական պատերազմ մղելէն վերջը՝ իշխանութեանը վեցերորդ տարին վախճանեցաւ : 'Դաւիթին յաջորդեց Վիսիթար զօրապետը . բայց քիչ աևեց ասոր իշխանութիւնը , վասնզի տարի մը ետքը (Օսմանցիք Հոլիձոր բերդին վրայ գալով սաստիկ սպաշարեցին . բերդականաց մէջ իտութիւն ծագելով բերդը թշնամոյն մասնեցին : Հոս ալ երկրառակութիւնն ու մատնութիւնը վերջացուց Հայոց այս պղտիկ միսիթարութիւնը :

283. Ծէպէտ Վիսիթար Հոլիձորէն փախաւ , և նորէն զօրք ժողվելով՝ քանի մը քաղաքներու տիրեց . բայց (Օսմանցիք գարձեալ ետեւէն ինկան , և իննօրէսք բերդին մէջ սպաշարեցին , ուր քանի մը վատ հայեր Վիսիթարն սպաննեցին , և գլուխը Դավթէմի փաշացին տարին , որ ցաւելով այն քաջ մարդուն սպանմանը ու ողջ զռնուելուն վրայ , սպաննազիներն արժանաւորապէս վարձատրեց՝ անոնց գլուխն ալ ետքել տալով , 1730 ին :

— Հահարաս Օսմանցիներէն վրէմն տռնուլ չուղեց . — Օսմանցիք ով խրկեցին Հահարասին դէմ . — Հահարաս վաստն էր Օսմանեանց յազմէլու . — Ուր ժաղիս եցան Պարսկաստան տարուելու Հայերը . — Այս բանի գաղթականութեան մէջ ի՞նչ տառապանք քաշեցն Հայք . — Երասմին ի՞նչպէս ուն ցան . — Պարսկաստանի մէջ ի՞նչպէս վարուեցու Հահարաս Հայոց հետ . — Ի՞նչպէս իսաղաղութիւն եղաւ Օսմանին անց ու Պարսից մէջ . — Այսքան տառապանքներուն մէջ Հայոցնէ չեղաւ մէկը որ զօրանայ ու վանէ տարագգի իշխանները . — Դաւիթ ի՞նչ քաջութեան գործեր ըրաւ . — Դաւիթին հետեւ ուղ ուրիշներ ալ եղան . — Դաւիթին ով յանորդեց . — Օսմանցիք ի՞նչպէս առին Հովհանոր բերդը . — Ովհիթար կրցաւ վերատին իշխանութիւնը ձեռք ձգել . — Ովհիթարն սպանող ները ի՞նչպէս վարձատրուեցան Դավթէմի փաշայէն :

ԴԱՍ ԽԸ.

ՕՍՄԱՆՑԻՔ Հայաստանի Թէագոյն Տասին , ՊԱՐՍԻԿԻ Ֆէկի ի՞նչ ի՞նչ Տասին , յէտոյ ՌՈՒԻՍԻ Նոյնոյէս Ֆէկի ի՞նչ Տասին իլուիրէն :

384. Օսմանեանիք և Պարսիկք քանի մը անգամ իրարու դէմ սաստիկ սպատերազմներով խեղճ Հայաստանն իրարու ձեռքէ յափշտակելէ վերջը . Հուսկ ուրեմն երկու կողմն ալ հաշտուեցան , և պայման դրին որ Վարպատական Վահանգն ու Հայաստանի կուր և Երասմ գետերուն մէջ եղած մասն մինչեւ Երեւան՝ Պարսից ձեռքը մնայ . մնացեալն (սմանեանց անցաւ , 1746 ին ժամանակները) :

385. Հայաստան (Օսմանեանց և Պարսից մէջ բամնուելէն ետեւ 80 տարիի շափ (1746 - 1826) երեւելի փոփոխութիւն մը չկրեց , թէպէտ և իր բուն ժողովուրդը կէս մը վաճառականութեան , կէս մ' ալ հանգստու-

Թիւն գոտելու պատճառաւ զանազան հեռաւ որ կողմեր կը ցրուեին :

386. Իսոյ 1826 ին վերջերը Պարսից Յիեթհ Ալի թագուարն առանց ծանուցանելու՝ Ուսաց երկիրն յարձակելով, Ուսւսաց Նիկողայս կայսրը զարացաւ, և Առվետեան բանակին հրաման խրիեց որ թշնամոյն վրայ քալէ :

387. Ուստաթեան հայազգի քաջ իշխանը Ուսւսաց զօրսապեաւ սկսաւ պատերազմի. և ոչ միայն Պարսիկները յետո մղեց, այլև Պարսիկական Հայաստանն ալ մտաւ, ու հետզհետէ գեպ ի Երասխ գետը յառաջանալով, Ա. Էջմիածնի տիրեց : Նոյնպէս Իսպեւիչ Ուսւս զօրսապեան ալ մինչեւ Երեւան և Մարանդ և Դավթէժ քաղաքներն առաւ :

388. Ուսւսաց յաղթանակներուն Հայերն ալ շատ օգնեցին, վասն զի Պարսից ձեռքէն շատ նեղութիւն քաշած ըլլալով, Ուսւսին՝ իբրև իրենց ազատչին կը դիմէին, մանաւանդ որ քաջալութիւն և խոստմունք Ուսւսք կուտային Հայոց, որավ շատ Հայք իրենց վազեմի քաջութեան ոգւավ խրախուսուեցան և զինուորեցան և մեծ ծառայութի կընէին Ուսւսաց բանակին :

389. Վերջապէս Պարսիկք Ուսւսաց հետ խաղաղութիւն ընելու և 1828 վետրուար 22 ին հաշոռուելու զիջան, սա պայմանաւ որ Երասխ և Կուր գետին մէջ եղած երկիրները Ուսւսաց միան, և թէ Պարսից երկիրէն Ուսւսաստան անցնիլ ու զաղներուն ամեննին արգելք չըլայ Պարսից կողմէն :

390. Յետոյ՝ Ամկողայոս կայսրն Օսմաննեանց դէմպատերազմ հրատարակեց, և Օսմանցւոց հետքանի մ'անգամ զարնուելով, մինչև Կարբին հասաւ։ Կարնոյ քաջաքացիք կ'ուղէին մինչև վերջին շւնչը դէմ գնել, բայց Ուռուսաց խոստմաւնքներէն յորդորաւած՝ յունիսի 26 ին (1828) անձնատուր եղան։

391. Կարբին՝ Ուռուսաց արշաւանքին վերջին կէսն եղաւ, վասնղի Ուռլթան Վահմաւը բ. սեպտեմբերի 14 ին Ուռուսաց հետ Վզրիանուագօրսի խաղաղութիւնը հաստատեց, որով Օսմանեան Հայաստանին մէկ պղտիկ մասն ալ Ուռուսաց Հայաստանին հետ միացաւ։

392. Վանկով Հայաստան երեք տէրութեանց ձեռքին անցած մնաց. մեծագոյն մասը Օսմանեանց ձեռքը՝ 11 նահանգի բաժնուած. փոքրիկ մասը Ուռուսաց ձեռքը՝ 3 նահանգի բաժնուած. իսկ Պարսից ձեռքը մնացած մասը երեկոի բան մը չէ, և առանձին գտւառ չը կայացըներ։

— Պարսից ու Օսմանեանց մէջ Հայաստան ի՞նչպէս բաժնուեած։ — Այս վիճակին մէջ ո՞ւշափ տարի մնաց. — Հայաստանին մէկ մասն ի՞նչպէս Ուռուսաց ձեռքն անցաւ. — Ուռուսաց յազդանահեներն ուրիշ օդինութիւնն զամն. — Ուռուս Պարսից հետ ի՞նչպէս հաշառեցան. — Ուռուս ձեռքն անցած Հայաստանն ի՞նչպէս ընդարձակեցին. — Ուռուս Օսմանեանց հետ ի՞նչպէս հաշոռեցան. — Վերջապէս՝ այսօրուան օրու Հայաստան որո՞նց իշխանութեան տակ է։

1. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅՔ.

393. Արգեն Վրչակունեաց թագաւորութեան իմաստէն վերջը սկսած էին Հայք օտար երկիր գաղթելու, և անկից վերջը քանի որ Հայուսան մշտնջենաւոր պատերազմի դաշտ մը գարձած՝ ամեն կողմէ արիւնկզակ թշնամիներ կը յարձակէին հոն, այնչափ ալ Հայք կը բռնագատեին իրենց տուներն ու գոյքը ժողիւլու, և օտար երկիրներ գաղթելու, հոն թերեւ հանգստութիւն գտնելու :

394. Հայոց Ոտոսաստան գաղթին ըսկը սու Ժ. գարուն սկիզբները (1720). Երբ Ուեծն Պետրոս կայսրը բոլոր ճգամիք Ոտոսաստանի արուեստնու վաճառականութիւնը ծաղկեցընելու ձեռք զարկաւ, Հայոց այս երկու ճիւղին մէջ ալ ունեցած յառաջադիմութիւնն անոր մտադրութիւնը զրուեց, և շատ ջանալով՝ Ոտոսաստանի բանի մը երեւելի քաղաքներուն մէջ առաջին անգամ Հայ գաղթականներ բերաւ, և անոց ամեն աւեսակ ազատութիւն շնորհեց :

395. Վալժառն ատրի եաբը 1780 ին, գեռ Խորրմ Ոտոսոց ձեռքը չանցած՝ Կատարինեն. կայորուհին նոյն նոհանգը գաղթած և հոն բնակող Հայոց հրաւեր ըրաւ. որոնցմէն մէծ մաս մը եկան և հոն գետին կողմերը՝ Առ Վախիջեան քաղաքը շնորհին, ուր 1816 ին 4600 տուն Հայ բնակիչ կար, ազգային քաղաք քաղեարմ՝ իշխանութեան տակ :

396. Բայց 1828 էն վերջը երբ Պարսից և Իռուսաց մէջ դաշնկը դրուեցաւ . որ Պարսիկը արգելք չդնեն իրենց երկրէն Իռուսատան անցնող քրիստոնեից . սկսան բիւրաւ . որ Հայք մեծամեծ բարիք գտնելու յուսով՝ զիրենք հարատահարող և չարչարող Պարսից երկիրը Խոզուլ և Իռուսատան գիմել : Իռուսի կայ պի 1830 ին այսպիսի դաշնկը մ'ալ (Օսմանեան տէրութեան հետ դրաւ . բայց այս դաշնկը Պարսից հետ դրուածին հետեւութիւնը չունեցաւ . վասնզի մեր Ազգը (Օսմանեան բարեխնամ տէրութեան արտօնութիւններովը , և ազգատամիտ շնորհումներովը միշտ խնամարկուած և գոհ ըլլալով , Իռուսաց կեղծուապոտիր թելագրութեանց ականջ չկրախեց , և բարեբաղդալ եմք որ Ազգին մեծագոյն մասը (Օսմանեան հազարակ կը գտնուի , որով ազահով և հաստատ պիտի մնայ :

397. Իռուսատանի ոչ միայն վաճառականութեան և արուեստից կենդանութիւնն որւեին Հայք , այլ և զինուորական վիճակին մեծամեծ ծառայութիւններ ըրին , իրենց քաջնախահարց արժանաւոր զաւակ ըլլալուն փորձեր տալով . որով 20-25000 Հայ զօրաց բանակ կազմուեցաւ . և երեւելի զօրապետներ ալելան , ինչպէս են անուանի Մատաթեանը , Վեհրբուտեան , Արդութեանց , Մովսէս Անէազ , Գանեպեսոյի Ազաօին , որ սոսկական սպաց մ'էր , բայց Արեւանի առման ժամանակ ՎերոհսուԵ . Կաթողիկոսի (որ

ան տուեն միայն Վրբեպիսկոպոս էր) հետ մեծամեծ քաջութիւններ ըրած է, և վերջապէս հոն մեռած :

398. Ուուաք Հայոց այս ամէն բնատուր ձրից վրաց նայելով, թէպէտե մէկ կողմանէ մէծամէծ աղատութիւններ կուտային, բայց միւս կողմանէ այս մէծագործ Վզգն որ իրեն ապաւինած էր, իր մէջ ընկզմելու, և Ուուսիացընելու խորամանկութեան դիմեցին :

399. Կաոր համար ի՞նչ գործի մէջ որ տաղանդ և ձիրք մ'ունեցող Հայ կը տեսնէ, զայն այն աստիճան կը սկսի պատուել և մէծարել, մինչև անոր Հայ սիրտը գողնալը, Ուուսիացը նեշն ու Ուուս աղնուական ընելը. այս միջոցով թէպէտ շատ անուանի զօրապետներ, վաճառականներ, գրադէաններ և արուեստաւորներ կը ըլլան, բայց սրտերնին վաճառուած է. այսինքն այնպիսի յարում կը ցուցնեն Ուուսաց՝ որ Հայոց վիճակն ու բազգն իսկ խորհել չեն ուզեր: Ուրիշ մէկ միջոց մ'ալ շատ նուազը նել սկսաւ Հայոց Վզգը. արտօնութիւն որւաւ Հայ և Ուուս երիտասարդներու խնամութիւն ընելու, անոնց զաւակը Ուուս գրելով, և աղնուականութիւն տալով անոնց, ասանկով շատ տկարամիտներ այս որոգայթներուն մէջ բռնուեցան, և Վզգութեան ոգին կորսնցուցին:

400. Ուսմունքն և գիտութիւններն ալ բաւական մէծ յառաջադիմութիւն ըրած են մէր Ուուսիաբնակ Վզգայնոց մէջ. բայց ցաւա-

լի է որ Հայ դպրոցներուն մէջ Ուուսերէն լիզ
ուի դասախոսութիւնը՝ մեր Վայրենի լիզուէն
և Ուուսաց պատմութիւնը մեր Վայրին ող ոռ
մութիւնէն առաջ կ'աւանդուի : Դպրոցները
նոյնպէս ուրիշ ազգային յարկերը, մինչև Ու-
Վշմիածնի վանուց մատակարարութիւնը Ուուս
պաշտօնակալներու կամ Ուուսիացեալ Հայոց
յանձնուած է : Դրաքննութիւնն ալ շատ խիստ
ըլլալով, հրատարակութիւններուն մեծ զգու-
շութիւն կ'ըլլայ, և ոչ իսկ Տաճկառանի մէջ
Հայոց ունեցած աղասութեան քառորդ մասը
կայ հռն, մինչև Տաճկառանի մէջ հրատարակ-
ուածները Ուուսասատանի սահմանը կ'արգիւ-
ուին : Դպրոցներուն մէջ երեւելի են Աղոբեաց
Ճեմարանը, որ Աղարեան իշխանաց արդեամբ-
քը կառուցուած է բաւական տարիներէ ի վեր :
Ծիփլիզի Աերսիսեան վարժարանը, զոր հիմնած է
Աերսէս Ե. աղդամէր Կամթաղիկոսը, ոյս սուրբ
և ընտիր Հայրապետը մեծամեծ երախտիք ը-
րած ունի Վայիս, բայց ափան որ անձուկ
ժամանակը իր իղձը չպասկեց, վտիչաննեցու-
յեղակարծ ի 1857 փետրաւար 14 : Ծիուդափա-
յի մէջ Գիշերօնիկ Աղբարան մը և Տորորան մը որ
Խալիպեան իշխանը կառուցած է, Այլաղեան
Դաբրիէլ վարդապետի յորդորանոքը :

401. Եւ թէու Ուուս այսքան նախաղ-
գուշութիւններ կը գործածեն, և ամէն ձեւ
ուշնչաս եկեղեցականները, գրադէտները,
վարժապետները, զօրապետները, վաճառա-
կանները և ուրիշները պատիւներով, նշաննե-

բավ և ուրիշ միջացներով որոստու ամեն ձիգն
կը թափեն . բայց ուրախութեամբ կը լսենք
որ վերջին ժամանակներս քանի որ Վզգասիրու-
թեան ու Հայրենասիրութեան գաղափարն ու
ոքին աշխարհի մանաւանդ Եւրոպից մէջ որ
կը յառաջադիմէ , Ուուսիաբնակ ազգայնոց որու-
տին մէջ ալ Հայութեան սէրը կ'աւելնայ , և
ագրդէն Ուուսաց ազգագաւ հնարքներուն դէմ
առելութիւն և զայրացթ կը կրեն , և ամօթ ու
վատ սեպուածէ Ուուսացեալ Հայը : Եց է որ
յսո կուտայ մեղ Ուուսիաբնակ ազգայնոց մաս .
մանաւանդ երբ կը լսենք որ աւելի իր Վզգը
սիրով Հայ Եկեղեցականները կ'աւելնան :

— Երբ սկսաւ գաղթականութիւնը Հայոց մէջ . — Հա-
յոց Ուուսասան գաղթիկն Երբ սկսաւ . — Նոր Նախիջևան
քաղաքն Երբ շինուեցաւ . — Ուուսասանի Հայ գաղթակա.
նութիւնն Երբ շառցաւ . — Հայոց գաղթականութեան երեսէն
ի՞նչ օգուտ տեսաւ . Ուուսասան . — Ուուսք միամիտ ու ան-
վայթ գտնուեցան Հայոց յաջակութեան և Տարտարութեան
մաս . — Ուուսք իրենց ազգագաւ խորամանկութիւնն ի՞նչ հր-
նարքներով ի գործ դնել սկսան . — Ուուսասանի Հայ գողրց-
ներն ի՞նչ վիճակի մէջ են . — Ուուսաց խորամանկութիւնը մին-
չեւ ցարգ կը յառաջադիմէ :

Դ Ա Ս Տ .

Զ . Ե Հ Ա Մ Ա Տ Ա Տ Ա Ն Լ Ա Խ Ը - Տ Բ Ի Ա Գ Ա Ղ Ե Հ Ա Յ Տ :

402. Տագրատունեաց թագաւորութեան
վերնալէն վերջը , Վի մայրաբազարը բարբա-
րոս ազգաց ձեռքն իյնալով , Վնեցիք անոնց
բունութիւններէն աղատուելու համար , շա-
տերն իրենց տունը տեղը թողուցին , և ստաց-
ուածքնին ժողվելով՝ Կոքը անցան , և անկէ-

մեկ մասը Մոլոտովիա, ու մեծ մասը Եհանական եկան :

403. Ետևէ եաև այս գաղթականութիւնը աճեցաւ, և մինչեւ 40000 տուն եղաւ : Եհի թագաւորները Հայոց տաղանդը ու ամեն բանի յաջաղակութիւնը տեսնելով՝ անսնց շատ աղաստութիւններ շնորհելէն վերջը, նաև զատ Վզգայնութեան իրաւունք տուին և առանձին Վզգային Գլուխ մը դրին, որ Վզգայի կանուաններ՝ այս իրաւունքը Գաղիմիր իժագաւորը 1344 ին տուաւ Հայոց՝ մասնաւոր հրավարասկներով : Վոկէ զատ 12 հայագիր գատաւորներ ալ գրուեցան, որոնք Վզգային Գլուխի հետ ամեն գատասատանները կը կարէին : Երկու գար եաքը (1516) Արկամունտ թագաւորին հրամանաւը Եմակերպի մէջ շնուրեցաւ Հայոց տուաջին գատասատանարանը :

404. Եհաստանի Հայերը երկրին ամեն երեւլի քաղաքներն իրենց առաւտաւրովը բըռնեցին, և անոր վաճառականութիւնը բոլը վիճակին իրենց ձեռքն առին : Տէրութեան գործերուն մէջ ալ մտան, և շատ ընտանիք իրենց մեծամեծ ծառայութեան փոխարէն աղնուականութեան պատիւ ստացան : Օ ինուորութեան մէջ ալ շատ յառաջադիմութիւն ըստին, և մէջերնէն շատ երեւլի զօրապետաներ ելան :

405. Հայոց սասափիկ օտարասիրութիւնը իրենց Եհաստանի մէջ այս մեծ գաղթականութեան ձիւզին սասափիկ հարուած տուաւ, վասնզի շատերը ոկան օտարներուն հետ ըն-

տառնութիւնն և խնամութիւն ընելն այն առ
ալիձան յաճախել, որ իրենց Հայութեան գաղա-
փարն իրենց զաւակաց սրաէն ջնջուելով, ըս-
կան պակսիլ հետղհետէ . Ավկոլ անուն անար-
ժան Հայիակոստոփ մը վատաքարոյութեամբը
և հաւատափոխընթացքով, 40000 Հայ ընտա-
նիք ի պապականութիւն առաջնորդեցան, և
այսօրուան օրս | Եհաստանի մէջ Հայոց յիշա-
տակը գերեզմանաբարերու, արձաններու և
ուրիշ չէնքերու վրայ աղօտ նշմարանք մը ձը-
գածէ : Ոիսյն | Եհաստանի գաղթականու-
թենէն 6000 ի չափ Հայք Կալվոցիա ու Պուգօ-
վինա՝ Վատրիս գաւառներուն մէջ կը գտնը-
ւին հիմա, որոնց շատերն իրենց նախնեացն
ստացած հարաստութիւնն, ազնուականութիւ-
նին և ազատութիւնները կը վայելեն: | Այս 6000
տունէն գրեթէ 300 տունի չափ | ուսաւորչա-
կան Հայ հազիւ կը գտնուին հիմա Սուշովա-
քաղքին և անոր շրջականները, մնացած տեղե-
րը գտնուող Հայերը գրեթէ բոլորն ալ
Հռոմէական են :

406. ՃԱ. և ՃԲ. գարերուն Հայաստա-
նէն Վալտաւիա գաղթած Հայերը, 1671 ին
(Օսմաննեանց և | Եհայ մէջ բացուած պատե-
րազմին սպասմառաւ բոլոր Վալտաւիա ունաւ-
իսի ըլլալով, Վրտեալի լերանց վրայ փախան,
ու հոն հաստատեցին բնակութիւննին: Հոն
ալ Վրտեալի իշխաններն և Վատրիս կայորնե-
րը մէծ ազատութիւններ չնարհեցին Հայոց.
Հայաքաղաք կամ Կերլա քաղաքը՝ որ Հայք

շինած էին, և Պաշտոնվ քաղաքը՝ Կարսուս օ. կայսրն առանձին հրովարակերով թագաւորական աղան աղան քաղաքներ ըրաւ. անոնց մէջ ազգային դատաստանարան, 12 հոգւալ ծերակցու և Պիրով սնունդով քաղաքապետ դրաւ. այս իրաւունքը գեռ մինչեւ հիմա նոյն քաղաքները կը փոյելէն. կը ըսուի :

407. Վրաեալի Հայերէն շատերն ոկտն գէպ ի Վաճառխատան տարածուիլ : Հայք հոն ալ իրենց բնտկան ձիբերով վասյեցան, և այս հայրենասէր և աղասամիտ ժողովրդեան հետ յառաջադիմեցին. դեռ մինչեւ հիմա թէ Վաճառխատանի և թէ Վրաեալի մէջ շատ Հրամեական Հայազդի գասաւորներ, գուասաւուներ, զօրապետներ և ուրիշ երեւելի պաշտօնատէրներ կը գանուին, որոնք Վատորիոյ աւշը բաւթեան առջև մեծ յարդ ու պատիւ ունին :

408. Ճը. գարուն սկիզբները, 1715 ին, Վիսիթար Վրբան Վենետիկի կողմերը դնաց, և նախ հոն ու ետքը մօտ կղղեակի մը մէջ Ա. Պաղարու վանդին մէջ հաստատեց Վիսիթարեանց Վիսիթարանութիւնը, Վատինացւոց եկեղեցական իրաւասութեանը ներքեւ : Այս միաբանութիւնը իր հնութեամբը, և Հայեական լեզուի մշակութեանը համար ըրած ջանքավոր երեւելի է Վզդին մէջ : Վիսիթարեանց մէջ հետարգհեակ երեւելի եղան՝ օտար լեզուաց ընտիրմատեաններ և բանաստեղծութիւններ թարգմաններ, և վանուց տպարանին միջոցաւ հրատարակելով, Վիսիթարեան, թովմաճան,

Չամչեան, Աւետիքեան, Ագերեան, Խնձիւ
ճեան, Զախարիսեան, Ագոնց, և ուրիշ բա-
նագետ և Եղուագետ վարդապետք:

409. Այս Ոիաբանութիւնու, որ Երեւ-
ուելի վարդապետներավ, և անոնց զանազան
աշխատասիրութիւններով ընդհանուր Վզգիս
ովարծանիք ըլլալու արժանաւորութիւնըն պէտք
էր ունենար, բայց գմբազդաբար ցաւելով
կըսենք որ փախանակ Հայաստաննեայց Վզ-
գային ուղղափառ Եկեղեցւոյ ջատագով և
արթուն հովիւներ, և Վզգին թշուառ վիճա-
կին մէջ անոր միմիթարութիւն ըլլալու, Հը-
ռոմայ Եկեղեցւոյն արբանեակ ըլլալով կը հա-
մարձակի Քրիստոսի արեամբ գնեալ ժողո-
վըրդեան մ'առ ջեւ արքայութեան դռները
փակելու : Այս Ոիաբանութեան մէ-
ջեն չորս Երեւելի վարդապետներ Ո. Ծակովու-
եան, Գ. Ա. Վաղեան, Ա. և Խ. Գալֆայեան
Եղբարք Ոիաբանութեան ոյս անտեղի և աղ-
դավիսաս ընթացքէն խորշելով, և իրենց խիզ-
ճերնին հանդարտ պահելու համար, Հայաս-
տաննեայց Եկեղեցւոյ ուղղափառութիւնը չու-
րացան, և մահաւանդ թէ զայն խոստովաննելով
վերադարձան ի ծոց իրենց բնիկ աղգային Ա.
Եկեղեցւոյն 1856 ին :

410. Այս Վենետիկի Ոիաբանութենէն
մաս մը բաժնուած՝ Վենեսայի մէջ հաստատեց
Պաշտպան Սուրբ Վոտուածածնի վանք մը : Վ-
սոնիք աւելի գիտութեան հետեւ Ելով՝ գիտա-
կան գրքերու տպագրութեան կըզբաղին :

— Անի մայրաբաղսրեն գաղթող ժողովուրդն ուր զնաց . — Լեհերեն ի՞նչ ընդունելութիւն և ի՞նչ արտօնութիւններ ըստ ասցան Հայք . — Հոն ի՞նչ յաջապականթիւններով յառաջ գրանցին Հայք . — Ի՞նչորեն և ի՞նչ պատճառուած նուազեցու և գրեթէ ջնշուեցու Լեհաստանի Հայ գաղթականութիւններ . — Լեհաստանի գաղթականութիւննեն մնացորդ երեք չկոյ . — Արտիալ լերանց վրայ ի՞նչպէս բնակութիւն հաստատեցին Հայք . — Հոն ի՞նչ ազտառութիւններ ուսուցան . — Մաճառիստանի Հայ գաղթականութիւնն ուսկէց սկսաւ . — Ո՞վ եր Մօփթար Արքոյ , և ի՞նչ մեծ ազործութիւն ըրտու Եզրին մէջ . — Մխիթարեանք Ազգին հետ ի՞նչ տնտեսան վարժունք ունեցան . — Վեննայի Միաբանութիւնն որու հասու ածնէ :

ԴԱՍ ԾԱ.

Յ. ՊԱՐՍԿԱԼՍԱՆ և ՀԱԴԿԱԼՍԱՆ ԳԱՂԹՆ
Հայք :

411. Պարսկաստանի մէջ հիմա երկու երեք հարիւր հազար Հազար Հայք հազիւ մնացած են , որոնք իրենց առաջին պայծառութիւնն ու հարաբառութիւնը չունին :

412. Հնդկաստանի Հայ գաղթականութիւնն ալ Պարսկաստանի Հայ գաղթականութեան մէկ ճիւղը կը սեպուի . վասնզի՝ Մօր ՞ ՞ ուղայի Հայերը վաճառականութեան պատճառաւ , այն ամենահարուստ աշխարհն սկսան դիմել . և թէպէտ քիչոր , բայց իրենց ճարտարութեամբը և յաջողականթեամբը տէր եղան գրեթէ բոլոր Հնդկաստանի վաճառականութեան :

413. Արկրին թագաւորներն ալ մեծ մարդագիրութիւն ցուցրցին Հայոց , և ամէն տեսակ ազատութիւն առած էին անսնից , անսնիկ

որ մեծամեծ սպաշտոններ ալ ունեին, և մեծ ալ ազգեցութեան տէր էին :

414. Եւրբ Վնդղիացիք Հնդկաստան արշաւեցին. Հայք յուսալով աւելի օգնաւթիւն և յառաջտդիմութիւն գտնել անսնցմէ, օգնեցին Վնդղիացւոց աշխարհակալութեան ըզձից. բայց յցուերնին ի դերեւ ելու, և Հնդկաստանի Հայոց նախկին յաջողութիւնը չմնաց. Թէսպէտ բոլորովին չկործանեցաւ, վասնզի դեռ նոյն երկրին երեւելի քաղաքներուն մէջ, Պոմպա, Կալկաթա, Վատրաս, Բամթաւիա, Աբինկափոր և այլն՝ կը գտնուին Հայազգի երեւելի ընտանիք, որոնք Վնդղիացին լծէն ազատ Հընդկաստանին վաճառականութեան մեծ մասը ձեռքերնին պահած են :

415. Հնդկաստանի Հայք թէսպէտ քիչ որ, բայց իրենց ազգասիրական մեծամեծ ծառայութիւններով շատ նշանաւոր եղած են. Իրենց մէջ ընկերութիւններ կազմած են, որոնց մէ մէկն է Վրաբատեան ընկերութիւնը, որ Կալկաթայի մէջ Տպարան ունի, և Վարդակարան անունով Շեմարան մ'ալ կառուցած. նոյնպէս առկէ 10-15 տարի յառաջ Վնդասէր անունով իր անուան արժանաւոր հմտալից օրոտիր մը կը հրատարակուէր Ուսորոպ թաղիադեանցի խմբագրութեամբ. այս մատենագիրը ուրիշ ընտիր հեղինակութիւններ ալ ունի :

416. Սամուէլ Վուրատ Վատրասու բը նաև երեւելի Հայ վաճառականը կտակ ըրած էր մեծ գումար մը, որ անով գիշերօթիկ վար-

ժարան բացուի Ազգին աղքատ աղայոց , և
վարժարանին ուսումնական մատակարարու-
թիւնը միայն Վենետիկու Ոխիթարեանց յանձ-
նած էր : Ես վարժարանը նախ ի հասուաբաց-
ուեցաւ , և յետոյ ի Փարիզ Ոռորտիան դար-
ժարան , որ իր յառաջ բերած աշակերտներով
նշանաւոր եղած է . և անով բարերար Ամսուել Ո-
ուրատին անունն Ազգին մեջ անմահացած .
բայց ցաւ է մեզ , որ յիշեալ բարերարին կամո-
ցը համեմատ անխափի չեն վայելեր Հայ աղ-
քատ պատանիք անոր այս մեծ շնորհը :

417. Այնպէս Ուափայէլ՝ Կորամեան Հընդ-
կատանի Հայ վաճառականը կատկու մեծ
գումար ձգած է . որով Վենետիկի մեջ վարժա-
րան մը հիմնուած է իր անուամբը՝ Ուափայէլ-
եան Հընդարան . առ ալ առ ջինին սպայմաններով ,
և միայն ուսումնական տեսչութիւնը Վենե-
տիկի Ոխիթարեանց յանձնուած : Արեւելի եւ-
զած է նաև ամիկին Ոօրիամ Հարութիւնեան
որ իր ծախիւք մօտ տարիներս վարժարան հիմ-
նած է աղջկանց համար ի Հնդկաստան :

418. Օ՛է Հնդկաստանի թէ Ոււստասուա-
նի և թէ ուրիշ տեղերու Հայք առ հասա-
րակ Օտոքքաստանի Հայոց վրաց մեծ վստա-
հութիւն ունին . վասնզի Ծամանեան տէրու-
թիւնը թէպէտ Ուհմետական՝ բայց ժամա-
նակին յառաջադիմութեան այնպէս ներըն-
դունակ է ի զարմանս Աւրոպացւոց , և իր հը-
պատակաց ալ իր բարեխնամ կամօքը այնպիսի
արտօնութիւններ սուած է , որ մորի յառաջու-

զիմութիւնը ի նագասաւ Արեբին հօն բաւական միսիթարական է . ինչպէս որ հիմա պիտի անց նինը պատմել : Այս պատմած տեղերնեւ վաստ գեռ Արից ներսերը Վաղիկերի մէջ և մանաւանդ Աւրապից երեւելի մայրաքազարներու մէջ վաճառական Հայ գաղթականներ ունինք . որոնց վրաց մանրամասն պատմելու հարկ չը աւանդք :

— Պարակասուանի Հայք ի՞նչ վիճակի մէջ են . — Հնդկաստանի Հայոց գաղթականութիւնն ի՞նչպէս սկսած է . — Այս գաղթականութիւնն ի՞նչ ազգեցաւթիւն ուներ Հնդկաստանի մէջ . — Հայոց այս յաջալութեան ի՞նչ հարուած իջու . — Հնդկաստանի Հայք ազգաւիճական գործոց մէջ ի՞նչ նշանաւ պառակեց ունինք . — Ո՞վ էր Սամակել Պարասաւ և ի՞նչ որ ժամանակ մէծագործութիւն ունի Ըզդին մէջ . — Ո՞վ էր Աստվայել Հայութեան . և ի՞նչ մէծագործութիւն ունի . — Ուրիշ ո՞վ հետեւած է այս երկու մէծ բարերարներուն . — Այս այլ և այլ հետաւոր տեղեր գաղթող Հայոցնեւ որոնց վիճակն աւելի յաջալ և ուրիշներուն այ յաւազբական է :

Դ Ա Ս Տ Բ Ի .

Ա · ԹՈՒՐՔԱՍՏԱՆԻ ՀԱՅՔ

ԹՆԼ ի Հասպատութեան ԹԱՆՉԻՄԵՐԻԿ (1839)

419 · Օսմանցիք Հայաստանի մէծագոյն մասին տիրելով, իրենց հայրենի երկրին վրաց միացող Հայոց արտօնութիւններ և հանդսառաւթիւն շնորհեցին : Հայաստանին գուրս Փոքր Արից, Վիլիկից, Ղփիպտոսի, և Ա. Պօլ այ ու անօր շրջանակին մէջ գաղթող Հայեր ալ եղան, գարձեալ (Օսմաննեան տէրութեան հպատակ), որով հիմա երկուք ու կէս միլիոն Հայ կը հաջութիւն թաւրքաստանի մէջ :

420. Օսմանցիք կ. Պօլիսն առնելէն վերը՝ Պրուսայու Հովհակիմ Ա. Եպիսկոպոսը հսն բերել տուին և Պատրիարք անուանեցին. Հետը ղճետէ ալ զանազան տեղերէ Հայք ի Պօլիս գաղթեցին, որով հիմա երատն հազար ընտանիքէն աւելի կը կազմեն Պօլսոյ Հայք. ի բաց առեալ այն ժամանակաւոր Հայ պահպատիստները, որոնք շահու համար Վնատոլուի (Հայատանի) ամէն կողմերէն կը վաղեն կուգան ի Պօլիս :

421. Օսմանեան տէրութեան բոլոր հրպատակներուն մէջ ամենէն յաջազակն ու ձարտարն են Հայք. և Տէրութեան առջև մեծամեծ ծառայութիւններ ունենալով. Տէրութեան վստահութիւնը գլխաւորապէս իրենք ստացած են: Խնչպէս անուանի եղած են Տէտէսն գերդաստանը Արքունի Վաւոդապետութեան մէջ. Պաւելսն գերդաստանը Արքունի Շարտարապետութեան մէջ. Երվաշէսն գերդաստանի Հգիպտոսի Աեղանաւորութեան մէջ, ՏԻՒԶԵՏՆ գերդաստանը Արքունի Դրամահատութեան մէջ: Ասոնցմէ և ուրիշ պատուաւոր և գործունեայ Հայոցմէ ալ զանազան բարձրաստիճան պատույ շքանշաններ առած են վերջին ատեններս :

422. Իոլոր Թիւրքաստանի Հայոց Ազգային Վարչութիւնը Պօլսոյ Ազգային Պատրիարքարանէն կոխեալէ: Եւ մինչև Թանգիմամաթի հարտատութիւնը՝ բոլոր Ազգային գործոց եռութիւնը բացարձակ Պատրիարքէն և ա-

Նոր խորհրդական ամիրաներէն կախում ուներ :
Ամիրաներուն մէջէն ալ անոնք աւելի զօրաւոր
էին , որոնք երևելի փաշաներու կը ծառայէին .
որով և գիւղութիւն ունեին իրենց կամքը և
ինդիրը փաշաներուն ազատ ու ինքնիշխան
կամօքը յառաջ տանելու :

423. Այս ամիրաներէն գրեթէ ամէնքը
Անցի կը գտնենք ; ուր Կնի մայրաքաղաքին
կործանման ժամանակը եօթանասուներկութիւն
չափ երևելի չոյ նախարարներ և իշխաններ
իրենց ամէն գոյրով գացին տեղաւորուեցան .
և հետզհետէ սկսան կ . Պօլիս գաղթիլ , և հան
յառաջանալ :

424. Պատրիարքներուն մէջ որոնք որ բա-
րեպաշտ և խաղաղասէր էին , անոնք ժողո-
վուրդը հայրաբար հօվուելով Վզգը խաղաղ
կը պահէին . և մանաւանդ շատ վասնգներէ
կը պահէին զ'զդը արդարութիւն և իրաւունք
շարցուած ժամանակներու մէջ : Ի՞այց պատ-
մութիւնը մեզի կը ցուցընէ , ինչպէս աւան-
դութեամբ ալ լսելով գիտենք՝ թէ եղած են
անանկ եկեղեցականներ , որ զբամի զօրու-
թեամբ մէկմէկու ձեռքէ կը խուին Պատրիար-
քութիւնը , որով Վզգը վրդավելէն զատ , ժո-
ղովուրդն ալ շատ կը կեղեքէին իրենց տուած
դրամներուն փախարինութիւն մ'ունենալու
համար : Այս ցաւալի դէպքերն աւելի տասն
և եօթներորդ դարուն վերջերէն սկսեալ կը
աւանենք , որ ատեն սուլմանները և եպարքու-
ները Վզգիանուազիս կը նսաէին , և կ . Պօլի-

սըն աշեպարքոսի տեղեկալով կը կառավարուէր։
 425. Իսկ երբ 1715 ին Շաղիչեցի Յաղ
 հաննէս Կոլտո միաբան Առւրբ Կարապետի
 վանուց որ ի Տարսն՝ կ. Պօլսոյ Պատրիարք ե-
 ղաւ, սկսու թէ Պատրիարքարանը և թէ ազ-
 գային տեսչութիւնը բարեկարգիլ, և կեղե-
 քումները վերնալ։ Յովհաննէս Կոլտո Պատ-
 րիարք եղած օրը Երուսաղէմայ Պատրիարքու-
 թիւնը զատեց Պօլսոյ Պատրիարքութենէն,
 և իր ընկեր միաբան Առւրբ Կարապետի՝ Դրի-
 գոր վարդապետը Պատրիարք կարգել տուաւ
 Ո. Երուսաղէմայ, որ յետոյ Ո. Երուսաղէ-
 մայ պարասուց համար շղթայ կրեց իր վիզն
 ութ տարի, անոր համար շլեյշիկը ըսուեցաւ։
 Ո. յու երկու Պատրիարքները՝ Կախախինամութե-
 նէն սպատրաստուած էին Հայոց Վզգին ընտիր-
 հովեւներ ըլլալու . և Վզգին իր թշուառու-
 թիւններուն մէջ միտթարելու . և արդարեւ-
 երկօւքին ալ առաջին գործն եղաւ Ո. Երու-
 սաղէմայ վանքը իր ծանր պարտքէն ազատել,
 և Հայոց այս աղդային իրաւունքէն զրկուե-
 լու վտանգը փարատել։ Ծառ գժուարու-
 թիւններ քաշեցին, բայց ամէն տառապանաց
 ալ զարմանալի հաստատամութեամբ տոկա-
 ցին . Ո. Երուսաղէմայ պարտքը հոգացած
 ժամանակինին, Ո. Կատուածածնի Ո. այր Եկե-
 ղեցին այրելով, զայն նորոգ շինեցին . նոյնպէս
 Յոյնը և Կատինք Ո. Երուսաղէմայ Ո. Յա-
 րութեան տաճարին մէջ իրենց բաժինը նորո-
 գելու և շինելու հրաման առած ըլլալով, ա-

սոնք ալ շատ տարժանմամբ և շատ ծախքով հըս-
րաման առին, և Նայոց բաժինն ալ նորոգե-
լու և շինելու ձեռք զարկին։ Դրիգոր Պատ-
րիարքը Ա. Երուսաղէմայ վանքը պարտքէ ա-
զատելէ վերջը, շատ ալ կալուածներ գնեց, և
ասոնցմով բաւական հարստացուց Ա. Երու-
սաղէմի վանքը, շատ ալ շինութիւններ ըրաւ-
հնն, և Ա. Յակոբայ տաճարը նորոգեց։ Եղն
պէս Յովհաննէս Պատրիարք Պօլսայ մէջ շատ
շինութիւններ ըրաւ, Վիճակիւղի մէջ Ա.
Երաւածածնի եկեղեցին շինեց։ Իւսկիւտա-
րու Ա. Կարապետի եկեղեցին 1727 ին և Աս-
մաթիոյ Ա. Գեորգ եկեղեցին նորոգեց։ Պա-
րտուու Ա. Նըրեշտակապետ եկեղեցին 1729 ին
և Վալաթիոյ Ա. Խոսաւորիչ եկեղեցին 1732
ին այրելով, վերատին ի հիմանց նորոգեց եր-
կուքն ալ, և ինքն ալ Վալաթիոյ եկեղեցւոյն
դաւիթը թաղուածէ։ Այսպէս այս երկու
Պատրիարքներին ալ Վզդին մէծ հարերաններն
եղան։

426. Յովհաննէս Կոլտի յաջորդեց Յա-
կոբ Նալեան Պիմարացի, որ Պատրիարք
եղաւ 1741 ին. ուսկէ կ'երեկ թէ Յովհաննէս
Կոլտու 26 տարի Պատրիարք եղած է, և ասիկա
բաւական առկացոց է իր բարեմիտ և խոհա-
կան և ազգասէր բնաւորութեանը, մինչդեռ
իր նախորդներուն մէջ տարին երկու անգամ
Պատրիարքի փոփոխութիւն կ'ըլլար։ Յակոբ
Նալեան ալ Կոլտի աշակերտ ըլլալով, անկէ-
ետ չմնաց առաքինութեան մասին, և գրաւոր

Երկասիրութիւններ ալ ունի գրեթէ 20—24
իտոր, որսնցմէ Օքն հոգեռոր, Ալէ Հաւապոյ,
Մշնութիւն նարելի, Գալյարան ծանոցմանց տը-
պագրուած են: Վզդային ապագրութեան ա-
ռաջին ծաղկեցնողն արդէն 1667 ին եղած է
Ասկան վարդապետ՝ Հոլմատիոյ Վմագերտամ
քաղաքին մէջ, ուր հիմա տակաւին Հայոց
եկեղեցի կայ՝ գոյ մնացած: Հռչակաւոր Վա-
ղուալ ամիրան ալ Նալեսն Յակոբ Պատ-
րիարքի օրով սկսաւ ծաղկիլ, և հետագիւեաէ իր
մեծամեծ բարեգործութիւններովը նշանաւոր
եղած է, և Բ. Դրան առջեւ ունեցած վար-
կովը շատ օգնութիւններ ըրած է Վզդիս. որ
վերջապէս անսպարտ տեղը գլխատուած է Ալէ-
վը խանին դրան առջեւ:

427. Ներկայ դարուս սկիզբներն եկեղե-
ցականաց մէջ Վրտուածաբան կոչուած Յովլ
հաննես Պատրիարքէն յետոյ երեւելի եղած է
Վզդիանուալօլեցի Պօղոս Պատրիարքը, որուն
աչալուրը և իմաստուն կառավարութիւնը շատ
գովաւթեան արժանաւոր է: Վարկա եկեղեցա-
կան երկու նշանաւոր գործի ձեռնարկութիւն
ըրաւ. Վ. ծռաղատիկը վերցուց. ըստ որում
Յունաց և Հայոց միասեղ Օտարիկ ընելիէն
շատ վէճ և խուսվութիւն կը ծագէին, մանա-
ւանդ Ո. Երտուաղէմի մէջ. ուստի Ո. Վշիւ-
ածնի Ո. Կոթողիկոսին և Արևնհոգոսին զե-
կուցանելու, և անսնց հաճութիւնն առնելու
համար Պատրիարքական փոխանորդ Պալատցի
Յակոբոս վարդապետը խրկեց ՞Ո. Վշմիածնի,

միանգամայն Աշղիսկոպոսութեան վկայական
տալով անոր ձեռքը, 1820 օգոստոս 1 ին . Տ.
Խուսաւորչական և Հռոմեական Հայոց մի-
ութիւնը. ըստ որում Վզգին մէջէն խիստ
փոքրիկ մաս մը անցեալ դարսւն սկիզբէն ի
վեր Հռոմեական եկեղեցին յարեր էին,
թէպէա և Վկրտութիւն, Պատկ և Յազում
դարձեալ մեր Աշկեղեցին կընդունէին. ուս-
տի Հրա-էր սիրյա անունով տեսրակ մը տես-
նուեցաւ. և երկու կողմանէ եկեղեցական
հմուտ անձերէ ժողով կազմելով Անիքափու,
Վիութեան համար երեք առաջարկութիւն
դրուած էր,

Ա. Ո երջին օճման խորհուրդը կատարել
ըստ Հռոմեականաց .

Բ. Արտանեցւոյն և Տաթեւացեաց Ա.
Պատարագի մէջ յիշատակութիւնը վերցընել.

Գ. Քաղկեդոնի ժողովոյն նզովքին բար-
ձումը :

Այս երեք խնդրոյն մէջ ինչ ինչ դժուարու-
թիւններ ծագելով մինչդեռ կը յամառէր
Պօղոս Պատրիարք, և ահա Տ. Դոնէն հրո-
վարտակ եկաւ 1820 ին աւագ չորեքշաբթի
օրը առ Պօղոս Պատրիարք, Վիութեան խնդի-
րը շուտով լուծել և խարութիւնները վերցը-
նելով Վզգը միացնելու : Պօղոս Պատրիարք ան-
միջապէս մացրաբազրիս բոլոր եկեղեցեաց հը-
րաման խրկեց, որ հետեւեալ աւուր աւագ
հինգշաբթի կիսաւուր Ա. Պատարագին ժա-
մանակ Արտանեցին և Տաթեւացիները չյիշա-

տակուին . նոր կիրակիին օրն ալ հինգ Աբբա-
 ցին և երկու Քօլէժցի Հռոմէական վարդա-
 պետներ եկան Մայր եկեղեցին , և վեղար փի-
 լոն զգեցան . նոյն օրը երկու վարդապետի
 ձեռնադրութիւն ալ ըլլալով , Քաղիեղոնի ժո-
 ղովոյն նպավեր չյիշատակուեցաւ . դարձեալ
 նոյն տարին յուլիսի 12 ին վերջին օծման խողի ալ
 օծեց Պօղոս Պատրիարք : Յէկապէտե որչափ մեր
 կողմանէ՝ մանաւանդ եկեղեցականներէն սակա-
 ւաթիւ տհաճ եղողներ ալ կացին այս միտ-
 թեանը , սակայն գաղատացի Հռոմէական Հա-
 յերն աւելի տհաճ ըլլալով , իրենց մէջէն շա-
 տեր նոյն տարին օգոստոս 13 ին երեքշաբթի օր
 Խուսաւորչական Հայու կերպարանքով շուկոյն
 ասդիս անդին խաները , մանաւանդ Ո Երճան ըս-
 ուած շուկային խաները Խեսարացիններուն և ու-
 րիշ դրսեցիններուն կ'երթան , գրգիռ կուտան .
 Ո . Միւռոննը վերցաւ , ասկէ վերջը իւղով պիտի
 օծուինք , և այլն . հրաւեր սիրոյ տետրակին սկիզբ
 բըն ալ Ո . Խուսաւորիչ հօր պատկերը կար ,
 անոր վրայ Պապի պատկեր փակցնելով կը ցու-
 ցընեն աւելի գրգռութիւննը զարրացնելու
 համար , և կիրակի օր օգոստոս 18 Պատրիար-
 քարանը կոխելու ժամադրութիւնն կ'ընեն :
 Այս գրգռութիւնն երթալով այնչափ կը զօ-
 րանայ . որ ստուգիւ կիրակի օրն ալ անթիւ
 բազմութիւնն Պատրիարքարան կը խուժեն .
 բայց Պօղոս Պատրիարք Ճարտարութեամբ
 փախչելու հնար մը կը գտնէ : Հետոյ Ա . Պաւ-
 ուը այս դէպքին հեղինակները փնտուելով ,

Հինգ հոգի կախել կուտոց . այս բռնուողը
ներէն մէկը նեզը մնալով՝ իբր իրենց խոր-
հրդակիցը կը մատնէ Ապասոյեան Վրիգոր ա-
միրայն , որ տմէնեին բանի տեղեակ չէր , և
երբ Դուռը կ'երթայ , իմանալով որ աղասե-
լու ալ ձար չկայ , և որպէսզի ուրիշ անմեղ
Նայեր ալ զոհ չըլլան , ինքզինքը բոլոր եղած-
ներուն շարժառիթ կը խոստովանի , և Վայր
Եկեղեցւոյ դրանն առջեւ կը գլուխուի , 1820
սեպտեմբեր 18 ին Վերացման Ո. Խաչի տօ-
նին ութերորդ այսինքն շտբաթե երեկոյ ըս-
տարի ի ժամանակ : Այսպէս այս խնդիրն ետ
մեաց . և այս յուղման վրայ Յունաց ապստամ-
քութիւնը հասնելով , Պատրիարք և բոլոր մե-
ծամեծք Ազգը պահպանելու և խնամելու վու-
թացին , Ծոսդ տալով առջի խնդիրը : Պօղոս
Պատրիարք նաև ներհռուն աստուածաբան էր ,
յօրինած է Յանդարան իրապես անունով պատուա-
կան գիրք մը , և Տէս-Ռէն Ո. Վրայ տաճկե-
քէն լեզուով գիրք մը , որոնք տպագրութեամբ
ի լոյս ընծայուած են Ո. Երուսաղէմի տպա-
բանին մէջ :

428. Իսկ աշխարհականացմէ ներկայ գա-
րուս մէջ խիստ նշանաւոր եղաւ Պէջենան
Յարութիւն ամիրան , որ հայրենեօք Կարոսի էր ,
և ինքն Աշենիսաբու ծնած , բատ որում հայրը
Պէջմի Պօղոս պատերազմի պատճառաւ փաշա-
ներուն և Անիշէրեաց կաղոպտելովը աղքատա-
ցեալ Պօլիս փախած էր . բայց ինք իր սրամու-
թեամբն և յաջողակութեամբն այն աստիճան

բարձրացաւ , որ Ասւլթան Վահմուտ հզօր ինքը
 նակալին հետ երես առ երես տեսնուելու , անոր
 հետ ջրծելու , և ունեցած խնդիրն ուղղակի
 անոր ընելու արտօնութիւն ունեցաւ : Ինու
 թեամբ վառվռուն , ճարտասան և հնարագէտ
 էր , և այնչափ ալ օրամիտ՝ որ վողերանոցին
 ամենամանր և դժուարին հաշիւները մոօք
 առանց դրչի և թուարկութեան խոկոյն կր-
 լաւծէր : Ենթիւ են Պէղչեան ամիրային՝
 Վզդին ըրած մեծամեծ ծառայութիւնները՝
 իր հզօր աղդեցութեամբը⁽¹⁾ ։ Ըստ եկեղե-
 ցիներու և դպրոցներու շինութեան պատ-
 ճառ եղած է . եկեղեցի և դպրոց շինելու ար-
 քունական հրամանին դիւրութիւն ըլլալուն
 սկզբնապատճառ եղած է . 1828 ին Վայր ե-
 կեղեցւոյ նորոգ շինութեան մեծ նպաստ ը-
 րած է . նոյնպէս Վայր եկեղեցւոյ լլուսւմնա-
 րանին յառաջադիմութեան շատ խնամք ու-
 նեցած է , և պէտք եղած եկամուտն ալ անոր
 նուիրած . Լէտիկուլէի Ո . Փրկչի աղդային
 վանքն ինք շինած է հանդերձ կահ կարասիքովը ,
 և արքունական հրովարտակաւ հրաման ըռ-
 տացած է Փրկչի մէջ մամարան շինելու ,
 և աղդային եկեղեցեաց մեղքամոմ ծախելու ,
 մինչ մեղքամոմ ծախելու արտօնութիւն ըը-
 նաւ չունէին քրիստոնեայք . բազմաթիւ ըն-
 տիր ընտիր նուերներով շատ եկեղեցիներ ղար-
 գարած է . և անթիւ կարօտելոց ալ առանց
 խտրութեան աղդի և կրօնի խիստ մեծ ձեռ-
 քընտուութիւններ և նուերներ ըրած է : Եթ-
 է) Եթե ուրախութեամբ ու անդիւնու

շանաւոր մեծագործութիւններէն մէկն եղած
 է Ա. Երտևաղէմի մէջ Ա. Դերեզմանին վրայ
 Ա. Պատարագ ընելու մեր Ազգին արտօնու-
 թիւն տուանալ տալը : Աշանաւոր են նաև Օս-
 մանեանց Ուուսաց հետ պատերազմին ժամա-
 նակը Տէրութեան ըրած մեծ ու հաւատարիմ
 ծառայութիւնները . նոյնպէս նոյն միջոցին
 մայրաքաղաքիս մէջ պատահած հացի նուա-
 զութեան դէմ՝ անոր առատութեան շատ
 ջանիք ըրած է : Աշանաւոր մէկ մեծ բարիք մ'ալ
 բոլոր քրիստոնէայ հպատակաց ըրած ունի ,
 վասնզի երբ Եվաֆը Հիմայունը հաստատուե-
 ցաւ , բոլոր հպատակ քրիստոնէից Հակոբներն
 ալ Եվաֆը Հիմայունին պիտի խառնուեին .
 բայց Պէղձեան կրցաւ բարեյիշտառակ Առւլ-
 թան Մահմուտէնյաւիտեան անխախտ մնալու
 հրավարասկ տուանալ , որ քրիստոնէից Հակոբ-
 ներն սկիզբէն ինչպէս իրենց ձեռքն են , նոյն-
 պէս մինչեւ վերջն անանկ պիտի մնան : Այն-
 պէս Խիւլինամի Եմանֆին խառն-իներուն իւպիւ-
 ները Հակոբ ընելէն ազատեց . և իւպիիներուն
 առուծախն իրենց մէջ ընել տալու արտօնու-
 թիւնը պահել տուաւ : Վերջապէս Պէղձեան
 ամիրան բոլոր կենացը մէջ իր փառքն ու պա-
 տիւն տուանց նուազելու , և ընդ հակառակը
 օր աւուր աւելցրնելավ , և մինչեւ Խառնվրի Հիմ-
 այուն բարձր պատաւանցանին ալ արժանանա-
 լով , կնքած է իր կեանքը 1834 յունվար 3 ին
 ի Միջագիւղ , և նմաներ չտեսնուած փառաւո-
 քութեամբ՝ Առւլթանին հրամանաւ արքունի

ողալստին յատկացած նաւամատոցցին նաւ դը-
նելով խումբագու տարաւած և թաղուած է
Վայր եկեղեցւոյն գուիթը , Առլթան Վահ-
մուտին յատուկ հրավարտակովը . վանզի Պօլ-
սոյ բերդաքաղաքին մէջ բաց ի թագուորնե-
րէ և խիստ երեւլի փաշաներէ և անոնց պա-
րագաներէն ուրիշներ չեն թաղուիր : Հետ այս-
պէս Պէղճեան Յարութիւն ամիրան Վզդիտ
յաւիտենական երախտագիտութեանն արժա-
նաւոր եղաւ . ու իր Վնունն անմահ մնաց :

429. Տիւղեանց գերգաստանին խիստ
աղետալի գէպք մը պատահեցաւ 1819 ին .
վասն զի Հալէթ էֆէնտի անուն երեւելի
պաշտօնատարի մը հակառակութեամբը և
գրգուութեամբը Տիւղեանները պարտաւոր
ձգուեցան , և Գրիգոր և Սարգիս չէլէսի-
ները Պապը Հիւնայր-նը գլխատաւեցան հոկտեմ-
բեր 4 ին , և նոյն օրը անոնց եղքայրը Ոկքա-
յէլ և հօրեղքօրորդին Վկրտիչ Նոր գիւղի
ընակարաննուն առջեւ կախուեցան : Վանց
շորսին մարմիններն ալ Պէղճեան Յարութիւն
ամիրային ծախսեքը և աշխատութեամբը թաղ-
ուեցան խուրուչեցմէ իրենց հարց գերեղմա-
նատունը : Իսկ ուրիշ արու պարագաները
տասնեւութ հոգի աքսորուեցան , և տասն
և ութ կնիկի մարդիկի Պատրիարքարան խրկուե-
ցան , ուր յատուկ տան մէջ սպահալանաւեցան
և արժանաւորապէս խնամարկուեցան վեց ամ-
սի չափ : Յետոյ փաղերանոցին խնամքը Պէղ-
ճեան Յարութիւն ամիրային յանձնուեցաւ ար-

բունական հրամանաւ . նոյնպէս Շեղը Հիմայունի և Խէտքը Հիմայունի ալ սեղանաւոր եղաւ : 1820 ին Պօղոս Պատրիարքի ժամանակ Պողոսաւորչական Հայոց ու Հռոմեական Հայոց մէջ միաբանութեան խնդրոյն դէմ երած յուզման ժամանակը քանի մ' ամիրայից հետ Պէղճեան ալ աքսորուեցաւ յիշմիա հոկտեմբեր 3 ին , և անոր տեղ դրուեցաւ Պիլէղիկ ճեան Պօղոս Հռոմեական Հայը . բայց երբ 11 ամիսէ ետքը Պէղճեան վերադարձաւ աքսորէն , Պիլէղիկճեանը չիրնալով փողերանոցին գործը յառաջ տանիլ հրաժարեցաւ և դարձեալ Պէղճեան առջի պաշտօնները ձեռք ձրգեց . որոնք իր կենդանութեանը ամենայն յաջողակութեամբ վարելով , և Տէրութեան մեծամեծ ծառայութիւններ ալ ընելով , չմեռած դարձեալ բարեսիրաբար իր հզօր ազդեցութեամբը յաջողեցաւ փողերանոցին խնամքը Տիւղեանց գերդաստանին յանձննելու արքունական հրամանաւ . որպէս զի այս մեծ գերդաստանն իր նախկին պատիւը վայելէ ի յիշատակ իւր երախտագիտութեանը . ըստ որում ժամանակաւ երախտիք վայելած էր այս աղնուատոհմ գերդաստանէն :

430 . Պօղոս Պատրիարքին յաջորդեց Կարապետ Պատրիարքը : Եսոր օրովին երեւելի դէպք մ' եղաւ Հռոմեական Հայոց աքսորը : Հռոմեական Հայերը մեր Եղգային Եկեղեցին չէին գար , որով արքունի հրավարակներն իւրենց չէր հաղորդուեր . այս անտեղութեան

առջեւն առնելու համար Պէղձեան տելրան
 Հռոմէականաց մեծամեծները կը ժողվէ , և
 կ'առաջարկէ որ իրենցմէ մեկն ընտրեն , որ
 պէս զի հրավարտակներուն օրինակն անոր արր
 ուի , և ան հաջորդէ իրենց . և կ'ընտրուի
 Եռուրիման Վնոտոն Հռոմէական վարդապետք
 Բայց գաղատացի Հռոմէական Հայերը , որ
 Եզրային Եկեղեցին հետ որ և իցէ յարա
 բերութիւններէ շատ վախցող և չուզող և
 առեցող եղած են միշտ , ջանացին որ առան
 ձին Պատրիարք ունենան և առանձին վար
 չութիւն՝ իրենց ազգեցութեամբը որ ու
 նէին Քարձրագոյն Դրան առջեւ . ուստի
 յարմար առիթ բռնելով Ոտոսաց Պարսից
 Հետ պատերազմին ժամանակը Հայոց օգնու
 թիւն ընելը Ոտոսաց . իբր թէ որ մ'ալ (Օ
 մանեանց գեմ միանալու խորհուրդը կ'ունե
 նան Հայք , իրենց թագաւորութիւնն ստանա
 լու փափաքով , ու ան առեն Տէրութեանցաւ
 ման իրենիք ալ զսհ ըլլալու համար՝ կարեւոր կը
 տեսնեն որ առանձին գլուխ մ'ունենան . սց
 մորով Թընկըր Յակոբ և Յովեփ եղբարց
 ստորագրութեամբ 1827 հոկտեմբեր 3 ին որ
 ունել կուտան Առլթան Վահմուտ կացներ :
 Արքունական հրամանաւ կը հարցուի Պարսից
 գեսպանին , որ նոյնպէս Հայոց՝ Ոտոսաց շատ
 օգնելը կը հաստատէ . և եպարքուն ալ Պատ
 րիարքը կը կանչէ Եպիսկոպուս համար :
 Կարապետ Պատրիարք կ'առաջարկէ եպարքու
 մին թէ իբ նախորդ Պօղոս Պատրիարքին ալ

հանձուի, որ առ առեն Խռովություն Ա. Եղբարտաց մասկէմի վանքը կը նառեր : Կարստիկ և Պօլոս Պատրիարքացիքն այս անշարժ և անփառ ծելի մասնաւթեան և բոլոր Առաքն զէմ և զած պատճենաւթեան վրայ առքան և զարդած, խեղան Առաքեած Ֆեթհիկէն միջնէ ցայն օր Հայոց ցուցանակ հայ ստորևն թիւնը կ'ապացուցանեն, և առենեւին վարքիկ կատկածի մ'անգամ տեղի չտաղնին կը հաստատեն . ու ոչդ եզար բաղրամին զրպարտութիւն և թշնամութիւն բարու ցուցրներով, բոլոր Հայոց երաշխառ որ կ'ըլլան, և կը վաստ հայցնեն եպալլար, թէ Հայոց մորքն անգամ ստանկ խորհուրդ չէ անցած և չերծար անցնիլ . և միայն Հոռոմեական եկեղեցին յարող մաս մը Հայոց չեն կրծար երաշխառ որեւ, ըստ որում անոնց ոչ եկեղեցի կազան, և ոչ Պատրիարքի իրաւատութիւնը կամ զրբաւորութիւնը կը ձանձնան . Վար վրայ արքունական հրամանաւ Թօրներքանները կ'այր ուրութին հոկտեմբեր 18 ին : Դակ երբ Առաջի պատերազմին ժամանակ Օսմանիանց նուռարմիզը կ'այրի Աշորովացւոց նուռերէն, Առաջան Սահմանաւ յանդիմանելով Պազզիս, Վեզդիս և Առասաց զեսուրանները, կը ձամբէ զանոնցը նոյն տարւոյն նոյնեմբեր 26 ին . և զեկուեմբեր 18 ին ալ պատերազմ կը հրամարէն բնող գէմ Առաջոց, որոնք Պալարքիս կը խեր էին : Վակեց պատեհութիւն առներով Առաջան Սահմանաւ, զեկուեմբեր 30 ին հրա-

վարտակ կը խրկէ Հայոց Պատրիարքին, որ
Ասմաթիոյ Ա. Գէորգ Եկեղեցւոյն մէջ բազէ^ւ
մաթիւ թէ Խուսաւորչական և թէ Հռոմէ-
ական ամիրայից և բոլոր ժողովրդեան առջեւ-
կարդացուեցաւ . և որով հինգ պատուէր
կուտար վեհափառ Աքքայն .

Ա. Իոլոր գաղատացիները իրենց հայրենի-
քը աքսորուին :

Բ. Հռոմէական կարգաւորները յէւրո-
պա աքսորուին :

Գ. Խուսվարար մարապեաները փոքր Աքի-
ոյ հայաբնակ գեղերն աքսորուին :

Դ. Հռոմէականները չնատին ի Պէյօղլու ,
ի Վալաթիա և ի Պօղագիշն . ուր որ Վահնի կը
բնակին , այլ ուրիշ հայաբնակ տեղերը բնակին :

Ե. Պօլսեցի Հռոմէականներէն որոնք որ
Պատրիարքին չհնազանդին , անոնք ալ աքսոր-
ուին :

Եախ և առաջ գաղատացիներն աքսորուե-
ցան 1828 յունվար 9 ին , ձմեռ ատեն , որոնք
շատ նեղութիւն կրեցին : Յունվար 27 ին ալ
Պօլսոյ մէջ տեղափոխութիւններն եղան . փե-
տրվար 6 ին կարգաւորներն աքսորուեցան .
փետրվար 23 ին ալ մարապեանները աքսորուե-
ցան : Այս աքսորին Ժամանակը Պէղչեան
ամիրան գաղտնի շատ դրամական օգնութիւն-
ներ ըրած ունի մանաւանդ գաղատացւոց ,
թէպէտ և եղան մեր տգէտ ազգային-
ներէն ալ ոմանք որ անոնց չարիքն տւելի
ծանրացնելու փորձեր կ'ընէին իրենց կողմանէ :

Խոկ այն Հռոմեականները, որոնք նոյն տարին
ապրիլ 29 ին Ա. Հաղորդութիւն առին Հա-
յաստաննեաց ուղղափառ Ա. Եկեղեցին,
ինչպէս էին Տիւղեան Յակոբ չէլեպի, Վլահ-
մէրտեան՝ Կաղաքէթ և Երբահամ ամիրայք,
Չամչեանք և ուրիշ երեւելի Հռոմեական
գերդաստաններ և ուրիշներ՝ հանգիստ մնա-
ցին Կ. Պօլոյ հայաբնակ գիւղերուն մէջ :
Երբ 1829 ապրիլ 7 ին Գաղղիոյ և Ենգղիոյ
գեսպանները Կ. Պօլիս վերադարձան . և երլէ
Պէտքիւքտէրէի դաշտավայրին մէջ նոյն տար-
ւոյն նոյեմբեր 11 ին խնձոյք կուտային Առւ-
թան Վահմաւտին, խնդիր ըրին նաեւ Հռո-
մէական Հայոց աքսորէն աղատուիլը, և ա-
նոնց առանձին Պատրիարքով կառավարիլը :
Հրաման ըրաւ Առւլժանը, և 1830 յունվար
6 ին Հռոմեականք վերադարձան աքսորէն .
նոյն տարւոյն սեպտեմբեր 30 ին ալ Եռոբիճան
Հայր Ենտոնը Հռոմեն Վետրապօլիս Հռո-
մէական Հայոց եկաւ . բայց ասիկա Վւստրիոյ
հազարակ ըլլալով. Առւլժանը զայն չճանչցաւ :
և Վանուելեան Յակոբ վարդապետը Պատրի-
արք եղաւ արքունական հրովարտակով, որուն
մէջ կ'ըսէ Առւլժանը, թէ՛ ԱՀՆ թէ՛ձէպի 70
ին Վանուելեան Յակոբ վարդապետը Փիսկո-
սոս գրինք Քաթոլիկ ըսուածներուն վրայ .
50000 հազար ստակ առաջուց ընծայ տան իմ
գանձիս . և 30 միլիոն 38 հազար ստակ տարե-
կան տուրք տան ։ Եւ այսպէս Յակոբ վար-
դապետ աշխարհական Պատրիարք եղաւ, և

Նուրիմանն հոգեւոր Պատրիարք . մինչեւ ցայ-
սօր ալ երկու Պատրիարքներով կը կառավար-
ուին Հռոմեական Հայք :

431. Սայն միջոցներուն Եզրին երախառա-
ւոր վարժապետաց մէջ երեւելի եղած են ,

Ա. Գէորգ պատուելի Տէր Յամշանեւո-
ւան , որ Յունարէն , Եփրայերէն , Պարսկերէն ,
Երաբերէն , Լատիներէն լեզուաց հմուտ էր ,
նոյնպէս և Հայերէնի . և յօրինած է Պարսկերէն
և Հայերէն բառարան մը , զոր Պէտքեան ամիրան
իր ծախիւքը տպագրել տուած է : Եցինպէս
Պէտքեան ամիրան չզացաւ նաև Խիսիթար-
եանց աշխատասիրութեամբ Ա Ենետիկ տրպ-
ուած Հայիսկեան ընդարյակ բառարանին մեծա-
ծախ տպագրութեան սկզբք եղած դրամական
նուերն ընելը , որ ապացոյց մ'էր իր ուսում-
նասիրութեանը և Ա Ենետիկու Խիսիթարեանց
Խիսաբանութեան վրայ ունեցած համարմանը :

Բ. Գրիգոր պատուելի Փեշտրմալճեան ,
ընտիր վարժապետ , որ երեւելի աշակերտներ
թողլին զատ՝ ընտիր աշխատասիրութիւններ
ալ ունի . որսնիք են Ա Շառլու-իլ , որ Փիշմիշեան
Խիսայէլ ամիրայի արդեամիքը տպագրուած է ,
երկու հատոր Հայերէն բառարան , Վիճուռնու-իլ-ին
ի լորչառնա Քրիստոնի անունով բանաստեղծու-
թիւն մը , Տրամաբանուիլ-ին մը , Քերականուիլ-ին
մը , և ուրիշ մանր գործեր :

Գ. Տիրացու պապա Համբարձում , որ հայ-
կական երաժշտութեան ծաղկեցնողն և Հայ-
կական Հայնագրութեան (նօխ) զարգացու-

ցին եղաւ իր գիւտերովը և յարատեւ հետեւու
զութեամբը , որ բաւական աշակերտներ ալ
ընծայեց Ազգին . որով մինչև մեր օրերը հայ-
կական ձայնադրութիւնը գալով՝ հետզհետէ
ծաղկելու վրայ է :

Դ . Արևելի եղած են նաև Պաղտասար
պատուելի Պալատու , Խաչատուր ընտիր վար-
ժապետ Ամամթիոյ , տիրացու Յարութիւն ,
Ծագւոր բազմահմուտ վարժապետ , Տէր
Անսրուպ քահանայ , որ Բերախանո-Ռի-ն մալյո-
րինած է :

Արևելի վարժապետաց հետ կը յիշատա-
կենք նաև Շնորհք Ակրտիչ ամիրան , որ 1790 ին
հասարակաց Ազգային Դպրոցի հաստատու-
թեան առաջին հիմնադիր պատճառ եղած է ,
և Խումսափու Ֆըւճի փողօցը , Ամամթիա ,
Պալատ , Ախջագիւղ , Խւսկիւտար և Գուրու-
չչշմէ ազգային դպրոցներ շնորհ տուած է .
մինչև այն ատեն կարդալ գրել սորվելու հա-
մար յատկացած տեղերն էին խաները , տուները
և կրպակները : Կայսեր Շնորհք ամիրան ը-
րած է հասարակաց Ազգային Հիւանդանոցի
առաջին հիմնադրութիւնը . ինչպէս եղած են
Շերայի և Կառլըսափույի ազգային հիւան-
դանոցները : Խակ Ազգկանց Ազգային Դպրոցի
առաջին հիմնադրութիւնն 1830 ին Փափաշ-
եան Շանիկ ամիրայի օգնութեամբը Շերայի
Տէր Օքքարիա քահանայն ըրած է ի Շերա
երկու որոշ թաղերու մէջ աղջկանց և անոնց
կից մանչ տղայոց յատուկ կրկին վարժարաններ

բանալով, Ա. Հ-ի ի-ի ն-ա-ն և Ա. Լ-ջ-ի-ա-նի, Ա. Գ-ա-յ-ի-ա-նե-ն-ա-ն և Ա. Լ-ո-ս-ս-ս-ո-ր-ը անուանց նը-
ւիրուած: Ասոնցմէ քիչ ժամանակ յառաջ աղջր-
կանց համար ասղնագործութեան վարժարան
մը ոսկերիչ տիրացու Վերոբէի թելադրու-
թեամբը Պէղձեան Յարութիւն ամիրան բա-
նալ տուած էր դարձեալ ի Ի՞երա, ուր աղ-
քառ աղջկունք կար կարել սորվելու կ'երթա-
յին: Աոր բացուած վարժարաններուն բաւա-
կան տուներ Հափշ սահմանուեցան դարձեալ
Տէր Օաքարիայի ջանքովը, որպէսզի անոնց
եկամուտովը բաւականանան կտրելի եղածին
չափ: Երկու մեծ ու հասարակաց աղքիւներ
ալ արքունական հրամանաւ և օգնութեամբ
Պէղձեան և Շարտարապետ Վրիգոր ամիրա-
ներուն շինուեցան այն Երկու թաղերուն
վարժարաններուն կիցը, անանկ որ աղքիւր-
ներուն ջուրը վարժարաններուն մէջն ալ վա-
զելու վաւերական արտօնութիւն ստացան.
աս ալ հասարակաց աղքիւրի շինութեան ա-
ռաջին ձեռնարկութիւնն եղուծ է Հայոց կող-
մանէ, որուն համար շատ գժուարութիւն
քաշած են. վասնզի բաց ի մահմետականներէն
ոչ ոք կը համարձակէր ասանկ հասարակաց բա-
րեգործութեան մը ձեռնարկելու :

— Ո՞րշափ Հայ ժողովուրդ կը հաշուի Օսմանեան տէրու-
թեան հարաստակ. — Կ, Պօլսոց Հայերն ո՞րշափ են. — Հայք
Օսմանեան տէրութեան վատահութիւնն ի՞նչողէս ստացած են.
— Բոլոր թուրքաստանի Հայոց Լզզային Վարչութիւնը ո՞ւ ա-
կից կախալ է, և մինչև Թանովմալիքի հաստատութիւնն ի՞նչ
եղանակաւ էր. — Ամիրաներն ընդ հանրապէս ուր տեղացի

կը գունենք . — Պատրիարքներն ի՞նչ ընթացք կը բռնէին . — Յովհաննես Կոլոս և Գրիգոր շղթայակիր Պատրիարքները ի՞նչ մեծագործութիւն ըօած ունին Ազգին մէջ . — Յակոբ Նալեան Պատրիարքն ի՞նչ արդիւնք ունի Ազգին մէջ . — Ազգային պապարութեան ծաղկեցուցիչն ով եղած է . — Եազուտ Ամիրան ի՞նչով երեկի եղած է . — Ենդրիանուպուշցի Պօղոս Պատրիարք ի՞նչպէս կը վարէր իր պաշտօնը . — Ճռազատիկն ի՞նչպէս և ի՞նչու վերցուց . — Լուսաւորչական և Հռոմէական Հայոց մէջ միութեան խնդիրն ի՞նչ զրութեամբ մզուեցաւ որ յառաջ երթայ , ե . ի՞նչպէս ետ մնաց . — Ո՞լ և ի՞նչպէս մարդէր Պէտքանեան Յարութիւն Ամիրան . և ի՞նչ հռչակաւոր մեծագործութիւններ ու բարեգործութիւններ ըրած ունի Ազգին . — Տիւղեանց գերդաստանին աղետալի գեղագն երբ և ի՞նչպէս պատահեցաւ . և այս մեծ գերդաստանն ի՞նչպէս նախկին պատիւը վայելել սկսաւ . — Հռոմէական Հայոց աքսորն Երբ . և ի՞նչ պատճառաւ եղաւ . և ի՞նչպէս վերջացաւ . — Սոյն միջոցներուն Ազգին երախտաւոր անուանի վարժապետաներն որո՞նք եղած են . — Ազգային հասարակաց դպրոցի առաջնն հիմնադրութիւնն ովո՞նք ըրբն և որո՞նց թելագրութեամբ .

ԴԱՍ ՃԳ .

ԹԱՆՉԻՄԱԹ . ի Հասպապո-լիւէն Քէլ

1860 հային 24 Հասպապո-լիւէն

ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ

432 . Տակաւին Թանգիմաթը հաստատուած չէր , երբ Վմասիոյ և Վարզուանու առաջնորդ Պալատցի Յակոբոս Եպիսկոպոսը Պատրիարք եղաւ 1838 մարտ 12 ին : Վզգն ալ արդէն ուսման ճաշակն առնելու ետեւէ էր , և կանոնաւոր վարժարաններու հոգ ունէր : Պէտքեան ամիրային խնամօքն անոր ատենէն ի վերքարեկարդ և յարատե կ'երթար Վայր Եկեղեցւոյ Ուստւմնարանը , ասոր դէմ մրցելու և գրե-

թէ զայն գերազանցելու համար 1836 ին խաս-
գիւղի Աբրոխեան վարժարանը Շէզայիրլեան
Վկրտիչ ամիրային ջանքովն սկսաւ ծաղկիլ.
ուր Դաղղիերէն, Թուբքերէն, Խտալերէն,
Թուաբանութիւն, Լճէպրա, Երկրաչափու-
թիւն, Հշխարհագրութիւն, Հայկական ձայ-
նագրութիւն (Նօթա) դաս կը տրուէր, Ինա-
գիտութեան գործնական փորձեր կ'ըլլար. և
թուղթ, գիրք ձրի կը մատ կարարուէին. մին-
չև հեռաւոր թաղերէ մանաւանդ դրսեցի
պանդուխտ ուսումնատենչ տղաքներ 18-20 ի
շափ այս վարժարան ընդունուած էին, և մաս-
նաւոր տուն մը վարձուած էր անսնց համար,
միանգամայն ուտելիքնին կը արուէր. առաջին
անգամն էր որ ասոնք կը տեսնուէին Վագին
մէջ, որոնք Շէզայիրլեան Վկրտիչ ամիրային ջան-
քովը և ծախքովը կ'ըլլային, և որուն կողմանէ
վարժարանին ալ տեսուչ էր Հովուեան Վիկո-
ղոս ուսումնական անձը, որ Վեհենաս ըսուե-
լու արժանաւորութիւն ունէր. ըստ որում
թէ այն միջոցին և թէ անկէց վերջը դպրոցի
յառաջադիմութեան շատ փոյժ տանող էր,
և մասնաւոր խնամք ունէր որ ազգային դըպ-
րոցները զարգանան, և Հայ տղաքներն օտար
դպրոցներու չկարօտին. այս մաքով Խասգիւղի
վարժարանին շատ խնամք կը տանէր, և որպէս
զի աշակերտներն ալյառաջ երթան Վրցանա-
կաքաշխութիւն մ'ալ առաջին անգամ հոն
ոտհմանած էր: Հետզհետէ այն վարժարանին
համբաւն ամէն աեղ տարածուեցաւ, և կի-

բակի օրերը մանաւանդ՝ խուռն բազմութիւն
ամէն կողմէ կը դիմէր Խասգիւղի եկեղեցին։
Այս համբաւը կործանեց վարժարանը, վա-
սրնզի նախանձն արթնցաւ ընդդէմ Շէղայիր-
լեանի. նոյնպէս թէ Հռոմէական Հայոց և
թէ Հայոց տուները յաճախել սկսող և Եզրը
պառակտել ու զող Կմերիքացի Թոխնարաց բանին
չէր գար այս վարժարանին բարեկարգութիւ-
նը և յառաջադիմութիւնը, որովհետեւ իրենց
վարժարանները յաճախող անմեղ Հայ պատա-
նիներ ալ չպիտի գտնէին։ Ուստի մոքի պըղ-
տորութիւն մը ձգուեցաւ, և կրօնական տա-
րածայնութիւնով մը վարժարանին յառաջա-
դիմութիւնն արգիլուեցաւ։ Ոիւս կողմէն
Խռովիւտար Ա. Խռուսաղէմայ վանուցը մէջ
գիշերօթիկ վարժարան մը կը շնուռէր, Շեմարան
անունով, Շարտարապետ Ոէրվէրեան Յով
հաննէս ամիրային ջանքովը և ըստ մեծի մասին
անոր ծախքովը, գրեթէ Խասգիւղի վարժա-
րանին հետ մրցելու։ Բայց այս բարենախանձ
մրցանքին չհասած, Խասգիւղի վարժարանին
գոցուելուն վրայ բացուեցաւ Խռովիւտարու
Շեմարանը, 1838 սեպտեմբեր 8 ին, և Խաս-
գիւղի վարժարանէն զրկուող ուսումնատենջ
մանկտին սկսաւ հոն գիմել, 3000 զուրուշ
ալ տարեկան թոշակ տալով. այնուհետեւ սկսաւ
Շեմարանը կարեւոր ուսմունքներով յառաջա-
նալ ու ծաղկիլ բարեկարգ տնօրէնութեամբ։

433. Կմերիգացի Թոխնարները Պօլիս եկած,
և խիստ քաղցրաբարոյ և սիրելի տեսութիւններ

ընելով՝ կը յաճախէին Հայոց մեծամեծաց տու-
 ները։ Ի արեսիրտ և օտարասէր Հայք ալ միա-
 մըտաբար անոնց պատիւ, մեծարանք և ըն-
 դունելութիւն կ'ընէին. և զարմացողներ ալ
 կը գտնուէին թէ ի՞նչ մարդասէր մարդիկ են,
 որ Ո. Դիբը ամէն լեզուով կը տպէն և ձրի
 կը բաժնեն, առանց գիտնալու որ յուշիկ յու-
 շիկ միտքերը պղառքելու, և Վագին մէջ նոր
 պառակտում մ'ալ ձգելու եկեր են այդ Թափ-
 նարները. որոնք յատկապէս կանոնաւոր վար-
 ժարան ալ բացած էին, որպէսզի անոր նմանը
 Հայք տեսած ըրբալով աւելի համակրութիւն
 ստանան իրենց վրայ. թէ պէտ Հայոց մէջ ձե-
 ռընհասները կանոնաւոր վարժարաններու ար-
 դէն հոգ տանել սկսած էին, ինչպէս Խասդիւ-
 զի վարժարանին, և յետոյ Խւակիւտարու Շե-
 մարանին։ Ըստով խմացան ազգայինք և
 զգուշանալ սկսան. բայց նորասէր մանաւանդ
 անգործ անձինք անոնց հետեւիլ սկսան.
 վսանզի անոնց սովորութիւնն է առատ ռո-
 ճիկներով պաշտօններ տալ կամ գտնել, մին-
 չև միամիտ մարդն իրենց կողմը գրաւելը, և
 ազգայնոց հետ թշնամացնելը, անկէց վերջն
 իրենք ալ կ'ըսկսին երեսէ ձգել, և խեղճն
 անմիտիթար թողուլ։ Վսոնց նպատակն եռ ոդին
 վերջին ատեններս լաւ հասկցուած ըլլարով,
 հետզհետէ անոնց հետեւողներուն թիւը պակ-
 սելու վրայ է. և թէ որ մաքի լուսաւորու-
 թիւնը և հայրենասիրութիւնը գաւառնե-
 րուն մէջ ալ տարածուի, մէկ քանի գաւառ

ներէն ալ բոլորավին կը վերնան Դսիօնարաց առւները , որոնք Վրիստոսի եկեղեցւոյն մէջ երկպառակութիւն ձգելով իրենց անձնական հանգուտութիւնը վայելելու համար եկած են Ամերիկայէն :

434. Յակոբ Պատրիարքն առաջինն եղաւ Պատրիարքներուն մէջ՝ Ասպէճը առ Վեհափառ Արքայն երթալու հրաւերն ընդունելու մասին ։ Դռնէն Բէմիւրէի առմով . բայց Առութան Աահմուսանձնական տկարութիւն ունենալով , պաշ ճաղէյնձի Իրզա պէյին միջոցաւ իր բարձր կամքը յայտներ էր թէ Տէրութեան և թէ Ազգին օգտակար և կարեոր գործոյ մը համար : Երբ Առութան Աահմուտ մեռաւ . որդին Առութան Կպտիւլ Աէճիտ գահը նըստաւ , և 1839 ին հաստատեց Թւաջուրաթէ , ուսիէց մեծամեծ շնորհներ իրաւամբ կ'ըսպասէին ամէն հպատակ ժողովուրդը :

435. Ո՞նչև ցարդ ազգին գործերը միշտ բացարձակ ամիրաներէն կախեալ էին , որոնք եթէ հնար ըլլար միացնել , շատ բարիք կընային ընել Ազգին . բայց երկպառակութիւնն իրենց մէջ անպակաս ըլլալով , Ազգն ալ շատ անգամ կը յուղուէր : Պատմութիւնն ալ մեզի կը ցուցընէ որ Ազգին գլխուն այսքան ազէտ բերողը նախնիքներնուս ատեն Հայ նախարարներուն անմիաբանութիւնն եղած է , որոնցմէկախեալէր ժողովուրդը . հիմա ալ ամիրաները ընդ հսկանաւորութեամբ (Օսմանեան աէրութեան՝ ազդեցութիւն ունէին ժողո-

վըրդեան վրայ . այս ազդեցութենէն ժողովուրդը աղատելու և իր իրաւանց տէր ընելու հնար մը պէտք էր , և ան ալ պատեհ ժամանակի մէջ . ահաւասիկ ժամանակը՝ որուն մէջ թանշնանի սկզբանց շնորհիւ կեանք , պատիւ և ստացուածք ապահովան :

436 . Ամիրաներուն դէմ էնաֆ ժողովրդեան մէջէն արդէն ատամունք կրծքողողներ կային . և Ճարտարապետ և Վառօդապետ և Երկանեան ամիրաներն ալքարեկամէին ժողովրդեան : Ճեմարանը բացուած ժամանակը Հակոբ Պատրիարքն իր կողմանէ ամէն հոգատարութիւն կը ցուցընէր , և երկու տղայ Արզուանէն և Ամասիայէն բերելտուած և իր ծախիւքը յանձնած էր Ճեմարանին . նոյնպէս բըսան ամիրա ալերեքական հաղար զուրուշմէյմէկ տղայի գին տալ խոստացած էին . ասոնցմէ ոմանք տալ չուզեցին , ոմանք ալկերպ կերպ տարածայնութիւններ հանելով սկսան հակառակիլ : Հակոբ Պատրիարքը ասոր ճար մը գտաւ , դուրս երթացողներէն հինգական դուրուշի նըւէր մը սահմանեց Ճեմարանին համար , որ Աէւտուէկանէին միջոցաւ կուգար : Հետոյ ամիրաներուն անմիաբանութիւնը , և անոնց թէ արտաքուստ և թէ իներքուստ իրարու դէմհակառակութենէն գալիք վնասը յայտնի գուշակելով , երկարակեալ ամիրաները ժողվեց , և առաջարկեց որ Ազգային Պատրիարքարանի կողմանէ սպաշտօնական կերպով էնաֆ ժողովրդէն յատուկ տուքք ժողվուի , և այդ տուքքին զբ

րայ քսան և չորս անձինք իւրաքանչիւր էաւա-
ֆէ հոգաբարձու ընարութին . ասոր հաճու-
թիւն ցուցրցին ամիրայք կամ հետեանքը շր-
գիանալով, կամ էաւաֆն ինչ պիտի կրնայ ընել
նայինք՝ ըսելու արհամարհանօք մը . Կար-
գուեցան քսանեչորսները , և ԱՌԵԿՄՍՈՒ-
ԼԻԵԱՆ ՀԵԹՈՒՄ ալ պիտի կարգուեցաւ
տետրակ բռնելու . և ուրիշ գանձապետներ
սահմանուեցան : Այս ժողովին մէջ սարրաֆնե-
րէն ալ երկու հոգի պիտի դրուէին , որպէսզի
անոնցմէ ալ հաւաքուած ստակին հոգ տանին .
Կոյնպէս Ազգային Պատրիարքարանին մէջ Պա-
տաստանական ժողով դրուեցաւ եկեղեցականէ և
աշխարհականէ բաղկացած ընդ նախագահու-
թեամբ Պատրիարքական փոխանորդի : Այս
Պատաստանական ժողովին Ճիւղեր հաստատ-
ուեցան ամէն մէկ թաղերուն մէջ , որոնք յա-
րաբերութիւն ունէին Պատրիարքարանի Պա-
տաստանական ժողովին հետ :

437 . Առաջին անգամ ժողովրդեան կող-
մանէ այս քսանեչորս անձինքն եղան , որ իշ-
խանութիւն ունեցան ազգային ելեմտից վրայ
հսկելու : Բայց ասոնք ալ բաւական խորագէտ
ըլլալով խնդրեցին , որ ամիրաներէն վեց հոգի
տեսուչ կամ Ֆ-Ա-Վ-Ա-Լ դրուին , որպէսզի եր-
բեմն ժողովի գան և ժողովայն ըրածները տե-
ղեկանան : Երբ Պատրիարքին քով ժողովուեր
էին քսանեչորս անձինքն ու ամիրաները , ու-
այս առաջարկութիւնն եղաւ . ամիրաներէն
մէկը՝ որ առաջ ժողովրդեան բարեկամ էր ,

յօխորոտաբարյանդիմանեց թէ . | Նաև ֆ հախու-լե-
-ի մարդկա՞նցդ պիտի հետեւիմք , զմեղ ձեզի
հաւասա՞ր ընել կ'ուղէք : Այս փքացումը վեր-
ջինն եղաւ , և անտից ազգեցութեան բարձ-
ման սկզբնառիթ . վասնզի ժողովը մեկնեցաւ
վշտացած և զայրացած . Պատրիարքը ձեռքը
ծունկին և գլխուն զարնելով հետեւելք խռո-
վութիւններն ակնարկեց . թէպէտ խռովու-
թեանց հետեւանքը խաղաղութիւն մ'էր , և
անանկ որ՝ ժողովրդեան երջանկութիւնը անով
պիտի յարդարուէր :

438. Այս միջոցին Վզգին գործերն աւե-
լի խեղճ մնացին . ժողովրդական վարժարանաց
հոգը էսանֆաց վրայ բաժնուած էր . անտից
վարժապետացը և ուրիշ տնանկաց ալ տալու-
համար ութուն հազար զուրուշ պէտք էր
նոյն տարւոյն (1840) Ա. Վատուածածնի տա-
ղաւարին . քսաննեչորսները ետ քաշուեցան և
Պատրիարքին թախանձանօքը ամիրայք ըսին
թէ 40 հազար թող էսանֆները տան , 40 հազար
ալ իրենք : | Նաև ֆները իրենց խոստմանը վրայ
հաստատ էին . բայց ամիրաները ոչ երբէք .
վասնզի էսանֆներուն ստակ տալը իրենց գոռո-
զութեանը կը դպչէր . և իրենց զօրութեան ա-
պագայ բեկումը նշմարելով , թողտուեր էին ,
որ էսանֆներն իրենց տկարութեան չափը ճանչ-
նան : Յակոբ Պատրիարքը յուսահատած ստիպ-
ուեցաւ հրաժարականը տալու 1840 նոյեմբերի
մէջ . ամիրաներուն ալ ուղածն այն էր . բայց
Յակոբ Պատրիարքին ցանած սերմը կ'աճէր :

439. Յաջորդեց նախորդ Ատելիան Եպիսկոպոսը որ երկչուտ ըլլալով՝ ամիրայից դիւրաւ գլուխ կը ծռէր . ասոր ալ խօրհրդական (Ֆրանցիշը) գրուեցաւ Արմաշու վանուց միաբան Պիօղոս Հայիակոպոսը : Ժազովուրդը հանդարտ չը մնաց . վասնզի ամիրայից հակառակութեամբը Շեմարանն սկսեր էր ծանրանալ Աւրվերեանին վրայ , որ վերջապէս 1841 ին սկիզբները անոր Ֆրենցէլլութիւնը ձգելով , և Շեմարանին տնօրէնն ալ քանի մ'ամիսէ եաբը ծախուց գիմանալու անկարելիութիւնը տեսնելով , 1841 ապրիլ 6 ին վերջին քննութեան հանդիսի մը հրաւիրելով տղայոց ծնողքը , ուր գրաէն Շեմարանին բարեկամեղող բաւական ժողովուրդ ալ կը գտնուէին , անոնց առջեւ գրաւ ազգու ատենաբանութեամբ մը , թէ Ազգին ինչ օգուտ ձեռք պիտի բերուէր Շեմարանին հաստատութենէն , և թէ ինչ վրնասակար պիտի ըլլայ անար կործանումը : Ասոր վրայ հետեւեալ կիւրակէն էւնաֆ ժողովուրդը իր մշջ միաբանեցաւ , և Ո՛խիամ անունով ընկերութիւն մը կազմեց Շեմարանին հաստատութեան և յարատեսութեան ամէն ջանք չխնայելու : Աւստի իր կողմէն պատգամաւորութեամբ մը խնդիր ըրաւ Պատրիարքարանին թէ , Շեմարանին եկամուար ուրիշ ազգային հաստատութեանց եկամուտէն բաժնուի . վասընզի ամիրաները Յակոբ Պատրիարքին սահմանած Շեմարանի 5 զուրուշտուրքը թէ զքէրէ հանեին վրայ , Փրկչի վանուց յատկացուցեր

էին, Շեմարանը շուտով գոցուելու համար :

440. Ամիրաներուն ստիպմամբը Պատրիարքարանը ականջ չկախեց այս բողոքին : Ուստի ապրիլ 18 ին Շեմարանի բոլոր աշակերտը իրենց ծնողաց հաճութեամբը ժառանձնէն արշ-հալ տուին վեհափառ Արքային Շեմարանին յարատեռութեանը համար : Ասոր վրայ Պատրիարքարանը զայրացած, այս գործին գլուխ կեցողներէն մէկ քանին կանչեց ու յանդիմանեց իբրև ապստամբութեան հեղինակներ . բայց անոնք մերժեցին Պատրիարքարանին սաստը : Երթալով խնդիրը ազգային կերպարանք առաւ . ժողովուրդը ամիրաներուն դէմ՝ միանգամայն անոնց կուսակից Պատրիարքարանին դէմ զայրացած, արշ-հալ տըւաւ, և բոլոր ազգային եկամուից ու գործոց տեսչութեանը համար խնդրեց որ 24 անձանց պաշտօնը լ. Դուռը վաւերացնէ . որուն համար քանիցս անգամ Արդարութեան Ատենին մէջ (Անէանը Առլէ) դատ վարելով վերջապէս ստացան իրենց ուղածը, անանկ որ ամիրաներն ամեննեին չպիտի խառնուէին . այլ իւրաքանչիւր էստաֆ իրենց մէջ համագումար ժողովով երեսփոխան ընտրէ, և էստաֆին բազմակնիք վկայականովը ընտրեալը գայ Պատրիարքարան, և ասոնցմով կազմուի քսան և չորս անձանց ժողովը, որ բոլոր Ազգային գործոց տեսչութիւնը վարէ . այս եղաւ յուլիս 1 ին : Ասիկա մեծ ամօթ էր ամիրաներուն . ուստի ամէն հնար ի գործ դնելով լ. Դունէն ե-

կած պույրու-լիուն անգործադրելի թողուցին .
վասն զի անհամբեր ժողովուրդը ֆերմանի չափա-
սելով , առ ժամն պույրու-լիուն մը միայն ձեռք
ձգած էր , որպէս զի ոչ միայն Շեմարանին հա-
շիւներուն կարգադրութիւնն ընէ շուտով ,
այլ ազգային հաշիւներն ամբողջ պահանջէ .
ասովի ֆերմանը ետ մնացած էր . Օարմանալի է
ձնշուած և տառապած ժողովուրդին անակն-
ունելի բորբոքումը . ամիրայք Ի . Դրան
մէջ ամէն զօրութիւն ունէին , ամէն տեսակ
հնարներն ի գործ կը դնէին . իսկ ժողովրդեան
զօրութիւնն իրաւունքն էր , և պաշտպան՝ Ի .
Դուռը . Աւստի ժողովուրդը օգոստոս 24 ին
Օէյթունդունի նորէն արլուկալ տուաւ արքա-
յին , որ Ա առօդարանէն կը դառնար :

441 . Առւլթան Ապտիւլ Ոէճիտ բարեխը-
նամ կայսրը հրաման ըրաւ որ անշուշտ Վզգին
ինդիրը գործադրուի : Օգոստոս 24 ին Ի .
Դռնէն կը փնտուուի արլուկալ տուող անձը ,
որ էր Ոէճանէճի Իսկէնտէր պատրաստաբան
և համարձակախօս Հայը , և քսան և շորս ան-
ձինքը . ասոր վրայ շուկայն կրպակնին աճապա-
րանօք գոցելով 3-4 հազար ժողովուրդ կը դի-
մեն Ի . Դուռը . արլուկալ տուողը մէկ մարդ մը
չէր , այլ բոլորնիս ալ և բոլոր Վզգն ալ ըսելով .
Հոն քսաննե չորսներէն ներկայ եղող տասնեւ վեց
հոգին բանտարկուած էին , և մինչ Իսկէնտէր
ալ պիտի բանտարկուէր . ժողովուրդն իր ձայ-
նը բարձրացուց , արլուկալ տուողը մենք ենք
աղաղակելով . և քսաննե չորսներն ալ իրենց ընտ-

բանն ըլլալով, անոնց ազատութեանը համար բողոք ըրաւ վերջին աստիճան զայրութով, և թող չուռաւ ալ: Աւտոի ի՞ն. ‘Դուռը խազաղ ձամբով կը ձամբէ ժողովուրդը, խոստանալով որ անոր ուզածը պիտի ըլլայ: Հնարագէտամիրաները, (որոնց մէջէն խիստ քիչերը տհաճ ըլլալով եղածներուն վրայ չէզոք կեցերէին,) և անոնց միացող ամէն կարգի եկեղեցականները այս վրդովման շուտով վերջ տալու միջոցները գիտէին: Ինչպէս Ալթուննեան Պետրոս վարդապէտը Արտաքին Գործոց Պաշտօնէին ոտքը դիմելով ուրիշ հնար չէր գըտներ խաղաղութեան, բայց եթէ պարագլուխոներուն գլխատուիլը, և կամ ինչպէս ոմանք կ'ուզէին՝ աքսորիլը: Այս վերջինը յաջողեցաւ, վասն զի սեպտեմբեր 13 ին քսանեցրաներն Գուռը կանչուելով, օդոսասոս 24 ին դէպքը անխոհեմարար իբր յանցանք (Թագակէհիմ ըլլով) ընդունեցին: և ասոր վրայ սեպտեմբեր 17 ին աքսորուիլ սկսան հետեւեալ տնձերը,

Աթեան Յովհաննէս վարդապէտ Պատրիչ Պատրիչ:

Տիվիթեան Գէորգ:

Վէխաննէմի Խոկէնտէր.

Յակոբիկ Մանուէլեան Տնօքէն Շեմարանին:

Յարութիւն Յովհաննէսեան:

Ոսկէրիչ Նոդրէաս.

Պասմաճի մահուեսի Պետրոս:

Այն օրը ժողովրդեան կողմանէ ի՞ն. ‘Դուռը գացին Պօղոս վարդապէտ Պետրոսեան և ՈՒ-

զանձի Ատեփան և ուրիշներ՝ բողոքելու համար ընդդէմ աքսորանաց : Եսոր վրայ յիշեալ երկու անձինքն ալ աքսորուեցան անմիջապէս :

442. Կարծեցին ամիրայք որ ասով վերջացաւ, և ալ խաղաղ պիտի մնան . բայց ժողովուրդը հետեւեալ օրը սեպտեմբեր 18 ին հինգշաբթի Տավունաները լցուած հանդերձ քահանայիւք արշ-նալ տուաւ արքային պալատին առջե . ասոնք բոլորն ալ նոյն օրը բանտարկուեցան, և գիշերը ազատութիւն ստացան ամէն մարդ իր տեղն երթալու : Բայց այս վերջին արշ-հան եղաւ, վասն զի Պատրիարքը փոխուեցաւ, և Եսոտուածատուր եպիսկոպոսը պատրիարք անուանեցաւ, բայց աս ալ առանց ժողովուրդեան գիտութեան և հաճութեանը . ըստ որում ժողովուրդն արդէն աքսորին գործով ըզբաղած էր, և եթէ ոչ Յակոբ եպիսկոպոսը գոնէ Ուատթէոս եպիսկոպոսը պատրիարք կ'ուզէր : Եսոր համար գիշերանց ժամը երկուքուկէսին Եսոտուածատուր եպիսկոպոսը յանուն ժողովուրին դեկտեմբեր 12 ին գարձեալ ժողովուրդեան ջանքով՝ այս անդամքաննեօթ անձանց վրայ հաստատուեցաւ աղդային Վարչութեան բոլոր հոգասարութիւնը արքունական հրովարտակով :

443. Տարի մը չուեց, երբ քսաննեւ օթները ձանձրացան, և ամէն կողմէ ելած խոչընդուներուն չդիմոնալով, պալոտաւորիցան 1842

սեպտեմբեր 25 ին հրաժարական տալու : Վմբաներն այնչափ չոգնեցան այս բանին , վասն զի արդէն իրենց ժամանակն այնպիսի դրութեամբ բացարձակ մ-նէ Ալ-Ռի-Ռի-ն կը վարէին , որ եթէ ուրիշ մէկն յաջորդէր իրենց , պարապ սնտուկներէն ուրիշ եկամուտ կամ կալւած չպիտի գտնէր . հետեւաբար շատ դիւրին էր քսանեւեօթներուն անբաւական մնալը : Ուստի նոյեմբեր 13 ին վերստին ամիրայից յանձնըւեցաւ վարչութեան հոգերը . բայց այս անդամ ասոնք ալ փորձն առին որ առջնին նրման միամիտ ժողովուրդ չպիտի գտնեն առատ առատ նուիրատու . հետեւաբար բնական էր որ իրենք ալ հաղիւ քիչ մը ժամանակ պիտի տոկային : Վերջապէս ասոր միջին ճանապարհ մը գտնելու համար՝ ժողովուրդեան սիրելի և բարեկամ Աստթէոս եպիսկոպոսը Պատրիարք ընել օրոշեցին , որ 1844 յուլիս 17 ին Պատրիարքը ըլլալով էնաֆ ժողովուրդը հաշտեցուց ամիրաներուն հետ . և 16 ամիրայէ բաղկացած Շնդ հանուր Ջողովոյն 14 ալ երեւելի անձինք էնաֆ էն կը կոչէր , որոնք ամիրայից սիրելիներէն ընտրած էր , որպէս զի անանկով քիչ քիչ ընտեւացնէ ամիրաները : Այն տարին սեպտեմբեր 14 ին ժողովով կ'որոշուի որ այնու հետեւ Ա. Հայմիածնի Տ. Անրակէս Ե. սրբազն Կաթողիկոսն ամենայն Հայոց Ա. Պատարագի մէջ յիշատակել սկսուի , որ մինչեւ ան տաեն չեր ըլլար :

բոցներու և ընկերութիւններու հաստատութեան և յառաջադիմութեան եռանդով հոգտանիլ, և մուաւորական շարժում տալ Վզգին։ Արդէն 1843 էն սկսած էր ծաղկիլ և յառաջանալ Աամաթիոյ Աահական վարժանք, համանուն ընկերութեան մ'արդեամբը, որ առաջին օրինակ մ'եղաւ միւս թաղերուն ալ ազգային վարժարանները ընկերութիւններով կառավարելու . այս վարժարանին մէջ զանազան լեզուաց և ուսմանց դասախոսութիւնը մինչև ցարդ կը շարունակուի, և իր յարատե ու բարեկարգ վարչութեամբը բաւական աշակերտներ ալ ընծայեց Վզգին։ Այնպէս դարձեալ նոյն թուականէն սկսեալ Հայկական անունով ընկերութեան մ'արդեամբը գրեանց Թանգարան մը հաստատուած էր ի Աամաթիա։ Վիշագիւղի վերծանութեան թանգարանն ալ 1846 ին բացուեցաւ, և հետզհետէ ծաղկիլով բարգաւաճեցաւ։ Դարձեալ 1846 ին Իւսկիւտարութեան կը ընկին բանսուլու կարենորութիւնը տեսնուեցաւ . որպէս զի Եզդը կանոնաւոր գիշերօթիկ վարժարան մ'ունենալով, ազգայինք իրենց զաւակին օտարազգի դպրոցներ խրկելու չպարտաւորին։ Պօլսոյ մէջ բացուած վարժարաններովը գոհ չեղողներ ալ եղան, որոնք իրենց զաւակներն սկսան Խւրոպա խրկել, և հոն զանազան ուսմանց և արուեստից և լեզուաց պարապեցնել։ Ի բագիրներ ալ սկսան հըրատարակուիլ. և մամուլը՝ որ մոքի լուսաւորութեան միջոցն է, քիչ շատ Հայոց մէջ ալ ըս-

կսաւ գըքեր սփուելու : Ա երջապէս առհասարակ ուսումնասիրութեան սդի մը կը տեսնըւէր Պօլսոյ ազգայնոց վրայ :

445. Ա ատթէս Պատրիարքի ժամանակ ազգային պատրիարքարանի հետեւաբար Ազգին պատիւը ճանցուիլ սկսաւ օտարներէն : 1845 ապրիլ 18 ին Հայութը Դաշտ ըսուած տեղը արքունական հարսանեաց հանդէս եղած ժամանակը, երբ հպատակ ազգաց պատրիարքները Սուլթան Վատիւլ Աէճիտի ներկայացան, Ա ատթէս Պատրիարք իր աներկիւղ ճարտասանութեամբ՝ մինչ ամէնքն ալկը տատամսէին, փութաց արքային առջև բոլորին կողմանէծ ծառայական խոնարհ յարգանքը ցուցնելու, և վեհափառ արքային կենացը համար ազօթելու . և միանգամայն հասկցուց որ տէրութեան հպատակ ազգաց մէջ խաղաղութիւն ըլլալու համար հարկ է որ պատրիարքներն իւրենց մէջ համաձայն և սիրով ըլլան : Սուլթանը շատ ախորժելով Ա ատթէս Պատրիարքին այս խօսքերէն, խկոյն ՈՒթունէլարունեան շքանշանն ու պատիւը տուաւ Հայ, Յօյն, Հռոմէական և Հրէայ չորս ազգապետներուն ալ. և հրաման ըրաւ որ ամէնքն ալ իրարու հետ սիրով ըլլան, և մէկմէկու այցելութիւն ընեն : Ա սոր վրայ առաջին անգամ Յունաց Անվասոս Պատրիարքը, Հռոմէականաց Հասունեան Պատրիարքը, Հրէից մէծ Ուարքին՝ առաջին անգամ մէր Ազգային Պատրիարքարանն այցելութեան եկան, որնիք ըստ արժանուցն

յարդութցան . և յետոյ Երեքին ալ վոխադարձ
այցելութեան գնաց Աշտմէռս Պատրիարք :
Նոյն տարին յունիս 13 ին Ոտոսաց Նիկողա-
յաս կայսեր որդին Կաստանդիանոս դուքսը
Պօլիս Եկած ըլլալով , Ըգգային Պատրիարքարան
այցելութեան Եկաւ , որուն հետ ընկերացեալ
էին Ոտոսաց դեսպանը , Ծիփաթ վաշան և
ուրիշ չորս հազարապետներ և մեծ պաշտօնա-
տէրներ , և Այլազովսքի Յովհաննէս Երեւելի
Հայ պատկերհանը : Դարձեալ նոյն տարին օ-
գոստոս 4 ին Դաղղիոյ Լուի Ֆիլիփ կայսեր
որդին Ոնթբանսիէ այցելութեան Եկաւ յլլ-
գային Պատրիարքարանը :

446. Աշտմէռս Պատրիարք բացարձակ
իշխանութիւն կը վարէր , և միշտ Ըգգին օգ-
տին ու յառաջադիմութեանը նպաստել կը
ջանար , ամիրայք ալ առաջին յեղափոխութիւ-
նով բաւական խրատուած ըլլալով , Աշտմէռս
Պատրիարքին աղատ կամաց արգելք ըլլալ չէին
կրնար : ամիրաներէն մէկ Երկուքը պատրիարքն
իրենց կողմնակից ընել , կամ իրենց անիրա-
ւութեան կամակից ընել չկրնալով . թը ը-
նամացան հետը , և կ'ուղելին հրաժարեցնել .
բայց ուրիշ ամիրաներ , մանաւանդ Շէղայիր-
էան Վկրափի ամիրան՝ որ խիստ զօրեղ և պայ-
ծառ վիճակ մ'ունէր նոյն միջոյներուն , պատ-
րիարքին պաշտպան կեցած էր : Քիչ ժամանակ
ետքը Շէղայիրէան ալ թշնամացաւ , ըստ ո-
րում Աշտմէռս Պատրիարք անօր հօրդ մահ-
ուանը յուղարկաւորութեան հանդիսին չէր

գացեր , որովհետեւ քիչ մը առաջ՝ իրեն
հետ թշնամութիւն ունեցող ամիրային մէ-
կուն ալ մէկ ազգականին մահուան յուղար-
կաւորութեանն ալ չէր գացեր հիւանդու-
թիւն պատճառելով : Ճէզայիրլեան ամիրան
սաստիկ զայրացած , ինքն ալ կ'ըսկսի պատրիար-
քին հրաժարման աշխատելու : Առջովուրդն
արդէն ամիրայից իշխանութիւնը սահմանա-
փակելու համար , փոխանակ ամիրայից իու-
նարհող պատրիարք ունենալու՝ իրեն բարե-
կամ մէկը պատրիարք ընդհանրապէս չը սի-
րելով Ատոթէոս Պատրիարքը կ'ուզէին հրա-
ժարեցնել : Աւ որովհետեւ կը վախնային ոյս
ալ յայտնի ընելու , խորհեցան որ պատրիար-
քին իշխանութիւնը սահմանափակեն , և աղ-
գային Վարչութեան գործերը երկու ժո-
ղովներով կառավարեն , ու պատրիարքն ալ ա-
ռանց ժողովոց գիտութեանը ։ Դուռը իսկ-
էր չտայ : Աւստի Արքիկեան Հյակոբ էֆէնտիին
աշխատութեամբը մեծ եպարքու Շէշլոտ փաշոն՝
որ Ճէզայիրլեանին խիստ բարեկամ էր , հա-
ձելով հրովարտակ հանեց արքայէն և խրկեց
1847 մայիս 9 ին Հայոց Պատրիարքարանը , ո-
րով երկու ժողով հաստատելու արտօնութիւն
կը տրուէր . մէկը 20 աշխարհական անձերէ
բաղկացած Պէրագոյն անունով ժողովմը , որ
հիմա Ք.աղաքական կ'ըսուի , և միւոր 14 եկեղեւ

ցականներէ բազկացած Հռիւր անունով ժողովմը , որ հիմա Աթոնիան կ'ըսուի . այս երկու ժողովներուն պատրիարքը պիտի նախադահէ . և | Էօջօֆէր անունով պաշտօնեայ մը , որ Գեղագոյն ժողովը անօրէնութիւններուն դորձադիրը պիտի ըլլայ :

447. Պատրիարքին հակառակողներն ասով վեաս մը տուած չեղան անոր , վասն զի գիտէք պատրիարքը թէ ինչ մեծ արժէք ունի և մանաւանդ պիտի ունենայ այդ արտօնաւթիւնը ապագային մէջ Ազգին համար , այն օրն եթէ ամիրաններն ըստ մեծի մասին կազմեն ժողովը , օր մ'ալ ժողովուրդը իր ընտրած անձերով կազմել պիտի տայ այն ժողովները , որոնցմէ կախեալ պիտի ըլլայ Ազգին ապագայ վիճակը : Ուստի ասով վրէժ մը չկրնալով առնել ուրիշ գէպքով մը առիթ գտան : Հարեպաշտ և ճրամարիտ ազգասէր անձ մը հարիւր յիսուն հազար զուրուշ նուէր կ'ընէ Քարակէօմրիւկի նորաշէն (1) . Եկեղեցւոյն և Դպրոցին ձեռամբ Ամտթէոս Պատրիարքի , բայց կ'ապապըէ Պատրիարքին օր մարդ չպիտի գիտնայ բաց իրմէ , և մէյմ'ալ Փափազէան տէր Յովհաննէս քահանայէն , օր անօր խոստովանահայրն էր : Ամիրանները կը լսէն այս նուէրը , և ժողովի մէջ կը պնդեն օր նուիրատուն իմանան . պատրիարքը կը մերժէ , և խոստովանահայրը Տէր Յովհաննէս կը կանչուի . ան ալ զայրութով կը մերժէ . և ամիրանները , մանաւանդ Շէր Յովհաննէս կը կանչուի . ան ալ զայրութով կը մերժէ . և ամիրանները , մանաւանդ Շէր Կայիրլէան բարկացած կը մեկնի , ու պա

Դործը Իշխան փաշային խմացնելու կ'երթայ ,
որուն ամենասիրելին ըլլալով կրկին կը խնդրէ
Պատրիարքին հրաժարիլը : Իշխան փաշան Ալբր-
ձիկեանը կը խրկէ որ պատրիարքը խաղաղու-
թեամբ հրաժարականը տայ : Հուսկ ուրեմն
Վատթեռս Պատրիարք եղածներէն զգուելով ,
1848 հոկտեմբեր 1 ին Ինդհանուր Ճողով կը
գումարէ Վայր Ակեղեցւոյ մէջ , և իր հրաժա-
րականը կուտայ . բայց ժողովուրդը շատ կ'ընդ-
դիմանայ , և վերջապէս Վեխանէճի Խակէնու-
րը ուաք Ելելով ձայնը կը բարձրացնէ թէ , “ի՞ն-
չու կը վրդովիլը , ով Հայեր , ամիրաները Վատ-
թեռս Պատրիարքը չեն ուզեր , է՛հ , անանկ էնէ
Յակոբոս Պատրիարքը նորէն պատրիարք թող
ըլլայ . եթէ Յակոբոսը չուզեն , Վատթեռսը
պիտի ըլլայ , կամ աս կամ ան . ժողովրդեան
բարեկամ ասոնք են , ժողովուրդն ալ ասոնք
կ'ուզէ ” . ասոր վրայ ժողովուրդը հաճութիւն
կը ցուցընէ , և ամիրաները չկրնալով դիմանալ ,
հաճութիւն կուտան Յակոբոս Պատրիարքին
վերստին ընտրութեանը :

448. Յակոբ Պատրիարքը (որ նոյնն է
Յակոբոս Պատրիարք) 1848 նոյեմբեր 1 ին Աւ-
գուլիայէն Պօլս հասաւ և ի . ‘Դուռը գնաց
ըստ սովորութեան , և վերադարձն ի Պատրի-
արքարան շատ շքեղ և ժողովրդեան ուրախու-
թեան աղաղակներով եղաւ : Կոր օրով Ազգն
աւելի շարժում ընել սկսաւ ուսումնական
մասին . գաւառներուն մէջ ալ ուսումնասի-
րութեան ոգին տարածութիւն սկսաւ , և առ հա-

ռարակ Հայոց մեջ մտաւորական և բարսյական
շարժում մը կար :

449. Իւսկիւտարու Շեմարանն արդէն
բաւական ծանրացեր էր Վզգին վրայ իր ծա-
խոց կողմանէ . ուստի 1850 ին ժողովով որոշ-
եցաւ որ յիշեալ Շեմարանը իր գոյքով և ա-
շակերտներով փոխադրուի Եւտիդուլէի Ա.
Փրկչի վանքը , ուր արդէն տարի մը յառաջ
նախակլթական վարժարան մը բացուած էր
աղքատ և որբ տղայոց , որ Վզգին խնամոց ա-
պաստանած հոն պատսպարուեր էին . և երբ
Շեմարանն ալ հոն փոխադրուեցաւ , ալ այնու-
հետեւ Ա. Փրկչի Շեմարանը սկսաւ բաւական
ծաղկիլ . և զանազան ուսմանց և լեզուաց դա-
ստիօսութիւնով յառաջանալ , և աղքատ ու
որբ տղայոց միսիթարութիւն մ'ըլլալ . մանա-
ւանդ որ հետզհետէ գաւառներէն ալ աղքատ
և անտէրունջ տղաքներ և վիճակը ներող պան-
դուխտ տղաքներ ալ թոշակով հոն յաճախե-
լով , Փրկչի Շեմարանին կարեւորութիւն մը
տուին , և Վզգն ալ սկսաւ մեծ յոյսերով անոր
վրայ հսկել . որպէս զի հոն պատսպարուղ աղ-
քատ տղաքները , մանաւանդ պանդուխանե-
րը զարգանան ուսմանց մէջ , և քիչ ժամանա-
կէն երբ իրենց հայրենիքը վերադառնան , ի-
րենց հայրենեաց լուսաւորութեան ձեռնտու-
ըլլան : Վսանկ բոլոր գաւառներէն , ուր Հայ
կը բնակի , ընտրանօք տղայ առնելով խնամով
կրթելու որ ըլլան , անտարակոյս ենք որ քիչ
ժամանակէն Հայաստան կը լուսաւորուի , և

Ազգին վիճակը դեպ ի բարեսքութիւն կերպարանափոխ կ'ըլլայ :

450. Ո՞իւս ազգային հասարակաց վարժարաններն ալ գրեթէ իրար գերազանցելու մրցում ունէին : Բայց Ազգին մէջ ընտափր ուսումնական անձինք Պօլասյ թաղական և հետրզհետէ գաւառներուն վարժարանաց ուսումնասիրութիւնը նկատելով, ազգայնոց առատ նուերներով վարժարաններուն համար եղած ծախսերը տեսնելով, դպրոցներուն վիճակը աւելի հաստատուն հիման մը վթայ հիմնելու և զանոնք աւելի արդիւնաւոր ընելու համար կարեւոր գտան Ազգային Դաստիարակութեան հանրական ու կանոնաւոր ընթաց մը հաստատելը : Ուստի Ազգային Գերագոյն ժողովը այս ամենահարկաւոր պաշտօնին համար ուսումնական անձերէ Ուսումնական Խորհուրդի մը կազմութեան կարեւորութիւնը զգաց, և 1853 հոկտեմբեր 28 ին պաշտօնական յայտարարութիւնով մը հաստատեց Ուսումնական Խորհուրդ մը տասնեւըրս ուսումնական և բազմահմուտ անձերէ : Այս Խորհուրդին գլաւոր պաշտօնն էր ազգային դաստիարակութեան ընդհանուր վերատեսչութիւնը, այսինքն . նախ՝ ազգային վարժարաններուն ուսման ընթացք մը տալ, երկրորդ՝ թէ հասարակութեան և թէ վարժարաններու պէտք եղած դիրքերը տնօրինել . երրորդ՝ վարժարաններու դաստառառներն ընտափել և անոնց վթայ հեղինակութիւն ունենալ :

451. Ուսումնական խորհուրդին առաջին ուշգրութիւնը գրաւեց Ա. Փրկչի Շնումարանը, ու գեղեցիկ հեռատեսութեամբ մ'ուրոշեց որ այն աղքատ ու հայաստանցի տըղացաց հողագործութեան ամենակարևոր արուեստն ալ մատակարարուի հանդերձ կարեռը ուսմունքներով. և 1854 յունիս 3 ին սկզբնաւորութիւն եղաւ Հողագործական վարժարանի մը սեպհական ուսմանց դասատուութիւններն ըլլալու հոն, ընդ տնօրէնութեամբ Յ. Վասեստնի, որ Փարիզի արքունական հողագործական դպրոցին մէջ ուսած, և Ուսումնական խորհրդոյ թէ ահղամէր, և թէ անկէց ընտրուած այդ պաշտօնին :

452. Ո՞նչդեռ Եզր մեծ յոյսեր ունէր Ուսումնական խորհուրդէն, և ահա հակառակութեան ոգին միջոց գտաւ Ո-ղախօսութիւն անունով աշխարհաբառ լեզուի քերականութիւն մը հրատարակուելէն, և դարձեալ Տարեցյց անունով յիշեալ Ուղղախօսութեան լեզուով խմբագրուած գլքոցիէ մը. և զանազան տարածայնութիւններ ալ յերեան ելլելով՝ Ուսումնական խորհուրդը վհատած՝ լուծուեցաւ իր մէջ, և 1855 ին բոլորովին դադրեցաւ: Իսկ Փրկչի Հողագործական վարժարանն ալ անոր մօտ գտնուող Ա. Յակոբայ վանքը փոխագրուեցաւ, ուր աղղասէր բարերար անձ մը յատուկ վարժարան մը նոր շինել տուաւ, և Ա. Յակոբ եկեղեցւոյ շինութիւնն ալ աւարտել տուաւ իր ծախիւքը:

բայց ասիկա ալ վեց ամիս տևելէն վերջը հակառակորդները զայն ալ գոցել տալու ճար մը դտան :

453. Ուսումնական խորհուրդին այսպէս գաղարումը շատ աղքասէր սրտերու զայրոյթ պատճառեց . և յառաջադիմութեան արգելք ըլլալ ուղղված էր գէմ հակակրութեան ողին զօրանալ սկսաւ : Արդէն աղքային Վարչութեան եղանակին մէջ նախկին տիրապետութեան ոգին կը տեսնուէր : Հոգեսոր և Գերագոյն ժողովներուն անդամները գրեթէ համրուած էին . կային անձեր որ միշտ այդ պաշտօնին կ'ընտրուէին . և եթէ փոփոխութիւն մը կ'ըլլար անդամոց մէջ , անոնք ալ դարձեալ նախորդներէն , այսինքն ժամանակաւ նոյն սրաշտօնը վարողներէն էին . Էնաֆը միշտ իր մէծերը կ'ընտրէր , այսինքն անոնք որոնցմէ շահ ունէր և կ'ակնածէր . ասով ժողովի փոփոխութիւն եղած տարիները միւնոյն անձերը կամ միւնոյն գաղղափարն ունեցող անձերն ընտրուելով , վարչութեան եղանակին մէջ փոփոխութիւն մը չէր տեսնուեր :

454. Ժողովուրդը , մանաւանդ ուսումնական անձերը գժգոհ էին այս վարչութենէն , և արդէն գանդատներ կային , բայց հրապարակական ցոյց չկար : Բանն անանկ բերաւ , որ 1857 ին Գերագոյն ժողովց անդամ ընտրուած ուսումնական և քաղաքագէտ անձերէն Վագային Կանոնադրութիւնն մը խմբագրուելու կարեւորութիւնը տեսնուելով , և մաս-

նուռոր յանձնաժողովոց մը ձեռամբ զայն պատրաստելով, ներկայացուցին ազգային Շնդհանուր Ժողովոյն, որ զայն ընդունեց անմիջապէս Շայց առոր համեմատ հաստատուած Տնտեսական ժողովմը միայն յարատեռութիւն ունեցաւ, և ոչ ինքը:

455. Այս միջոցին Ա. Կ. Ջմիածնի Տ. Կ. Առնես Ե. Արքազան Կաթողիկոսն ամենայն Հայոց 1857 փետրուար 13 ին վախճանելով, անոր յաջորդին ընտրութիւնը այս անգամ թուրքաստանի եպիսկոպոսներուն վրայ ձգուեցաւ. և 1858 յունիս 18 ին ի Ա. Կ. Ջմիածին վիճակաւ ընտրուեցաւ Կ. Պօլսոյ նախկին Պատրիարք Տ. Վատթեռս Եպիսկոպոսը՝ Կաթողիկոս ամենայն Հայոց. և օգոստոս 11 ին Ոտոսաց դեռպանատունէն ի. Դուռը ծանուցուելով այս ընտրութիւնը, օգոստոս 22 ին ալ հաճութիւն տուաւ ի. Դուռը և արտօնութիւն մեկնելու ի Կ. Պօլսոյ նորընտիր Կաթողիկոսին. նոյն օրէն եկեղեցեաց մէջ ի Ա. Պատարագի յիշատակուիլ սկսաւ անուն նորընտիր Հայրապետին ամենայն Հայոց: Կոյն տարւոյն դեկտեմբեր 16 ին ալ Ա. Կ. Ջմիածինէն հրաւիրակ եկան Վակար եպիսկոպոս, և վարդապետներ: Իսկ 1859 ին ապրիլ 20 ին ալ Վելքայէլ Կօրիս Վելքով Հայ զօրապետը Ոտոսաց կայսէր կողմանէ հրաւիրակ եկաւ. և յունիս 2 ին Ա. Կաթողիկոսը մեկնեցաւ ի Պօլսոյ ի Ա. Կ. Ջմիածին: Վրասի ժամանակ որ Ա. Կաթողիկոսը Պօլսոյ միաց, անոր Վագային Շնդհանրական

Գլուխ մը ըլլալսւն արժանաւոր յարգական ձեւ
ւերը ի պատիւ Հայոց Ազգին պահուելու հա-
մար Աքբունի Վառօդապետ Տատեան Պօղոս
Պէյին կողմանէ մասնաւոր խնամք և փայթ տար-
ուեցան : Ձուրբաստանի Եպիսկոպոսներէն կա-
թողիկոսի ընտրութեան գլխաւոր պատճառնե-
րէն մէկն այն էր որ , եթէ Որուսաստանէն ըւ-
լար ընտրութիւնը , չըլլայ թէ Որուսաց տէ-
րութեան զօրութեամբը Զալալեան Արտիս
Եպիսկոպոսը յափշտակէ այդ հայրապետական
գահը ընդդէմ բոլը Ազգին կամաց , վասն զի
Զալալեան իր անարժան վարժունքներով , ու
ազգատեաց և ռուսասէր բարուբը , և հանգու-
ցեալ Ներսէս Կաթողիկոսին ազդասիրական
ձեռնարկութեանց դէմ հակառակութեամբը ,
ու անոր անձին դէմ թշնամբար վարուելովը
զամէնքն ալ զայրացուցեր էր , և ատելի եղեր
էր ամէնուն :

456. Տակաւին Աատթէոս Կաթողիկոս
Պօլիս կը գտնուեր , երբ 1858 հօկտեմբերի
7ին Յակոբ Պատրիարքը իր հրաժարականը
տուաւ իր ծերութեանը պատճառաւ . և Պատ-
րիարք ընտրուեցաւ Պրուսայու Գէորգ Եպիս-
կոպոսը : Երկու տարի յառաջ երբ Յակոբ
Պատրիարք հրաժարական տուաւ , ժողովը
դեան շատ թախանձանք ընելէն ստիպուե-
ցաւ վերստին ընդունելու այն պաշտօնը :
Իսկ հիմա հրաժարեցաւ թէ իր ծերութեան
պատճառաւ . և թէ իրեն համար ալ որելիցէ
յուզմունիք չըլլալու համար :

457. Գէորգ Պատրիարք նոր նստած էր, երբ ազգային եկամտից կարդագրութեան և պատրիարքարանի ծախուց մատակարարութեան դիւրութեանը համար, յանձնաժողով մը ձեռամբ յատուկ կանոնադրութիւն մը խմբագրուեցաւ 1859 ին. բայց ասիկա ազգային կանոնադրութեան մը ամբողջութիւնը չունենալով, Գերագոյն ժողովն որոշեց որ թէ երկու տարի յառաջ խմբագրուած կանոնադրութեան, և թէ այս նոր խմբագրուածին յանձնաժողովները միանալով երրորդ մը խըմբագրեն։ Ահա ասկէ ծնաւ 1860 մայիս 24 անմահ յիշատակաց արժանի աւուր մէջ ստորագրուած ԱԶԴԱՑԻՆ ՍԱՀՄԱՆԸՆԴՐՈՒԹԻՒՆԸ, որ Օսմանեան Տէրութեան շնորհած արտօնութեանց համաձայն՝ ազգային իրաւանց և պարտուց բովանդակութիւն մ' է, և որուն հիմնալէ ընդհանուր ժողովրդեան գաղոնի քուէարկութեամբ ընտրուած Արեսոփանական Ազգային Ժողովը, որ կատարելապէս Ազգը կը ներկայացնէ։

458. Ազգային Աահմանադրութիւնը չըստորագրուած, Գէորգ Պատրիարքը պարտաւորեցաւ հրաժարելու 1860 ապրիլ 21 ին. և յաջորդ ընտրուեցաւ Ադրիանուպոլսեցի Աարդիս եպիսկոպոսը, որ 1860 մայիս 14 ին ըստ սովորութեան իւ. Գուռը գնաց։ Աարդիս Պատրիարքի ընտրութեան օրը մեծ յուղմունք եղաւ պատրիարքարանի մէջ. խուռն բազմութիւն ժողովրդեան պատրիարքարան դիմեց,

ըստ որում՝ լրադիրներուն բերնով խմացեր էր
թէ, Դէսրգ Պատրիարքին հրաժարիլը խնդրելը
նոր խմբագրուած Այահմանադրութիւնն ալ
անվաւեր և ապարդիւն ձգելու համար է.
ուստի նոյն օրը բանն անանկ ըլլալուն՝ և Այա-
հմանադրութիւնն ալ ամբողջ ընդունուելուն՝
մէկ կողմէն նախկին պատրիարք ծերունի Յա-
կոբ Արքազանը Ո՞յր եկեղեցւոյ բեմին վա-
յէն վստահացուց ժողովուրդը, և միւս կող-
մէն Երամեան Դէսրգ Պէյ, Տատեան Պօղոս
Պէյ և ուրիշներ համոզելով ժողովուրդը՝ խոս-
տացան որ Այահմանադրութիւնը քիչ օրէն կը
հաստատուի, և նորընախր պատրիարքն ալ ա-
նոր հաւատարիմ գործադիրն ըլլալու համար
ընտրուած է :

459. Եւ արդարեւ մայիս 24 ին երբ Յն-
հանուր յողով գումարուեցաւ, ներկայ էին
Ապրդիս Պատրիարք, ծերունի Յակոբ նախկին
Պատրիարք, դաս եկեղեցականաց և աշխարհա-
կանաց, հոն էին Տատեան, Պալեան, Երամեան
պէյերը, և ուրիշ բազմաթիւ պատուաւոր և
ուսումնական անձինք. հոն ծայրէ ի ծայր Այա-
հմանադրութիւնը կարդացուելէն յետոյ, հար-
ցուեցաւ եկեղեցականաց դասուն թէ կրօնքի
դէմ, եկեղեցւոյ դէմ ու անոր սուրբ կանո-
նաց դէմքան կայ, ոչ պատասխանուեցաւ. և
քննութեան ալ կարօտ չէր, վասն զի Ազգին
ընտրեալ և հաւատարիմ անձինքն էին սահ-
մանադրական յանձնաժողովոյ եկեղեցական և
աշխարհական անդամները, ուստի ամենին ալ

սուրագրեցին , և ազգովին ընդունուեցաւ նոր
Ազգային Ամսագրութիւնը , որուն հիմնա-
կան սկզբունքն է ,

Ա. Ազգին ամեն մէկ անհատը առ Ազգը
”պարտաւորութիւններ ունի . Ազգն ալիր կողէ
”մէն առ ազգային ամեն մէկ անհատ պարտա-
”ւորութիւններ ունի . դարձեալ ամեն մէկ ան-
”հատ իրաւունքներ ունի Ազգէն և Ազգն ան-
”հատներէն :

”Այս պարտիքներն որոշօղ և այս իրաւունք-
”ները հաստատօղ իշխանութիւնը ազգային
”Վարչութիւն կը կոչվի , որում (Օսմանեան
”Տէրութենէն յատուկ արտօնութեամբ յանձ-
”նեալէ Տաճկաստանի Հայոց ներքին գործոց
”տնօրէնութիւնը :

Բ. Ազգային Վարչութիւնը հիմնեալէ
”իրաւանց ու պարտեաց սկզբունքին վրայ , որ
”արդարութեան սկզբունք է . իր ոյժը ձայնից
”բազմութեան մէջ կը կայանայ , որ օրինաւո-
”րութեան սկզբունք է : Ամենայն տնօրէնու-
”թիւն ազգային որ չէ համաձայն սոյն սկզբ-
”բանց , ոչ արդար է և ոչ օրինաւոր :

Գ. Ազգն ու ազգային Վարչութիւնը փո-
”խագարձ պարտիքներով կապված են իրարու-
”թ հետ :

Դ. Ազգայնոց պարտականութիւնն է՝ Ազ-
”գին պիտոյիցը պահանջած ծախքերուն մաս-
”նակից ըլլալ իւրաքանչիւրը իր կարողաւթեան
”չափով . Ազգին խնդրած ծառայութեանցը
”յանձնաւու ըլլալ , և ազգային Վարչութեան

“ըրած տնօրէնութեանցը ազգասիրաբար հը-
ռնաղանդիլ:

Ե. Ազգային Վարչութեան պարտակա-
նութիւնն է՝ Ազգին բարոյական, մտաւորա-
կան և նիւթական պիտոցիցը հոգ տանիլ,
“Հայաստանեայց Ա. Եկեղեցւոյ դաւանու-
թիւնն ու աւանդութիւնները անխախտ պա-
հել, մարդկութեան հարկաւոր եղած անհը-
րաժեշտ գիտելեաց ուսումը Ազգին ամեն
աստիճանի թէ մանչ և թէ աղջիկ տղայոց
հաւասարապէս ծաւալել, ազգային հաստա-
տութիւնները պայծառ պահել, Ազգին հա-
սոյթները օրինաւոր կերպով աւելցնելև ծախ-
քերը իմաստութեամբ տնտեսել, Ազգին ծա-
ռայութեանը մշոնջենապէս նուիրեալ ան-
ձանց կացութիւնը լաւցնելև ապագան ան-
դորրել, կարօտելոց խնամ տանիլ հայրաբար,
ազգայնոց մէջ ծագած վէճերը արդարու-
թեամբ խաղաղել, և վերջապէս Ազգին բա-
րեկարգութեանն ու յառաջադիմութեանը
աշխատութիւն չը խնայել:

Զ. Ահա այս ամեն պարտիքները կատարե-
լու և իրաւունքները ապահովելու դիմամբ
է որ Ազգը հետևեալ կերպով կը սահմա-
նագրէ զազգային գործոց վարչութիւնը”:

Այս հիմնական սկզբունքը անփոփոխելի է
Ահմանադրութեան վրայ երեք տարիէն վեր-
ջըն ըլլալիք վերաբննութեան ժամանակն ան-
գամ. և վերաբննութիւնն ալ անընդունելի է,
երբ հիմնական սկզբանց արամադրութեանցը

համաձայն ըրլայ , ոյն սկզբանց՝ որով ապա
հովեալեն Ազգին իրաւունքները , իրաւունք՝
որոնց վրայ Ազգն անդամ չունի իշխանութիւն
տնօրէնութեան , զի միանդամայն պարտիք են :
(Տե՛ս Սահմանադրութեան Յօդ . 150) :

460. Ի-արձրագոյն Դրան շնորհած արտօ-
նութեանը համեմատ՝

Ազգային Ա արշութիւնը երեսփոխանական է :
Ազգը Ինդհանուր ժողովալմը կը ներկայա-
նայ , որ 220 երեսփոխանէ և 180 ի չափ այ
անդամակիցէ կը բաղկանայ . ընդ ամէնը 400
ժողովական : Երեսփոխաններէն 160 ը Պօլայ
թաղերէն ընտրելի , և 60 ը գտաւառներէն .
անդամակից են Պօլիս գտնուողեպիսկոպոսներ ,
քարոզիչ վարդապետներ ու աւագերեցներ . Ի .
Դրան մէջ պատուաւոր Հայ պաշտօնասուարներ ,
աղքային մատենագիրներ , լրագրապետներ ,
գլասաւոր վարժապետներ , վիայեալ բժիշկներ :
Դեղեցիկ սկզբունք , որով առաջին անդամ
պատիւ կ'ունենան տաղանդիք տէր և անձնա-
կան արժանաւորութիւն ունեցող անձինք Ազ-
գը ներկայացնող Ինդհանուր ժողովոյն անդա-
մակից ըլլալու :

461. Ազգային Ասհմանադրութեան հա-
մեմատ կազմուած երեսփոխանական ժողովը
Ազգին ընդհաններական գործոց տնօրէնութիւնն
իրեն պահելով , սովորական գործոց վարչու-
թիւնը երկու աղքային ժողովներու կը յանձ-
նէ , կրօնական գործոց մասը Կրօնական ժողո-
վի մը , որ 14 եկեղեցական անձերէ կը բաղկանայ .

քաղաքական գործոց մասը՝ Քաղաքական ժողովի մը , որ 20 աշխարհական անձերէ կը բարեկանայ . իսկ խառն գործոց տնօրէնութիւնը՝ այս երկու ժողովոց առ ժամանակեայ մէկտեղ գալովը ձևացած Խառն ժողովին կը յանձնէ : Եղային Գարզութիւնը՝ աշխատութեանց բաժանումը բարեկարգութեան առաջման բռնելով , չորս ազգային խորհուրդ՝ կը հաստատէ , որ են Աւսումնական խորհուրդ՝ որուն պաշտօնն է ազգային դատախարակութեան ընդհանուր տեսչութիւնը , Տնտեսական խորհուրդ՝ որուն պաշտօնն է ազգային հաստատութեանց և կալուածոց մատակարարութեամբ ընդհանուր տեսչութիւնը . Ելմտական խորհուրդ՝ որուն պաշտօնն է ազգային հասութից և ծախուց ընդհանուր տեսչութիւնը և ազգային մնասաւելին համարակալութիւնը . Դատաստանական խորհուրդ՝ որուն պաշտօնն է ազգային դատաստանական գործոց ընդհանուր տեսչութիւնը : Ես սոնցմէ զատ Պօլսոյ իւրաքանչիւր թաղերուն մէջ Ծաղական խորհուրդներ կը հաստատէ , ամէն մէկ թաղին տեղական գործոց և հաստատութեանց մատակարարութիւնը իր Ծաղական խորհուրդին յանձնելով , ազգային խորհուրդներուն տեսչութեամբ տակ :

462. Եղային վարչութեան պաշտօնական գլուխ՝ Պօլսոյ Պատրիարքն է , և կեղրոն՝ Պօլսոյ Պատրիարքարանը : Իսկ Պօլեկոուրս առաջնորդանիստ գաւառներուն մէջ Դաւառական Ծնդհանուր ժողովիներ կը կազմի-

ւին . որոնք առաջնորդանիստ քաղաքներուն
մէջ Ալբանական և Վաղաքական ժողովները կը
հաստատեն . ասոնք աշքաղաքին թաղերուն
մէջ Թաղական խորհուրդներ կը հաստատեն .
նմանապէս ամէնմէկ թեմին տեղական գործոց
և հաստատութեանց մատակարարութեանը
համար թեմական խորհուրդներ կը հաստատեն :

463. Պաւառական վարչութեան մէջ՝
թաղական ու թեմական խորհուրդները հա-
մարատու են գաւառական ժողովներուն . գա-
ւառական ժողովները համարատու են գաւա-
ռական ընդհանուր ժողովներուն . գաւառա-
կան վարչութիւնը Կեդրոնական վարչութեան
համարատու է , և առաջնորդը Պատրիարքին :
Կեդրոնական վարչութեան մէջ՝ Պօլոյ թա-
ղական խորհուրդները համարատու են ազգա-
յին տեսուչ խորհուրդներուն ըստ իրաքան-
չիւր մասին , տեսուչ խորհուրդները համարա-
տու են ազգային քաղաքական ժողովներ՝ բաց
իդատաստանական խորհուրդէն որ համարա-
տու է խառն ժողովներ : Ալբանական և Վաղա-
քական ժողովները և Պատրիարքը Ծնդհանուր
ժողովներ համարատու են : Ծնդհանուր ժողո-
վը բարոյագէս պատասխանատու է Վզգին առա-
ջւ : Վմէն ժողով և խորհուրդ իր տեսու-
թեան կամ մատակարարութեան վրայ տարե-
կան ընդհանուր տեղեկագիր սկզբք է որ տայ
իր համարատու ժողովներ կամ խորհուրդին : Այն
տեղեկագիրը բոլոր անդամոց կողմէն ստորագ-
րւեալ պէտք է ըլլայ : Ահա այս համարատուու-

թիւնները երբ տաղագրութեամբ հրատարակուին, ամէն չայ կարող պիտի ըլլայ կարդալ և լսել ազգային վարչութեան տարեկան բոլոր գործերը, և ըստ այնմ իր կարծիքն ալ լրագիրներու բերնով կրնայ իմացնել. ասով ապահովութիւն և վստահութիւն կը հաստատուի: (Տես Սահմ. Յօր. 1, 2, 3, 4, 6, 7, 144):

464. Վմենայն անհատ ազգային որ քաննեահինդ տարին լրացուցած է, ընտրող ըլլալու իրաւունք ունի. և այս իրաւունքին զրկեալ և արգիլեալ են,

Ա. Քրեական յանցանոք դատապարտեալ և հրապարակաւ նշաւակեալ անձինք, որոնք մեռեալ են քաղաքականապէս ըստ օրինաց Տէրութեան:

Բ. Վզգային գործոց մատակարարութեանը մէջ նենգութեամբ բռնըված և ազգային առեանի մը կողմէն դատապարտութիւն կրած անձինք, որոնց համար դատող ատեանը աղգոյին գործոց մէջ ըստ գործածվիլը վճռած ըլլայ:

Գ. Տէրութեան կողմէն զգաստացուցիչ պատիժ կրած կամ ազգային զգաստարանէն եւ լսծ անձինք, որոնց ազգային ատեան մը արգիլած ըլլայ ընտրելու իրաւունքը: Վյա արգելքը կը վերնայ երբոր այսպիսեաց կատարելապէս զգաստացեալ ըլլալը արգիլող ատեանին կողմէն վկայիլի:

Դ. Խելագարութեան պատճառով անբաւական դատեալ անձինք, որոնց կատարելա-

սլէս առողջացեալ ըլլալը վաւերական կերպով
վիայեալ չ'ըլլայ :

Ե. Հարկ եղած աղքային տուբքը կարօ-
շութիւն ունենալով մերժող անձինք, որոնք
աղքովին եպերելի են իբր աղքային պարտեաց
զանցառու : Այս արգելքը կը վերնայ երբ
այսպիսիք աղքային այս անհրաժեշտ պարտակա-
նութիւնը ճանչել ըսկին : (Տես Սահ. Յօդ. 90) :

465. Պատրիարքը պէտք է որ Եղմիածնայ
կաթուղիկոսէն ձեռնադրեալ կամ անկէ իբր
Եղմիածնայ եպիսկոպոս ընդունեալ անձ մ'ըւ-
լայ և (Օսմանեան Տէրութեան հպատակ :

Առընտիր Պատրիարքը՝ գեռ Ռ. Դրան ը-
ներկայացած՝ Եկեղեցւոյ մէջ և Ինդհանուր
ժողովին առջև հանդիսաւոր ուխտ կ'ընէ սոյն
օրինակ . “ Աւաջի Աստուծոյ և առաջի Ազգիս
Հայոց ներկայացեալ յինդհանուր ժողով
ուխտեմ հաւատարիմ մնալ Ազգային Աահմա-
նադրութեան և հսկել բոլոր սրտով նորին ան-
թերի գործադրութեան ” :

Եթէ Պատրիարքը Աահմանադրութեան
դէմ պակասութեան մը մէջ գտվի, ամբաս-
տանութեան տակ կ'ընկնի, և Քննիչյանձնա-
ժողովով մը ամբաստանութիւնը քննուելով
ընդհանուր ժողովին գաղտնի քուէարկու-
թեամբ խնդիրը կ'որոշուի . Եթէ Պատրիար-
քին հրաժարումը վճռուած ըլլայ, երկու ժո-
ղովոց ատենապետները Պատրիարքին կը ներ-
կայացնեն որ յայնժամ Ազգին որոշ կամքը տես-
նելով հրաժարականը տալու պարտաւորեալ է :

(ՏԵՇ Սահմանադրութեան Յօդ · 115, 118, 119, 120)։

467. Ահաւասիկ ազգային Աահմանադրութեան պարունակած յօդուածները ծայրէ ի ծայր՝ Վզգին նիւթական, բարոյական և մտաւորական ղարդացման նպաստող են. և անտարակոյս ենք որ քիչ ժամանակէն Վզգը մեծ յառաջադիմութիւն պիտի ընէ: Վյայակերտվակրալից ողջունուեցաւ մայիս 24 ը. իսկ օդուատս 25 ին առաջին անգամ Վզգը ներկայացնող Ինդհանուր Արեափախանական ժողովը գումարուելով մեծ բերկրութիւն եղաւ բոլոր ազգասիրաց սրաերուն: Վյու ովիափ տօնենք մայիս 24 օրը, այն ազգային դարագլուխը՝ ամեն տարի. պիտի օրհնենք նոյն օրը ներկայ եղող և ստորագրող, սրով և Վզգին հոգի և կեանք տալու պատճառ եղող Հայերը, մանաւանդերը իրենց նուիրագործած Աահմանադրութեան սկզբանց գործադիր և հաւատարիմ պաշտպաններն ըլլալով անփափոխ աւանդեն դայն իրենց ապագայ սերունդին, որ դայն մասացանող ձեռքը համբուրելով, անոր ասպարէզն աւելի ընդլայնելու, Վզգային յառաջադիմութեան և ամբողջութեան աւելի նպաստելու միջոցն ունենայ: Վյաօր ամեն Հայ անխրախիր իրաւունք ունի Ինտրոլ և Ինտրելի ըլլալու Վզգային Վարչութեան պաշտօնի, և ամեն Հայ իրաւունք ունի տարուե տարի իր տաշտօնեաներաւն համարատութիւնը լսելու, վերջապէս ՀԱՅ ԸՆԼԱԼԸ ՑԱՆՉԱԼԱԼՈՒ. նոյնպէս ամեն Հայ անհրաժեշտ պարող ունի Վզգը

սիրելու, անոր ծառայելու, և ըստ կարի օդ-
նելու անոր նիւթական, բարոյական և մտա-
ւորական զարգացմանը, վերջապէս ՃՇԱՐԻՑ
ՀԱՅ ԸՆԿԱՆՈՒ:

468. Եւ սոսուգիւ Սահմանագրութեան
հաստատուած օրէն Վզգին վիճակին վրայ ալ
կերպարանափոխութիւն մը տեսնուեցաւ . ծե-
րութիւնն առողբացաւ, երիաստարդութիւ-
նըն ցժ առաւ, և մանկութիւնը ծափ զար-
կաւ . Վյն օրէն նշանաւոր և մեծ և յուսպիր
շարժում մ'ունեցաւ Վզգը . Թմբքած Հայ ըն-
տեսնուիր, անհոգ Հայ չերեւար . ամենքն ի-
րենց ազգային իրաւունքը կը փնտուեն, ամեն-
քըն ալ իրենց ազգային պարտքը կ'ըսկաին ճանչ-
նալ . Վզգութեան ոգին ու գաղտնիարը ժամա-
նակէն ներշնչեալ արթնցած է ամենուն պրտին
մէջ : Վյն օրէն սրտերը նոր զգացմամբք կը
լցուին . Վստուած և Հայրենիք կը հնչուի ա-
մենուն բերնէն . և ազգային դպրոցներուն
մէջ · Քրիստոնէութիւն և Հայրենասիրութիւն՝
դաստիարակութեան հիմերը կ'ամրանան : ՎԴ-
գային յառաջադիմութիւն, դպրոցներու կանո-
նաւորութիւն, վանքերու բարեկարգութիւն,
ազգային կալուածներու և եկամտից կարգադ-
րութիւն կը պահանջուին : Վզգային պաշտօն-
ներու ընտրուողները ծանր պատասխանամբ-
ւութեան ներքեւ են, և շատ պէտք է զգուշա-
նան, զի ժողովրդեան լրտեսները, այսինքն լրա-
գիրները պատրաստ են խակոյն զեկուցաներու
և աղեկին ու շարն անոր ճանչցընելու : Վնցան

այն ժամանակիները, որ Երկու հոդի աղդ կը կազմէր, և ժողովուրդը կը քնանար . Հիմա իր անձնական շահուն կամ ուրիշ ակնածութեան և կամ Երկիւղի նկատմունքով աղդային իրաւունքը և պատիւն ոտնակոխ ընելու և զրհելու համարձակողը չընդունուիր : Հուսկ ուրեմն ապագայ Հայ սերունդը պիտի բըանք, որուն առջև պարզերես պիտի բըանք, ժամանակին յարգը ճանչնալով, ժամանակին յառաջադէմ գաղափարէն օդուտ քաղելու ձիգ և ջանք ունենալովնիս : Հիմա բոլոր Ազգին ձեռնտութեամբը կը մնայ Ազգային վարչութեան, Ազգին նիւթականը զօրացնելու համար մայր արուեստին այն է հողագործութեան և ուրիշ արուեստից և վաճառականութեան ձեռնարկել, և զանազան տեղեր մանաւանդ կ. Պօլիս յաճախող ժամանակաւոր ովանդիստութեան առաջքն առնել. Ազգին բարյական ոյժը զարդացնելու համար ժողովուրդն իր գաղտնի քուէով տէ՛ր պահել իր աղդային իրաւանց . իսկ աղդային պարտքն անոր սորմեցնելու համար ընդհանուր աղդային դաստիարակութեան դիմել, որով կը զարդանայ Ազգին մուսւորական ոյժն ալ :

469. Վ Երջին ժամանակիներս Ազգին ունեցած հանձարաւոր անձանց յիշատակութիւնը զանց ընելով մէջ կը բերեմ, Խաչատուր Պարտիզանեան, որ քաջ հմտութիւն ուներ մաթեմաթիբական ուսմանց, և մինչեւ Պէղձէսնի ժամանակին սկսեալ Մայր Եկեղեցւոյ

ուսումնարանին Խտողերեն լեզուի դասախոս-
սութիւն կ'ընէր, յետոյ Ճեմարանին մէջ ալ
մաթեմաթիքայի դասասուռութիւն կը պա-
րապէր. յետոյ կարողութիւն ունեցող աղ-
գայնոց ղաւակները Փարիզ առաջնորդելով
անոնց կըթութեանը փոյթ տարաւ, և ու-
րիշ մեծ ծառայութիւններ ընելով իր սի-
րելի Ազգին կնքած է իր ազգօդուտ կեան-
քը: Այնպէս Երևելի Եղան Ֆիզիքա Պօղոս՝
որ քաջ տրամաբան էր. Չափրաստճեան Գե-
որդ պատուելի՝ ընտիր հայկաբան, որ 44 տարի
կեանք մաշեցուցած է Ազգին մանկաւոյն հա-
մար, և ընտիր աշակերաններ ընծայած է Ազգին.
վերջապէս Օօրայեան Նիկողոս, ազգասէր
գրագէտ, որ Ծննդրացախութեան, Ապրժութեան ըն-
ներցանութեան և ուրիշ պատուական աշխատա-
սիրութիւններ ունի, ու մեծամեծ ծառայու-
թիւններ ալ ըրած է Ազգին. ասոր ի կըտ կու-
գայ Ուուսաստանի Խաչատուր Երովեան ճը-
մարիտ հայրենասէր գրագէտ անձը:

Հոս կը յիշատակենք Խորասանճեան Պետ-
րոս ամիրան, որ իր ազգասիրական ոգւովը և
ի նպաստ ազգային յառաջադիմութեան ձեռ-
նարկութիւններովը նշանաւոր Եղած է Ազգիս
մէջ, և ուսումնականութեան և ուսումնակա-
նաց ալ յարգը ճանշնալովը և անոնց պատիւ-
տալովը՝ ապացոյց տուած է ազգային յառա-
ջադիմութեան սիրող ըլլալուն. որով արժա-
նաւոր ալ Եղած է անոնց Երախտագիտութիւնը
փայելելու:

Համառօտ պէսութիւն հը գուշառաբնակ աղջայնոց
վլճակին վրայ :

470. Անր գաւառաքնակ աղջայինները՝
Քրիստոնէութեան հայածումը գաղաքելէն
ետքը գարձեալ զանազան բռնութիւններու
ներքե կը Ճնշուին, որոնց գլխաւորներն են .

Ա. Մահմետականաց ստորին կարգի մարդոց բռնութիւնները . ասոնք Տէրութեան արթուն հսկողութեամբը Ծանդիմաժի հաստատութենէն ի վեր վերնալու վրայ են :

Բ. Քիւրտերուն զանազան ցեղերուն յափրշտակութիւններն և անողորմ ոճրագործութիւնները . ասոնք դեռ մինչեւ ցարդ անդուսպ լեռնցիններ են, և միշտ գիւղերն և աւանները մինչեւ անգամ քաղաքները յարձակելով ծանր ծանր պահանջմաններներ կ'ընեն, և խեղճ Հայերն ալ առանց ընդդիմանալու անոնց ուզածը կուտան : Երիկա շատ ընտանիքներու և գերդաստաններու կործանման պատճառ եղած է, և բոլոր Հայաստանցի գիւղացւոց աղքատութեան առիթ : Ծահպէտ տեղ տեղ Հայոցմէ ընդդիմացող կը գտնուին Քիւրտերուն դէմ, և մինչեւ սոսկալի արխւնհեղութեամբ պատերազմելով վախցուցած ու փախուցած են զանոնք . բայց Հայաստանի շատ տեղերը տակաւին անոնց որս եղած են . խեղճ Հայ գիւղացիններուն բոլոր տարեկան վաստակը և ունեցածը իրենցը չեն :

Գ. Տգէտ աղջային գլխաւորներու և բր-

նացող հովիւներու ձեռքէն քաշած տառա-
 պանիքները : Կոսնիք աւելի ծանր են խեղճ ժո-
 ղովոդեան վրայ , որ արտաքիններէ կրած
 նեղութիւններուն ժամանակ փոխանակ իր
 ազգային գլուխներէն միտթարութիւն գրու-
 նելու , անսնցմէ կը կրէ աւելի զրկանիք : Յո-
 զովուրդն երջանիկ կըլսայ , երբ զինքը հոգա-
 ցող , ինամոլ և արգահատող առաջնորդ ու-
 նենայ , որ յամենայն զօրութենէ ջանիք տանի
 զինքը բռնաբարովներուն դէմ գնելու , և գա-
 ւառին փաշային քով կամ միւտիրին քով իր
 ժողովրդեան իրաւունքը պաշտպանելու հա-
 մար հզօր ազգեցութիւն բանեցնելու : Իսկ
 թէ տգէտ և անհոգ առաջնորդի մը վիճակեր
 է , վայ եկեր է ժողովրդեան գլխուն . օտար-
 ազգիներէն և քիւրտերէն կրած նեղութիւն-
 ներէն աւելի վիշտ կը կրէ ժողովուրդը . մա-
 նաւանիգ երբ քանի մը ինքնակոչ ազգային գը-
 լուխներ ալ թիկունիք և ոյժ ըլլան առաջնոր-
 դին : Կոսնց անուրն աւելի ծանր է քան բար-
 բարոմներունը . ասոնիք քանի մը հոդի ազգ կաղը
 մօղներ են . խեղճ , թշուառ և կարեկցութեան
 արժանի ժողովուրդը բան մը չգիտէ , անոնիք
 ինչ հրաման որ ընեն , կամակատար պէտք է
 ըլլայ . ապա թէ ոչ զրպարտութիւն կը պակսի
 անոնց քով . տեսչութեան կը մատնեն ընդդի-
 մացողը և բանտարկել կուտան . ալ ով կը հա-
 մարձակի այն իշխանաց և իշխանապետաց ,
 այն քնացող և անարժան եկեղեցականին կա-
 մացը հակառակիլ : Կոսնիք ոչ միայն իրենց կամ

քը պաշտել տալով, ժողովուրդը բռնաբարելով, անօր իրաւունքը յափշտակելով գոհ կ'ըւլսն, այլ և Տէրութեան տասանորդաց տուրքըն ալ եթէ իրենք վարձեն, կը դանուին այն չափ անգութներ իրենց մէջ, որ աղքատ չայն աւելի կեղեքել կը ջանան, զայն տկար և լեզուատ գտնելով։ Իսկ Տէրութեան ուրիշ տուրքերուն գալով, աղքատը աւելի զրկանք կրելու դատապարտուած կը տեսնենք. ժողովելի տուրքը ըստ կարողութեան իւրաքանչիւր աղքայնոց չքաշխուիր. աղքատն ու հարուստ կամ հաւասար կուտան, կամ հարուստն աւելի քիչ կուտաց, կամ բնաւ չտար, և կամ հաւաքած տարեկան տուրքէն ալ բաժին մը իրեն եկամուտ կը կապէ։ Որ գաւառին կամ քաղաքին մէջ բողոքականութիւնը և պատականութիւնը յառաջած է, հոն անշուշտ ժողովը դեան կեղեքուիլը և բռնաբարուիլը պատճառ պիտի գտնենք. վայ այն առաջնորդներուն, որ անհոգ են կամ նոյն իսկ իրենք՝ հօտը պառակտելու և գայլերու յափշտակել տալու պատճառ կ'ըլլան։ Ո՞եր գաւառաբնակ աղքայնոց այս ցաւալի վիճակը ճշմարիտ աղքասէրներու աշերէն աղի արտասուր կը հոսեցը նէ արդարեւ. բայց բաւական միիթարութիւն մը չենք զգար, թողունք վերջին ատեններս ունեցած ուսումնասիրութիւննին և կ. Պիուսոյ աղքայնոց հետեւողութիւննին, այլ երբ տեսնենք՝ որ անոնք բերկրալից աչքով մը և մէծամեծ յուսով 1860 մայիս 24 աւուր վրայ

կը նային . այն օրը Աստուծոյ ընդ մեզ հաշտութեան նուիրական օրը կը սեպեն . և ուրախութեան արտասուքով գիւղացին զբաղաբացին , և հողագործը զարուեստաւորը , և բոլոր Հայք զիրար կ'ողջագուրեն . և բռնաբարողը շանթահար կ'ըլլան . որովհետեւ ալ այսուհետեւ ժողովուրդն իր ազգային իրաւանց տէր է . ժողովուրդը գիւրաւ չպիտի խոնարհի բռնաւորներու , ժողովրդեան ձայնը պիտի իշխէ . և իշխան եղողն իր ցժը ժողովրդեան ձայնին մէջ պիտի մինտուէ , անոր համար զժողովուրդը պիտի արդահատէ , զժողովուրդը պիտի խնամէ , անոր բարեկեցութեանը և յառաջադիմութեանը ըստ ամենայնի հոգ պիտի տանի , ապա թէ ոչ ինք ալ կը կործանի . և անոր տեղ ժողովուրդը կը բարձրացնէ ուրիշմը , որ իր սիրելին է և բարեկամը : Այն օրէն բողոքականութեան և պապականութեան յարող մասերուն սրտերըն իրենց ազգային Աշկեղեցւոյն վրայ ջերմացան , վասն զի ցրտանալուն պատճառները վերցած տեսան . հայրենասիրութիւնը և ազգասիրութիւնը յաղթանակել սկսան . և երանիթէ Աահմանադրութեան շուտով գործադրութեամբը աւելի օգուտներ ձեռք բերելու բարեբաղդ գտնուէինք :

471 . Ո՞նդ հանուր տեսութեամբ մը նըկատելով , գաւառաբնակ ազգայնոց նիւթական վիճակը վերսիշեալ բռնաբարութիւններուն պատճառաւ լաւ չենք գտներ . մանաւանդ անոց համար տարիներավ Պօլիս պանդխուացովներ

բուն երեսէն մեծ կորուստներ կը հաշուենք :
 Աղդը, կամ կեդրոնական վարչութիւնն իր ու-
 շագրութիւնն այս մեծ խնդիրին վրայ դար-
 ձնելու է . և նախ անոնց նիւթականը բար-
 սոքելու համար, անսնց բարոյական ոյժ առ-
 լու է , այսինքն ժողովուրդն իր իրաւանց աէր
 ընելով, բոնաբարութիւնը վերցնելու է . և
 ընդհանուր դաստիարակութեամբ ալ ըստ բա-
 ւականին միաբերը զարգացնելու է . յետոյ ա-
 մեն աեղ գտնուող չայոյ մէջ առետրական
 յարաբերութիւններ հաստատելու , և ար-
 ուեսաները ծաղկեցնելու , և հօղագործու-
 թիւնը զարգացնելու մասին մեծ հոգողու-
 ղութիւն , խնամք և անձնանուելը ջանք պէտք է
 ունենայ , ապագային հիմնական ուրուագիծ ու-
 նենալով աչքին առջեւ : Արդի վիճակին նայե-
 լով, բոլոր գաւառներու բաղդել Պօլիսին կապ-
 ուած է . անոնց բնակչաց յոյսը Պօլսոյ բնակ-
 չաց վրայ է . Պօլիսէն կ'ակնկալեն ինչ որ կ'ու-
 զեն ունենալ . ասիկա հետ ատես հայրենասէր
 անձանց ուշադրութեանն արժանի մէկ կէտ-
 մ'ըլլաբով՝ խրաբանչիւր գաւառ իր մէջ ձե-
 ռընհաս ընելու , և իր գաւառական ազգային
 վարչութիւնը վարելու , և իր նիւթական և
 ուսումնական վիճակը բարւոքելու մասին
 փոյժ կը ցուցնեն , որպէս զի Պօլսոյ յեղափո-
 խիկ բաղդին հետ ընկերանան . ոյն մոքով՝ Պ-
 գային Պահմանագրութիւնը գաւառական ընդ-
 հանուր ժողովներ և այլն , սահմանած է միայն
 գաւառները ։ Պրան հետ ունեցած յարա-

բերութիւննին կեդրոնական վարչութեան միջոցաւ կ'ընեն, և ազգային ընդհանուր գործոց տեսչութեան համար ալ արդէն Յնդհանուր Ազգային Ճողովոյն մէջ իրենց երեսփոխաններն ունին, որոնց ամէնուն մէկտեղ գալովք Ազգը ներկայացուցած կ'ըլլան։ Աւստի կեդրոնական վարչութեան կը մնայ իւրաքանչիւր գաւառներուն զօրութիւն և միջոց մատակարարել, և ազգային ընդհանուր գաստիարակութեան, ազգային ընդհանուր եկամտից և կալուածոց տեսչութեան և անոնց մատակարարութեան, և վերջապէս ազգային ընդհանուր բարեկարգութեան պաշտօնին հոկել։

472. Աւսմունք և ուսումնասիրութիւննինչպէս Պօլսոյ մէջ, նոյնպէս աւելի ևս գաւառներուն մէջ հազուագիւտ էին։ Հայաստանի քանի մը հին և հռչակաւոր վանուց մէջ հայերէն հասարակ կարգալ և գրել մը հազիւկային։ Գաւառներուն մէջ սուածին անգամ Օմիւռնիա ըրած է վարժարանի սկզբնաւորութիւն, և 1798 ապրիլ 26 ինտէր Յովհան Վիրզա Վանանդեցին վարժապետ կարգուած է ը. Օ. միւռնիոյ վարժարանին։ Տէր Յովհան բնիկ վանեցի ըլլալով, քսան տարեկան Պօլս կուգայ, և մայր դպրոցն աշակերտութեան կը մտնէ, և դպրոցին հոգաբարձու ուսումնասէր Յնորհք Վկրտիչ ամիրան զանիկա իբրև որդի կը պաշտպանէ, յետոյ Օմիւռնիայէն վարժապետ խնդրուելով, զանիկա Օմիւռնիա կը խրկէ, ուր կ'ամուսնանայ և յետոյ քահանա-

յութեան սուրբ պաշտաման կը կոչուի : Տէր
 Յովհան բանաստեղծական հանձարի տէր էր .
 ինք հայերէնէ և քիչ մ'ալ թուրբերէնէ զատ
 ուրիշ լեզու ոչ գիտէր , և ոչ ալ Վիրդիլիոսի
 և Հոմերոսի հայերէն թարգմանութիւններն
 իր ժամանակն ի լոյս ընծայուած էին որ կարդա-
 ցած ըլլար , բայց Արտեմիոն Հայոստանի , Անի
 քար , և Տեսարան Հայիայ , Արամայ և Արայի անու-
 նով ընդարձակ քերթուածներ ունի , որոնց ա-
 ռաջինը 1836 ին ի կ. Պօլիս տպագրուած է և
 նուիրուած առ Պետրոս ամիրա Եսուսուֆեանց ,
 և երկրորդը 1841 ին ի Օմիւռնիա յիւսումնա-
 րանի Արքոյն Վեսրոպայ տպագրուած և առ
 Գրիգոր աղա Աբէլեան Գուլասպեանց նուի-
 րուած , և երրորդը ի խնդրոյ ձեռնասուն ա-
 շակերտի նորին ի Գրիգորէ Կոստանդեան 1828
 ին տաղաջափուած , առաջին խայրիք հեղինա-
 կին , և տպագրուած 1856 ին ի Օմիւռնիա ի-
 տպարանի Եղեարց Տէտէեան : Այս քերթուա-
 ծոց մէջ բանաստեղծական հանձար կը փայլի ,
 և մեծ պատիւ կ'ընէ Վերթող Հեղինակին , որ ա-
 ռաջինն եղածէ Վզգիս մէջ այսօրինակ քերթուա-
 ծի հեղինակութեամբը : 1831 ին Օմիւռնիոյ
 Վեսրոպեան վարժարանին ներքին վերատեսուչ
 և դասատու կարգուեցաւ Առւրէն Վնդրէաս
 Փափաղեան , որ բնիկ կ. Պօլոյ Խասդիւղէն
 էր , և յետոյ Օմիւռնիա ամուսնանալով հոն
 տեղաւորուեցաւ , և 26 տարի միօրինակ վարեց
 սոյն ամենածանր և փափառկ պաշտօնը խիստ
 արժանաւորութեամբ : Վնդրէաս վարժապետ

քաջ Հայկաբան , Դտալաբան և Գաղղիաբան
 էր , Աստիներէն և Վնդղիերէն լեզուաց ալհը-
 մուտ ըլլալով՝ մեծ նպաստ ըրաւ վարժարանին
 յառաջադիմութեանը , և գրեթէ անոր օրով
 վարժարանը կերպարանափոխ եղաւ , և տար-
 ուէ տարի յառաջադէմ գտնուելով մեծ պար-
 ծանք եղաւ Օմիւռնացւոց . և մինչեւ Կ. Պօ-
 լիսէն և ուրիշ տեղերէ տղաքներ յոտս Վնդ-
 րէաս վարժապետի դաստիարակուելու կուգա-
 յին : Վնդրէաս վարժապետ գրականութեան
 մէջ ունեցած տաղանդը ուրիշ շատ կարևոր նիւ-
 թերու վրայ գործածելէն զատ , մեծ օգնութիւն
 ըրած ունի նաև 1841 ին Թուրքաստանի մէջ
 անդրանիկ օրագիր երեցած Ալլալը Ալարափեանի ,
 որուն հրատարակիչ և տէրն եղաւ Կ ու կաս Պալ-
 դաղարեան : Վնդրէաս վարժապետ եւրոպական
 վարժարանաց կարգերուն ու կանոններուն ,
 ուսմանց և ուսուցման եղանակներուն լաւ-
 տեղեկութիւններ ունենալով և զանոնք ի գործ
 դնելով , շատ երեւելի գրադէտ աշակերտներ ըն-
 ծայեց Վդգին . և թէ որ ինք գրաւոր վաստակ
 մ' ունենալու ժամանակ չկրցաւ ստանալ , իր ա-
 շակերտներն իրեն անմահ բարի յիշատակներն
 են , և ասոնցմով կենդանիէ Հայ Վդգին մէջ , ու-
 ընտիր և արդիւնաւէտ վարժապետաց կարգն ի-
 րաւամբ կը դասուի . մեռաւ 1857 մարտ 6 ին , 52
 տարեկան հասակի մէջ : Օմիւռնիոյ անմահ բա-
 րերարներ եղած են Ետևուգեանց Պօղոս Պէտ ,
 որ Եղիպտոսի փոխարքային քով ողաշտօնակալ
 էր , և եղբայրը Պետրոս ամիրա , որոնք աղգա-

սիրական ոգւով հաստատուն եկամուտներ շք
նորհեցին Անըսրոպեան վարժարանին : Նոյնպէս
Թիֆլիզի Դուլասպեանց Աբէլեան Դրիգոր
մեծագումար դրամ շնորհած է Օմիւռնիոյ և
Վանիսայու ազգային վարժարանաց : Նոյնպէս
1850 ին Լուսութեանց քեռորդի՝ Լոստանդ-
եան Դրիգորի կողակից Հռիփախմէ տիկինը
իր ծախիւքը Հռիփիթեանց վարժարանը հիմնեց
աղջկանց համար, ուր վարժապետ կարգուած
էր Յովհաննէս Շահինեան Վանցի Վարմեո-
ցի, որ հայրենասէր անձ մ'էր, և Հայաստան-
եայց Լիեզեցւոյ ուղղափառութեանը պաշտ-
պանութեանը համար Խուռան և Տէր իմ Յիսուս-
անունով բաւական ընդարձակ տետրակներ
խմբագրած ունի :

472. Օմիւռնիայէն զատ Արմաշու վա-
նուց մէջ 1831 ին վարժապետ կարգուած կը
գտնենք անուանի Անըսրատ վարժապետը . որ
12 տարի նոյն վանուց մէջ վարժապետելով, և
ամենայն կերպիւ հոգ տանելով՝ բաւական ե-
րեւլի աշակերտներ ընծայած է Ազգին : Իսկ
մօտ ատեններս գրեթէ Հայաստանի ամէն
կողմերը դպրոց հիմնելու, և յառաջ տանելու
եռանդ կը տեսնաւի . որոնց մէջ նշանաւոր ե-
ղած է նախ Անըսրատիոյ վարժարանը, զոր
1851 ին Անըսրատցի Օտապաշեան Յովհէփ
և մահտեսի Դէորդ Եղբարք իրենց ծախիւքը
շնորդով իրենց հայրենակցաց նուիրեցին . և
այս վարժարանին յառաջադիմութեանն ալ նը-
պաստելու համար Անեւիթիթեան անունով բնկե-

բութիւն մը կազմուեցաւ գարձեալ իրենց ջանքովը, և որով գաւառներուն մէջ Աներաստիա առաջինն եղաւ ընկերութիւնով վարժարան յառաջառ աջ տանելու միջոցը ճանցող, և արդէն ալ 4—5 հարիւր հազար զուրուշի արժեքով մեծ խան մը ի Աներաստիա հիմնեցին մօտերս որուն եկամուտովը վարժարանը կը բաւականանայ, և միշտ կը յարատեէ իր բարեկարգ տեսչութեամբը, նոյն գաւառին թեմերուն մէջ վարժապետ ըլլալու արժանաւոր աշակերտներ հասցնելով։ Երանի թէ Հայաստանի ուրիշ մեծ գաւառներն ալ օրինակ առնեին Աներաստիայէն իրենց առաջնորդանիստ քաղաքներուն մէջ գլխաւոր վարժարան հիմնելով։ իրենց թեմերուն մէջ վարժապետելու կարօղ աշակերտներ հասցնելու։

Յետոյ Վանի Վարագ վանուցը մէջ հաստատուած Ժառանգաւորաց վարժարանը, և ազգային Ծպարանը, զոր առաջնին անգամ Հայաստանի մէջ մոցուց հայրենասէր Խրիմեան Ակրտիչ վարդապետը 1856 ին։ Հայաստանի այս անձնանուէր նահատակին ազգասիրութեանը և հայրենասիրութեանը վրայ գովեստ չհարկաւորիր, վասն զի ինքնին իր արդիւնքները կը խօսին։ և Վանի մէջ Ծպարան հաստատելը ու հոն Արծուի Վասպորակիան անունով թերթ մը հրատարակելը, և ասոնց համար ալ իր հայրենակիցներէն փախանակ օգնութիւն գտնելու մեծամեծ արդելքներ տեսնելէն յետոյ որչափ մեծագործութիւն մը պէտք է որ սեպ-

ուին . և ի՞նչ տառապանքներով ի գլուխ տարուած ըլլալն ալ հասկնալու համար փորձն ընելու է : Տարակյոս չունինք թէ մեր հայրենասէր եկեղեցականներէն այս փորձն ընելու փափաքողներ պիտի գտնուին այսուհետեւ : Երբ միջոց ունին ձեռուընին , և իրենց Վզգին ու Հայրենեաց ծառայութիւն ընելու ընդարձակ ասպարէղմը կայ առջևնին . թող չիշատին , այլ տեսնեն օրինակն որ կուտայ Խրիմեան վարդապետը . ան ատեն Վզգն ալ զիրենք կ'օրհնէ ու Հայրենիք իրենց յիշատակը կ'անձահացնէ : Վրթնցէք Հայատանի անձնանըւէր զաւակներ , Հայրենիք ձեղ կ'ըսպասէ , ձեր քրտնաթոր վաստակոց կը կարօտի . աշխարհիս վրայ ժամանակաւոր կենաց հանգստութիւնը մի փնտուէք : Վայինք որ աշխարհիս մէջ ձշմարիտ Վրիտտոնեայ և Ճշմարիտ Հայ ապրինք , և ան ատեն պատրաստ պանկ կայ յերկինս :

— Պալատցի Յակոբոս Եպիսկոպոսը Երբ պատրիարք եղաւ . — Խսոսդիւզի վարժարանն որու խնամքովը կը ծազկէր . — Ա՛վէր Հայութեան Նիկողոս . — Խւակիւտարու Շեմարանն Երբ բաց ուեցաւ . — Ամերիգացի միսիօնարներն ի՞նչպէս Հայոց հետ ըսկան յարաբերութիւն ունենալ . — Թանգիրմաթն Երբ հաստատ ուեցաւ . — Ի՞նչպէս եղաւ որ առաջին անդամ ժողովուեան կողմանէ քսաննեցրո անձնիք հոգաբարձու դրուեցան ազգային եւ լւամից վրայ . — Այս քսաննեցրուեն ի՞նչու ետ կեցան . — Շեմարանն Երբ և ի՞նչու գոցուելու վտանգի մէջ ինկաւ . — Ի՞նչու համար ժողովուրդը Բ . Դուռը բողոքեց , և քսաննեցրո անձանց պաշտօնին վաւերացումը խնդրեց . — Կրիմն անդամ ի՞նչու արշուհաւ տալ առիսուեցաւ ժողովուրդը . — Ամիրաններն ու իրենց միացող Եկեղեցականներն ի՞նչ միջոց և հնարք ի գործ գնել կ'առզէին որ ժողովուեան արդար ձայնը խեղդեն . — Ա՞քնիք աբարուեցան ժողովուեան զլուին կեցողներէն . — Եւ ա

աբոսորին վըսոյ միթե ժողովուրդն իր իրաւունքն ետ կեցաւ . — Քսաննեւ հօթ անձինք պաշտօնեայ ընտրուածներն ի՞նչու ձանձ-
րացան իրենց պաշտօնը վարելէն . — Ո՞վ ժողովուրդը հաշու-
ցուց ամիրաներուն հետ . — Մատթէոս Պատրիարքի ժամա-
նակ Ազգին ուսումնական վիճակն ի՞նչպէս էր . — Յունաց և
Հռոմէականաց Պատրիարքները և Հռէից մեծ Ռաբբին ի՞նչու
առաջին այցելու միիւն ընել փութացին Հայոց Պատրիարքին . —
Մատթէոս Պատրիարքի դէմ ի՞նչու . հակառակող գտնուեցաւ
ամիրաներուն մէջ . — Ի՞նչ պատճառաւ և ի՞նչպէս հաստատ-
ուեցան ազգային Հոգեւոր և Գերագոյն ժողովները . — Մատթէոս
պատրիարք ի՞նչպէս պարտաւորեցաւ հրաժարելու . — Իւսիիւ-
արու Շեմարանն ուր փոխադրուեցաւ . — Առաջին անգամ
Ուսումնական խորհուրդ մը Երբ և ի՞նչու հաստատուեցաւ . —
Ուսումնական խորհուրդն ի՞նչ պատճառուներով ետ մնաց . —
Հոգեւոր և Գերագոյն ժողովներուն անդամները ի՞նչպէս ընտ-
րուիլ սկսան . — Առաջին անգամ ազգային կանոնադրութիւն մը
Երբ խմբագրուեցաւ . և առաջ գնաց . — Տ. Ներսէս Ե. Կաթողի-
կոսի ամենայն Հայոց ովլյանորդ ընտրուեցաւ . — Յակոբ սրատ-
րիարքն երբ հրաժարեցաւ . և ովլյանորդ յանորդ . — Ի՞նչ
պէս եղաւ որ 1860 մայիս 24 ին Ազգային Սահմանադրութիւ-
նը հաստատուեցաւ . — Գ. Էրուդ պատրիարքի ովլյանորդ ընտ-
րուեցաւ . — Ո՞ն և Ազգային Սահմանադրութեան հիմնական
սկզբունքը . — Ազգային Վարչութիւնն ի՞նչպէս երեսփոխանա-
կան է . — Ազգը ներկայացնող Ընդհանուր ժողովն ի՞նչպէս կը-
կազմուի . — Ազգային սովորական գործոց վարչութիւնը որո՞նք
կը վարեն . — Գ. Աւաւուներուն մէջ ազգային Վարչութիւնը ի՞նչ
պէս կը կազմուի . — Թէ գաւառներուն և թէ Պօլսոյ մէջ
կազմուած ժողովներն ու խորհուրդներն ի՞նչ յարաբերութիւն
ունին իրարու հետ . և ո՞ր եղանակաւ համարատուութիւննին
ընդհանուր Ազգին կը ներկայանայ . — Ամենայն անհատ աշ-
գային ունի՞ իրաւունք ընտրող ըլլալու . և ովլյանորդ կառուի այս
իրաւունքն . — Ազգային Սահմանադրութեան շնորհիւ իւրա-
քանչիւր Հայ ի՞նչ պարտք և ի՞նչ իրաւունք ունեցաւ . — Սահ-
մանադրութեան հաստատուած օրէն Ազգին վիճակին վըսոյ
ի՞նչ կէ րաբարանափոխութիւն մը տեսնուեցաւ . — Վերջին ա-
ռեններս ազգային ուսումնականաց մէջ որո՞նք երեելի եղան .
— Անը գաւառարնակ ազգայնոց նիւթական . բարյական և
մատարական վիճակին ի՞նչպէս է . — Հայաստանի մէջ ովլյան
մին անգամ Տաղարան հաստատեց :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱԳՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ

1.

ՄԱՍԻ Ա. ՀԱՅԿԱԾԱՀԱՅՑ ՏԵՐՈՒԹԻՒՆԸ

ԴԱՍ Ա. Հայկ և իր յաջորդները մինչև Արամ	13.
" Բ. Արամ	15.
" Գ. Արայ, կարգոս, Անուշաւան	16.
" Դ. Պարետ և իր յաջորդները մինչև Սկայորդի	17.
" Ե. Պարոյք և իր յաջորդները մինչև Տիգրան Ա.	18.
" Զ. Տիգրան Ա. և իր յաջորդները մինչև Վահե	19.

ՄԱՍԻ Բ. ԱՐՃԱԿՈՒՆԵԱՅ ԹԱԳԱՏՈՐՈՒԹԻՒՆԸ

ԴԱՍ Է. Վաղարշակ	21.
" Ը. Արշակ Ա. և Արտաշէս Ա.	22.
" Թ. Տիգրան Բ.	23.
" Ժ. Արտաւազդ Ա. և Արշամ	25.
" ԺԱ. Աբգար	26.
" ԺԲ. Անանէ և Սանատրուկ	28.
" ԺԴ. Երուանդ	30.
" ԺԴ. Արտաշէս Բ.	32.
" ԺԵ. Արտաւազդ Բ. Տիգրան Ա. Տիգրան Գ. և Վաղարշ	34.
" ԺԶ. Խոսրով Աճ	36.
" ԺԷ. Խոսրովին մահուանէն մինչև Տրդատին թագաւորելը	38.
" ԺԸ. Տրդատ և Լուսաւորութիւն Հայաստանի ի ձեռն Ս. Գրիգոր Լուսաւորչի	40.
" ԺԹ. Խոսրով Բ. և Տիգրան Բ.	43.
" Ի. Արշակ Բ.	46.
" ԻԱ. Պապ	49.
" ԻԲ. Վարագիան, Արշակ Գ. Վաղարշակ Բ. և Խոսրով Գ.	52.
" ԻԴ. Վրամշապուհ և Արտաշէս Գ.	54.

ՄԱՍՆ Գ. ՄԱՐԶՊԱՆՆԵՐԸ. ԿԻՒՐԱՊԱԼԱՏ.
ՆԵՐԸ ԵՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ

ԴԱՍ. ԻԴ. Վեհմինը շապուհ և վասակ Սիւնի մարզպաններ	57 .
” ԻԵ. Ս. Վարդանանց պատրաստութիւնը	60 .
” ԻԶ. Ս. Վարդանայ և Ս. Ղեղանդի խրախոյաները	61 .
” ԻԵ. Ս. Վարդանանց պատերազմը . . և Ասրորմիզդ մարզպան	64 .
” ԻԸ. Ասրվանասպ . Անդեկան . և Վահան Մամիկոննեան մարզպանները	67 .
” ԻԹ. Վարդէն մինչև Վղնձինը մարզպանները	71 .
” Լ. Սմբատ Բաղմայազմ մարզպանէն մինչև Աշոտ Բագրատունի պատրիկը	75 .
” ԼԱ. Ոստիկանները	78 .

ՄԱՍՆ Դ. ԲԱԴՐԱՏՈՒՆԵՐԸ ԹԱԴԱՏՈՐՈՒ-
ԹԻՒՆԸ

ԴԱՍ ԼԲ. Աշոտ Ա. Բագրատունի թագաւոր	81 .
” ԼԳ. Սմբատ Ա.	83 .
” ԼԻ. Աշոտ Բ. Երկաթ	87 .
” ԼԵ. Աբաս . Աշոտ Գ. Ռոշրմած և Սմբատ Բ.	91 .
” ԼԶ. Գագիկ Ա. և Յովհաննէս Սմբատ	94 .
” ԼԷ. Գագիկ Բ.	96 .
” ԼԸ. Գագիկ Բ. /ն 35 տարուան պանդխոտութիւնը	100 .

ՄԱՍՆ Ե. Ո-ՈՒԲԻՒՆԵԱՆՑ ԹԱԴԱՏՈՐՈՒԹԻՒՆ

ԴԱՍ ԼԹ. Ռուբէն Ա.	105 .
” Խ. Կոռուանդին Ա. Թօրոս Ա. և Լևոն Ա.	107 .
” ԽԱ. Թօրոս Բ. ՄԸՆ և Ռուբէն Բ.	109 .
” ԽԲ. Լևոն Բ. Փիլիպպոս և Հեթում Ա.	112 .
” ԽԴ. Հեթում Բ. /ն մինչև Ռուբէննեանց թագաւոր բութեան կործանութիւն	115 .


ՄԱՍՆ Զ. ՀԱՅՈՑ ԱՆԻՉԻԱՆՈՒԹԵԱՆ ԺԱ.


ՄԱՆԱԿԻՆ ՄԴՆՉԵԼ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ 1860

ՄԱՅԻՍ 24

ԴԵՍ ԽԴ. Միլիքշահին ի Հայաստան արշաւանքը	119 .
” ԽԵ. Թաթարոց ի Հայաստան արշաւանքը	121 .

- Խ. Խօ. Լանկթիմուրին արշաւանքները . և Օսմանեանց
Հայաստանի տիրելը 122.
- Խ. Խէ. Շահաբասին ի Հայաստան արշաւանքը . Դա-
ւիթ սիւնի Հայ իշխանին քաջութիւնները . 125.
- Խ. Խը. Օսմանցիք Հայաստանի մեծագոյն մասին . Պար-
սիկք մէկ փոքր մասին . յետոյ Ուռւաք Նոյն
պէս մէկ փոքր մասին կը տիրեն 128.
- Խ. Խթ. 1. Ռուսաստանի Հայք 131.
- Ճ. 2. Լեհաստան . Մամառիստան և Աւստրիա
Դաղլթող Հայք 135.
- Ճ. Յ. 3. Պարսկաստան և Հնդկաստան գաղլթող
Հայք 140.
- Ճ. Բ. 4. Թուրքաստանի Հայք մինչև ի հաստա-
տութիւն Թանզիմաթին 143.
- Ճ. Գ. Թանզիմաթի հաստատութենէն մինչև 1860
մայիս 24 հաստատութիւն Ազգային Սահ-
մանադրութեան 163.





1000

ՀՀ Ազգային գրադարան



NL0340989

